



ՀՐԱՄԱ

ԽԱՅԱՏԻԿ ՔՈՒՆ ԽՈՒԹՅՈՒՆ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Յ Հ
ՅՈՒԽԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ




ՊԱՏՈՆԱԿՐԵՐ
ՊԱՏԻՎԱՐԴՈՒԹԵԱՆ
Հ Ա Ց Ո Ց
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

Ծ. ՏԱՐԻ

Է - Ժ

1980





ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

1980

Յուլիս — Հոկտեմբեր

Թիւ 7 — 10

1980

July — October

No. 7 — 10


S I O N

VOL. 54

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem




St. James Press
Jerusalem

1988

1988



ՆՈՐԻՆ Ս. ՕԾՈՒԹԻՒՆ Տ. Տ. ՎԱԶԳԵՆ Ա.
ՄԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՈՆ ՀԱՅՈՑ



Ե Ր Կ Ո Ւ Խ Ո Ս Ք

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐՈՒՆ

Զաքարիայ Պատրիարքի ծննդեան երկուհարիւր ամեակին առիթով, որ հիմնադիրը եղած է Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանին եւ Երանաշնորհ Դուրեան Պատրիարքի մահուան յիսմամեակին, որ վերանորոգիչը համդիսացաւ Առյա Վարժարանին, երաւիրեցինք ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի երեց եւ կրտսեր եղրայրները, որոնք տարիներով կաթն ու մեղրը ծծեցին կրթական այս հաստատութեան, միասին ըլլալու, յիշելու մեր ոսկեշող պատամութիւնը եւ կրակ երիտասարդութիւնը այս Սուրբ Տամար մէջ: Նրջանը՝ որ լեցուց մեր ողին երազմերով եւ յառաջադրութիւններով: Ժամանակը առաւ մեզմէ շատերուն կրակները, բայց չկրցաւ փշրել մեր սէրն ու հաւատոքը այս Տամը եւ Հայ Եկեղեցիի հանդեպ, որ կրակ թելով մը ահաւասիկ քով քովի կը բերէ Առքն մեր երեկն ու այսօրը:

Տուն կը կոչենք այս սրբազն յարկը, որովհետեւ այդ է ամոր բնորոշիչ Ակարագիրը: Շահու հաղորդութեամբ հաւաքուած ընկերակցութիւն մը չենք ենու, այլ Առւիրումի ուխտով գոյաւորուած եղրայրակցութիւն մը: Աստուծոյ փառքը եւ ազգին սէրը, այս զոյգ զգացումներուն մէջ է որ կը կայանայ այս Տամը ողին ու Ապատակը: Փառք մեր երախտաշատ Աախնիքներուն, որոնք ըրած են իրենց կարելին Ս. Երկրի մէջ մեզի կտակելու Առւիրական այս ժառանգութիւնը, որ հակառակ ժամանակի ընթացքին ենթարկուած փոփոխութիւններուն, տակաւին կրնայ մեզի երախտագիտութիւն հարկադրել անոնց սուրբ յիշատակին:

Հայ Երուսաղէմի պահպանութիւնը, տիեզերական Երուսաղէմի մէջ, դարերով մեր ազգասիրութեան եւ հոգեւոր զիմուռութեան գերազոյն պարտականութիւնն է եղած: Այսօր առաւել քան երբէք պէտք է գիտակցինք մեր այդ դերին, որովհետեւ նոր օրերու հեռապատկերը Սուրբ Քաղաքին կը մընայ ամստոյգ: Սակայն ամայլայլ է մեր հաւատքը, որուն հրաշքը դարերէ ի վեր կատարուած է այս նուիրական յարկին մէջ: Հրաշք մը չէ՞ միթէ զարմանալի այն իրողութիւնը որով մակատագրին դէմ ամէն օր մաքառող այս ժողովուրդը, «փոքրիկ հօտ»ը, դարէ դար ամէն կողմէ վերջնուուած եւ անաւագուած, կրցած է սակայն պահել հոս՝ վշտին սրբութիւնը եւ յոյսին զօրութիւնը խորհրդաւորող այս երկրին մէջ, իր դերն ու դիրքը հաւասար գիծի վրայ՝ աշխարհի ամենէն հզօր եւ յառաջադէմ ազգերու: Խմաստութեան, բայց մանաւանդ աննկուն քաջութեան այս ոգին, որով ան տէր է կանգներ եւ, անթիւ պայքարներու մէջ, պաշտպաներ իր նուիրական իրաւունքները զորս մեր ժողովուրդի զօրութիւնը ստացեր է քրիստոնէական այս տիեզերական կրօնաստանին մէջ:

Ս. Տեղեաց մէջ Հայ Եկեղեցւոյ եւ ժողովուրդի ունեցած ժառանգութիւնը նիւթական փառք մը չէ միայն, հակառակ որ անոր իւրաքանչիւր քարը, դարերու ընթացքին մեզի արժած է իր ծամրութեամբ ոսկի: Խնչո՞վ, հետեւարար, կարելի է փոխարինել կրօնական շերմեռանդութեան այն ոգին, որուն հաստատուն սուրբ ծառին արմատները միխրթուած կը սնանին այն հողին մէջ, որուն վրայ մեր Տէրը իր երկրաւոր առաքելութեան տարիները ապրեցաւ: Սինմի բարձունքին բառած Ս. Յակոբեանց հոգեւոր մենաստանը, Քրիստոնեայ Եկեղեցւոյ առաջին Աթոռն է, առաջին պատուանդանը մեր Տիրոջ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանութեան: Արինով եւ արցունելով ուռած եւ փրփրած դարերու ընթացքին Հայ Եկեղեցւոյ Սաղիմական այս Աթոռը մընացած է հաստատուն եւ անսասան, շնորհիւ իր տիրամուէր եւ ուխտապահ գաւակներուն, որոնք իրբեւ պահակներ Աթոռը շրջապատող Սուրբ Տեղեաց եւ ամոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւանց, ըրբը են իրենց լաւագոյնը, միշտ վառ պահելով հոգիներու աշտանակին վրայ Աստուծոյ պաշտամունքին լոյսը:

Այժմ վստահ եմ թէ տարիներ վերջ անգամ մը եւս զգացիք Երուսաղէմի համը, սիրանքը, քաղցրութիւնը, խորհուրդը եւ հրաշքը Սրբոց Յակոբեանց այս դարաւոր Հաստատութեան: Պատմութիւնը իր քանդակուած ստուերներով եւ կրօնքը իր սաւառնող խորհուրդովը կ'ստեղծեն յաւիտենական այս Քաղաքին մէջ այնպիսի մթնոլորտ մը, ուր միտքն ու սիրտը հաւասարապէս կը գտնեն ներոյժ սնունդ մը:

Ուրիշ Քաղաքներ՝ իւրաքանչիւրը իրբեւ կեդրոն ազգի մը ինքնուրոյն Քաղաքակրութեան եւ մշակոյթին, միակ քան մը կը պատմեն. գիտութեան եւ արուեստի հրաշքը: Այսպէս չզգար մարդ հոս, յաւիտենական այս ոստանին մէջ: Կեանքի խորհուրդը ուրիշ ազդումներով կը խօսի հոս հոգիներուն: Կրօնի միստիք բանաստեղծութիւնը թեւ ու թուիչք կուտայ հոգին ելլելու համար ցեղերու եւ ժողովուրդներու մասնաւոր զգացումէն վեր բարձրութիւններու, ուր Աստուծոյ յայտնութեան լոյսը կը նառագայթէ: Ահա թէ ինչու համար Երուսաղէմը իրբեւ Աթոռ յաւիտենականին, ամէն ազգի սիրականութիւնն է:

Տակաւիմ, Ս. Յակորեամց այս Աքոռը իրբեւ Առիրական մէկ թիւղը Հայ Եկեղեցւոյ եւ առաջին պատուանդանը մեր Տիրոց հոգեւոր իշխանութեան սրբազն այս Քաղաքին մէջ, դարերով իրեն Քաշած է հոգիները ջերմենանդ հաւատացեալներու: Հայաստան աշխարհի բոլոր հումերէն ուխտաւորութեան ալիքները, ծովու ալիքներու պէս, իրենց ջերմենանդ համրոյըներով սրբեր ու մաքրեր են Քարերը այս Հաստատութեան, դնելով իրենց հոգին պատկերը այդ Քարերուն վրայ եւ Առիրաբերման գամձերը անոր ծոցին մէջ:

Պաղեստիմէն դուրս մեր ժողովուրդը չի գիտեր թերեւս թէ Երուսաղէմի վարդապետը ամէն բանէ առաջ վանական զինուոր մըն է որոշ պարտաւորութիւններով, որոնց մէկ կարեւոր մասը Ապաստն է Ս. Տեղեաց իրաւամց պաշտպանութեան: Ս. Յակորայ թեմէն կարգ առնող ամէն վարդապետ իր ուխտին մէջ կարեւոր տեղ կուտայ այս պարտին: Սակայն Դուրեան եւ Գուշակեան Պատրիարքներու միտքին մէջ՝ ատկէ աւելի գործող մը պիտի ըլլար ժողովուրդին մէջ եւ անոր օգտին համար: Եւ տակաւիմ՝ իմացական բազմատեսակ հետաքրքրութիւններու ընդումարան եւ արդիւմաւորիչ մը: Այս երեք իրարու հետ հազի հաշտուող պաշտօններու եւ անոնց ենթադրած մտայնութեանց տագմապն էր որ կ'իշխէր իրմով պատրաստուած սերունդին մէջ: Անոնք չէին կրնար զուտ մտքի մարդեր ըլլալ, ինչպէս չէին կրնար աւանդութեան կողմէն պահանջուած աշխարհին համար հիմնովին փակ զինուորներ մնալ: Եւ Ապատակներու այս բարդութիւնն է որ անդրադարձաւ ու դեռ կ'անդրադանայ սերունդներու գործունեութիւններուն վրայ: Անոնց քով զօրաւոր կերպով արթուն են Ս. Աքոռոյ իրաւութեներուն պաշտպանութեան ճայները, անոնց քով ի զօրու են իմացական կենդանի հետաքրքրութիւններ:

Այս Եկեղեցականը որ չի գիտեր սիրել իր Եկեղեցին եւ ժողովուրդը, դատապարտուած է ուրանալ նաև իր մանկութիւնը, իր պատանութիւնը, որովհետեւ այդ շրջաններուն էր որ մեր հոգին կահաւորուեցաւ Եզմիկներու, Խորեմացիներու, Շնորհալիներու, Նարեկացիներու, Քուշակներու, Մեծարեցներու, Վարուժաններու կիսանդրիններով: Գիտեմ, պատուական Եղրայրներ, ձեր հոգիններուն մէջ վամքեր կան, Սոսեաց անտառներ, մազառքեայ ճեռագիրներ: Ահա թէ ինչու հարուստ էք դուք եւ կրնաք ըսել ինձի «Ձեռյդ ի քոյոցդ քեզ մատուցանեմ»:

Երուսաղէմի Առաքելական Աքոռը, Առիրապետականօրէն իրբեւ Երկրորդ կարեւոր սրբավայրը Հայաստանեայց Եկեղեցւոյ, պահած է դարերով եւ կը պահէ այսօր մանաւանդ իր տարօրէն ամուր կշիռը Հայ ժողովուրդի սրտին, ինչպէս մտքին վրայ, մնալով մեր արտասահմանեան կրօնական եւ համրային կազմակերպութեանց ամենէն ջերմ եւ կենդանի կոռուանը: Ի մտի պէտք ենք ումենալ որ Հայ ժողովուրդը ոչ միայն այսօր, այլ Առյնիսկ անցեալին մէջ չէ ումեցած սրբավայր մը, որ կարենար հաւասարի Երուսաղէմի Սրբոց Յակորեամց Վամքին, որ Քրիստոնէութեան առաջին Եպիսկոպոսապետին՝ Յակորոս Տեղունեղօր պատմական Աքոռն է, Քրիստոնէական Եկեղեցւոյ ամենափառաւոր անցեալ ումեցող Աքոռներէն մին, հաստատուած հոն՝ ուր առաջին անգամ մեր Տէրը դրաւ իր արքայական գահը: Պատմական փոքրիկները չեն կրցած խախտել անոր պատուանդանը, որովհետեւ ամիկա սուրբ է եւ կը Այսի յաւիտենութեան: Գիտեմք թէ ինչ եղած է ան անցեալի մէջ եւ ինչ է այսօր մեր կրօնական ու ազգային կարիքներուն դիմաց: Բաւ է

Յայիլ ձեզի եւ երիտասարդ եկեղեցականներու հոյլին, որոնք, Առաքեալ-ներու նամրով, գացին այս կրթարամէն՝ հոգեւոր հովուութեան սուրբ գործին նուիրուելու Հայ գաղութներուն մէջ, ամէն երկրամասի վրայ:

Անոնք որ վհատութեան մութ ժամերուն՝ փորձուեցան երբեմն տարակուսի մեր ժողովուրդի հոգիին մեծութեան վրայ, թող գան հոս՝ տեսմելու մեր ժողովուրդի կամքին ու հաւատքին այլապէս եւ գերազանցօրէն զմայլելի այն ժառանգութիւնը, ուր կը համդիսադրուին մենամի չգիտցող ցեղի մը լաւագոյն արգասիքները: Իրապէս տիտանեան կամքով եւ ոգիով զրահուած մարդեր պէտք է եղած ըլլան անոնք՝ որոնք իրենց համեստ ուժերով տեւական արդիւնքներ տուած են մեր եկեղեցիին ու ազգին, օժտելով զմեզ անօտարանալի ժառանգութեամբ մը՝ որ մինչեւ այսօր մեր միակ գանձն է անցեալի նաւարեկումներէն մնացած:

Եկաք իմ հրաւերիս, ինչպէս այն օրերուն, երբ ձեզմէ շատեր կը հնագամդէին իմ կոչիս երբ կ'ըմէիք ձեռամբարձ հրաժարումը այս աշխարհի այն շատ շատ բաներէն, որոնք սովորականներու յատուկ են:

Այժմ չափահաս ու բոլորապինդ, կերտած ձեր միտքը, գիտէք խօսի ձեր աստուածեան պատգամները յամառ եւ աննահանջ, ձեզ լեցնող հաւատքին կրակը աղբերացնելով հոգիներուն խորը բոլոր անոնց՝ որոնք կարիք ունեին ձեզի:

Զեր անցուցած աւելի քան քառորդ դարը պտղաբերձ ըրած է ձեր աշունը: Ձեզմէ շատեր այլեւս ալեհեր են, բայց առոյգ: Դուք չգիտցաք հարկաւ թէ տարիներու կախարդական թափօրումի ընթացքին, ես նորէն իմ մէջէն անցք էի տուեր այն բոլոր յոյզերուն եւ խոռվաներուն, որոնք ձեզի հետ կազմեցին իմ ալ նամրան:

Ձեզմէ շատերուն գլուխները ողողուած են ներմակին փառքով, այժմ ֆիչ մը կոր են ձեր հասակները, ամէն օր կրուած թեռներու յայտարար: Աշխերու տեղ ապակիներ կը վառէին ձեր մոայլ նակատներու շուքին: Զեր անբարրառ շրթները կը բրոռուային, մինչ ձեր ուղեղներէն կը բաւալէին մտածումներ, պատկերներ, զորս ես կը կարդայի բաց գիրքի մը պէս:

Հիմայ դուք գիտէք մեր պատմութիւնը ոչ իրրեւ թիւ եւ անուն, այլ իրրեւ ներքին այն իրականութիւնը որուն մտատեսութիւնը ունեիք: Գիտէք մեր եկեղեցին ոչ իրրեւ գաւազանագիրք, այլ իրրեւ կրկէսը իրարմէ հզօր առաքինութիւններու, որոնցմով գոտեպինդ ձեր հայրերը անցան արեան եւ կրակի մէջէն: Գիտէք մեր մատնագրութիւնը: Հիմայ աւելի մօտ ենք այն համապատկերին, որուն ուրուածեւը թելադրեցինք ձեզի: Կը հասկնաք այժմ մեր ժողովուրդին խորհուրդը՝ քան այն օրերուն՝ երբ Զեր մէջ սեւեռել կ'ուզէիմք անոր հանգոյցը:

Կեանքի փոքրկալից շրջաններուն մանաւանդ, աւելի մեծ ուժ չկայ ընկերութիւններու համար, զիրենք վեր բռնող ապազան դիմագրաւելու, զիրենք կարող դարձնող, քան դէպի իրենց մեծ աւանդութիւնները հաւատարմութեան ոգին: Աւանդութեանց հաւատարմութիւն... բառ ու բացատրութիւնը արքնցնեն թերեւս ոմանց մէջ սկեպտիկ միտքերու մակերեսային հոգիներու որոշ լթացման մը գաղափարը, եւ այս Հաստատութեան պարագային ինչ ինչ աղմուկներու արձագանգներուն յիշատակները, բայց անոնց համար, որոնք կ'ուզեն աւելի խոր տեսմել եւ զգալ, որքա՞ն տարրեր է իրողութիւնը: Հետեւարար ոչ թէ լթացած եւ մեռած բաներ, կամ փութ պայքարներու աղ-

մուկմեր՝ այլ գերազանցապէս կենդանի ու կենդանարար ոգեկան ուժեր են որ կը կազմեն թշմարիտ աւանդութիւնը Հայ Սիոնի այս բարձութիւն կանգնած Հաստատութեան, եւ զանոնք պահելը ինքնին մեր ժողովուրդի ոգեկան գերազոյն գործը գործել կը Աշամակէ:

Անոնք որ ծանօթ են այս Հաստատութեան կեանքին եւ անոր շուրջ եռացող իրադարձութեանց, կրնան վկայել թէ հրաշքներու հաւասար ջանքեր ի գործ դրուած են դիմաւորելու աղէտներ եւ դժուարութիւններ, որոնք միշտ անպակաս եղած են միջազգային կրօնական այս ոստանէն Աերս: Արատաւոր հոգիներ լոկ, բամբասանքի եւ անմիտ բարանքներու կ'երկարեն իրենց միտքը, զանազան հաշիւներով, կարծելով թէ կրնան պղտորել հոգիները: Հայութեան զգացումը Հայ Երուսաղէմի Ակատմամբ եղած է աւելի քան սըրտագրաւ: Մեր Աախնիք Քսան դարեր Քրիստոնէական խորութեալ զգացումով Աայեր են Սիոնի այս բարձութիւն, ուր իր հաւատքին եւ արեան գինը եղող սրբութիւնները մնացեր են կանգուն ու յաւերժաքեւ: Իր Աախնեաց շաւիդէն խոտորիլը այլասերիլ է, այսինքն կորսնցնել է հոգին հարազատութիւնը: Բայց մենք կը հաւատանք թէ հոգին ողջ է տակաւին Հայ ժողովուրդին:

Ե.





ԵՐԻՒԱՆՈՂԵՐԻ ՀԱՅ ՊԱՏՐՈՒԹՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՆՎԱԿՈՒՄ ՎԱՐԱՐԱՆԱԿՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԴՐԱՆԱԿԱՆ ՎՐԱՐԱՆԱԿԱՆ

ՍԱՆ - ԵԿԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԽՈՐԱԿԱՆ ՎՐԱՐԱՆԱԿԱՆ ՎՐԱՐԱՆԱԿԱՆ:

Ս. ԹԱԿՈՒԹԻՒՆ 80400 1980:

Նաևած՝ ձախէն աջ՝ —
Գերշ. Տ. Գայգիկ Արք. Գաստիւն, Գերշ. Տանէ Արք. Աթեման, Գերշ. Տ. Պասկ Արք. Թումայիսան, Գերշ. Տ.
Կոմիտաս Արք. Տիկ Մարգարիտ Ստավրոս, Գերշ. Տ. Սիմոն Արք. Մատուկիս, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ն. Ամեն. Տ.
Սղիշէ Արք. Տէրտէրէնան, Քուրու Հայոց Պատրիարք Ն. Ամեն. Տ. Շնորհէ Արք. Գալուստան, Գերշ. Տ. Հայունան
Արք. Ապաման, Գերշ. Տ. Սիրու Ժմիռէ Արք. Գերշ. Տ. Թուման Վրք. Մամոնիս, Գերշ. Տ. Թուման Վրք. Մամոնիս, Գերշ. Տ.
Սիրու Մատուկիսան, Գերշ. Տ. Զաւակ Արք. Զիրու Սիրուան:

Արք. Մատուկիսան, Գերշ. Տ. Զաւակ Արք. Զիրու Սիրուան:

Ուղիք՝ ձախէն աջ՝, առաջէն լարք՝ —

Ցիար Վարդան Տիկ Վարդան, Հոգ. Տ. Մեպու Արք. Երիտիւնան, Հոգ. Տ. Խաժան Վրք. Պարսամեան, Հոգ.
Տ. Վագէն Վարդան, Հոգ. Տ. Արտօնան, Հոգ. Տ. Առաքեան, Հոգ. Տ. Առաքեան, Հոգ. Տ. Առաքեան, Հոգ. Տ.
Փառէն Մ. Վրք. Անտոնի Բարդ, Հոգ. Տ. Մաշոնց Վրք. Բարինուրան, Հոգ. Տ. Խանակ Մ. Վրք. Ղազարիսան,
Հոգ. Տ. Անուշան Մ. Վրք. Զոհաննան, Հոգ. Տ. Ժիրայր Վրք. Թաշթանան, Հոգ. Տ. Վաշէ Վ. Վրք. Իգաւառիսան,
Հոգ. Տ. Զաւակ Մ. Վրք. Զոհաննան, Հոգ. Տ. Ս. Սիրու Վրք. Ղարիբան, Հոգ. Տ. Ս. Սիրու Վրք. Պար. Տ. Պար-
իսան, Հոգ. Տ. Զաւակ Մ. Վրք. Երիտիւնան, Հոգ. Տ. Առաքեան, Հոգ. Տ. Առաքեան, Հոգ. Տ. Ս. Սիրու Վրք. Պար. Տ.

Ուղիք՝ ձախէն աջ՝, երկուորդ շարք՝ —
Հոգ. Տ. Ունի Արք. Ունի Արք. Տ. Գառնիկ Գրիլ. Տ. Կալաթան, Արք. Տ. Կարեն Գրիլ. Կոտամեան, Արք. Տ.
Ալմակ Գրիլ. Գաստիւն, Հոգ. Տ. Կամիկ Արք. Մամիկոնիսան, Հոգ. Տ. Արփիար Արք. Տ. Արփիար Արք. Տ. Արփիար Արք. Տ.
Արք. Տ. Վարդիսիս Մ. Վրք. Մկրեան, Հոգ. Տ. Արշակ Մ. Վրք. Խաչատրուճան, Արք. Տ. Ս. Ստուկ Գրիլ. Աշխան,
Հոգ. Տ. Հայրիսիս Վրք. Գրիլ. Բարսեղ Արք. Գրիլ. Կայսերական, Հոգ. Տ. Ս. Բարսեղ Արք. Գրիլ. Ս. Բարսեղ Արք. Տ.
Արք. Տ. Յովիսուն Ա. Գրիլ. Մարութիւնան, Հոգ. Տ. Բարսեղ Արք. Գրիլ. Կայսերական, Հոգ. Տ. Ս. Բարսեղ Արք. Տ.
Արք. Տ. Յովիսուն Ա. Գրիլ. Մարութիւնան, Հոգ. Տ. Համբարձուն Արք. Գրիլ. Կայսերական, Հոգ. Տ. Ս. Տիգրան Գրիլ.

Փափագան, Արք. Տ. Մովսես Գրիլ. Տ. Կայազար Գրիլ. Տ. Կայազար Գրիլ. Տ. Կայազար Գրիլ. Տ. Կայազար Գրիլ.



ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆԻ Տ. ԵՂԻՇԵ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ



ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ

ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵԶ



31 Մարտ 1980-ին, Երուսաղէմի Պատրիարք՝ Ամեն. Տ. Եղիշէ Արքեպոս. ութսունէ աւելի նամակներ դրկեց բոլոր այն հոգեւորականներուն, որոնք իրենց ուսումին ամ-

բողջութիւնը կամ մաս մը ստացած էին Երուսաղէմի մէջ: Նամակը կը սկսէր այսպէս:

Ի՞նչպէս ծանօթ է Զեզի, այս տարի Թիսմամեակն է Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Դուրեամի վախթանումին: Թիսմամեակը առիթ մը մ է նաև ոգեկոչելու ժառանգաւորաց Վարժարամի հիմնադիր Զաքարիա Պատրիարքի ծննդեան 200-ամեակը եւ Վարժարամի հիմնադրութեան 140-ամեակը:

Երկար մտածումէ եսք, եկամք այն եզրակացութեամ որ պարզ համդիսութիւններ կազմակերպելու փոխարքն, օգտագործենք առիթը լուրջ խորհրդակցութեամ մը հրաւիրելու ժառանգաւորաց Վարժարամէն եւ Ընծայարամէն անցած բոլոր եկեղեցակամները: Մեր մտածումը գործմակամի վերածելու համար կազմեցինք հետեւեալ ծրագիրը:-

1.— Օգոստոսի 3-էն 10-ին Երուսաղէմի մէջ կազմակերպել խորհրդակցական ժողով մը, Արք ու մենապով «Մեր Եկեղեցիին Առաքելութիւնը Այսօր»:

2.— Չորս օրերու ընթացքին Քննարկել բոլոր այն հարցերը, որոնք կապուած են մեր Եկեղեցիի գործութեամբ հետ, Ակատի առնելով մեր Եկեղեցիի դաստիարակչական, կրօնական եւ ազգային դերը անցեալին, Հայ ժողովուրդը քրիստոնեական ոգիով լուսաւորելու եւ առաջնորդելու դարաւոր իր աւանդութիւնը եւ այսօրուան արտասահմանեան կացութիւններուն մէջ՝ նոյն առաքելութիւնը շարունակելու ուղիները: Սոյն Քննարկումը քաժմել չորս խորագիրներու տակ. Կրօնական Դաստիարակութիւն, Ծէս եւ Արարողութիւն, Կարգ եւ Կանոն, եւ Վերջապէս Ազգային Գործունէութիւն, որում իրաքանչիւրը Քննարկուի աշխարհագրական տարրեր պայմաններու պահանջներու լոյսին տակ:

Նորին՝ Ամենապատուութիւնը Համագումարի ծրագիրը ներկայացուց Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսին Ամենայն Հայոց, ստանալու համար Հայրապետական հաւանութիւնը եւ Հարաւրելու համար որ Մայր Աթոռը դրկէ իր պատգամաւորները Երուսաղէմի խորհրդակցութիւններուն: Վեհափառ Հայրապետը իր հաւանութիւնը յայտնեց հետեւեալ հեռագիրով.

«Միրով կ'ողջումնեմք Ձեր կազմակերպած Միարանական Համագումարը Ս. Արքունին մէջ յառաջիկայ Օգոստոսի սկիզբին: Պատախանակով Ձեր հրաւիրին լիազօրած ենք Սիոն Արքեպիսկոպոսը մասնակցելու Համագումարին: Նաև Կոմիտաս Արքեպիսկոպոսն եւ Յովհաննէս Քիմյ. Մարութեան մասնակցելու են Համագումարին: Սիրով ի Քրիստոս

Վազգէն Կաթողիկոս»

Վեհափառ Հայրապետը յարմար գտաւ ուղարկել նաև Արք. Տ. Մովսէս Քհնյ. Ղազարեանը, ժառանգաւորաց Վարժարանի նախկին սաներէն:

Ամեն. Պատրիարք Մըրազանը դրական եւ քաջալերական պատասխան մը ստացաւ նոյնպէս Ամեն. Տ. Շնորհ. Պատրիարքէն, ուր կ'ըսէր.

«Մենք գոհումակութեամբ եւ գնահատամերով դիմաւորեցինք այս կարգադրութիւնը:

Հետեւարար, սիրով կ'ըմունինք կատարուած հրաւիրը եւ մեզի սահմանուած դասախոսութիւնը, ու եթէ Տէրը կամենայ, պիտի ջանանք իր օրին մերկայ լիմի այս համախմբումին Երուսաղէմի մէջ»:

Նոյնպիսի խանդավառ պատասխաններ հասան Գերշ. Տ. Տ. Թորգոմ եւ Զաւէն Արքեպիսկոպոսներէն եւ մօտ երեսուն

եկեղեցականներէ, որոնք բոլորն ալ գրեթէ
նոյն բառերով կ'ըսէին.

«Գնահատելի եւ օգտակար ծրագիր մը մ
է այս, որ ի մի պիտի հաւաքէ սաղիմական
սամ-եկեղեցականները եւ ամբողջ շարար մը
ամոնց պիտի երամցուի լուրջ յայտագիր մը:

Սիրով պիտի ուզեմք մասմակցիլ այս
Համագումարին...»:

Հոգեւոր բերկրամեռվ եւ շնորհակա-
լութեամբ պիտի փափաքիմ Աերկայ ըլլալ
այս Համագումարին...»:

Իր առաջարկին եղած դրական պատաս-
խանները ստանալէ ետք, Ն. Ամենապատուու-
թիւնը յղեց հետեւեալ նամակը, բոլոր ա-
նոնց, որոնք որոշած էին մասնակցիլ ժո-
ղովին.

Armenian Patriarchate



Պատրիարքարան ՀԱՅՈՑ

ELISHA II, Patriarch

Ուրախութեամբ ստացամք Զեր Սիրելութեամ պատասխամը մեր երաւերին, մասմակցե-
լու Յորելիմական համդիսութիւններուն եւ խորերդակցութեամ, զոր կը ծրագրեմք ունե-
ալ Օգոստոս 3-էն 10:

Ներփակ կը դրկեմք ծրագիրը սաղիմական շարաբուամ, որում մասմակցելու երաւեր-
ուած էք: Սրտի խոր գոհումակութեամբ կը յայտնեմք Զեզի թէ երեսումէ աւելի եկեղեցական
եղայրներ դրկած են արդէն դրական իրենց պատասխամը: Ամեն. Տ. Շնորհի Պատրիարք,
Թեմակալ Առաջնորդներ, Վարդապետներ եւ Քահանայ Հայերը պիտի գամ բերելու մեր հա-
ւաքոյթին իրենց փորձառութեամ եւ իմաստութեամ մպաստը: Մեր կատարելիիք աշխատամքի
քարտք ըմբացքին համար, օգտակար պիտի ըլլար որ յայտնեիք մեզի թէ չորս Յանձնա-
խումբերէն որո՞ւն կ'երթայ Զեր Աախըմտրութիւնը, որպեսզի Զեր փափաքին համաձայն
դասաւորեմք Յանձնախումբերու կազմը:

Համեցէք իմացմել մեզի նաեւ Զեր Ժամանումի թշգրիտ քուակամը եւ բոիչքի թիւը,
ամերաժեշտ կարգադրութիւնները կարենալ ընելու համար ըստ այնմ:

Զեր Երուսաղէմ ողջումելու Քաղցր ակմկալութեամբ եւ

Սիրոյ ողջումիւ

Աղօթակից՝

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈՍ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
Պատրիարք Հայ Երուսաղէմի

Նամակին կցուած էր նաև վերջնական
ծրագիրը, Յանձնախումբերու անդամնե-

բուն ցանկը եւ ժամանակացոյց մը:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՑ ԱՌԱՋԵԼՈՒԹԻՒՆԸ ԱՅՍՈՐ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՍԱՆ — ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒԻ

Ներկայ խորհրդակցութիւններու հիմնական նպատակն է հաւաքարար վերամտածել Հայ Եկեղեցի արդի վիճակը:

Այս օրէն երբ, Ս. Գրիգոր Լուսաւորիչի ձեռքով, Աստուածային Նախախնամութիւնը հաստատեց իր Ս. Եկեղեցին Հայաստան աշխարհի հողին վրայ, Հայ Եկեղեցին հիմնաւորեց եւ զարգացուց:

Ա. — «Աղօթքի օրէնք մը», ժամակարգութեան կամոն մը, ծիսական դրութեամբ մը, տօներու շարքով մը եւ բարեպաշտական ոգիով մը, որ Հայ աւանդութիւն եղաւ դարերով։ Ի՞նչ է վիճակը այսօր։

Բ. — Կանոնագիրք մը, ուր ամփոփուած Ընդհանրական եւ Հայ Եկեղեցի ժողովներու հաստատած կամոններուն համաձայն կառավարուեցաւ Եկեղեցին, իր Առաջապետութեամբ, ամձնական իրաւումքներու պաշտպանութեամբ եւ ըմտանեկան յարաբերութիւններու դրութեամբ։ Ո՞ւր եւ ինչպէ՞ս կը պահուի այժմ կամոնական դրութիւնը եւ ո՞ր կամոնները կարելի է պահել եւ ո՞ւր։

Գ. — Դաստիարակչական դրութիւն մը, ուր վամք, վարժարան, ըմտանիք եւ Եկեղեցի միջավայրը եղած են կրօնական գիտելիք եւ ոգի կերտելու։ Քրիստոնէական ուսուցումը եւ հաւատքի տարածումը պահունակուեցան դարերով եւ կենդանի պահեցին Հայ ժողովուրդի ոգին։ Մեր Եկեղեցին ի՞նչ միջոցներ կը գործածէ այսօր եւ պէտք է գործածէ կատարելու համար Առյն առավելութիւնը։

Դ. — Ազգային նկարագիր մը, տալով մեր ժողովուրդին հարազատ մշակոյք, լեզու եւ տեսիլք։ Մեր ժողովուրդի պատմութեան դժուար համգրուամին, ուր կը գտնուինք այսօր, ի՞նչ ունի ըսելիք մեր Եկեղեցին, մոր գիտակցութիւն մը ստեղծելու համար արտասահման մեր բաժանմումներուն դիմաց։

Կ. — Ապասուի որ երեք օրերու խորհրդակցութիւնները կերպումանան վերոյիշեալ չորս հարցադրումներուն շուրջ եւ միասնական յայտարարութիւն մը պատրաստեն։

Կ'առաջարկենք աշխատանքի հետեւեալ ըմբացք։

1. — Առաջին օրուան ըմբացքին լսել եւ քննարկել իրաքանչիւր հարցի մասին խօսդներուն Աերկայացուցած տեսակետները։

2. — Ժողովականները բաժնել չորս Յանձնախումբերու, առանձին քննարկելու իրաքանչիւր հարց եւ տեղեկագիր մը պատրաստելու Առյն հարցի մասին, ուր ամփոփուին արտայայտուած տարրեր տեսակետները, առաջարկենք, թելադրութիւնները եւ ծրագիրները։ Միշտ Ակատի ունենալ որ Համագումարը ունեւ համգամանք չումի որոշումներ տալու յանուն Հայ Եկեղեցին, այլ խորհրդակցական հաւաքոյք մըն է, մեր Եկեղեցի առաքելութեամբ մասին, այսօրուան պայմաններուն մէջ։

3. — Իրաքանչիւր Յանձնախումբի ատեմապետ մը Աշամակել, որ գործերու ըմբացքը կազմակերպէ։ Կ'առաջարկենք հետեւեալ ատեմապետները։

Գերշ. Տ. Սինմ Արքեպս.՝ Ա. Յանձնախումբի. Գերշ. Տ. Տիրայր Արքեպս.՝ Բ. Յանձնախումբի. Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպս.՝ Գ. Յանձնախումբի. Գերշ. Տ. Գարեգին Արքեպս.՝ Դ. Յանձնախումբի:

4.— Խրաժամշիր Յանձնախումբ կրնայ Յշանակել իր Քարտուղարը, որ կ'արձանագրէ եւ կը Յերկայացմէ Յանձնախումբի հաւաքոյթմերուն տեղեկագիրը:

5.— Մինչեւ ժողովին գումարումը եւ անոր աշխատամթմերու ըմբացքին, մնայուն Քարտուղարութիւն մը պատասխանատու է թղթակցութիւններուն եւ մեքենագրութեամբազմագրութիւններուն: Քարտուղարութիւնը յանձնուած է Գերշ. Տ. Շահէ Արքեպս.ին, Պրմ. Սահակ Գալայթեամին, Պրմ. Վարդան Տէր Վարդանեամին եւ Պրմ. Ալեքս Գալայթեամին:

6.— Համագումարը պիտի ունենայ յատուկ խմբագրական մարմին մը, որ պիտի համադրէ խորհրդակցութիւններու եւ յանձնախմբային աշխատամթմերու արդիւմթմերը, պատրաստելու համար համապարփակ տեղեկագիր մը: Խմբագրական մարմինին համար կ'առաջարկեմք Գերշ. Տ. Տիրայր Արքեպս., Գերշ. Տ. Զաւէն Արքեպս., Հոգշ. Տ. Փառէն Մ. Վրդ., Արժ. Տ. Արտէն Քինյ. եւ Արժ. Տ. Գառնիկ Քինյ.:

Ա. Յանձնախումբ

Գ. Յանձնախումբ

ԾԷՍ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ

ԳՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Խօսմակ՝ Գերշ. Տ. Սերովը Արքեպիսկոպոս Ատեմապետ՝ Գերշ. Տ. Սինմ Արքեպիսկոպոս Ամդամներ. Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Հոգշ. Տ. Մաշրու Վրդ. Հոգշ. Տ. Անուշաւան Վրդ. Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Հոգշ. Տ. Վաչէ Մ. Վրդ. Հոգշ. Տ. Հայկագուն Վրդ. Հոգշ. Տ. Մանուէլ Վրդ. Հոգշ. Տ. Նորվան Վրդ. Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ.

Խօսմակ՝ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Ատեմապետ՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Ամդամներ. Հոգշ. Տ. Ղետոնդ Մ. Վրդ. Հոգշ. Տ. Սեւան Վրդ. Հոգշ. Տ. Նորիհան Վրդ. Հոգշ. Տ. Վամիկ Արդ. Հոգշ. Տ. Հայրիկ Արդ. Արժ. Տ. Անմակ Քինյ. Արժ. Տ. Արտէն Քինյ. Արժ. Տ. Գառնիկ Քինյ. Արժ. Տ. Ցովհաննես Քինյ. Արժ. Տ. Տիրան Քինյ.:

Բ. Յանձնախումբ

Դ. Յանձնախումբ

ԿԱՐԳ ԵՒ ԿԱՆՈՆ

ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱԶԴԱՑԻՆ ԴԵՐԸ

Խօսմակ՝ Ամեն. Տ. Շնորհի Պատրիարք Ատեմապետ՝ Գերշ. Տ. Տիրայր Արքեպիսկոպոս Ամդամներ. Գերշ. Տ. Պատկ Արքեպիսկոպոս Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Հոգշ. Տ. Փառէն Մ. Վրդ. Հոգշ. Տ. Արշէն Վրդ. Հոգշ. Տ. Վիգէն Վրդ. Հոգշ. Տ. Խաժակ Վրդ. Հոգշ. Տ. Արամ Վրդ. Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Հոգշ. Տ. Սեպուհ Արդ. Հոգշ. Տ. Ռուկի Արդ.

Խօսմակ՝ Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք Ատեմապետ՝ Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Ամդամներ. Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս Հոգշ. Տ. Խահակ Մ. Վրդ. Հոգշ. Տ. Արշակ Մ. Վրդ. Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Հոգշ. Տ. Արփիար Արդ. Հոգշ. Տ. Համբարձում Արդ. Արժ. Տ. Վարդան Քինյ. Արժ. Տ. Կարէն Քինյ. Արժ. Տ. Մովսէս Քինյ.:

Քարտուղարութիւն

Գերշ. Տահէ Արքեպս. Աթէմեան
Տիար Սահակ Գալայմեան
Տիար Վարդան Տէր Վարդանեան
Տիար Ալեքս Գալայմեան

Յաջորդող երկու ամիսներու ընթացքին,
Պատրիարքարանէն ներս եղան նորոգու-
թիւններ, կարգադրութիւններ եւ նախա-
պատրաստութիւններ ընդունելու համար
հիւրերը եւ լաւագոյն պայմաններ ստեղծե-
լու համար ժողովին:

Յուլիսի վերջին շաբաթուան ընթացքին
ժամանեցին եկեղեցական հայրերը, աշ-
խարհի հինգ երկրամասերէն: Մայր Աթոռ
Ս. Էջմիածինի պատգամաւորութիւնը կըր-
ցաւ հասնիլ Օգոստոսի 4-ին, երկուշաբթի
օր միայն, Ամմանի ճամբով գալու հար-
կադրանքին պատճառով: Նորին Սրբու-
թեան ներկայացուցիչներն էին. Գերշ. Տ.
Միոն Արքեպս. Մանուկեան, Ատենապետ
Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի, Գերշ. Տ.
Կոմիտաս Արքեպս. Տէր Ստեփանեան, Ա-
ռաջնորդական Փոխանորդ Այրարատեան
Թեմին, Արժ. Տ. Յովհաննէս Ա. Քչնյ.
Մարուքեան, Հոգեւոր Հովիւ Երեւանի Ս.
Մարգիս եկեղեցւոյ եւ Արժ. Տ. Մովսէս
Քչնյ. Ղազարեան, Լուսարարապետ Ս.
Գեղարդ վանքին:

Կ. Պոլսէն ժամանեցին Ամենապատիւ Տ.
Շնորհք Պատրիարք Գալուստեան, ընկերակ-
ցութեամբ Հոգչ. Տ. Արամ եւ Տ. Սեպուհ
Արեղաներու, ինչպէս նաև Ամերիկայէն
իրեն միացած՝ Հոգչ. Տ. Արշէն Վրդ. Այ-
լազեան, Հոգեւոր Հովիւ Ֆիլատելֆիայի
Ս. Երրորդութիւն եկեղեցիին եւ Հոգչ. Տ.
Խաժակ Վրդ. Պարսամեան, ուսանող ի
նիւ Եորք:

Եւրոպայէն եկան Գերշ. Տ. Սերովիչ
Արքեպս. Մանուկեան, Կաթողիկոսական
Պատուիրակ Արեւմտեան Եւրոպայի, Հոգչ.
Տ. Վաչէ Մ. Վրդ. Իգնատիոսսեան, Հոգեւոր
Հովիւ Մարսիլիոյ Ս. Թաղէսոս եկեղեցիին,
Հոգչ. Տ. Նորվան Վրդ. Զաքարեան,
Հոգեւոր Հովիւ Լիոնի Հայոց: Հոլանտայէն
Հոգչ. Տ. Վիգէն Վրդ. Այլազեան եւ Պել-
ճիկայէն Հոգչ. Տ. Արքիար Արդ. Տէմիրճ-
եան: Խսկ Լուսոնէն եկաւ Գերշ. Տ. Պսակ
Արքեպս. Թումայեան:

Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան
Թեմէն՝ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպս. Մա-

նուկեան, Առաջնորդ, Հոգչ. Տ. Փառէն Մ.
Վրդ. Աւետիքեան, Հոգեւոր Հովիւ Տիթ-
րոյթի Ս. Յովհաննէս եկեղեցւոյ, Հոգչ. Տ.
Ղեւոնդ Մ. Վրդ. Ասմուրեան, Յարաբերու-
թեանց Տնօրին Ամերիկայի Առաջնորդարա-
նին, Հոգչ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշճեան,
Հոգեւոր Հովիւ Շիքակոյի Ս. Գրիգոր
Լուսաւորիչ Եկեղեցւոյ, Հոգչ. Տ. Հայ-
կազուն Վրդ. Մելգոնեան, Հոգեւոր Հովիւ
Հէյվրհիլի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկե-
ղեցւոյ, Արժ. Տ. Արտէն Քչնյ. Աշճեան,
Հովիւ Նիւ Եորքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Եկեղեցւոյ, Արժ. Տ. Առնակ Քչնյ. Գասպար-
եան, Հովիւ Նիւ Ճրբգի Ս. Թովմաս եկե-
ղեցւոյ, Արժ. Տ. Վարդան Քչնյ. Մկրեան,
Հովիւ Նիւ Եորքի Ս. Խաչ եկեղեցւոյ,
Արժ. Տ. Տիրան Քչնյ. Փափակեան, Հովիւ
Գլիվէնստի Ս. Գրիգոր Նարեկացի Եկեղեց-
ւոյ, Արժ. Տ. Գառնիկ Քչնյ. Հալլաճեան,
Հովիւ Իւնիլըն Սիթիի Ս. Խաչ եկեղեցւոյ,
Արժ. Տ. Կարէն Քչնյ. Կտանեան, Հովիւ
Թրոյի Ս. Պետրոս Եկեղեցւոյ:

Խսկ Արեւմտեան Թեմէն՝ Հոգչ. Տ. Ար-
շակ Մ. Վրդ. Խաչատուրեան:

Եգիպտոսէն ժամանեցին Գերշ. Տ. Զա-
ւէն Արքեպս. Զինչինեան՝ Առաջնորդ եւ
Հոգչ. Տ. Խաչակ Մ. Վրդ. Ղազարեան,
Առաջնորդական Փոխանորդ Աղեքսանդրիոյ:

Աւստրալիոյ Թեմէն եկաւ Գերշ. Տ. Գա-
րեգին Արքեպս. Գազանճեան: Արեւելեան
Եւրոպայէն՝ Գերշ. Տ. Տիրայր Արքեպս.
Մարտիկեան, Առաջնորդ Ռումանիոյ Եւ
Պուլկարիոյ Հայոց:

Ս. Աթոռէս ժողովին մասնակցեցան
Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրուէրեան,
Պատրիարք Հայ Երուսալէմի, Գերշ. Տ. Հայ-
րիկ Արքեպս. Ալանեան, Լուսարարա-
պետ, Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աճէմեան,
Դիւանապետ եւ Վերատեսուչ ժառանգաւո-
րաց Վարժարանի եւ Ընծայարանի, Հոգչ. Տ.
Մաշթոց Վրդ. Բարիլուսեան, Միարան,
Հոգչ. Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զղջանեան,
Միարան եւ ուսուցիչ ժառանգաւորացի,
Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան,
Տեսուչ Ս. Յարութեան Տաճարի, Հոգչ.
Տ. Սեւան Վրդ. Ղարիպեան, Տեսուչ Մ.
Հրեշտակապետաց Վանքին, Հոգչ. Տ.
Նորհան Վրդ. Մանուկեան, Տեսուչ Մ.
Նիկողայոս Վանքի, Հոգչ. Տ. Ասպետ Վրդ.
Պալեան, Աւագ Թարգման Ս. Աթոռոյ,
Հոգչ. Տ. Մանուէլ Վրդ. Երկաթեան, Միա-
րան, Հոգչ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէր-
եան, Մատակարար, Հոգչ. Տ. Ոսկի Արդ.
Որդիքեան, Միարան, Հոգչ. Տ. Վանիկ

Արդ. Մանկասարեան, Միաբան եւ ուսուցիչ, Հոգէ. Տ. Հայրիկ Արդ. Գալայճեան, Հիւրընկալ, Հոգէ. Տ. Համբարձում Արդ. Քէշիշեան, Միաբան:

Նախատեսուած էր Համագումարը սկսիլ Երկուշարթի առաւտեան ժամը թիւն: Մակայն Մայր Աթոռի ներկայացուցիչներուն ուշացումը պատճառ եղաւ որ ժողովը բացուի ժամը հինգին:

Համագումար ժողովը տեղի ունեցաւ Ալեքս եւ Մարի Մանուկեան Սրահին մէջ, որ յատկապէս յարդարուած էր այս առթիւ: Պատերուն վրայ շարուած էին հին նկարներ ժառանգաւորաց Վարժարանի, 1890-էն սկսեալ բեմին կը տիրէր Եղիշէ Պատրիարք Դուրեանի կիսանդրին:

Զոյգ Պատրիարքները առաջնորդուեցան Մրահ պաշտօնական թափօրով եւ գրաւեցին Նախագահական զոյգ Աթոռները: Երուսաղէմի Ամեն. Պատրիարքը ժողովը բացաւ հրաւիրելով ներկաները որ իրեն հետ արտասանեն Տէրունական Ազօթքը եւ «Հայր մեր»-էն ետք արտասանեց «Ձգործս ձեռաց մերոց...» մաղթանքը:

Ապա, Նորին Ամենապատուութիւնը բացաւ ժողովը հետեւեալ խօսքերով:

Ամենապատիւ Տ. Շնորհի Ս. Պատրիարք Եղբայր, Գերաշնորի, Հոգեշնորի եւ Արժանապատիւ Եղբայրներ եւ Անրիկաներ.

Ուրախութեամբ եւ սիրով է որ կ'ողջունեմ զանգ բոլորդ այս Սուրբ Տունին մէջ, որ Տունն է Աստուծոյ եւ բոլոր անոնց՝ որ այս Հաստատութեան կաքն ու մեղրը ծծեցին:

Բոլորդ ալ այս Սուրբ Տան մէջ անցուցիք ձեր ոսկեշող պատամուրիւնը եւ կրակ երիտասարդութիւնը, այսինքն կեանքի այն շրջանը՝ երբ Աստուած ու մարդ քեւ քեւի կրնան քալել: Այն շրջանը, երբ կը լեցուի հոգին երազմերով եւ կարելի եւ անկարելի յառաջադրութիւններով: Ո՞վ ժաղցր պատամութիւն որ շաղեց մեր կաւը շունչով, գոյմերով, բրբիռով եւ ապագայի խոստումներով:

Պատամուրիւնը աղօքք է, երազ է եւ սլացք: Այդ աղօքքներուն եւ երազմերուն մէջէն կազմուեցաւ եկեղեցականի մեր Ակարագիրը: Ժամանակը առա մեզմէ շատերուն կրակները, բայց չկրցաւ փշրել մեր հաւատքը եւ սէրը այս Տանը եւ Հայ Եկեղեցւոյ հանդէպ, որ կրակէ քելով ահաւասիկ քով քովի կը բերէ Առեւն մեր երէկն ու այսօրը:



Ն. Ամեն. Տ. Եղիշէ Սրբազն Պատրիարք Հայրը բացումը կը կատարէ Համագումար Ժողովին:


Վստահ եմ թէ բոլորդ ալ յուզումին տակմ էք այս Հաստատութեամ մեծ հոգի-ներուն, որոնք ջանացին, Ահիքեցին եւ զոհուցան, եւ տուին իրենց անունները մեր պատմութեամ: Այսօր կը խայտամ անոնց հոգիները իրենց յափառենական կայքին մէջ, երբ կը տեսնեն թէ այս Տաճ զաւակ-ները կը մտնեն այն ոսկէ օղակին մէջ, որ իրենցով սկիզբ առած է:

Ես հրաւիրեցի ձեզի, սիրելի եղբայր-ներ, այս զոյգ Յորելեաններու առիթով, քայց անոնք՝ այս Արռոնի երամաշնորհ հայրերն են որ կ'ընդունին ձեզի, այս դա-

րաւոր Հաստատութեամ դրան առջեւ կեցած, առաջին Արռուակալէն մինչեւ Դուրեամ Թորգոն եւ ուրիշներ եւ կ'ըսեն ձեզի իրենց անարժան յաջորդին բերնով՝ «Բարի ե-կած էք»:

Ժողովին խօսնակը եւ քարտուղարու-թեան պատասխանատու Գերշ. Տ. Շահէ Արքեպոս. առաջարկեց ատենապետութիւնը Գերշ. Տ. Միոն Արքեպիսկոպոսի, որը ըն-դունուեցաւ միաձայնութեամբ:

Ատենապետ Սրբազնը հրաւիրեց Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոսը, որ կարդայ Կաթողիկոսական պատգամը:



Մայր Արռո Սուրբ Էջմիածնէն եւ Մեր սրտէն եղբայրական սիրոյ ողջոյն մախ Ձեզի, Ամենապատի Պատրիարք եղբայրներ Հայոց Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլիսոյ, ապա Ձեզի՝ Սրբազն Արքեպիսկոպոսներ եւ Եպիսկոպոսներ, Ձեզի՝ Հոգեշնորհ Վարդապետ-ներ եւ Արժանապատի Քահանայ Հայրեր:

Զեր միարամական համագումարը աւետող՝ Ծ Ապրիլ 1980 բուակիր գիրը Տ. Եղիշէ Սրբազն Պատրիարքի, Մեզի համար իրաւ բարի լուր մը եղաւ: Ահա մախաճեննութիւն մը, որ վստահ եմք թէ պիտի դառնայ ոչ միայն համեյսաւոր պահ մը Հայ Երուսաղէմի տա-րեգրութեամց մէջ, այլ մասի Յշամակալից բուական մը մեր Մայր Եկեղեցւոյ հետազա գործունեութեամ մամապարին:

Ուրեմն սրտամց կը շնորհաւորենք Տ. Եղիշէ Սրբազն Մեր ներօր այս մախաճեննու-թիւնը եւ կ'աղօրենք որ Աստուած իր Սուրբ Հոգինվ մերշնչէ ու լուսաւորէ խորերդակցու-թեամց մասմակցողներուդ սրտերմ ու մտածումները, յառաւել շիմութիւն մեր ժողովուրդի հոգեւոր կեամբի եւ յառաւել զօրացում մեր Առաքելական Մայր Եկեղեցւոյ:

«Զի թէպէտ եւ մարմնով հեռի եմ, այլ հոգևով ընդ ձեզ եմ. խնդամ իրերւ տեսանեմ գկարգն ձեր եւ զհաստատութիւն հաւատոցն ձերոց որ ի Թրիստոս Յիսուս» (Կողոս. Բ 5):

Հայաստանաց մեր Եկեղեցին, իր առաջելական սկզբնաւորութեամբ, մօտ երկհա-
գարամեայ պատմական իր կեամեռով ու իրագործումներով եւ իր ուղղափառ վարդապետու-
թեամբ, Քրիստոնէական լոյս հաւատքը ստեղծագործորէն ապրող ու իմքնուրոյն մատա-
գայքումով փառաւորող ամենավաւերական Եկեղեցիներէն մին կը համդիսանայ մարդ-
կային աշխարհին մէջ, այսպիսով ամրաժամելի մասը ըլլալով Քրիստոսի տիեզերական
Եկեղեցւոյ:

Հայաստանաց Եկեղեցին՝ Հայ ժողովուրդի ոգեկանութեամ ու կրօնական տեսիլքնե-
րու մարմնացումն է, Քրիստոսի խօսքը համազգային վաւերական ապրումի ու ստեղծա-
գործ առաջելութեամ վերածած, հարազատորէն հայկականութեամ ձեւերու մէջ:

Հայաստանաց Եկեղեցին համազգային է եւ հայկական՝ իր մայրենի լեզուով ու
մատենագրութեամբ, իր ճարտարապետութեամբ, երաժշտութեամբ ու սրբանկարչու-
թեամբ, իր ծէսով ու իր աղօքներով, իր ամեամար սրբավայրերով՝ սփռուած ամրող
պատմական Հայաստանի տարածքի վրայ, իր իմքնագլուխ ամկախ նուիրապետական կա-
ռոյցով, իր հոգերանութեամբ եւ բազմադարեամ իր բոլոր իրագործումներով, նաև իր
հերոսական մաշտումներով վասն հաւատոյ եւ վասն հայրենինց:

Այս եւ նման բոլոր Մեր դատումները, արտայայտուած տարրեր քանածեւումներով՝
թշմարիտ են, որով իրաւամբ մենք բոլորս, մեր գործումնեւութեամ նամրում, կը մինիրար-
ուիմք, կը մերշնչուիմք ու արդարորէն կը հապարտամանք: Այդքանը չի բաւեր սակայն:

Այսօր, մեծ հարցը որ կը ծառանայ մեր բոլորին խղթին առջեւ այն է՝ թէ մեր Եկեղեցին
իմշպէ՞ս կը շարումակէ իր առաջելութիւնը մեր օրերում, եւ մենք այսօրուան հոգեւորա-
կաններս ի՞նչ ոգիով, ի՞նչ իրագործումներով կը մերկայամանք մեր ժողովուրդին առջեւ:

Յարմար չենք գտներ այսուեղ քննարկել այս հարցը իր բոլոր կողմերով: Կը բաւարար-
ուիմք երաւեր կարդալով, որ ամէնքս լարենք մեր հոգեկան, իմացական եւ բարոյական
ուժերը եւ առաւել կազմակերպեալ, մապատակասլաց աշխատամք տամիմք, մօտենալու համար
մեր հերոսական Եկեղեցւոյ ոգեկանութեամ պայծառ բարումնեներում: Կը երաւիրենք
Զեզ, սիրեցեալ եղայրմեր Մեր, լսել ձայնը մեր պատմութեամ, ձայնը մեր լուսարնակ
նախնեաց, ձայնը մեր հաւատացեալ ժողովուրդի, եւ նուիրուի մեր բուն առաջելութեամ՝
առաւել հաւատքով ու սիրով, առաւել եռանդով ու լաւատեսութեամբ, առաւել զերծ՝
եսակենրոն մղումներէ եւ կողմնակի Ականումներէ:

Մեր Եկեղեցին, իր ժողովուրդին հետ զոհ գնաց 1915-ի ցեղասպանութեամ: Հազար-
հազար վամենք, Եկեղեցիներ, սրբավայրեր աւերակի վերածուցան: Նահատակուցան
բազմահազար եղեցւոր սպասաւորներ, փոշիի վերածուցան բազմաթիւ կրօնական ու մշա-
կութային կրթական հաստատութիւններ:

Բայց նախախնամողն Աստուած ի սպառ չլինց մեր ազգն ու Եկեղեցին: Առաջին
Համաշխարհային Պատերազմէն յետոյ, Մեծ Եղեննի կրակներէն փրկուած ափ մը տեսիլք
ունեցող հոգեւոր հայրեր, հերոսական թիգերով սկսան վերակառուցել մեր Եկեղեցւոյ
խոնարհած շէնքը եւ պատրաստել հոգեւոր սպասաւորներու նոր սերումդներ: Այդ թիգերը
ի կատար ածուցան մամաւանդ այդտեղ, Հայ Նրուսադէմի Պատրիարքութեամ կամար-
աներում տակ, Նրանմակայիշատակ Տ. Նոյիշէ Դուրեբան Պատրիարքի հզօր եւ սուրբ շունչով
սկզբանուրուած, իսկ շատ ժամանակ չանցած, 1928-ին, ի գործ դրուած նոր թիգերով,
Ամբիիհասի մէջ վերակազմակերպուի սկսաւ Կիլիկեան Աբոնը մեր Մայր Եկեղեցւոյ,
եղայրական ամմիշական օժանդակութեամբը Նրուսադէմի Պատրիարքութեամ եւ Քաջա-
րամէնովը Ամենայն Հայոց Կաբողիկոսի: Հայաստանաց Եկեղեցւոյ վերակազմակերպման
թիգերը շարումակուցան առաւել բափով նաև Երկրորդ Համաշխարհային Պատերազմէն
յետոյ, երբ Մայր Աբոնը Սուրբ Էջմիածնի բարենպաստ նոր պայմաններու մէջ տակաւ մտաւ
իր պատմական առաջելութեամ հունին մէջ, իրեւ կեդրոն եւ Աբոն Ամենայն Հայոց
Ընդհանրական Հայրապետութեամ:

Մեր ըմբռութեամբ 1955-ին նոր պայմաններու մէջ, Մենք զգացինք ու հաւատացինք
թէ սկիզբ կ'առնեն Հայաստանաց Եկեղեցւոյ ծաղկումի բախտորոշ մէկ նոր շրջանը, հա-
մատեղ ու միասնական գործակցութեամբը մեր նուիրապետութեամ բոլոր չորս Աբոննե-
րում: Այդ գիտակցութեամբ է որ 1955-ի Փետրուարին Անթիիհան եկանք եւ այդ ոգիով
խօսք առինք Կիլիկեան Աբոնի Երեսփոխանական ընդհանուր ժողովին: Բայց այդ օրե-
րում այնտեղ Հայոց Եկեղեցական ու համրային կեանքը այնքան փոքրուկուած էր ամիմաստ
ներքին պայքարներով, կուսակցական ամենատես դիրքաւորումներով ու ամերեւոյք ազ-

դեղութիւններով, որ Մեզ ոչ ոք չհասկցաւ: Մնացեալը ծամօր է Ձեզի:

Այսօր, կ'ուզեմք Ձեզի վկայել որ այդ օրերում եւ յետագային, բոլոր անոնք որ չհասկցան Մեզ եւ չլսեցին մայրական աղերսամեջը Սուրբ Եջմիածնի, մեղամշեցին Թշմարտութեան դէմ, մեղամշեցին Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ Հայ ժողովուրդի հիմնական եւ մնայում շահերում դէմ:

Այսօր, հսանեւչորս տարիներ յետոյ, առաւել յստակ է այս Թշմարտութիւնը: Արդեօք այժմ կրմանք յուսալ որ մենք ու Անքիլիասի Մեր եղայրները պիտի կարողանանք գտնել ուղիղ նամրան մեր Եկեղեցւոյ միութեան եւ մեր Աքոռներու միասնակամ գործակցութեան, որով սկիզբ առներ մեր բազմաչարչար Մայր Եկեղեցւոյ կեանքի շինութեան նոր լուսարացը:

Յամեմայնդէպս մեր օրերը կրմանք Ակատել նոր ժամանակաշրջան մը մեր Եկեղեցւոյ պատմական առաքելութեան նամապարհին վրայ: Հասած կը Ակատեմք պահը, երբ մենք այսօրուամերս յստակ եւ որոշակի պէտք է տեսմենք մեր ընելիքը, համոզուած ըլլալով քէ միացեալ ուժերով ամերածեշտ է սկզբանաւորել աշխատամեջի նոր ոգի եւ նոր ոն եւ նոր բափ, որպէսզի մեր Եկեղեցին՝ հաստատ ու վեռական գրաւէ իր յատուկ տեղը մեր ժողովուրդի կեանքին մէջ, քէ՝ ի Հայաստան եւ քէ՝ մամաւանդ սփիւրքի տարածքի վրայ, առաւել պայծառատեսութեամբ նուիրուելով իր բում առաքելութեամ, այսինքն՝ աւետարամշական գործին, նոր սերումդմերու կրօնա-բարոյական դաստիարակութեան գործին, Հայ հաւատացեալմերը մէկտեղելու, միաւորելու եւ անվտանգ պահելու գործին, անոնց հոգեւոր ու մշակութային իմբնութիւնը պահպանելու գործին, մայր Եկեղեցւոյ ներքին միութիւնը Սուրբ Եջմիածնով ամրապնդելու գործին:

Մեր Եկեղեցին, վեռապէս ու գործարար կերպով տակաւին չի գտնուիր իր այս բում առաքելութեան նամրում վրայ: Մեր հոգեւորականութիւնը իրեր մէկ ու միակամ մարմին տակաւին չունի ամերածեշտ յստակութեամբ պատկերացումը իր բում կոչումին: Այս իրավիճակը սփիւրքի Հայ կեանքին մէջ կը խորեինք քէ առաւելապէս ստեղծուեցաւ Եղենմի ահաւոր ողբերգութեմեն յետոյ, իրեր տեսակ մը բանական հետեւանք նոր կացութիւններու եւ հոգեվիճակի, երբ մեր ժողովուրդը ցիր ու ցան եղաւ աշխարհի ուղիներում վրայ, երբ առաջմաները Ակատուեցաւ բուժումը ազգային արիւմու վէրքերու: Այսպիսով Եկեղեցին ու հոգեւորականը դարձան գործակիցներ եւ ուղեկիցներ միայն, այլ եւ այլ անուններով գործող հայկական կազմակերպութիւններու: Այս կացութեան վրայ աւելցան նաև եայ Քաղաքական կուսակցութիւնները, որոնք գործունեութեան գետին չունենալով հայրենի հողի վրայ, իրենց ազդեցութիւնը, երբեմն նոյնիսկ իրենց տիրապետութիւնը սկսան ի գործ դնել Եկեղեցին եւ հոգեւորականութեան վրայ, իրենց հետապնդած Քաղաքական ծրագիրներուն համաձայն: Յայստի է բոլորին քէ այսպէս է որ ստեղծուեցաւ 1958-էն յետոյ արտասահմանի մեր Եկեղեցական ներքին տագմանը, տագման որ պառակտեց, երկութիւ բաժնեց մեր Եկեղեցին ու հաւատացեալ ժողովուրդը: Տքէ յետեղենուան շրջանի համար կրմանք այս իրավիճակը բացատրելի ու բանական Ակատել, մեր օրերուն սակայն այն պէտք է այլեւ Ակատեմք ժամանակավրէպ, հետեւարար ամբոնական ու վնասակար: Այս իրավիճակը Մենք այսօր կը կամեմանք Ձեր լուրջ ուշադրութեան յանձնել, մամաւանդ որ ձեր օրակարգի վրայ կը գտնուի՝ «Հայ Եկեղեցին Առաքելութիւնը Այսօր» հարցը, որ սերտորէն կապուած է Մեր Մտահոգութեանց հետ:

Այս մտահոգութեանց լոյսին տակ, Հայ հոգեւորականը պարտի պատասխանաւութիւնը ստանձնել՝ տէրը կամգնելու իր կրօնա-բարոյական դաստիարակչական գործին, տէրը կամգնելու Հայ Եկեղեցւոյ միութեան եւ Հայ հաւատացեալ ժողովուրդի միասնութեան, ամրաժամութեան ամրապնդման գործին: Հայ Եկեղեցին ու հոգեւոր սպասաւորը, որպէսզի նուիրուի իրենց բում այս առաքելութեան պէտք է հեռու մնան արտասահմանի Հայ Քաղաքական հոսանքներու Ակատմամբ թշուել մէտք պէտք է մնան աղօրող՝ վերածնած Մայր Հայրենիքի խաղաղ ու անվտանգ կեանքի պահպանման համար, իմ որ հայրենասիրական բնական արտայայտութիւն է: Հայ Եկեղեցին ու հոգեւոր սպասաւորը նաև հեռու պէտք է մնան թշուել վերաբերմունք թշուել՝ միջազգային Քաղաքական զաղափարախիսութիւններու եւ խմբաւումներու Ակատմամբ: Խսկ եք էկումնիկ Եկեղեցական գործունեութեան գծով, Հայ Եկեղեցին ու Հայ հոգեւորականը, արդի աշխարհը եւ մարդկութիւնը յուզող հարցերով պիտի մտահոգութիւն, անոնք պէտք է առաջնորդուին աւետարամական սիրոյ խաղաղարար

ոգիով, միշտ եւ ամէն տեղ համես գալով որպէս ժողովուրդներու խաղաղ գոյակցութեան եւ պետուրիմներու համբարչի գործակցութեան ջատագովներ:

Այլապէս պիտի նշանակէր ժխտել կոչումը՝ Քրիստոսի եկեղեցւոյ, ժխտել մամաւանդ կոչումը Հայ Եկեղեցւոյ: Պիտի նշանակէր Հայ Եկեղեցւոյ հրաժարումը իր համազգային համգամամէքն, պիտի նշանակէր նուիրագործումը մեր Եկեղեցւոյ Անրիին բաժանումներուն, պիտի նշանակէր հեռացնել Հայ Եկեղեցին իր միարար ու խաղաղարար պատմական առաքելութեան:

Բոլոր Քաղաքակիրք ազգերու ծոցին մէջ կամ Քաղաքական կուսակցութիւններ, գաղափարական հոսանքներ, մշակութային, գիտական եւ այլ խմբաւումներ, սակայն Եկեղեցին այդ բոլորէն վեր կը կանգնի, բոլորը իր մէջ միաւորելու համար: Բոլոր կուսակցութիւնները եւ խմբաւումները բանկան կերպով, ամերաժշտորէն, իրենց սահմանումով իսկ հատուածական են, բային ոչ բացասական իմաստով, նաև յարափոխոյն են ու ժամանակաւոր, առաւել կամ նուազ չափով: Մինչ Եկեղեցին չի կրնար հատուածական ըլլալ իր կոչումով ու իր սահմանումով իսկ, չի կրնար յարափոխոյն ըլլալ, չի կրնար ժամանակաւոր ըլլալ:

Տարրական Թշմարտութիւններ են ասոնք որ պէտք է ուղիղ եւ յստակ հասկնալ, արդար, շիմարար արդիւմնով կարենալ գործելու համար մեր հաւատացեալ ժողովուրդի ծոցին մէջ:

Մեր Մայր Եկեղեցին համազգային հոգեւոր առաքելութեան բազում դարերու փորձառութիւն ապրած է անցեալի մէջ, մինչեւ մեր դարու սկիզբները, երբ իմշայն վերեւ ընդգծեցինք, յետեղեննեան ժամանակաշրջամին ան ենթակուցաւ սփիւրքահայ կեամին վերիշայրումներուն:

Յօգուտ Հայ Եկեղեցւոյ համազգային հոգեւոր առաքելութեան, կարեւորութեամբ յիշեմք այստեղ նաև այն հիմնական իրաւական իրողութիւնը՝ թէ սփիւրքի տարածքի վրայ, յաշ հիւրմակալ պետութեանց, Հայերը իրենց իմբնութիւնը իրաւապէս կրնան պահպանել եւ թամաչում ստանալ իրեւ կրօնական համայնքներ, այսինքն իրեւ Եկեղեցի: Այս Ցըշմարտութիւնը յաթախ շատերու կողմէ կ'անտեսուի:

Մեր մտահոգութիւնները եւ Մեր խոհերը իմ բերելով, կը կամենանք եզրակացնել՝ թէ արտասահմանի Հայութեան իմբնութեան ամրող ու անվտանգ պահպանան ամենամուր, ամենահայկական, ամենատեւական ու ամենաօրինական հիմքը Հայ Առաքելական Եկեղեցին է թէ՝ գործնական եւ թէ՝ իրաւական տեսակետներէ:

Բոլոր անոնք որ արտասահմանի Հայ կեամին մէջ կամայ թէ ակամայ, գիտակցարար կամ միամտարար, կը փորձեն տկարացնել ամուր հիմքները բազմադարեան Հայաստանեայց մեր Մայր Եկեղեցւոյ, բոլոր անոնք կը գտնուին ոչ միայն հակաքրիստոնէական այլ եւ հակազգային դիրքերու վրայ: Նման փորձ կատարեցին վերջին երկու տասնամեակներուն նաև Քամի մը հայ կարողիկ ենդիմակներ, նպատակ ունենալով ժխտել մեր Մայր Եկեղեցւոյ առաքելականութիւնը, ժխտել մեր Մայր Եկեղեցւոյ իմբնագլուխ ամեկան իրաւականուական կամ դիրքը, ժխտել Մայր Աքռո Սուրբ էջմիածնի Վաւերականութիւնը իրեւ կեդրոն Հայ Եկեղեցւոյ: Շատ, շատ տխուր է հաստատել այս իրողութիւնը: Մենք անձամք երբէք չէինք կրնար խորիի թէ կրնան գտնուի մամա հոգեւոր հայրեր Մինիքարեան միարամութեան շարքերուն մէջ, միարամութիւն որ իր գիտական եւ կրթական վաստկով միշտ եղած է եւ այսօր ալ թէ՝ առարկան Մեր գնահատամին: Ամերաժշտ է բարի խորհուրդ տալ մեր Մինիքարեան եղրայրներուն, որ աշխի լոյսի պէս պահեն պահպանն Ավլիշամեան ոգին եւ չշեղին իրենց գիտական եւ կրթական առաքելութեան նամքն: Այդ կը պահպան արդի էկումենիկ ոգին, որ մեր օրերուն պայծառորէն կը նառագայթէ նաև Հռոմէական Կարողիկ Եկեղեցւոյ կեդրոն՝ Վատիկանի քարձումքն:

Մեր բոլորին խոթի պարտքն է յստակել, բիւրեղացնել եւ գործնական ծրագրի վերածել Հայաստանեայց Եկեղեցւոյ նուիրական առաքելութիւնը, այսօր մեզի յանձնուած ժողովուրդին կեամին մէջ:

Մեր բոլորին խոթի պարտքն է, իրաւ հաւատենալ դէպի մեր սուրբ գործը, ամձնուրացութեամբ աշխատամին լծուինք, միակամ ու միախորհուրդ, մէկս միւսին նեցուկ, մէկս միւսին հնազանդ «Երկիւղովք Քրիստոսի», աշխատամին լծուինք միշտ յիշելով աւետարամի պատուիրամը թէ՝ «որ կամիցի ի ձէնջ առաջին լինել, եղիցի ամենեցուն ծառայ» (Մարկոս Ժ. 45):

«Թագաւոր երկմաւոր զեկեղեցի Քո ամշարժ պահեա եւ զերկրպագուս ամուամդ Քում սրբոյ պահեա ի խաղաղութեամ»:

Եւ «Ալյուիենի եղանակ հաստատում կացէք եւ պիմոդ կալարուք զաւամդութիւնսմ, զոր ուսարուք, եթէ բամիւ եւ եթէ քղբով մերով։ Այլ իմքն Տէր մեր Յիսուս Քրիստոս եւ Աստուած եւ Հայր մեր, որ սիրեացն զմեզ եւ ես մեզ մխիթարութիւն յաւիտեմից՝ եւ յոյս բարեաց շնորհօք, մխիթարեսցէ զսիրոս ձեր եւ հաստատեցէ յամեմայն բամս եւ ի գործս բարութեամ» (Բ. Թեսաղ. Բ 14-16)։ Ամէն։



ԱԲ-ԸՆԴՀԱՆԻՐ, 28 Հունիս 1980

Հայրապետական խօսքը ընդունուեցաւ խանդավառ ծափողջոյններով։ Առաջարկուեցաւ չնորհակալութեան հեռագիր մը դրկել նորին Սրբութեան։ Յաջորդ օր, հետեւեալ հեռագիրը դրկուեցաւ Մայր Աթոռ։

Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա.
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ս. էջմիածին

Ժառանգաւորաց Վարժարանի հոգեւորական բառասում հիմք սամերը հաւաքուած Նրուսաղէմի Վամիքն Ալեքս եւ Մարի Մանուկեան սրահին մէջ, յարգամեռվ ունկնդրեցին Զերդ Վեհափառութեան պատգամը։ Ուրախութեամբ եւ խանդավառութեամբ լեցուեցան մեր հոգիները լսելով

Զեր հայրական խօսքին, թելադրութիւններում, մտահոգութիւններում եւ յոյսերում՝ թիած Եկեղեցւոյ սրտին եւ հայրենիքի երազին։ Կը կստահեցմենք Զերդ Վեհափառութիւնը թէ Ս. էջմիածինի խորհուրդը եւ Հայրենիքի զգացումը ուղեցոյցն են մեր խորհրդածութիւններում։

Որդիական ակնածանօք
ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔ
ՇՆՈՐՀՔ ՊԱՏՐԻԱՐՔ

Համագումարին առաջին ատենախօսը եղաւ Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք, որ, Ատենապետ Սրբազնի հրաւէրով, ամպիռնէն կարդաց հետեւեալ ատենախօսութիւնը.



ՆՈՐԻՆ ԱՄԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆ S. ՇՆՈՐՀՔ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՈՒՏԵԱՆ
ՊԱՏՐԻԱՐք ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՑ

«Ամենայն ինչ ձեր պարկելութեամբ եւ ըստ կարգի լինիցի»
(Ա. Կորնիք. ԺԴ. 40)

«Խնդամ (կ'ուրախանամ) իրեւ տեսանեմ զկարգն (կարգապահութիւնը)
ձեր եւ գհաստատութիւն հաւատոց»
(Կող. Բ. 5)

Ա. ՆԱԽԱԲԱՆ

Մեր Աիւրին մէջ մտնելէ առաջ կարեւոր կը մկատեմք յստակացնել ու հաստատել հետեւալ բանի մը կէտերը, իրեւ նախադրեալներ մեր գրութեան:

Ա.- Նախ գմահատելի կը գտնեմք մտածումը եւ ծրագիրը զոր ուժեցած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը, այստեղ կարեւոր տարեդարձեր, եւ առիթը օգտագործելով Քննարկելու նոյնամ եւ աւելի կարեւոր հարցեր, որոնք սերտորեն կը յուզեն եւ կը հետաքրքրեն Հայաստանեայց Եկեղեցին: Մենք սիրով ընդառաջեցինք այս եղայրական կարտերին, ոչ միայն ամձամբ Աերկայ լինելու մեր Ուսումնամայրին այս համդիսութեան, այլ նաև մեր սիրայօժար գործակցութիւնը բերելու վերոյիշեալ հարցերու Քննարկումին: Ուր որ կայ կամչը յօգուտ Հայաստանեայց Եկեղեցիի եղայրական համագործակցութեան, այնտեղ պիտի ըլլամք մենք առանց տատամսումին, ի հեթուկս ամէն տեսակ մկատումներու:

Բ.- Մենք գոհ մնացինք, որ մեր այս Համագումարի մասին տեղեակ պահուած է Ամենայն Հայոց Հայրապետը եւ ստացուած է Անոր հաւանութիւնը եւ օրինութիւնը: Որովհետեւ նման հարցերու Քննարկումը, որքան ան ակադեմական ըլլայ, ամերաժեշտ է որ կատարուին գիտութեամբ ու հաւանութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի, ամենքիս համար այլեւս ծանօթ ու յարգելի պատճառներով:

Մեր այս խորհրդակցութիւնները եւ ամոնց եզրակացութիւնները, ակադեմական ըլլալով համերձ կրնան որպէս ատաղծ ծառայել եւ Աիւր հայրայրել Հայաստանեայց Եկեղեցիի բարձրագոյն օրկանին — Եպիսկոպոսական ժողովի օրակարգին: Մենք հարցերը այս տեսակեւէն դիտելով կը մասնակցինք այս համագումարին եւ ըստ այնմ կը Աերկայացնենք մեր Աիւրը:

Գ.- Այս համագումարին իրեւ ընդհանուր Աիւր դրուած է «Հայ Եկեղեցիի Առաջելութիւնը Այսօր»: Ընդհանուր այս Աիւրը կը ստորարժամնուի չորս մասերու, որոնք են 1) Կրօնական Դաստիարակութիւն, 2) Սէս եւ Արարողութիւն, 3) Կարգ ու Կանոն, 4) Ազգային Գործունէութիւն: Ըստ մեզի, Հայ Եկեղեցիի այսօրուան կարեւորագոյն եւ առաջմահերը առաքելութիւնը կարելի է խտացնել ու համադրել երեք քառերու մէջ. Վերանորոգութիւն, Վերարծարծում եւ Վերընծայում: Այս երեքն ալ վերոյիշեալ չորս Աիւրերուն մէջ կրնան Աերդրուիլ իրեւ անոնցմէ իւրաքանչիւրին հիմնական յատակը եւ հասարակաց տարրը:

Իւրաքանչիւր Աիւրին մէջ պէտք է Աերմուծենք ամենէն առաջ մեր Եկեղեցիի Վերանորոգութեան գաղափարը: Ապա յԱստուած, յԱւետարան եւ յԵկեղեցի ուժեցած մեր հաւատքին եւ սիրոյն Արծարծումը: Ու վերջապէս մեր Վերընծայումը այն իտէալին ու այն նպատակին, որուն համար մկրտուած է ամէն Հայ անհատ:

Դ.- Մեր կատարելիք երեք տարեդարձներու մէջ, ըստ մեզի, կարեւորագոյնը ժառանգաւորաց Վարժարամինն է. որովհետեւ երկու Պատրիարքները, որոնց տարեդարձներն ալ կատարելու հրահրուած ենք, որքան ալ ունենան իրենց ուրոյն անձնական արժանիքները, իրենց գլխաւոր գործունէութիւնը կապուած է ժառանգաւորաց Վարժարամին հետ: Զաքարիա Պատրիարք (1840-1844) իրեւ հիմնադրել այս Վարժարամին եւ Դուրեան Պատրիարք իրեւ Վերարացողը փակուած ժառանգաւորաց Վարժարամին եւ արդի ժամանակներու դրոշմ դնողը անոր վրայ:

Ամերաժեշտ է արդարեւ, որ շեշտուի կարեւորութիւնը եւ կենսութակութիւնը Երուսաղէմի Հայոց ժառանգաւորաց Վարժարամին՝ Հայաստանեայց Եկեղեցիի համար ընդհանրապէս եւ այս Պատրիարքութեան համար մասմաւորաբար: Կ'արժէ որ ամխտիր ամենքիս մաս-

Առաջ ուշադրութեամ եւ հոգածութեամ առարկայ դառնայ այս կրօնական ու կրթական հաստատութիւնը, ո՞չ միայն իրքեւ մերկաներուս ուսումնամայրը, այլ՝ առաւելաբար իրքեւ Հայաստանեաց Եկեղեցիի այն կրթական ու կրօնական յարկը, որ օժնուած է գրեթե բոլոր ամերաժեշտ պայմաններով՝ նախախնամական դեր կատարելու համար մեր Եկեղեցիի մերկայ եւ ապագայ կեանթին մէջ. որովհետեւ մախ կը գտնուի ծաղկելու եւ զօրանալու գրեթե ամկաշկանդ պայմաններու մէջ. երկորոր՝ կամ այստեղ միւրական, կրօնական, մշակութային եւ այլ բազմաբի կարելիութիւններ, որոնք ամերաժեշտ են լաւ կազմակերպուած Եկեղեցականներ պատրաստելու, ինչ որ պէտք է ըլլայ Հայաստանեայց Եկեղեցիին առաջնահերթ, ամենէն կարեւոր ու սրբազնագոյն գործը: Բայց... եթէ այս վարժարանը բախտաւոր եղած է արտաքին այս նպաստաւոր պայմաններով ու կարելիութիւններով օժնուած ըլլալուն համար, սակայն դժբախտաբար զուրկ մնացած է, գրեթե բոլոր շրջաններու մէջ, ամերաժեշտ հոգեւոր առաջնորդութեամէն՝ ու մամաւանդ կրօնական յատուկ դաստիարակութեամէն: Այս կարեւոր եւ հիմնական պակասները, իրենց վերջնական վերլուծումին մէջ, կը յանդին ըստ մեզի, պահանջուած ու ամերաժեշտ Կարգ ու Կանոնի պակասութեամ:

Բ. ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՆԻՒԹԻՆ

Ես հրաւիրուած եմ այսօր խօսելու Կարգ ու Կանոնի մասին եղայրական այս սեղմ շըրշամակի մէջ: Սակայն այս միւրի մերկայացման ընթացքին իմ մտահոգութիւններս եւ մը պատակներս կ'ամերանցին, բականորէն, այս սեղմ շրջանակը եւ կը տարածուին մեր հաւաքականութեամ ամրողութեամ վրայ:

Ներկայ ժամանակներու մէջ բերեւս ոչ մէկ բամի այնքան շատ պէտք եւ պահանջն ու միւրին որքամ՝ Կարգ ու Կանոնի: Մեր համապաօրեայ հացէն աւելի պէտք ու միւրին անոնց, եթէ իրքեւ կազմակերպեալ հաւաքականութիւն կ'ուզեմք ապդիլ ու գոյատեւի: Ասիկա ոչ միայն իմ ամենական անխախտ համոզումն է, այլ կ'եթաղդրեմ որ համոզումն է նաև այստեղ հաւաքուած սրտցաւ հոգեւորականութեամ ամրողութեամ, ի գումի ու մենալով Առաքելական Ս. Արքոոյս Ամենապատի Պատրիարքը, որ յարմար դատած է դնել այս միւրը գլուխը օրակարգին:

Կարգ ու Կանոնի կարիքը եւ կարօնն ու միւրի մենք թէ՛ իրքեւ հաւաքականութիւն, թէ՛ իրքեւ եկեղեցի եւ թէ մամաւանդ իրքեւ հոգեւորականութիւն: Եթէ այսօր մեր շատ մը փափաքները եւ կարելիութիւնները չեն իրականացն, եւ եթէ մեր շատ մը բարեացակամ շամքները ու միգերը կը ջատուիմ, գլխաւոր պատմառը չգոյութիւնն է մեր մէջ Կարգ ու Կանոնի: Եթէ մինչեւ իսկ ընդունիմք որ բահճակի այդ Կարգ ու Կանոննեն մասնակի բաներ մը կամ մէշտեղ, այս անգամ ալ պակսողը այդ Քիչին համեդէպ յարգամքն է, այսինքն գործադրութեամ թախնդրութիւնը: Մեր համոզումով՝ այս բոլոր պակասները կրման լրանալ միայն երկու տեսակ նոր կարգ ու կանոնի հաստատումով Հայաստանեայց Եկեղեցիւն ներս:

Տարակոյսէ վեր է, թէ գործադրելի Կարգ ու Կանոնով մեր ուժերը շատ աւելի բարի արդիւնք պիտի տան. մեր կարելիութիւնները իրականութիւն պիտի դառնան, ու մեր աշխատամբները աւելի պտուղ պիտի բերեն: Ու մենք Կարգ ու Կանոնով շատ աւելի պիտի արծեւորութիւն, հարստանամք ու զօրանամք իրքեւ հաւաքականութիւն, եկեղեցի եւ հոգեւորականութիւն: Առանց Կարգ ու Կանոնի մեր կարողութիւնները կը նմանին ջուրերու, որոնք հազի դուրս ելած իրենց ակունքներէն՝ կը սկսին նուազիլ ու կորսուիլ իրենց նամքուն վրայ բացուած խոռոչներու եւ փիրուն հողերու մէջ, առանց դաշտեր ու պարտէզներ ոռոգելու, առանց ջաղացքներ դարձնելու, առանց ելեկտրակայաններ աշխատցնելու եւ առանց ծարաւահիւծ հոգիներ յագեցնելու:

Ես ամենապէս վատմումը մկաստած եմ ծամրագոյն մեղքը, զոր մարդիկ կրման գործել, եւ զոր Ամառակ Որդին գործեց իմքնափմացումի իր անխորհուրդ արարքին մէջ: Արդարեւ առակին մէջ Ամառակին վերագրուած միակ մեղքն է այդ. «Վատնեաց զինչս իւր, զի կեայր առառակութեամբ»: Ինչ որ կը նշանակէ, թէ Ամառակը կ'ապրէր առանց Կարգ ու Կանոնի կեանք մը: Միայն միւրական ինչքը չէ, որ կրմայ վատմուիլ. յոռեգոյնը մեր կարելիութիւններուն եւ կարողութիւններուն, մեր տաղանդներուն ու երիտասարդութեամ, ու վերջապէս մեր բանագին կեամքին ու ժամանակին վատմումն է: Ամկանոն ու ամկարգ կենցաղը, ըլլայ այդ ամհատական կամ հաւաքական, ամենէն ողբակի վատմումն է:

Գ. ԽՆՁԷԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Այժմ մտմեմք մեր Ախիքին մէջ եւ հարց տամք ամմիջապէս. ի՞նչ պէտք է հասկնալ՝ խոր-քին ու գործմակամին մէջ՝ կարծ ու կոկիկ այս երկու բառերով։ Առանց շատ կենալու անոնց ումեցած իմաստի զամազան երանգմերուն վրայ, կամիսմէք ըսել որ ամոնք այլեւս գրեթէ նոյն իմաստը ումին մերկայիս մեր մէջ, մին հայերէն լեզուով, իսկ միւսը՝ յունարէն փոխ առնուած եւ այլեւս միջազգայնացած բառով մը։ Թերեւս անոնց ումեցած պարզագոյն եւ ընդհանուր իմաստը տուած կ'ըլլամք, եթէ ըսեմք որ Կարգ ու Կամոն կը Աշամակեն այն շի-տակ եւ օգտակար սկզբունքմերը, զորս պարտիմք կիրարկել մեր կեամբին ու գործերուն մէջ, որոշ Ապատակմեր եւ յառաջադրութիւններ իրականացնելու մեր թամրուն մէջ։ Եթէ ու-գեմք այդ երկու բառերուն մէջ տարրերութիւնն դնել կամ անոնց իրարու հետ ումեցած սերտ կապը մատնամշել, պիտի ըսեմք։ Կամոնը գաղափարն է, իսկ Կարգը անոր մարմնացումը։ Կամոնը պատման է։ Կարգը անոր արդիւմքը։ Առաջինն Օրէմքն է. երկրորդը անոր գոր-ծադրուած ձեւը։ Կեամբի մէջ Կամոն պէտք է մտնէ որպէսզի յառաջ գայ Կարգաւորեալ Կեամբը։ Այն աստիճան սերտորէն կապուած են այս երկուէն իրարու, որ առ հասարակ միասին կը գործածուին, եւ այլեւս դարձած են Սիամական երկուորեակմեր, որոնք թէեւ իրարմէ անբաժան են, բայց միաժամանակ, իրաքանչիւրը կը պահէ իրայատուկ անձը եւ ամեատակամութիւնը։ Կամոնը գործադրուելով կը վերածուի Կարգապահութեան, եւրոպա-կան լեզուներու մէջ ծամօր բառով տիսիրլինի, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ կեամբի մէջ մտած Կարգն ու Կամոնը։

Ինչպէս ծամօր պիտի ըլլայ շատերուս՝ «Կանոն» յումարէն բառը իր սկզբանական իմաս-տին մէջ կը Աշամակէ Քամակ, կամ ուղիղ փայտ, որմէ շիտակ գիծ կ'ելլէ եւ որ կը ծառայէ շա-փելու իրերու լայնքն ու երկայնքն, բարձրութիւնն ու խորութիւնը։ «Չափ ուղղութեան», կ'ըսէ Հայկազեան Բառարանը։ Ժամանակի ընթացքին երկրաշափական գործիքի մը համար յատկացուած այս բառը մարդիկ — յատկապէս Քրիստոնէական Եկեղեցին սկսան գործա-ծել այն բոլոր բաներու համար, որոնք շիտակ էին, ուղիղ էին եւ փափաքելի շափն ունեին կեամբին մէջ կիրարկուելու համար։ Ըստ այսմ Աստուածաշումչի ամեամբին կողմէն ընդու-նելի ըլլալու սահմանուած ու հարազատ Ակատուած գիրքերու ամրողութիւնը կոչուեցաւ «Կամոն Սուրբ Գրոց»։ Այս գիրքերէն սկզբանական Ակատուածները կոչուեցան «Նախակա-նոն»։ իսկ ետքէն աւելցածները — յատկապէս Եօրանասմից Ցումական թմագրին վրայ — որոնք եւս յանձնարարելի էին ընթերցման եւ հոգեւոր շիմութեան համար, կոչուեցան «Երկրորդականոն»։ այսինքն Ս. Գրոց «Կամոն»ին վրայ յետոյ աւելցած։ իսկ իրեւ ամ-հարազատ մերժուածները կոչուեցան «Ամկանոն»։ Այդ բառով կոչուեցան նաև մեր մէջ տօմի մը առքի երգուելիք եւ շիտակ Ակատուած, եւ հետեւարար ամեամբին կողմէ ընդունուած շարականներու ամրողութիւնը։ օրինակ «Կամոն Ս. Մմնդեան» կը Աշամակէ Ս. Մմնդեան Տօմին օրը երգուելիք շարականներու համադրութիւնը։

Ի վերջոյ սակայն Կամոն բառը յատկացուեցաւ այն օրէմքներուն եւ տնօրինութեանց, զորս Եկեղեցական ժողովները եւ հեղինակաւոր Հայրապետներ սահմանեցին իրեւ հա-ւատիք ուղիղ դաւանանք եւ ապրելու շիտակ երահանքներ, որոնք ամեամբի կողմէ ընդունելի պիտի ըլլային։ Այսպէս կազմուեցան Կամոնական Օրէմքներ — «Տրուա Քամոնիք» — որոնք մէկ կողմէ կը թշդէին Եկեղեցիի ուղղափառ հաւատակիքները եւ միւս կողմէ կը գգտէին բա-րելաւել անդամներու փոխյարաբերութիւնները, միաժամանակ կը վերահաստատէին Եկեղե-ցիի մէջ խախտած Կարգ ու Կամոնը։

Համաձայն կենցաղի երկու գլխաւոր տեսակներուն, այսինքն անհատականին ու հաւա-քականին, Կարգ ու Կամոնն ալ գլխաւորաբար երկու տեսակ է։ Ումամէ սահմանուած են, օրինակ, Եկեղեցիի ամրողութեան համար, ամխտիր բոլոր հաւատացեալներուն համար։ իսկ ումամէ ալ մասմատոր ամեատներու կամ խմբակցութիւններուն համար։ Առաջինները կը թշդէն, օրինակ, դաւանանքն, որուն պիտի հաւատայ ամրող Եկեղեցին առանց բացառութեան։ պաշտամունքները եւ ծէսերը, զորս պիտի կատարէ Եկեղեցին ամրողով եւ ամ-րողին համար։ Հաւաքանականութեան համար սահմանուած Կարգերն ու Կամոնները կը թշդէն նաև հաւատացեալներու փոխյարաբերութիւնները եւ Քրիստոնէարար ապրելու շի-տակ կերպերը եւ օրէմքները։ Ասոնք դրուած են Եկեղեցիի ընկերային եւ հաւաքանական կեամբք աւելի համերաշխ եւ աւելի կարգաւորեալ դարձնելու նպատակով։

Ասոնց զուգահեռաբար կամ նաև ուրիշ Կարգեր ու Կամոններ, որոնք սահմանուած են

լոկ որոշ ամեատներու եւ որոշ խմբակցութիւններու համար, որոնք կը ծառայեմ եկեղեցին, եւ կը ճգոտին աւելի քարձ հոգեւոր կատարելութեան, եւ որոնք աշխարհի մէջ ապրելով համդերձ Քաջուած են աշխարհէ եւ իրենք զիրենք տուած են աւելի Աստուածամերձ կեամբի: Կ'ակնարկենք Հոգեւորականներու կամ կրօնաւորներու եւ անոնց համար միայն սահմանուած Կարգերուն ու Կամոններուն:

Դ. ԿԱՌ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԷՋ

Այժմ մտնենք այս երկու տեսակ Կարգ ու Կամոններու մանրամասնութեան մէջ եւ նախ ստուգենք անոնց գոյութիւնը կամ չգոյութիւնը մեր մէջ:

Քրիստոնէական Եկեղեցին, առաքեական դարեն սկսեալ, սովորութիւն ըրած է իր առօրեայ կեամբ կամոնաւորել եւ իր խմդիրները լուծել համաձայն Աւետարամի սկզբունքներուն. իսկ ուր որ Աւետարամի ուսուցումները յստակ չէին, ըստ իր առաջնորդներէ քաղկացեալ ժողովական որոշումներուն: Ասոր առաջին օրինակը կը տրուի մեզի Երուսաղէմի Առաքելական ժողովով, ուր «Ժողովցամ Առաքեալքն եւ Երիցունք» եւ տուին Քրիստոնէական Եկեղեցին առաջին Կամոնական Որոշումները (Գործ. ԺԵ. գլուխ): Այս սովորութիւնը շարունակուեցաւ դարերու ըմբացքին մինչեւ այսօր: Մեր օրերու ծամօթ օրինակն է՝ Վերջին տասնամեակներուն գումարուած՝ Վատիկանի Բ. Ժողովը, որ կը քաղկանար միայն Հռովմէական Եկեղեցին Եպիսկոպոսական դասէն եւ որ վերանայումի եւ վերանորոգումի եմբարկեց իրենց Եկեղեցին վերաբերեալ գրեթէ ամէն ինչ:

Քրիստոնէական Եկեղեցին մէջ գումարուած են ժամանակի ըմբացքին Տեղական ու Տիեզերական ժողովներ, որոնք արդարեւ կարեւոր Կամոններ սահմանած ու Կարգեր դրած են Եկեղեցին համար: Ասոնք թականաօրէն ըմբունուած էին Հայոց Եկեղեցին կողմէ, իրեւ ամրաժամ մասը ըմբացական Եկեղեցին: Ասոնք հայերէնի քարգմանուած են Ե. դարեն սկսեալ եւ այսպէս դարձած են սեպհականութիւնը մասեւ մեր Եկեղեցին: Սակայն ասոնք մէկ գրքի մէջ համադրուած ամրողութիւն մը չէին կազմեր, այլ ամշատ-ամշատ կը պահուէին, եռու ու եռու ցրուած: Նոյն էր պարագան մասեւ մեր Եկեղեցական ժողովներուն: Օրինակ Շահապիվանի կամ Դուիմի ժողովներուն կամոնները իրարմէ ամշատ կերպով կը պահուէին իրեւ ուրոյն եւ ամշատ կամոննադրութիւններ:

Մեր Յովիաննես Օձնեցի Խմաստակը Կարողիկոսին (717-728) կը պատկանի Ամխանձնութիւնը եւ փառքը ի մի հաւաքելու այս ցրուած ու ամշատ կամոնախումբերը եւ կազմելու Հայ Եկեղեցին առաջին պաշտօնական Կամոնագիրքը, ինչպէս կը հաստատ իմք այդ Կամոնագիրքի Յիշատակարանին մէջ.

«Կազմեցին Սուրբ Հարքն զկամոնական բանից դիտաւորութիւն ... եւ վասնզի ոմանք առ ոմանս եւ ոչ ամենելին առ ամենեսան սերմանեալք, կամեցայ գրովանդակ զառ ի մոցամեն կամոնական սահմանեալ բան ի միում տեղուց գեղեցկագործ մատենիւ ի Հայրապետանոցի աստ արմատացուցամել» (Կանոնագիրք Հայոց, Վագգէն Յակոբեան, Ա. Հատոր, էջ 535):

Այդ նոյն Յիշատակարանին մէջ ամուռդակի կերպով տրուած է մասեւ Կամոն քառին լաւագյն քացատրութիւնը Խմաստակը Հայրապետի կողմէ, իրեւ՝ «Էլուսաշակի Յամապարի առ Աստուած՝ հմազամդութիւն ըմդիանուր հաւատացելոց Քրիստոսի» (Նոյն, անդ):

Ուրեմն Կամոն ըստածը առ Աստուած առաջնորդող լուսաւոր Յամապարին է, որուն պարտին հմազամդին եւ հետեւիլ բոլոր Քրիստոսի հաւատացուները:

Օձնեցի կազմած Կամոնագիրքը, ըստ Երեւոյթին, դարերու ըմբացքին՝ առաւել կամ մուազ քծիւնութեամբ պահած է իր օրինական համգամանքը եւ գործադրուած է: Ցաջորդ դարերուն՝ Առոր կամոնախումբեր աւելցած են ամոր վրայ, եւ այդ խմողուած ձեւին մէջ հասած է մինչեւ մեր օրերը: Սակայն, դարձան ըստ Երեւոյթին, օրուն մամրամասնութեամ աւելորդ կը Ակատենք մտնել, վերջին դարերուն՝ ժամանակներու ամելաստ պայմաններու քերմամբ, այսինքն համատարած տգիտութեամ, հայածամքներու, գաղթերու, Փիզիքական գոյութեամ Մտահոգութիւններու եւ ըմդիանուր ամտարերութեամ հետեւամքով՝ տակաւ առ տակաւ եւ գրեթէ ամզգակիրէն կորսմցուցած է այդ Կամոնագիրքը իր պաշտօնական կամ կամոնական համգամանքը, եւ Ակատուած է առաւելարար պատմարամասիրական կարեւոր վաւերագիր մը, քան գործադրելի Կամոնագիրք մը: Այս իսկ պատմառով չէ երատարակուած Հայ Եկեղեցին հոգեւոր իշխանութեամ կողմէ, ինչպէս արդարեւ երատարակուած են Աստ-

ուածաշումը եւ եկեղեցական բոլոր գիրքերը: Սակայն զամազան ժամանակներում, եւ զամազան անձերու կողմէ եւ զամազան տեղեր ամէկ ըմդարձակ կամ փոքր մասեր տպագրեալ ձեւավլ լոյս տեսած են: Ասոնց մամրամասնութեան համար (Տե՛ս Վազգէն Յակոբեանի Կամոմագիրք Հայոց, Տպ. Երեւան, 1964, Ա. Հատորի Ներածութիւն բաժնին մէջ, էջ 28-29): Ասոնց մէջէն կը յիշատակեմք միայն երկուէը. Ա) Արել Արք. Միիթարեանցի Պատմութիւն Ժողովոց Հայոց Եկեղեցւոյ, Հանդերձ Կանոնադրութեամբք ի պէտո ժառանգաւորաց, Վաղարշապատ, 1878: Այստեղ Կամոմագրքէն մտած են միայն Հայկական Եկեղեցական ժողովներու եւ Աշամաւոր Հայրապետներու Կամոմախումբերը, երբեմն բովանդակութեան վերաշարադրմամբ եւ կրթատումներով (Կանոնագիրք Հայոց, Վազգէն Յակոբեան, Ա. Հատոր, 1964, էջ 27): Բ) Ներսէս Արք. Մելիք Թամգանի Հայոց Եկեղեցական Իրաւունք, Շուշի, 1903: Ամենէն շատ կամոմախումբեր պարունակող հրատարակութիւնն է. «Սակայն Կամոմագիրքը դարձեալ լրի ըմդգրկուած չէ: Հրատարակութեան մէջ Կամոմագիրքի կառուցուածից ոչիմչ չի մնացել, հրատարակիչը իր խմբաւորմամբ տալիս է յունարէն առանձին կամոմախմբերի բարգմանութիւնները (յունարէմի՞ց քէ ուսւերէմի՞ց) կրթատումներով, համառու վերաշարադրմամբ, ամրող կամոմներ դէն մետելով, բարգմանութեանը կցելով քննադատական իր դիտողութիւնները, որոնք յանախ անտեղի են, եւ այնուհետեւ Հայ հին բարգմանութեան բնագրերը» (Նոյն, անդ): Կ'եզրակացնել Վազգէն Յակոբեան. [Այսպիսով այժմ Հայագիտութեան մէջ չունիմք ոչ միայն Կամոմագրքի գիտական, այլ նոյնիսկ սովորական, բայց ամրողական հրատարակութիւնն] (Անդ, էջ 29):

Եկեղեցիի մը վերաբերեալ ամէն ինչ (դաւանամբ, պաշտամունք, ծէս, բարոյական հարցեր, ենվուական ու վարչական խնդիրներ, այլովք համեմատ պէտք է լիմին կամոմական տուեալներու վրայ: Այս բօլորը մերկայիս ունիմէ այս կամ առ ու ուի տակ. բայց մեզմէ ոչ ոք կարող է մատմանշել կամոմներ, որոնց վրայ հիմնուած ըլլան եւ որոնց մով թշուած ըլլան այս բօլորը: Մեր մօտ ամէն ինչ կ'ընթանայ աւանդարար եւ ըստ սովորութեան: Այնպէս որ հաւանարար միայն Եկեղեցին ենք որ մերկայիս Պաշտոնական Կանոնագիրք չունիմէ: Եթէ այսօր ուրիշ Եկեղեցիներու մերկայացուցիչներ հարցնեն մեզի «Ռւնիմի Կամոմագիրք, որով կ'ընթանան ձեր Եկեղեցւոյ գործերը», մեզմէ ոչ ոք ոչիմչ ցոյց պիտի կրնայ տալ, բացի յիշել գործածութենէ դադրած եւ զամազան կամոմախումբերէ բաղկացած վերոյիշեալ ծանօթ գրաւոր գործը: Թէ արդարեւ այդ պատմական վաւերագիրը մեր մէջ իրբեւ պաշտօնական կամոմագիրք չի գործածուիր, փաստն այն է, որ չուսուցուիր մեր կրօնական վարժարաններու մէջ, իրբեւ Հայ Եկեղեցիի կամոմական օրէմիքը:

Այնպէս որ մեր Եկեղեցին մերկայիս կը գտնուի գրեթէ այն նոյն կացութեան մէջ, ուր կը գտնուեր Ծովական հմաստասէր Կաթողիկոսէն առաջ: Եւ հետեւարար նոյնութեամբ կը պատշաճի նաև մեզի եւ մեր ժամանակին այն ինչ որ ըստ է հմաստասէր Հայրապետը 710-ին Դուիմի մէջ գումարուած ժողովի բացման իր նախին մէջ, որմէ հատուած մը կ'ուզենք յիշել այստեղ բարգմանարար:

«Քանզի կը տեսնեմ որ անկարգութիւնը շատցած է բազմաթիւ եւ ծանր իրերու մէջ. ոչ միայն հասարակ ժողովուրդին մէջ, այլ՝ առաւելարար հոգեւոր դասուն եւ Եկեղեցիներու առաջնորդներուն մէջ: Մենք, որ մէկ լեզուով՝ եւ մէկ քարոզութեան միջոցաւ, ճշմարտութեան միակ ճանապարհը եղանք, հիմա բազմահետք եւ բազմաշափէ եղանք. օրինակ՝ բազմաթիւ, զանազան եւ տարբեր տեսակներով կը կատարենք Աստուծոյ Փառարանութիւնը, եւ նոյն այլազանութիւնը կը տիրէ նաև մեր վարք ու բարքին մէջ: Այնպէս որ գրեթէ նոյն վը-նասները կը կրենք ըստ հին պատմութեան, երբ կը պատերազմինք եղայր եղայր հետ, եւ ընկեր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ եւ օրէնք օրէնքի հետ: Երկրաւոր գրօսանքներով, վաճառականութեամբ եւ առեւտուրով խօսակից եւ հաշուեկից ըլլալով Հանդերձ իրարու հետ, կը խրչինք ու կը խռովինք: Եւ տարբեր ազգի եւ տարբեր լեզուի պատկանողներու վերաբերմունք կ'ունենանք իրարու հանդէպ. ըլլալով աս անոր խուժ, եւ ուրիշներ ուրիշ- (Անդ, էջ XIV. բղջ. նաև Կող. Գ. 11: Ա. Կորնք. ԺԴ. 11, գրաբար):

Նոյն եւ նման չէ նաև կացութիւնը մերկայիս մեր մէջ, երբ ումանք, մէկ կողմէն ընդունելով եւ յայտարարելով համեմատ, որ նոյն ազգին եւ Եկեղեցիի զաւակներ են, նոյն մշակոյթը եւ պատմութիւնը ունիմ, միւս կողմէն թեմեր կը յափշտակեն նոյն Եկեղեցիի տարբեր իրաւասութեան շրջանակէն: Ալ չենք յիշեր կուսակցական այլամերժութիւնը,

որով իրարու համերկապ այնպէս դիրք բռնած ենք որ կարծես թէ տարրեր, մինչեւ իսկ իրարու օտար ու բշխամի ազգերու զաւակներ եղած ըլլայինք:

Ուրեմն, Յովեամնես Օճմեցի Հայրապետը աչքի առջեւ ու մեմնալով իր ժամանակի մեր ժողովուրդին կրօնական ու բարոյական ամմինիքար կացուրինը մէկ կողմէն, եւ միւս կողմէն Ակատի ու մեմալով արտաժին պայքարները եւ բշխամուրինները իր ժողովուրդին դէմ, յատկապէս Քաղկեդոնական Վէները, կազմեց Հայ Եկեղեցին Կանոնագիրքը, ի մի հաւաքելով իր ժամանակին գոյուրին ու մեցող եւ հոս ու հոն ցրուած կամոնախումբերը, եւ մէկ հատորի մէջ համադրելով զամոնք՝ ստեղծեց Հայոց Կանոնագիրքը, վերջաւորութեան աւելցնելով աներաժեշտը մասն իր կողմէն: Իր Ապատակն էր մախ բարեկարգել ու վերանորոգել իր Եկեղեցին եւ միակերպուրին ստեղծել ամոր մէջ. ամոր իշխանաւորմերուն ձեռքը տալ օրինագիրք մը, որով կառավարէին իրենց հօոր եւ կառավարուէին մասն իրենք: Միւս կողմէ իր Ապատակն էր հերքել վերագրումները եւ Քննադատուրինները իր Եկեղեցին դէմ ու պապամեծեցմել ամոր հակառակորդները, որոնք ի միջի այլոց կ'ամրաստանէին զայն իրքեւ Կարգ ու Կանոն չունեցող Եկեղեցի մը:

Նոյն օգիով եւ սկզբունքով Թամրայ պէտք է ելմենք մասն մենք:

Ներկայիս մենք ալ ու մինք մեր մերքին եւ արտաքին բազմարի դժուարուրինները եւ մտահոգուրինները, որոնք դարմանի կը կարօտին եւ լուծումի կը սպասեն: Օրինակներ.

1.— Ի՞նչ են, եւ ինչ պէտք է ըլլամ, փոխարարերուրինները Ամենայն Հայոց Հայրապետութեան եւ Կիլիկիոյ Կարողիկոսութեան, որպէսզի անգամ մը ալ չկրկնուի այն ճգուեալ կացուրինը, որ գոյուրին ունի այսոր երկու Աքոռներու միջեւ:

2.— Այսօր արտասահմանի իրաքանչիւր թեմ իրայատուկ կամոնադրուրին ունի ասոնք ոչ միայն այլազան են, այլ մասն երբեմն իրարու հակասական եւ յաթախ կը հակասեն մասն Օճմեցին կազմած Կամոնագիրքի օգին եւ տառին, եւ կը ճգտին Եկեղեցին ենթարկել աշխարհիկ կազմակերպութեան մը իշխանութեան, մինչեւ իսկ կը վերածեն զայն աշխարհիկ կազմակերպութեան մը, մոռնալով կամ անտեսելով ամոր դարաւոր եւ հիմնական կրօնական եւ կամոնական սկզբունքները որոնց վրայ հաստատուած է Եկեղեցին: Ինչ պէտք է ընել՝ թեմերու կամոնագրուրինները իրարու մոտեցմելու եւ մոյն կրօնական ու Եկեղեցական սկզբունքներու վրայ դմելու անոնց հիմները, որպէսզի Եկեղեցին շշեղուի իրայատուկ իր շափկէն եւ չայլայիլ իր կրօնական եւ հոգեւոր Ակարագիրը:

3.— Ինչ են եւ ինչ պէտք է լիմին պայմանները Եկեղեցական զամազան կարգերու թեկնածուներու ճենադրութեան, որպէսզի ոչ միայն ամարժաններ, այլ մասն աշխարհիկ մը-տայնութեան տէր մարդիկ չսպրոյն Եկեղեցական կարգեր մերս: Ինչ են Աւագութեան, Վարդապետական գաւազանի, Մայրագունութեան եւ Արքութեան տիտղոսներու տուուչութեան պայմանները, որպէսզի շնորհենով կարդալ չգիտցողներուն անգամ Վարդապետական ու Մայրագունութեան պամանի եւ պատասխանատու տիտղոսները չտրուին, եւ ծիծադիլի չի դառնայ Հայաստանեայց Եկեղեցին յաշու օտարաց՝ նպիսկոպոսուրին եւ Արքութին շնորհելով ծխատէր Քահանայի պաշտօն ու պարտականուրին կատարող հոգեւորականներու:

Եւ տակաւին կամ բազմարի Աման հարցեր, որոնք յստակ եւ օրինական լուծումի կը կարօտին, որպէսզի Եկեղեցին եւ իր հոգեւոր իշխանուրինը բարձր պահեն իրենց արժանապատութիւնը յաշու իր հետեւորդներուն, քոյր Եկեղեցիններուն եւ բոլոր օտարներու, որոնք կը հետաքրքրուին Հայ Եկեղեցիով: Մեր կարծիքով՝ այս բոլորը իրենց լուծումը պիտի գտնեն կազմութեամբը Հայաստանեայց Եկեղեցին նոր Կանոնագրքին:

Ե. ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԿԱԶՄԵԼ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ

Այս մարզի մէջ մեր կատարելիք գործը, փառք Աստուծոյ, մեծագոյն չափով դիւրացած է արդէն: Մենք պարտինք երախտապարտ ըլլա մախ՝ Հայաստանցի մտաւորական Վազգէն Յակորեանի, որ թախնդիր աշխատասիրութեամբ եւ Քննական տուեալներով կազմած է «Կանոնագիրք Հայոց» հոյական ու կորողական գործը, երկու հատորներով: Երախտապարտ պէտք է լիմին մասն Հայկական ՍՍՌ Գիտուրիններու Ակադեմիայի Պատմութապարտ պէտք է լիմին մասն Հայկական ՍՍՌ Գիտուրիններու Ակադեմիայի Պատմութապարտ ինստիտուտին, որ հրատարակած է զայն Երեւանի մէջ, առաջին հատորը 1964-ին, թեամ Ինստիտուտին, որ հրատարակած է զայն Երեւանի մէջ, առաջին հատորը 1964-ին, իսկ երկրորդը 1971-ին: Այսպէս իրականացած է՝ Հայրենի Պետութեան հովանաւորութեամբ եւ հոգատարութեամբ՝ այն ինչ որ չէին ըրած կամ չէին կրցած ընել, ու հաւանարար

պիտի չկարենային ըմել, Հայ Եկեղեցւոյ բարձրագոյն իշխանութիւնները, իրենց Աերկայ ուժերով ու մտայնութեամբ: Այսօր նոյն ամկարողութեան մատմուած է Հայաստանեայց Եկեղեցին գրաքար Աստուածաշումշի Քննական հրատարակութեան եւ անոր աշխարհաքար ամրողական քարզմանութեան ամյետաճգելի եւ ամենակարեւոր գործին մէջ: Ամէն գնահատածին արժանի է Մայր Աթոռ Ս. Եշմիածնի մախաճենութեամբ եւ Սիւթական միջոցներով հրատարակուած արեւելահայ աշխարհաքարով Նոր Կոտակարամը, եւ ընդ մասլով եղած արեւետեան աշխարհաքարով Նոր Կոտակարամը: Այս գործն ալ, այսիմթ գրաքար Աստուածաշումշի Քննական եւ ամրողական հրատարակութիւնը, մենք պիտի ակնկալենք դարձեալ Հայրենի Կառավարութեան պաշտօնական կազմակերպութիւններէն, ինչպէս կ'իմանանք որ կատարուած է այդ նոյն աշխատանքը դրացի Վրացական Համրապետութեան մէջ:

Հրատարակուած «Կանոնագիրք Հայոց»ը իր Աերկայ ձեւին մէջ կարելի չէ գործածել իրրեւ Հայաստանեայց Եկեղեցւոյ Կանոնագիրքը որքան ալ մեծապէս գնահատելի եւ շնորհակալ աշխատանք մը ըլլայ այդ ինքնին. Անյն այն պատմառով, որ այդ Երկասիրութիւնը այդ Ապատակով չէ հրատարակուած. Երկրորդ՝ չի կրեր Հայաստանեայց Եկեղեցին հօգեւոր բարձրագոյն իշխանութեան վաւերացման կմիջը. Երկրորդ՝ անգործնական է անոր գործածութիւնը իր Աերկայ ձեւին մէջ. փնտուած կանոնները եթէ ոչ ամկարելի՝ գեր դժուար է գտնել այդ ինթուուած 50-60 կանոնախումբերուն մէջ: Բաց աստի այդ կանոններէն շատ շատերը մեռեալ տարր են եւ այլապէս պատմական արժեք միայն ումիմ եւ եետեւարար կորսընցուցած են իրենց այժմէութիւնը: Խոկ ուրիշ բազմաքիւ կանոններ կրկնուած են բազմաքիւ ամգամներ այդ կանոնախումբերուն մէջ: Հետեւարար՝ ամերաժեշտ է զտումի եւ զատումի ենթարկել զանոնք, եւ ապա տեսակաւորել ու դասաւորել ըստ Արքի: Հուևկ ապա՝ Եկեղեցին բարձրագոյն իշխանութեան կողմէն վերջնական ձեւ պէտք է տրուի, վաւերացուի եւ հրահանգուի անոր գործածութիւնը իրրեւ պաշտօնական Նոր Կանոնագիրքը Հայաստանեայց Եկեղեցին:

Զ. ԿԱՆՈՆ ԿԱՐԳԱՀՈՐԱՑ

Եւ որովհետեւ այս նոր Կանոնագիրքին գործադրութիւնը պիտի կատարուի Եկեղեցականներու ձեռքով, այս իրողութիւնը կ'առաջնորդէ մեզ, Երկրորդ տեսակի Կանոնագրքոյն մը ումենալու անհրաժեշտութեամ:

Եթէ հարցուի մեզի, թէ Հայաստանեայց Եկեղեցին իր պաշտօնեանները ո՞ր Կարգ ու Կանոնով կը պատրաստէ, կամ ինչ սկզբում թմբերով կը դաստիարակ զանոնք, եւ կամ հոգեւորականներ ինչ կանոններու համաձայն կը կարգաւորեն իրենց առօրեայ ըմբացիկ կեանքը, ոչ մէկ գրաւոր Կանոն կրմանք դմել անոնց տրամադրութեան տակ: Եւ որովհետեւ հոգեւորականութեան կենցաղը պէտք է ընթանայ համաձայն յատուկ Կանոնի մը, որմէ այսօր զորկ է Հայաստանեայց Եկեղեցին, ամերաժեշտութիւնը կը ծագի կազմելու հոգեւորականաց յատուկ գրքոյն մը, որ իր մէջ բավանդակ կրօնաւորներու վերաբերեալ զուտ հոգեւոր ու բարոյական կենցաղի կանոնները: Ուր թշորած ըլլան, թէ ինչ հոգեւոր ու կրօնական ինքներու վրայ կը կենայ կրօնաւորական կեանքը, եւ ինչ են կերպերը եւ օրէնքները զայմ իրականութեան վերածելու: կրօնաւորներ ինչպէս կրման աւելի լաւ արժեւորել իրենց ժամանակը եւ կարողութիւնները, եւ ինչ ոգիով կատարել իրենց պարտականութիւնները: Այս գրքոյնը կարելի է կոչել «Սահմանք Կրօնաւորաց» ինչպէս կոչուած է Բարսեղ Հայրապետի կողմէ պատրաստուած համանանք գործ մը. կամ կարելի է կոչել «Ներքին Կանոն Կարգաւորաց», ինչ որ արդարեւ պիտի ըլլայ մեր ի մտի ումեցած գործը, իր խորքին եւ պարունակութեամ մէջ:

Ուրիշ խօսքով, ինչ որ ըրած է Ներսէս Շնորհալի Հայրապետը իր Ղնդիանական քութիւն կրօնաւորներու, առաջնորդներու եւ Քահանաներու վերաբերեալ գլուխներով, նոյնը կատարել աւելի կարգաւորեալ եւ աւելի յաւելեալ ու Թոխացեալ ձեւի տակ եւ վերածել առ ձեռն գրքի մը, որուն վրայէն եւ որուն համաձայն պէտք է կատարել Եկեղեցականներու հոգեւոր դաստիարակութիւնը եւ որ պէտք է գտնուի ամէն մէկ Եկեղեցականի ձեռքին մէջ իրրեւ իր կեանքի առաջնորդը: Առանց այս Աերքին, հոգեւոր Կանոնի կարելի չէ պատրաստում ումենանք արժանիքը, կարողութիւնը եւ գիտակից Եկեղեցականներ, որոնք ումենանք արժանիքը, կարողութիւնը եւ գիտակցութիւնը գործադրելու կազմուելիք

Առ Կամոմագիրքը Հայաստամեայց Եկեղեցիի:

Հոգեւորականաց յատուկ կազմուելիք այս կամոմագրքոյկի մէջ օրաւոր շեշտ պիտի դրուի աշօթքի եւ աշխատանքի վրայ, առանց որոնց կրօնաւոր մը համը կորսմցուցած աղի կը վերածուի, որ այլեւս ունէ բամի չի ծառայեր քրայց եթէ ընկենուլ արտաքս...»: Վերակամգնել եին վաճական ու կրօնաւորական կարգախոսը. «Աշխատիլը աղօթել եւ եւ փոխադարձարար: Եթէ լոկ հանգստաւու կեամք մը վարելու համար կ'ընդգրկենք եկեղեցական կամ կուսակրօն ասպարեզը, ամենէն ողորմելի մարդիկն ենք աշխարիի վրայ: Մուլութիւնը եւ աշխարիայնութիւնը ամենէն աղարտիչ եղագիւներն են կրօնաւորներուն համար: Ասոնք ամիսուսափելիօրէն պիտի մղեն զմեզ մեր տրամադրութեամ Աերքեւ դրուած բանկագին ժամանակը սպաննելու խաղամոյութեամք «...շուայտութեամք եւ արբեցութեամք» եւ աշխարիի մեղերով, որոնք կը յիշուին մեր ժամագրքի սկիզբը, բայց յատկապէս «դատարկարամութեամք», տրտմշելով, դժգոհելով, բարեասելով եւ հայենյելով:

Այս Աերքին կամոնին նապատակն է կրօնաւորը առաջնորդի վերածնութիւնը Ասոնքի: Ուրիշ խօսքով վերակենդանացներու ամոր մէջ Աստուածային պատկերը, որով ստեղծուած էր մարդը, եւ որ աղարտուած է ամենազամութեամք ու ծուլութեամք:

Խշպէս ակնարկեցինք վերեւ, Հայաստամեայց Եկեղեցիի Նոր Կանոնագիրքը պիտի վերակազմուի եիմնուելով Վազգէն Յակորեամի աշխատասիրած «Կամոմագիրք Հայոց» պատկառելի գործին վրայ վերադասաւորումի եւ տեսակաւորումի ենթարկելով զայն: Խսկուրկէ՝ պէտք է առնել տարրերը կրօնաւորներու յատուկ այս Աերքին Կամոնին: Անշուշտ կարելիութեն դուրս չէ օգտագործումը Քոյր Եկեղեցիներու մէջ արդէն իսկ գոյուրիւն ունեցող եւ կիրարկուող նման աղրիւրներու սակայն ենուու երթալու պէտք չոնիմք. մեր Եկեղեցոյ մէջ ալ կամ ամերածեշտ աղրիւրները եւ տարրերը կազմելու համար նման Կամոն մը: Հետեւեալները են ամոնք ըստ մեզի.

Ա.— Առաջին հերթին իրեւ աղրիւր պիտի օգտագործուի թմականարար Աստուածաշումը, իր Հին եւ Նոր Կտակարամներով, որոնց մէջ շատ տարրեր կամ, որոնք յատկապէս կը վերարերին Աստուծոյ պաշտօններուն, իրեւ եիմնական սկզբունք, յօրդոր, խրատ ու երահամք. յատկապէս Ղեւտացւոց գրին, Մարգարէներու գրութեամց եւ եռվուական բուղբերու մէջ:

Բ.— «Կամոմագիրք Հայոց»ի մէջ ալ բազմաթիւ կամոններ կամ, որոնք լոկ հոգեւորակամներու կատարելութեամ եւ սուրբ կենցաղի կը վերարերին, որոնց մէջէն իրենց այժմէութիւնը պահածները Այս Ասոնքին մէջ:

Գ.— Ներսէս Շնորհալիի Ընդհանրականին մէջ կրօնակամներու վերարերեալ գլուխները բանկագին աղրիւրներ են այս նպատակին օգտագործելու համար:

Դ.— Եղիշէ Վարդապետի «Վասն Վարդամանց Պատերազմի» ծամօք մատեամի վերջաւորութեամ կայ «Բան խրատու յաղագս միամածց» վերմագրով գրութիւն մը, որ շատ կարեւոր օժանդակ պիտի համեխանայ այս Աերքին Կամոնին կազմութեամ մէջ:

Ե.— Վերջապէս կայ ուրիշ կարեւոր աղրիւր մը, որուն գոյութեամ մենք վերահասու եղամք մեր Հայազգի Սուրբեր գործին պատրաստութեամ ընթացքին, այն է «Թաքու Ճգմանորի Խրատները» իր աշակերտ Թումասի: Այս Խրատականը կը գտնուի Հ. Մկրտիչ Աւգերեամի խմբագրած Հիականոր Վարք եւ Վակայութիւն Սրբոց (Տպ. Վենետիկ, 1810) մեծահատոր Յայսմաւութի մէջ, Թաքուի, Վարոսի եւ Թումասու յատկացուած Վարժագրութեամ մէջ (էջ 842-844): Թէ ուրկէ առած է Հ. Աւգերեամ այս «ազդու Խրատները» եւ «ամպէպ կամոնները» հմարաւորութիւնը եւ ժամանակը չունեցանք ստուգելու: Սակայն բացայայտ կ'երեւի որ իմք չէ յօրինած զամոնք: Մենք բարգմանարար եւ գրեթէ ամրողութեամք տուած ենք զայն մեր վերոյիշեալ գործին մէջ: Նոյնը ըրած ենք նաև Եղիշէ Վարդապետի վերոյիշեալ Բան Խրատու գրութեամ. իսկ համառուած եւ համադրած ենք Շնորհալիի յօրդորները եւ երահանգները, որոնք կը վերարերին կրօնաւորներու, իր Ընդհանրականին մէջ:

Մեր կարծիքով Աերքայիս Հայաստամեայց Եկեղեցիի առաջնահերթ կարիքը այս երկու գրիներու կազմութիւնն է: Առանց այս երկու Տոքիւմաններու ամկարեի է սպասել Կարգու Կամոնի տիրակալութիւնը Հայաստամեայց Եկեղեցին Աերս, եւ Հայ հոգեւորակամութեամ մէջ: Եկեղեցական բարեկարգութեն առաջ կու զամ այս երկու գործերու պատրաստութիւնը: Առանց ասոնց ամօգուտ է, ամիմասս է եւ ամգործնական է մտածել կամ խօսիլ Հայ Եկեղեցիի բարեկարգութեամ մասին: Գործնակամապէս Հայ Եկեղեցիի բարեկարգու-

թիւմը պիտի սկսի երբ այս երկու գիրքերը յօրիմուիմ, վերամայուիմ ու վաւերացուիմ նպիսկոպսակամ ժողովի կողմէ, եւ երահանգուիմ ի գործադրութիւն Ամենայն Հայոց Հայրապետի սրբատա կոնդակով։

Պատրաստուելիք Նոր Կամոմագիրքին եւ հոգեւորակամաց յատուկ Ներքին Կամոմի մէջ Հայ Եկեղեցին եւ հոգեւորակամութիւնը արդէն իսկ բարեկարգեալ պիտի պատկերացուի։ Կարեւորագոյնը ամոնց գործադրութիւնը պիտի ըլլայ, որ պիտի կատարուի հոգեւոր բարձրագոյն իշխանութեամց կողմէ մասմաւորաբար, եւ հոգեւորակամութեամ ձեռամք ըլդիամբացէ։ Եւ այս գործադրութեամ ըմբացքին է, որ մէջտեղ պիտի գայ Հայ Եկեղեցին կարգաւորեալ եւ կամոմաւորեալ տեսմելու մեր բարի կամեցողութեամ եւ կարողութեամ գոյութիւնը կամ չգոյութիւնը։

Մեր խօսքը վերջաւորութեամ կը բերեմ անգամ մը եւս կրկմելով եւ յիշեցմելով Առաքելակամ պատգամը։ «Ամենայն ինչ ձեր պարկեշտութեամբ եւ ըստ կարգի լինիցի»։ Համելի պիտի ըլլամք Աստուծոյ, երթուամք պիտի պատմառեմք մեր հայրերու հոգիներուն, պիտի ուրախացմեմք մեր ծողովուրդը, եւ երջանկութիւնը ու խաղաղութիւնը պիտի գտնեմք մասւ մեմք՝ իրագործելով այս «Կարգը եւ հաւատի հաստատութիւնը», զոր տեսմել կը ցանկար մեծ Առաքեալ Պողոս իր հաւատացեալներու մէջ։ «Եւ որ միանգամ այսմ Կանոնի միաբան լինին, խաղաղութիւն ի վերայ նոցա եւ ողորմութիւն» (Գաղ. Զ. 16, բղջ. Փիլ. Գ. 16)։

Ատենախօսութիւնը ընդունուեցաւ ծափողյններով, որուն յաջորդեցին դիտութիւններ, քննադատութիւններ եւ թելադրութիւններ։

Առաջին խօսք առնողը եղաւ Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս, որ բնուդագրեց Պատրիարք Սրբազնի գեկոյցը որպէս «բարոյախօսական եւ քարոզիսական», փոխանակ ըլլալու կանոնագիտական։ Շահէ Սըրբազն երեք բաժիններ մատնանշեց, որոնց մասին Պատրիարք Սրբազնը կ'ակնկալուէր որ աւելի խորացած ըլլար։

Ա. Մահմանադրական կանոններ

Բ. Եկեղեցական օրէնք

Գ. Վանական օրէնք

Ես կը կարծեմ, ըստա Շահէ Սրբազն, թէ աւելի օգտակար պիտի ըլլար մեր աշխատանքին, եթէ աւելի պարզաբանեմք եւ յստակացմենք այս խնդիրները, որոնց մասին պիտի խօսիմք, որովհետեւ իրարու խըրատ տալու չեմք եկած այստեղ։ Խարախաչիւրս կրնայ միշտ իր դիմացինը անկանոն են անկարգ Ակատել, կամ Առյօնսկ անհաւատ ասոնք շատ դիւրին ձեւեր են, եւ ատոր համար չէ որ հաւաքուած ենք այստեղ։ Մեր հոս հաւաքուելուն իհմնակամ Ապատակը տեսմել է թէ ինչպէս կրնամք Քիչ մը աւելի տրամարանութիւն եւ Աերքին կազմակերպութիւն մտցմել մեր Եկեղեցին կեամբի բոլոր այս մակարդակներուն եւ երեսներուն, որոնք մեր խորիրդածութիւններուն իհմնակամ առարկան պիտի կազմեն։

Տ. Կարէն Քահանայ ակնարկելով Պատրիարք Սրբազնի առաջադրած «վերանորոգում», «վերարծարծում» եւ «վերանորի-

րում» գաղափարներու զուգորդութեան, հարց տուաւ կարելիութեան մասին՝ ըստեղծելու Հայաստանեայց Եկեղեցիի մէջ «վերստին ծնունդը մթնոլորտ մը որ ներկայ օրերուն Արեւմտեան Եկեղեցիներու յատուկ երեւոյթ մըն է։

Ամեն. Տ. Շնորիք Պատրիարք ի պատասխան Տ. Կարէնի հարցումին ներկայացուց այն գաղափարը թէ մեր Եկեղեցին պէտք է շեշտէ մեր հաւատացեալներուն թէ մկրտութեամբ մեր վերստին ծնունդը իրապէս տեղի կ'ունենայ մեր չափահաս տարիքին, սորվելով եւ կիրարկելով այն սկզբունքները, զորս որպէս չնորհք ստացած ենք մկրտութեան «վերստին ծննդեամբ»։

Հոգջ. Տ. Արշակ Մ. Վարդապետ հարց տուաւ թէ արդեօք ասկէ առաջ Հայաստանեայց Եկեղեցին զրադած է տոհմային եւ ընտանեկան կանոնական հարցերով։

Ամեն. Տ. Շնորիք Պատրիարք պատասխանեց թէ իսթանապուլի մէջ վերջերս սկսած է շարժում մը, որ ինքնին ջանք մըն է կաղապարելու մեր հաւատացեալները ընտանեկան եւ տոհմային այն կանոնական աւանդութիւններով որոնք անցեալին մեր ընտանեկան յարկերուն մէջ բնականօրէն տեղի կ'ունենային։

Տ. Առնակ Քահանայ «Շարաթ վասն մարդոյ եղեւ եւ ոչ մարդ վասն շաբաթու» աւետարանական մէջբերումով դիտել տուաւ որ երբեմն կարգ մը կանոններու գործադրութիւնը արգելք կրնայ հանդիսանալ Եկեղեցիի բարւոք մատակարարութեան, յատկապէս երբ ձեռնադրութիւն կը մերժուի այն անձերուն, որոնք բոլոր պահանջները

կամրողացնեն, բացի ամուսնութեան պահանջքէն՝ քահանայանալի առաջ:

Տ. Առնակ ժողովին ուշադրութեան յանձնեց նաեւ ժողովրդային նոր տօնախըմբութեանց անհրաժեշտութիւնը, հին ուխտագնացութեանց օրինակին վրայ, հրահրելու համար հաւատացեալներուն մէջ պաշտամունքներու մասնակցութեան բաղձալի սովորութիւնը:

Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ժողովականներու ուշադրութեան յանձնեց որ իրենց դիտողութիւնները եւ խօսքերը սահմանափակեն Կարգ ու Կանոնի վերաբերեալ հարցերու միայն:

Գերշ. Տ. Թորգում Արքեպիսկոպոս առաջարկեց որ Կարգ ու Կանոնի մասնաւոր Յանձնախումբը, նկատի ունենալով դասախոս Պատրիարք Հօր զեկոյցը, կանոնական հարցերը դասաւորէ Համագումարին ներկայացնելու առ ի նկատառում:

Տ. Արտէն Քահանայ խնդրեց որ Համագումարի Դիւանը նկատի ունենայ միջոցներ՝ Շնորհք Պատրիարք Հօր զեկոյցը աւելի լայն շրջանակներու մատչելի դարձնելու համար:

Հոգշ. Տ. Փառէն Մ. Վարդապետ ժողովականներէն խնդրեց որ ժողովին ներկայացնեն այն հարցերը միայն զորս զեկուցողները դուրս ճգած են իրենց զեկոյցէն:

Հոգշ. Տ. Արշէն Վարդապետ Յանձնախումբի նկատառման յանձնեց հետեւեալ երեք կէտերը.

Ա. Չտել եւ պահել մեր հին կանոններէն անոնք որոնք այժմէական են

Բ. Կանոնները համադրել եւ ներկայացնել այնպէս որ անոնք ամենուրեք միատեղ գործադրուին:

Գ. Կանոններու համադրումէն անդին մտածել միջոցներու մասին, անոնց պարտադիր գործադրութեան համար՝ բոլոր ծովերէն ներս անխորի:

Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս շեշտեց անհրաժեշտութիւնը Կարգ ու Կանոնի,

յատկապէս մեր Դպրեվանքերէն ներս ուր կը պատրաստուին մեր ապագայ եկեղեցականներն ու առաջնորդները: Զաւէն Սրբազնա արտայայտուեցաւ նաեւ այն կէտին մասին, որ եկեղեցական նոր կանոնները ըստեղծուին արդի պայմանները նկատի ունենալով:

Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս մատնանշեց որ կարգ ու կանոն ներմուծելու մտածումը կամ պահանջքին անդրադարձը առաջին անգամ չէ որ կը կատարուի մեր եկեղեցւոյ մէջ, բայց հիմնականին մէջ հարցը այդ կանոնները գործադրող մեր հոգեւորական դասակարգի տրամադրութիւնն է՝ հետեւելու անոնց:

Հոգշ. Տ. Խասհակլ Մ. Վարդապետ մատնանշեց անհրաժեշտութիւնը յառաջադրեալ կանոնագրքին կազմութենէն վերջ անոր ազգային-եկեղեցական ժողովի մը կողմէ վաւերացումը՝ գործադրութեան դրուելէ առաջ:

Գերշ. Տ. Սերովը Արքեպիսկոպոս ըսաւթէ երբ կը խօսինք կանոնական պահանջքներու մասին, փոխանակ մեր հիմնակէտը նկատելու արդիական պահանջքները եւ մեր կանոնները յարմարցնելու եւ մեկնարաննելու այդ նկատումներով, աւետարանական հիմնական սկզբունքները ի մտի պէտք է ունենանք եւ ըստ այնմ սահմաննենք մեր կանոնները, այլապէս կրնանք պարպուիլ քրիստոնէական էական գաղափարաբանութենէն:

Ժողովի այս նիստը վերջ գտաւ ժամը 6-ին, շարունակուելու համար ընթրիքէն ետք, զոր եկեղեցական Հայրերը գացին առնելու Միաբանական Սեղանատան մէջ:

Ժամը 7-ին, Համագումարը նիստի հըրակիրուեցաւ եւ Ասենապետ Սրբազնը ատենախոսելու հրաւիրեց Գերշ. Տ. Թորգում Արքեպիսկոպոսը, Հայ կրօնական դաստիարակութիւնը անցեալին եւ այսօր նիւթի մասին:

Կրօնական դաստիարակութեան ամերաժշտութիւնը առաւել ստիպողական համգամանք մը կը ստանայ մամաւամի Աերկայ դարու մէջ, ուր «աշխարհը փոքրացեր և ինչպէս կ'ըսեն: Ուր ազգքը եւ ժողովուրդներ սկսեր են միախառնուիլ եւ փոխադարձ ազդեցութեանց ենթարկել իրենց ժողովուրդներու ընկերային, Քաղաքական, բարոյական եւ կրօնական ըմբռնումները, հաւատալիքը եւ աւանդուրիւնները: Ուր ըմտամիքը եւ կրօնական համայնքը ենթագետէ կը կորսանցնեն իրենց հմայքը, եւ ընկերութեան հիմերը ապահովող ազդակներ ըլլալու երաշխիքը: Եւ ուր մամաւամի ընկերաբանական, Քաղաքա-գիտական նոր տեսութիւններ, ծննդաբանական նոր գիտեր ամբողջովին կը յեղաշրջն մարդուն մտածելակերպը, աշխարհայեացքը իր գոյութեան, տիեզերքի գոյութեան, եւ այս բօլորով համադրուած յարաբերութեանց եւ աստուածաստեղծ ծրագրեալ նպատակի մը իրականութեան

մասին: Այս կացութիւնը մեզ կ'առաջնորդէ մարգարեական այն յայտնատեսութեան ըստ որում «որ կամակորէ յուսամանէ, անկցի ի չարի» (Առակ. ԺԵ. 18):

Հակառակ այս բոլորին սակայն, մեր Քրիստոնէական հաւատքը չէ լքած մեզ, չէ խարած մեզ, եւ այսօր եւս կը հաւատամէ պիտի չլքէ մեզ յուսահատութեան անդումդի բերանը: Որովհետեւ որքան ալ մարդոց անօրէնութիւնը շատնայ, այնքան ալ Աստուծոյ շնորհը կ'առատանայ:

Ինչ ժառան ալ որ մարդու միտքը եւ կամքը յառաջացնեն, եւ մարդ ինքնինքը դնէ ինքնակործանման անդումդի եզրին, Առուն աստուածային միջամտութիւն մը զայն պիտի Վերադարձն ինքնինքին, հաստատելով կարգ ու կանոն, համաշափութիւն եւ գիտակցութիւն տիեզերական կարգաւորութեան մը, որուն մէջ մարդ արարածը ունի եւ պիտի ունենայ իր տեղը եւ պատասխանամտուութիւնը, համաձայն Աստուածաշնչական յայտնութեան:

Եկեղեցին կոչումը եւ պարտականութիւնը է մարդուն եւ մարդկային ընկերութեան յայտարարել Աստուածաշնչական յայտնութիւնը եւ «իր դրախտը միշտ կորսմանող» մարդը վերադարձնել ինքնինքին եւ «դեպի իր Հօր տումը»:

Հայ Եկեղեցին կոչումը, ընդհանրական Եկեղեցին սարուածքին մէջ, առաջնորդել է Հայ մարդը, Հայ ընտանիքը, Հայ համայնքը եւ ազգը, դէպի իր գոյութեան նպատակակետը, «ունի իր Հօր տումը»: Եւ այս պիտի ընէ դաստիարակելով ամեատը, ընտանիքը, համայնքը եւ ազգը: Քրիստոսի աշակերտները «ոչ դադարէին ուսուցանել եւ աւետարանել զ Երևուա Քրիստոս» (Գործ. Ա. 42): Հայաստանեայց Եկեղեցւոյ վարդապետներն ալ այդ պիտի ընեն հաւատարիմ մնալով յաւերժական աշակերտութեան իրենց ուխտին:

Հայ Եկեղեցին դաստիարակչական այդ գործը կատարած է սերումդէ սերումդ եւ ժամանակի պայմաններուն համաձայն: Ներկայ ժամանակներու մէջ, մեր սերումդին պարտք է Քրիստոսի անունով ապահովել փրկութիւնը այսօրուան սերումդին, զինուած զրահովը նոյն հաւատքին, բայց գործածելով մոր գեները մարդկային մշակոյքի, բաղաքակրութեան, եւ արդիական մերումները դաստիարակութեան: Բոլոր ժամանակներու ամենէն մեծ ուսուցիչն ու վարդապետը, մեր Տէրը Յիսուս, այսպէս կը պատուիրէ մեզի: «Ուսուցէք նոցապահել զամենայն զոր ինչ պատուիրեցի Ձեզ» (Մատթ. Խ. 20):

* * *

Բայց մախ՝ հակիրն եւ հպամցիկ պատմական մը՝ ուրուագծելու համար դաստիարակութեան մկան մկան պարագիրը հին դարերէն սկսեալ:

* * *

Հայաստան աշխարհի նախաքրիստոնէական շրջանի դաստիարակութեան մասին անցողակի տեղեկութիւններ միայն ունիմք: Ակնարկներ կը գտնենք մեր պատմիչներու մօտ, մասնաւորաբար Մովսէս Խորենացիին, ի շարս կարգ մը հեթեաբներու եւ ժողովրդական առասպելներու:

Նախարարական տումներու զաւակներու կրթութիւնը առ հասարակ կը վստահուէր դայեակի մը, որ ուրիշ նախարարական տոհմի մը անդամ կ'ըլլար ընդհանրապէս: Այդ ժամանակ դաստիարակութեան նիւթերը կը բաղկանային ուազմավարութեան վերաբերալ մարգաւուններէ. օրինակ՝ ճի ընտանեցնել, ճի հեծնել, մետ ու աղեղ գործածել, եւլմ., նաեւ կրօմական հաւատալիքներէ: Քրմական դաստիարակութիւնը բոլորովին տարրեր էր: Անոր միշտ բնոյրը չեմք գիտեր: Գաղտնի ընկերակցութեան մնան՝ ուսուցումը կը կատարուէր միայն ապագայ Քուրմերուն համար: Ազգաբանգեղոս կը յիշէ նման դպրոց մը՝ կցուած Արտաշատի Տիր չաստուծոյ մեհեամին: Քրմական դպրոցներէն զատ հաւանարար կային նաեւ դպրատումներ, ուր մարդիկ կը դաստիարակուէին արձանագրութիւններ պահելու յունարէն ասորերէն լեզուներով: Հայաստանի մէջ գտնեած են բազմաբի արձանագրութիւններ

* * *

Քրիստոնէութեան պետական կրօնք եռչակուիլը Տրդատ թագաւորին կողմէ 301-ին մեծ

շրջադարձ մը եղաւ Հայ ժողովուրդի պատմութեամ մէջ: Թէեւ Աստուածաշումչը այլեւս հիմը կը դառնար ժողովուրդի կենցաղին, սակայն հայերէն գիրերու չգոյութեամ պատճառով յումարէն կամ ասորերէն բարոզուած Աստուածաշումչը եւ Քրիստոնէական վարդապետութիւնը առեղծուած կը մնային ժողովուրդի մեծամասնութեամ համար: Այս բարոզութեամ շնորհիւ չ'էր որ Քրիստոնէութիւնը տարածուեցաւ Հայաստամի մէջ. այլ, ինչպէս Փաւստո Բիւզանդ կը յիշէ, Տրդատ քագաւորի եւ իր բանակի գօրութեամբ: Ժողովուրդը թէեւ Քրիստոնեայ, կը շարումակէր իր հերթանոսական բարքերը, առասպելմերը, եւ ոմանք գաղտնարար Առյօնիսկ պաշտամութիւն սովորութիւնները: Ակզրական շրջամին Քրիստոնէութիւնը համատարած ազդեցութիւն մը չունեցաւ ժողովուրդի դաստիարակութեամ վրայ: Ծամօք են մեր մի ժամի քագաւորմերու արարքները: Տիրամ սպաննեց Ս. Յուսիկ Կաքողիկոսը եւ Դամիել Եպիսկոպոսը: Արշակ շինեց Արշակաւամը, սպաննել տուաւ Գմէլ եւ Տիրամ եղբօրորդինները: «Պայ ժամդեց մեծաստամները եւ կուսաստամները, քումաւորել տուաւ Ս. Ներսէս Հայրապետը:»

«Աւետարանը ոնէւ ազդեցիկ դեր չունի տակաւին, այլ յայտնի պայքարի մը մէջ կը դառնուի Հեթանոսութեան հետ», կ'ըսէ Հ. Վարդան Հացումի «Դաստիարակութիւնը Հին Հայոց քով» գիրքին մէջ -էջ 40 -:

Աւետարանի պայքարը յատաշ տանելու համար Ս. Գրիգոր Լուսաւորիչ հեռատեսութեամբ եւ ողջմութեամբ շարժեցաւ երբ Քրմական ընտանիքներու զաւակմերը առաւ եւ զանոնք դաստիարակեց Քրիստոնէական սկզբումքներու հիման վրայ: Այս վիճակը շարունակուեցաւ մինչեւ Ե. դար երբ երկրորդ մեծ անկիւմադարձը տեղի ունեցաւ գիրերու գիւտով:

* * *

Աստուածաշումչի ի Ապաստ պայքարող մը եր Մեսրոպ Մաշտոց, որ Գողբամ զաւառի իր այցելութեամէն ետք միայն անրադարձաւ սեփական գիրեր ունենալու անհրաժեշտութեամ: Բարերախտարար հովանաւորութիւնը վայելից երկու ողջմիտ առաջնորդմերում՝ Սահակ Կաքողիկոսին եւ Վումշապուհ քագաւորին: Կարելի է ըսել որ Հայ Դպրոցի եւ դաստիարակութեամ պատմութիւնը կը սկսի անոր գիրերու գիւտով: Մեսրոպ Մաշտոց կը հանդիսանայ առաջին ուսուցիչը, մամկավարժը եւ դպրոցի հիմնադիրը, որ Հայ Գիրը սորվեցուց Հայ պատամիններու Հայ Դպրոցի մէջ. այսպիսով ամ ազատագրեց Հայ պատամիններու միտքերը յունական, ասորական եւ այլ մշակոյթներու տիրապետութեամն: Հայ ժողովուրդը «սրտալիք ուրախութեամբ», ինչպէս Կորիւմ կ'ըսէ, ընդումեց Մեսրոպի գիւտը, անոր միջոցաւ վերակերտեց իր հոգին եւ միտքը Քրիստոնէական սկզբումքներու հիման վրայ եւ անոր կառչած մնաց միշտ: Ս. Մեսրոպ իր դպրոցներէն շրջանաւարտ փայլում երիտասարդները կը դրկէ Եղեսիա, Անտիոք, Աղեքսանդրիա, որոնք ուսումնական կեդրումներ էին: Հայաստամի ամրող տարածին վրայ բազմարի դպրոցներ բացուեցան, եւ ուսման հիմը Աստուածաշումչն էր: Այս պատճառաւ Վարդանամին կրմային ըսել. «Հայր մեր զնուրքը զւետարամն գիտեմք»: Եղիշէ պատմիչ կը հաղորդէ Անեւ թէ այդ տագմապի օրերուն բոլոր ժողովուրդը Աստուածաշումչով կը մխիթարուէր, ու ժողովուրդը մխիթարան սաղմուներ կ'արտասամեր: Փարպեցին կը գրէ թէ «Մեծամեծ եւ տղայք» սաղմուներ կ'երգէին «ի երապարակս եւ ի փողոց եւ առումին»: Արշակումնեաց հարսութեամ ամկումին յաջորդող դժբախս դէմքերուն պատճառով կարելի չէ եղած շարումակել եւ ընդլայնել Ս. Մեսրոպի հիմնած դպրոցներու ցամցը: Հիմնական դաստիարակութեամ գործը սահմանափակուեցան, եւ վանական դպրոցները դարձան կրթութեամ օմախններ: Ե. դարու վերջաւորութեամէն մինչեւ ԺԹ. դարու կեսերը վանական դպրոցներու պատմութիւնն է որ ունինք, իրենց վերիվայրումներով:

* * *

Պատմութեամ ընթացքին բացաբներու հասան Սիւնեաց եւ Տաթեւի վանեկերը եւ Գլանորի համալսարամը: Խակ Սամահինի եւ Հաղրատի Աման վանեկեր միշտ ունեցած են իրենց դպրոցները եւ յանախ փայլում արդիւմքներ տուած: Այս շրջամի դաստիարակութեամ հիմնական միւրերը կը կազմէին Աստուածաշումչը, փիլիսոփայութիւն, Քերականու-

քիւմ, Յաեւ մասամբ արտաժիմ գիտութիւններ -ուսողութիւմ, գիտութիւմ, աստղարաշ-խութիւմ, բժշկութիւն-եւայլն:

ԺԱ. դարեւն սկսեալ Հայոց համար նոր շրջան մը կը սկսի Կիլիկիոյ մէջ: Այդտեղ կարելի կ'ըլլայ Ռուրիմնեամ Հարստութիւնը հիմնել եւ Կաքողիկոսական Աթոռն ալ Ամիեն Հռոմէկայ եւ ապա Սիս կը փոխադրուի: Այժմտեղ եւս կը շինուին վամիկեր եւ դպրոցներ: Այս ամգամ յունական եւ կամ ասորական ազդեցութեան փոխարէն կը տեսնենք, խաչակիրներու արշաւանքներու պատմառով, լատինական ազդեցութեան մուտքը Կիլիկիա: Այդ վամիկերը բաւական բարգաւաճ վիթակ ունեին: Ս. Ներսէս Շնորհալի եւ Ներսէս Լամբրունացի եւ բազմաթիւ մնան դէմիկեր արգասիկն են իրենց շրջանի դաստիարակութեան: Կիլիկիոյ Քաղաքական անկումէն ետք (1375) եւ Կաքողիկոսական Աթոռին եզմիածին վերադառնալին յետոյ (1441) վամիկերը շարունակեցին իրենց գոյութիւնը, համեստ արդիւնքներով:

Հայաստանի մէջ Գլանորի համալսարանը նսայի Վրդ. Նչեցիի օրով (ԺԴ. դար) ուսումնական բարձր մակարդակի հսասաւ, սակայն հազիւ 80 տարուան կեամի մը ունեցաւ: Նչեցիի աշակերտներէն Ցովհաննեւս Որոտնեցին Տաքեւի վամիկն մէջ շարունակեց անոր գործը: Խևկ եռամեծար Գրիգոր Տաքեւացի վարդապետը, արևմտեան հասկացողութեամբ ծրագրեալ կրթութեան գէմիկերով զիմեց իր աշակերտները, պաշտպանելու համար Հայաստանայց Եկեղեցին լատինական միսիոնարներու եւ Ռւմիերներու Անդրխուժումին դէմ:

Սելիմուգեան, Մոմկոյեան եւ ապա Թրքական անհատնում արշաւանքներուն, գրաւումներուն եւ ահաւոր Քամերումներուն պատմառով կարելի չէր կամոնաւոր դաստիարակութիւն տալ Հայ մանուկներուն: Այդ սարսափազդու տարիներուն, վամիկերը իրենց աշխատանքով, հոգ չէ բէ բացահիկ արդիւնք տուած չեն, դաստիարակութեան ջահը՝ Հայ լեզուն ու գրականութիւնը վառ պահած են:

Դաստիարակութեան գործով յատկապէս զրադած եւ գրաւոր վկայութիւններ բողած են
1) Ս. Ներսէս Շնորհալի որ աշխատանք տարաւ մանուկները եւ ուամիկ ժողովուրդը դաստիարակելու իր Քերքուածներով եւ աղօքներով... 2) Ցովհան եւ Մովսէս Ծրզմկացին՝ որ ծմորաց վրայ պարտականութիւն կը դնեն մանուկները դաստիարակել... 3) Գրիգոր Տաքեւացին՝ որ երեք մասի կը բաժնէ մապատակը դաստիարակութեան.

Ա) Մնուցանել մանուկը.

Բ) Դաստիարակել բարեպաշտուութեամբ.

Գ) Արիես մը սորվեցնել, որպէսզի չգողմայ:

Տաքեւացիի «Թարոզներ»ու հատորին մէջ Քելադրուած այս դաստիարակութիւնը համապատասխան է՝ հետամուտ ըլլալու եւ անհրաժեշտութիւնը շեշտելու Հայ մանուկներու՝ իմացական, գիտական կրթութեան, կրօնական կրթութեան, եւ բարոյական, ըմկերային կրթութեան:

* * *

ԺԹ. դարուն սկիզբները կը սկսին Յաեւ համեստ ծխական դպրոցները: Գիւղերու մէջ բահանաներ եւ տիրացուներ մանուկներուն հազիւ սաղմոս, Նարեկ կարդալ կը սորվեցընէին: Գրել կարդալ զատ որեւէ ծրագիր չկար: Ցատկանաշական է ծմողներուն Քերանը դըրուած ժողովրդական ասացուածէք. «Միսը Քեզի, ոսկորը ինծի»: Մակերեսային ձեւով այս սկզբունքը կրնայ ամմարդկային բուիլ, սակայն Անքնապէս կը Անքայացնէ ժողովուրդին խորումկ զգացուները եւ ծարաւը ուսման համէկա: Այս ծարաւն էր որ դուռը բացաւ վերածնունքին՝ ԺԹ. դարու երկրորդ կիսուն: Արեւելահայ կրթական զարթօնքը սկսաւ մաին Արեւմտահայութեանը: Մոսկուայի Լազարեան Ճեմարանը (հիմնուած 1815-ին) առաջին արդիական կրթական օթախներէն էր: 1827-ին, Արեւելահայաստանը Ռուսաստանի իշխանութեան ենթակուելով, պայմանները համեմատարար աւելի մապատաւոր եղան: Թիֆլիսի Ներսէսեան վարժարանը Արեւելահայ մտաւորականութեան աղբիւրը եղաւ: Ռուսական եւ գերմանական ազդեցութիւնը տիրապետեց Արեւելահայ զարթօնքին վրայ: 1789-ի Ֆրանսական յեղափոխութեամբ սկսող եւ ԺԹ. դարուն ամրող Եւրոպայի վրայ տարածուող ազգային ազատագրական պայքարները, մարտարարուստի յեղափոխութիւնը եւ դպրոցներու վերածնունքը իրենց ազդեցութիւնը ունեցան Յաեւ Հայ ժողովուրդի կեամիկն վրայ: Պոլսէն Հայ ամիրաներու եւ հարուստ վաճառականներու գաւակները, ԺԹ. դարուն սկիզբները,

նւրոպա, յատկապէս Ֆրամսա արդէն սկսած էին երթալ համալսարամական կրթութիւն ստանալու համար: Անոնք իտէալմերով լեցուած Պոլիս վերադարձան եւ ամմիջապէս լուսաւորութեան աշխատամբներու սկսան: 1839 նոյեմբեր թ-ին, Ապտիւլ-Մէթիսի կողմէ ստորագրուած «Թանգիրմաթե»ին պատմառով համեմատարար աւելի լաւ պայմաններ գտան, եւ 1853-ին առաջին ուսումնական խորհուրդը կազմուեցաւ Պոլսոյ մէջ, ուր 1838-էն ի վեր կը գործէին Սկիւտարի Ճեմարանը եւ Նուպար-Շահմազարեան վարժարանը: Թէեւ Ուսումնական Խորհուրդը երկար կեանք չումեցաւ Պոլսոյ մէջ, սակայն այնպիսի կրթական ոգեւորութիւն մը ստեղծուեցաւ, որ կարթ ժամանակամիջոցի մը մէջ հիմնուեցան բազմաթիւ կրթասիրական միութիւններ, նոր տպարաններ եւ գրադարաններ: Երոպական գրականութեան բարգմանութիւններ երապարակ ելան եւ սկիզբ առաջ ուսման համարիկ շարժումը, եւ բազմաթիւ թերթեր սկսան հրատարակուիլ: Այս միութիւնները ամմիջապէս ձեռնարկեցին բաղային վարժարաններ բամալու գործին: Վարժարանները ամխտիր կերպով կ'ըլլային բաղային եկեղեցւոյ կից, անոր հովանաւորութեան մերժեւ եւ ծախչերը կը հոգացուի եկեղեցւոյ գանձէն: Այս դրաց բոցները եւ կրթական դրութիւնը կը շարումակուի մինչեւ այսօր Պոլսոյ մէջ: Կրթական այս շարժումը Պոլսոյ մէջ սահմանափակուած չմնաց, այլ տարածուեցաւ Հայաստանի գաւառներուն մէջ եւս: Դպրոցներ բացուեցան Խարբերդ, Մալաթիա, Կարին, Վան եւ գրեք բոլոր գաւառներուն մէջ: Այս շրջանի հետաքրքրական եւ նպաստաւոր երեւոյթներէն մին եղաւ Ամերիկայի մէջ հայրեմակցական ուսումնասիրաց միութիւններու հաստատումը: 1870-ական բուականներէն սկսեալ Հայեր արդէն գաղրել սկսած էին դէպի նոր Աշխարհ: Հայրեմինի ուսման ողբալի կացութեան ծանօթ այս մարդիկը կազմեցին միութիւններ որպէսզի միւրապէս օգնեն կրթամուէր գործին: Պոլսոյ մէջ սկսուած նոր կրթական շարժումը զգալապէս ֆրամսական ազդեցութիւն կը կրէ:

Տոքր. Սերովք Վիչէմեանի (Սերվիչէն) Մանկանց ինսամատարութեան յատուկ բնական, բարոյական եւ իմացական հրահանգ (1844), Նիկողայոս Զօրայեանի Նկարագիր ազգային դաստիարակութեան (1849), եւ ամոնց յաջորդող մամկավարժներու գիրքներուն շընորին արդի Երոպական դրութիւնը մերմուծուեցաւ Հայաստան եւ ամոնց շնորին վերջ գուաւ «միսը Քեզի, ոսկորը իմծի» դրութիւնը: Կրթական ոգեւորութեան արդինք դպրոցները Հայ գիրի ու գրականութեան վերածումնի վառարաններ եղան ժթ. դարու երկրորդ կիսուն: Բացանիկ արդինքներ տուին Պէրպէրեան Վարժարանը (հիմնուած 1876-ին), եւ Կենրոնական Վարժարանը (հիմնուած 1886-ին). իսկ գաւառի մէջ փայլեցաւ Կարինի Սանասարեան Վարժարանը: Վերածումնի շրջանի դպրոցները Երոպական արդի դրութիւնը գործածած են, իսկ դասաւանդուած միւրերը առհասարակ կ'ըլլային՝ հայերէն, տաթկերէն, եւ Փրամսերէն լեզուները. բուարանութիւն, գիտութիւն, աշխարհագրութիւն, ազգային եկեղեցական պատմութիւն, կրօնագիտութիւն, եկեղեցական եւ ազգային երաժշտութիւն... գծագրութիւն, գեղագրութիւն...: Իսկ դպրոցները եկեղեցապատկան եւ ամոր կից ըլլալում՝ աշակերտները կը մասմակցէն նաև արարողութեանց: Գրեք նոյն կացութիւնը կը տիրեր Պոլսոյ եւ գաւառի մէջ: Կրթական այս վերածումնի արդինքներէն մին եղաւ բաղական շարժումը թէ՝ գաւառի եւ թէ՝ Պոլսոյ մէջ: Վերածումնի այս խանդակառութիւնը երկար չտեսեց, որովհետեւ շուտով վրայ հասան Օսմանեան կայսրութեան ոթրալից արարժները, որոնք իրենց գագարնակէտին հասան 1915-ի ներումին: Այս մեծ աղէտը վերածումնի շարժումը սպաննեց, անցեալի հետ կապը կտրեց վերապրոյներուն համար:

* * *

Արեւելահայ կրթական զարքումին արդինքներէն մին եղաւ վերակազմակերպումը եջմիածնի Դպրեվամբին, Գէորգ Դ. Կառողիկոսի շամբերով: Դպրեվամբն ալ վերամուանուեցաւ Գէորգեան Ճեմարան, որ իր գագարնակէտին հասաւ Ի. դարու սկիզբները երբ ունեցաւ շրջանաւարտներու ցանց մը, որոնք Գերմանիա ուսանելով մասմագիտացան լեզուարանական եւ պատմա-բանասիրական, իմաստասիրական եւ երաժշտական թիւներու մէջ եւ եջմիածնի վերադարձան ուսուցանելու: Անոնցմէ մին էր Գարեգին Արք. Ծովսէփեանց, ինչպէս նաև Երուանդ Տէր Միհմանեան, Գալուստ Տէր Սկրտիչեան, Կոմիտաս Վարդապետ եւ ուրիշներ, որոնք ոչ միայն լաւ գործեր արտադրեցին, այլ կարելի է Ակատել զանոնք իրեւ հիմնադիրները Հայաստանի արդի հայագիտական զարքումին:

* * *

Արեւմտահայ կրթական ու մտաւորական գարքօմքին մեծ արդիւմքներէն մին եղաւ Արմաշու Դպրեվամբին հիմնադրութիւնը, Խորէն Աշրգեան Պատրիարքի օրով, 1889 Սեպտեմբեր 18-ին, Մաղաքիա Վարդապետ Օրմանեամի տեսչութեամբ: Թէեւ ազգային վարժարանները կրօնագիտութեամ դասընթացքներ ունեին, բայց միայն տարրական էին: Հայաստանաց Ծկեղեցին չէր կրմար մասնակից չըլլալ այդ գարքօմքին, հետեւարար պէտք էր վեռականգնել ինն վամական վարժարանները, հասցնելու համար գիտմական հոգեւորականները: Տեսուչ Մաղաքիա Վարդապետի Պոլսոյ Պատրիարք ընտրուելու ետք, Եղիշէ Վարդ: Դուրեամ տեսչութեամ պաշտօնը կը ստամձնէր: Նրջամաւարտ սամեր, արեղամեր, կը ղըրկուէին Եւրոպա, յատկապէս Գերմանիա, բարձրագոյն ուսումն ստամալու...: Արմաշի Դըպրեվամբը իր արդիւմաւէն գործումէութիւնը շարումակեց մինչեւ Համաշխարհային Առաջին Պատերազմը: Երբ Ռուսկեդարու մման գարքօմքի մը նառագայթները երեւմալ սկսած էին, Մեծ Եղեռնը այդ ալ մարեց: Արմաշու շրջամաւարտները իրեն Առաջնորդներ պաշտօնավարեցին Օսմանեամ տէրութեամ թեմերում մէջ, մինչեւ Եղեռն, որմէ վերապրողները զաղբաշխարի մէջ շարումակեցին ծառայել: Այս ծառայութեամ մէջ ամենէն աշխառում այն իրողութիւնն է որ Արմաշի ոգին եւ անոր սամերը եղան մախաճենողները վերականգնելու Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը, Դուրեամ Պատրիարքի օրով, ինչպէս նաև Ամբիլիասի Դպրեվամբը, եւ Պոլսոյ Ս. Խաչ Դպրեվամբը՝ Գարեգին Խաչատրեամ Պատրիարքի օրով:

* * *

Գաղրաշխարիը երկու հատուածներու պէտք է բաժնել. Արեւելք եւ Արեւմուտք: Արեւելքի մէջ, Հայութիւնը պահած է իր լեզում իրեն առօրեայ, սովորական հաղորդակցութեամ միջոց: Իրեն փոքրամասնութիւններ՝ բացած են վարժարաններ՝ ուր կը դասաւանդուին հայերէն լեզուն, պատմութիւնը, կրօնը եւ այլ միւթեր: Սակայն այս վարժարանները երբեմն ենթակայ եղած են տեղական սահմանափակումներու եւ այդ սեղմումները սկսած են օրէ օր բազմամալ: Այս սահմանափակումներու արդիւնք եղած է հիմնադրութիւնը կիրակօրեայ վարժարաններու, Հայէպի թեմէն սկսելով 1927-1930 թուականներում: Սփիտքահայութեամ Արեւմտեամ հատուածը կորսմցուց իր լեզում, սակայն շամաց պահել իր պատմութիւնն ու հաւատքը:

* * *

Այսօր կրօնական դաստիարակութիւն ըսելով պիտի հասկնամք մտահոգութիւնը ունեալ պատրաստելու գիտակից, անհրաժեշտ ծանօթութիւններով օժտուած, եւ իրենց հաւատքը կիրարկող Հայ Քիստոնեամեր: Եւ այս՝ երկու գլխաւոր բաժանումներով.

Ա) Ընդհանուր ժողովուրդի դաստիարակութեամբ.

Բ) Մասնագիտացած դպրեվամբային դաստիարակութեամբ, կրթեալ հոգեւորականներ պատրաստելու մապատակով:

Ընդհանուր Հայութեամ կրօնական դաստիարակութեամ պարագային դժուար է հիմնական ծրագիր մը կազմել, որովհետեւ իւրաքանչիւր աշխարհագրական շրջամակ տարրեր պահանջները կը մերկայացնէ ընկերային, տնտեսական եւ Քաղաքական կացութիւններու համաձայն: Սակայն Հայ հոգեւորականներ առաջնահերթ պարտականութիւնն է դաստիարակել հոգեւոր կրթամբով: Վասնդի բոլոր հաւատացեալներուն պատուիրուած է. «Որ ոչն գիտցեն, ուսանիջիք»: Միջին Արեւելքի մէջ Հայ վարժարանները կրօնական որոշ դաստիարակութիւն մը կու տան, բայց բաւարար չէ: Աւելին չեմ կրմար ընել տեղական սահմանափակումներու պատմառով, հետեւարար զայն պէտք է լրացնել կիրակմօրեայ վարժարաններով: Անհրաժեշտ է այս կապակցութեամբ

Ա) Վերանայիլ երապարակի Վրայ գոյութիւն ունեցող կրօնական գիտելիքներու ուսուցման դասագիրքները:

Բ) Հարկ եղած պարագային նոր դասագիրքներ պատրաստել:

Գ) Միջոցներու հայրայթմամբ, հայկական կեդրոնի մը մէջ, պատրաստել աշխարհա-

կամ հայ ուսուցիչ-ուսուցչուհիներու խումբ մը որոնք ձեռնհասօրէն կարենամ կրօնական գիտելիքներ աւանդել Հայ պատամիներուն:

Դ) Կրօնական դաստիարակութեամ զուգահեռ եւ ազգային զգացումներու եւ ոգիի արքմացմամբ, կերտել հայեցի ամուր Ակարագիր, որպէսզի օտար հովերու դիմաց ենթական մմայ ամերեր:

Արեւմուտիք մէջ աւելին պէտք է կատարել, որովհետեւ պետական եւ այլ վարժարաններու մէջ, հայկական կրօնական դաստիարակութիւն չի տրուիր, հետեւարար Եկեղեցին այդ պակասը լրացմելու մտահոգութիւնը պէտք է ունենայ: Դժբախտարար Հայ Եկեղեցին պակաս է եւ կը պակսի միջոցները այս անհրաժեշտ եւ անյետագելի ծրագիրը բաղացուած բարձրութեամ վրայ դմելու կարելիութիւնը:

Կրօնական աղամդներու, «եղագեւոր վերածնումնի» շարժումներու դիմաց, Հայ երիտասարդներ իրենք զիրենք յանախ մոլորած կը զգան եւ հոսանքներէ տարուելով կը հեռանան Եկեղեցին: Եթէ մեր Ամիննիք արիւնով պաշտպանեցին իրենց հաւատքը, այսօր միայն զիտութեամբ կարելի է ընել զայս: Այդ հոգեւոր գիտութիւնն ալ մանկութեամ սկսեալ միջնեւ մահ շարումակական զօրծողութիւն մը, ապրելակերպ մը պէտք է ըլլայ: Կիրակմօրեայ վարժարաններու ծրագիրները պէտք է զգուշութեամբ կազմակերպուին, գործադրուին, որպէսզի բողոքական ազգեցութեամ հեռու մնան եւ ըլլամ կրթօնախներ Հայաստամեայց Անաբելական Եկեղեցւոյ:

Դպրեվամենքերու պարագան տարրեր է: Ընդհանրապէս ենթակայ չեն տեղական սեղմումներու, սակայն ունին ուրիշ տեսակի դժուարութիւններ: Ինչպէս:

1) Եկեղեցւոյ եւ Եկեղեցականութեամ համեդէպ հետաքրքրութեամ մուտքում, զամազան պատմաններով՝ տնտեսական եւ ընկերային:

2) Տիպար իտէալ առաջնորդումներու եւ դաստիարակներու պակաս:

3) Դպրեվամենքերը Ապաստամատոյց եւ որրախնամ հաստատութեամց վերածելու մտահոգութիւն, որոնք կ'ազդեն վարժարանի կրթական մակարդակին, ուսուցիչներու եւ աշակերտներու որակի տեսակետէն:

Դպրեվամենքերու ուսումնական մակարդակը վերականգնել անհրաժեշտ է: Հետեւարար կարգ մը հիմնական բարեփոխութիւններ պէտք է կատարել ամոնց կենցաղական եւ ուսումնական դրութեամ մէջ: Ուսումնական ծրագիրը գննէ գոյչէնի մակարդակին պէտք է հասցընել: Եթէ մեր այժմու երեք դպրեվամենքերը այդ մակարդակին հասնեն՝ կարելի պիտի ըլլայ չորրորդ մը հիմնել, ուր երեքին շրջանաւարտները շարումակեն ուսանիլ ամերիկեան սեմինարիի մը մակարդակով:

Հայ դպրեվամենքերուն ուսումնական մակարդակը բարձրացնել անհրաժեշտ է, որովհետեւ ներկային

Ա) Ուսման ընդհանուր մակարդակը բարձր է, եւ հոգեւորականներու ուսումը՝ համապատասխան կամ նոյնիսկ աւելի պէտք է ըլլայ:

Բ) Հայ դպրեվամենքեր ընթացաւարտներ պէտք է ունենան լայն մտահորիզոն, ամբարձըլլալով գիտելիքներ որոնք բարձրացած ըլլամ ազմի Ակարագիր ամուր հիմներուն վրայ, որպէսզի ենթական իր կեանքովը եւ գործումնեութեամբն ալ ուսուցանէ:

Գ) Միջեկեղեցական յարաբերութիւններու մէջ Հայ Եկեղեցին ներկայացնող աշխարհական եւ Եկեղեցական ներկայացուցիչներ պէտք է ունենանք, որոնք մասնագիտացած ըլլամ զամազան մարզերու եւ կրթամբներու մէջ, որոնցմով մտահոգ է աշխարհ եւ որոնց քրիստոնէական լուծումները գտնելու եւ կիրարկելու կը երակիրուի իւրաքանչիւր կրօնական համայնք:

Բարեփոխումները պէտք է ըլլամ կամունաւոր, ծրագրուած, եւ հետապնդուին հետեւղականորէն: Կ'առաջարկենք որ կազմուի կենդրումական մարմին մը բաղկացած հոգեւորականներէ եւ աշխարհականներէ, որոնք կազմեն ուսման ծրագիր մը մեր դպրեվամենքերուն համար, եւ վերահսկեն անոր գործադրութեամ էջմիածնի, Անթիլիասի եւ նրուսաղէմի մէջ, եւ ապագային ուր որ դպրեվամենք բացուի:

Եթէ Հայաստամեայց Եկեղեցին բերանայ իր կօչումին մէջ եւ չկարենայ հետապնդել իր խնամքին յանձնուած հօտին դաստիարակութիւնը, եւ եթէ առաւել կարեւորութեամբ չհետամտի իր հոգեւոր սպասաւորներու պատրաստութեամ եւ կրթութեամ որակը բարձրացնելու, այն առեն զառնուկի մորթով զայլեր պիտի մտնեն հօտին մէջ: Եւ մեր Տիրոջ խօսքին համաձայն, մեր տումին կործանումը պիտի լինի չար քառաջինն:

Աշխարհացրի Հայ ժողովուրդի պատմութեամ մէջ, եղած են փորձեր մեր տումբը իմ իր մէջ քածամելու եւ մեր հօտը պառակտելու: Ներկայ ժամանակներու մէջ եւս, արտաքին ուժեր եւ յանում «հոգիներու փրկութեամ» խօսող խումբեր պիտի չդադրին մեր տումին շուրջը դառնալու, եւ մեր զաւակներում մօտենալու, որպէսզի փորձեն թէ Քամիները պիտի կարենան որսալ եւ խարքալի:

Դաստիարակութեամ ամումով, դաւամափոխութեամ եարցը լաւագոյն կերպով Աերլայացուցած է Ծովամելս Գալիֆեամի հեղինակութեամը, 1979-ին Երուսաղէմի Սրբոց Յակոբեամց Տպարամէն ի լոյս ընծայուած Ռումանահայ Գաղութը ամումով գրի 60-70 էջերում մէջ որը նոյնութեամբ կը Աերլայացմենք Զեր Ակատառման:

* * *

ՀԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿԲ ԿՐԻՌՈՒԻ...

**ՍՈՒՇԱՎԱՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՍՏԱՑՈՒԱՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԻԵԼՈՒ ԵՒ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱԹՈԼԻԿՈՒԹԵԱՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՓՈՐՉ ՄԲ**

1819 Յունուար 28-ին Վեհենայի Միսիթարեան Միարանութիւնը երկար աղերսապիր մը կը ներկայացնէ Աւտրո-Հունգարիոյ վեհապետին, Սուչավայի մէջ դանուող 200 Հայ ընտանիքներու մասին, որոնք կ'ապրին «ըսլուրովին անդիտութեան մէջ» եւ «տարրական ծանօթութիւնն իսկ չունին ընկերային պարտականութեանց՝ քաղաքացիական եւ կրօնական», եւ «խոնարհութեամբ Միսիթարեան Հայկական Միարանութիւնը յանձն կ'առնէ այդ 200 Հայ ընտանիքներուն ջամրելու կրթութիւն, յօդուտ կրօնքին եւ պետութեան»:

Խնդրագրին մէջ Միարանութիւնը կը պատմէ թէ ինչպէս, «պարզապէս դիպուածով» մըն է որ տեղեկացած էր Սուչավայի Հայութեան այս վիճակին, եւ կը բացատրէ»..

1818-ին Միարանութեան մէկ անդամը, Հայր Արիստակէս, դործով Պոլիս զրկուած էր Լուսիի ճամբով: Եւ որովհետեւ իր ուղեւորութեան ընթացքին պէտք է անցնէր Պուլքովինայէն, կը հասնի Սուչավա քաղաքը, ուր Հանդիպելով այդտեղի Հայութեան, կը հաստատէ հետեւայները.

«1. Սուչավայի մէջ կը գտնուին 200 Հայ ընտանիքներ, որոնք կը հաւատան Յոյներու նման հոգւոյն դոյցութեան, եւ այս 200 ընտանիքներու մէջ կան միայն երկու կաթոլիկ Հայեր, մնացած բոլորն ալ հերձուածողներ են:

2. Հերձուածող Հայերը ունին Սուչավայի մէջ եկեղեցիներ, որոնք ևն՝ Ս. Խաչ, ուրիշ մը՝ Ս. Սիմէոն, երրորդ մը՝ Ս. Հանգատար (ուխտատեղի): Քիչ անգամ սրբազն արարողութիւնը տեղի կ'ունենայ միւնոյն եկեղեցւոյն մէջ:

3. Ուրիշ եկեղեցի մը՝ շատ հին, կոչուած Սր. Օգունոտ կամ Զամքա, որ կը պատկանի նոյն Հայոց: Հոն ութ տարիէ ի միր կրօնական արարողութիւն տեղի չէ ունեցած, պետութեան կողմէ իրրեւ չտիմարան դործածուած ըլլալով: Ասիկա՝ Հայ կաթոլիկ եպիսկոպոսի մը աթոռանիստն է, Օգունոտ անունով, որ զաղթած է Թրանսիլվանիա եւ յետոյ Վիեննա, ուր Եւ վախճանած 1715-ին. ի յիշատակ Հաւատարմութեան, Եկեղեցին կոչուած է Սր. Օգունոտ:

4. Վերոյիշեալ 200 ընտանիքներուն հողեւոր կարիքներուն Համար կան միայն 2 քահանաներ իրենց աղանդէն, մէկը Ս. Խաչ եկեղեցւոյ քահանան, որ Հերձուածող եպիսկոպոս մը թուրքիոյ Հերձուածող Հայոց պատրիարքին քահանայ:

5. Այս առիթով վերոյիշեալ Հերձուածող Էպիսկոպոսը ժողովուրդէն կը հաւաք 2000 ոսկի տուքաթ և այս աւարով կը վերադառնայ Թուրքիա : Այդ թուականէն առղին, 36 տարիներէ ի վեր, ոչ մէկ Էպիսկոպոս Ս. Միւռոն բւրած է : Թուրքիոյ Պատրիարքարանի պահպանութեան համար Մոյտովա եւ Պոթոչան գտնուող Հայերը պարտաւոր էին զրամական խոչոր զումաններ տայտ եպիսկոպոսներուն, որոնք այցելութեան կու զային այս կողմէրը :

6. Վերոյիշեալ Հայր Արքատակէսը այդ երկու Հերձուածող քահանաներուն հետ ունեցած խօսակցութեան ընթացքին, տեսաւ շատ մեծ տղիսութիւն, թէ անոնք ծանօթ չէին իրենց Հողեւոր դիրքին եւ պարտականութեանց, կրօնական կամ քաղաքացիական : Այս բաները Հայր Արքատակէս իմացաւ տեղոյն Հայ բնոտանիքներէն եւ զարմանալի չէ որ անոնց այ կը պակսէր Հողեւոր եւ աշխարհիկ ուսում, հանրական թէ առանձինն : Հոս կան եւ երկու Հայ վարժապետներ, որոնց ուսումը կը սահմանափակուի միայն Հայերէն զրելու կարդալու մէջ :

7. Հայր Արքատակէս երկու քահանաներու եւ երկու վարժապետներու, ինչպէս նաև վերոյիշեալ ընտանիքներու մէջ տեսաւ ուսում ստանալու մեծ տենչ մը : Այս պատճառաւ անոնք թախանձազին խնդրեցին Հայր Արքատակէսէն որպէսզի իրենց մօտ մնայ եւ ուսում ջամքրէ : Հայր Արքատակէսի պատճանանին՝ թէ իրաւուք չունի ուշանալու, ստիպուած է վերադառնայ, խնդրեցին որ դռնէ Համբէ զրել Վիեննայի Միարանութեան, որպէսզի այս վերջինը, միջամտելով Զերդ Վեհափառութեան մօտ, օդակար Հանդիսանայ անոնց կրթութիւն ապահովելով : Հայր Արքատակէս խոստացաւ դրէ՛ ստորագրող խոնարհ Միարանութեան, որո կատարեց նախքան իր Պոյիս մեկնիլը :

8. Անօիջապէս որ այս տողերը ստորագրող Միարանութիւնս ըստացաւ Հայր Արքատակէսէն վերոյիշեալ եկեղեկութիւնները, որոշեց Հազորոցէ եւ ակնածանօք Զերդ Վեհափառութեան ուստիրուն տակ դնել մէր խնդրանքը, որպէսզի յանձնարարէք պատճան աշխարհիկ եւ եկեղեցական իշխանութեանց Հետամուռ ըլլալու վարժապետներ դռնելու համար, որոնք կարենան 200 Հայ բնոտանիքներուն ուսում ջամքրէ Հայերէն լեզուոյի : Հետեւարար Միարանութիւնը խոնարհարար Զերդ Վեհափառութեան կ'առաջարկէ Հետեւեաւ, ծրադիրը :

ա. Ստացուած բները մնան ունիտականութիւնը Ս. Օգսենտ կամ Զամքակեղեցւոյն, իրենց ունեցած Հողերով միասին :

բ. Վերոյիշեալ եկեղեցւոյ կողքին կառուցուի պետական դանձէն չէնք մը որ ըլլայ բնակարանը Միարանութեան ներկայացուցիչներուն, որոնք պիտի ուղարկուին վերոյիշեալ պաշտօնով եւ օգտագործուի իրը դպրոց :

գ. Մեր Միարանութեան ընծայուի քահանայական իրաւունք վերոյիշեալ եկեղեցիներուն վրայ, եւ կրօնական պաշտամունքի զատ ունենայ Հանրային եւ անհատական գործունէութիւն . պատարագէն վերջ, ըստ սովորութեան Հայ ազգին, տօնէ տարեկան երեք թափօրի օրերը, այսպէս ինչպէս անդեպահ Թրիքստի մէջ կը կատարուէին, Մարիա Թերեզայի եւ Յովաչի Բ-ի բարձրը հովանաւորութեան ներքեւ :

դ. Որովհետեւ վերոյիշեալ եկեղեցին պիտի պատեկանի Վիեննայի Մընիթարեան Միարանութեան, Հասկնալի է թէ Միարանութիւնը առանձինն իրաւունք պիտի ունենայ օժտելու զայն իր ներկայացուցիչներով, որոնք պիտի ուղին Հոն քահանայագործէլ :

ե. Միարանութեան իրաւունք արուի որ եկեղեցւոյ կից չէնքին մէջ պահէ ազգային գորոգ մը եւ վանք մը :

զ. Երբ վերոյիշեալ երկու Հերձուածող քահանաները Աստուծոյ օդութեամբ ուշ կամ կանուխ դառնան կաթոլիկ եկեղեցիներ, այն առեն իրենց նեթակայ երեք եկեղեցիները մաս կազմեն Միարանութեան, իսկ անոնց մահ-

ւան պարագային, երեք եկեղեցիները իրենց հողերով անցնին Միաբանութեան, ոյն պայմանաւոր հոգի ունենան եկեղեցական արարողութիւններ հայկական ընտանիքներու համար:

Եթէ մեր առաջարկած ծրագիրը վաւերացուի Զերդ Վեհափառութեան եւ կայսերական տէրութեամբ, անոր զործադրութեամբ մեծապէս պիտի ողտուին կաթոլիկ եկեղեցին եւ պետութիւնը:

Նախ կաթոլիկ եկեղեցին՝ որովհետեւ այս 200 ընտանիքներու անդամները ըստ հայր Արիստակէսի տեղեկութեանց, շատ հնագանդ են ու յարմարող եւ չերժեուանդութեամբ կը փափաքին որ իրենց ուսում տրուի: Դիւրին է հաւատալ եւ յուսալ որ անոնք երբ կրօնական ուսում ստանան, սիրայիր յարաբերութիւն պիտի ունենան Միաբանութեան այն ներկայացուցիչներուն հետ որոնք հոն պիտի որպէսին եւ ձանձրանալով իրենց ազանդէն՝ պիտի անցնին կաթոլիկ եկեղեցին կողմը: Անցեալին մէջ նոյն ձեւով կաթոլիկ կրօնին յարեցան Կայիցիա բնակող Հայ հերձուածողները:

Երկրորդ հերթին՝ Զերդ Վեհափառութեան կայսրութիւնը, որովհետեւ՝

Ա. Այս ընտանիքները իրենց օդտին եղած հանրակին բարեհործական արտայայտութիւններով պիտի զբաւուին եւ կրկնեն իրենց հաւատարմութիւնը հանդէպ կայսրութեան, ինչ որ պիտի արդիլէ անոնց արտադադթը դէպի թուրքիա, ինչպէս պատահեցաւ անցեալի մէջ, ստեղծելով հոն չափազանց զօրաւոր զաղութ մը:

Բ. Կրօնական յաւ ուսում տայով եւ երիտասարդութեան մէջ քաղաքացիական պարտաւորութիւններ յստակացնելով, անոնք կը դառնան հաւատարիմ քաղաքացիներ, ի վիճակի ըլլալով պետութեան զնահատելի ծառայութիւններ մատուցանել:

Գ. Անոնք կաթոլիկութեան յարեւով, պէտք պիտի շրլայ այյեւս Ս. Միւռոն բերել տալ թուրքիայէն եւ ուրեմն աւելորդ ծախսեր ընելի ի միաս պետութեան:

Դ. Դրացի Մոլտովայի մէջ շատ մը հայկական ընտանիքներ կան, ուրոնք եւս աղահովարար պիտի ուղեն դրկել իրենց երիտասարդ զաւակները Միաբանութեան վանքին մէջ դաստիարակուելու եւ ուսում ստանալու նպատակաւ: Ասկա առիթ պիտի ըլլայ կայսրութեան համար ապահովել եկամուտի նոր աղբիւրներ, զորս պէտք չէ անտեսել:

Ե. Ժամանակի ընթացքին Մոլտովայի Հայերը պիտի հրապուրութիւն եւ իրենց բոլոր ստացուածքներով պիտի զաղթեն Պութովինա: Այս կերպով կայսրութեան բնակչութիւնը պիտի աճի եւ տուրբի գահ ձումները պիտի աւելնան: Ստորագրող հլու Միաբանութիւնս, մատուցանելով վերոյիշեալ ծառայութիւնները, չի հետապնդեր ուրիշ բան եթէ ոչ քրիստոնեայ կաթոլիկ կրօնին տարածումը առ ի երախտադիտութիւն հանդէպ Զերդ Վեհափառութեան կայսերական պետութեան՝ մեղի ընծայուած բարիքներուն համար:

Այն համոզումով թէ Զերդ Վեհափառութիւնը բարեացակամօրէն պիտի ընդունի մեր առաջարկները, անլորդով ստորագրուեցաւ այս խնդրագիրը Միաբանութեան մեծաւորներուն կողմէ, խորին եւ յարգալից խոնարհութեամբ:

Միիթարեան Հայկական Միաբանութիւն
Վիեննա, 28 Յունուար 1819

Ստորագրութիւնք

Մակագրութիւն

Արքունի Բարձր Դիւտնատան անցեալ ամսուան 8-ի հրամանադրով նկատի առնուեցաւ Նորին Վեհափառութեան ներկայացուած Մխիթարեան Մխարանութեան տեղեկադիրը, ապա անցեալ ամսոյն 9-ին, Ներքին Սևնեակին նամակ մը հասաւ յիշեցնելով թէ այս խնդիրը սրբազնութէ լուրջ կերպով ուսումնասիրուի, Հարցուի Հայոց Եպիսկոպոսին, ստուգելու համար թէ ըսուածները իրականութիւն են, թէ կարելի չէ Մխիթարեանները հեռացնե՛՝ որպէսդի Առաջնորդարանը ինք դրադի միութեան գործով եւ հողեւոր կրթութիւն ջամքելու հարցերով։

Պր. Արքունի Խորհրդականը սրբազնութէ տեղեկանայ ներկայացուած խնդրադիրին պարունակած տուեալներու ճշդրութեան, եւ գիտնայ թէ այս եկեղեցւոյ պատկանող ստացուածքներուն եկամուտները ի՞նչ կը ներկայացը նեն նահանդներու համար, ո՞վ է այսօր դանոնք մատակարարողը եւ մօտաւորապէս ի՞նչ սիրտի ըլլայ ծախորը բնակարանի համար կառուցուելիք չէնքին։ Այս տեղեկադիրը սրբազնութէ է պատրաստ ըլլայ եւ յանձնուի իշխանութեան մինչեւ ամսոյն 20-ը։

Լեմպերկ, 11 Մարտ 1819

Պետական իշխանութիւնները անչուշտ ի վերջոյ հասկցան թէ իրնութերը այնպէս չէր ինչպէս Մխիթարեան Մխարանութիւնը կ'ուղիք ցոյց տալ, ոչ ալ Սր. Օդսենտ եկեղեցին կառուցուած էր ի յիշատակ հաւատարմութեան 1715-ին վախճանած Օդսենտ Եպիսկոպոսին։ Տևանք արդէն թէ այս Եկեղեցին շատ տարիներ առաջ կառուցուած էր արդէն։ Փորձը ձախողած էր։

Բայց փաստը կը մնայ։

Գերշ. Տ. Թորգում Արքեպիսկոպոսի զեկուցումէն ետք, խօսք առին Արժ. Տ. Գառնիկ Քահանայ, Հոգչ. Տ. Արքիար Արեղայ, Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս, Հոգչ. Տ. Արշակ Մ. Վոդ., Արժ. Տ. Ցովհաննէս Ա. Քահանայ, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս, Հոգչ. Տ. Փառէն Մ. Վարդապետ, Արժ. Տ. Առնակ Քահանայ, Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք, Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս, Արժ. Տ. Կարէն Քահանայ, Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք։ Յայտնուած գաղափարները, առաջարկութիւնները, թելադրութիւնները եւ կարծիքները կ'ամփոփուին հետեւեալ կերպով։

Ա. Հոգեւորականներու պատրաստութեան համար անհրաժեշտ է կազմումը Ուսումնական Խորհուրդի մը, որպէսզի դպրեվանքներու ուսումնական ծրագրները վերամշակուին եւ դրուին գիտական աւելի բարձր

մակարդակի վրայ։ Նաեւ անհրաժեշտ տեսնուեցաւ որգեզրումը միակ ուսումնական ծրագրի մը՝ բոլոր հայ դպրեվանքներու համար։

Բ. Շեշտուեցաւ կարեւորութիւնը Հայ հոգեւորականին՝ յետ ձեռնադրութեան հետապնդումը ինքնազարգացման, կիրարկելով այլեւայլ միջոցներ։

Գ. Հոգեւորականը իր անձնական կենցաղով եւ գիտակցուած բարեպաշտութեամբ օրինակ պէտք է հանդիսանայ եւ այդ կերպով եւս դաստիարակէ ժողովուրդը։

Դ. Աշխարհականներու քրիստոնէական դաստիարակութեան տեսակետէն, նկատելով որ Հայ դպրոցը Հայ Եկեղեցիի անմիջական հովանիին ներքեւ չգտնուիր այլեւս, եւ ներկայիս զանազան պատճառներով կարելի չէ ուսուցանել կրօնական առարկաներ Հայ դպրոցներէն ներս, մեր մանուկներու եւ պատանիներու համար անհրաժեշտ տեսնուեցաւ նկատի առնել հետեւեալները։

1. Կիրակնօրեայ դպրոցներ
2. Թերթիկներ, նկարներ, շարժանը-կարներ
3. Ա. Գրոց սերտողութիւն, ամառնա-յին ճամբարներու յայտագրեր
4. Հայ Եկեղեցի սրբազան երգեցո-ղութեան ուսուցում

Ե. Զափահասներու համար ունենալ կրօնական հրատարակութիւններ, դասախո-սութիւններ, վիճաբանական երեկոյթ-ներ, առանձնացումներ եւ հարցազրոյց-ներ:

Զ. Մղում տալ յայտագիրներու, որոնց չնորհիւ կարելի ըլլայ պատրաստել աշխար-հական ուսուցիչներ եւ մտաւորականներ, որոնք իրը դասատու կամ դասագրքի հեղի-նակ՝ կարենան գործօն դեր ստանձնել մա-նուկներու եւ երիտասարդներու կրօնական դաստիարակութեան գործին մէջ:

Ծէս եւ Արարողութիւն քառերը իրենց եռթեամբ իսկ կրօնական բովանդակութիւն եւ իմաստ ունին. անոնց կատարողութիւնը՝ կ'արտայայտեն մարդուն կրօնական զգացումները գերագոյն Ոյժին. Աստուծոյ համեշէա:

Երբ մարդ էակը պատմութեան բատերաբմին վրայ երեւցաւ եւ իր մարդ ըլլալու գի-տակցութիւնն ունեցաւ, այդ վայրկեամեն իսկ գիտակցեցաւ թնութեան մէջ գերագոյն ոյժի մը գոյութեան. զգաց ուժեղ կերպով Անոր ազդեցութիւնը իր վրայ եւ Անոր եմթարկուած ըլլալը արտայայտեց որոշ արարութիւններով եւ այլազան ծեւերով:

Որչափ ամորոց եւ տարտամ էր մարդուն ըմբռնումը Աստուծոյ Ակատմամբ, այնչափ ալ ախնական էին իր արտայայտութեան ծեւերը:

Ժամանակի ընթացքին սակայն, որչափ զարգացաւ Աստուծոյ գաղափարը մարդոց մէջ, անոր հետ զուգընթացարար զարգացան նաև ծէսի եւ արարողութեան եղանակները:

Հին Կոտակարանի մէջ ծէսն ու արարողութիւնը կարեւոր ազդակ եղած են կրօնական կեամբի արտայայտութեան, մասմաւորար Տաթարի շինութեմեն յետոյ, երբ երեական ծէսը զարգացաւ զոհերու մատուցմամբ, Սահմումներու երգեցողութեամբ ու սրբազան գիրքերու ընթերցմամբ:

Կարելի է յիշել նաև Արեւելեան խորհրդապաշտական կրօններուն հետ կապուած կարգ մը ծիսակատարութիւնները որոնք ներշնչուած էին թնութեան ինչ ինչ երեւոյթներէն, առնչուած ըլլալով թնազանցական մտածումներու եւ խորհրդապաշտական -միսթիք- ապ-րումներու:

Քրիստոնէական կրօնը, Աստուծոյ քացանիկ յայտնութիւնն ու միջամտութիւնն է պատմութեան եւ մարդկային կեամբին մէջ: Քրիստոս, իր կեամբով եւ իր կեամբին հետ կապուած հրաշալի դէպքերով, նոր յեղաշրջում մը բերաւ Աստուծոյ եւ մարդոց յարաբրու-թեան մէջ: Քրիստոնէութիւնը՝ իր աստուածային ու քարոյական քացանիկ համգամանեն, քացանիկ ծէսեր ստեղծեց՝ իր իմաստն ու խորհուրդը փոխանցելու մարդկութեան, ան-շուշտ տարբեր առնելով Հին Ուխտի պաշտամունքի ծեւերէն, վասնզի Քրիստոս ինք արդէն ըսաւ թէ՝ «Ես ոչ եկի լուծանել գորէնս, այլ լուուր»:

Քրիստոնէական կրօնն էր միայն որ ծէսն ու արարողութիւնը շատ քարձորակ եւ արուեստի մակարդակի քարձացուց, որպէս միջոց գործածելով գրականութիւն, երաժշ-տութիւն, նոյնիսկ՝ նարտարապետութիւն եւ Ակարչութիւն: Այս կապակցութեամբ Ա. Եկե-ղեցւոյ մեծանուն Հայրերը խոր ներշնչմամբ եւ անսասան հաւատենվ, յօրինեցին սրտագրաւ Քրիստոնէական հաւատէր, Աւետարամի ուսուցումները եւ ներկայացմելու համար Քրիստո-նեկեղեցւոյ մէջ:

Վերոյիշեալ առաջադրութիւնները յա-ջողեցնելու նպատակով, կը թելադրուի կազմումը յանձնախումբի մը, որուն պար-տականութիւնը ըլլայ ապահովել նիւթա-կան անհրաժեշտ միջոցներ:

Համաժողովի առաջին օրը փակուեցաւ աղօթքով եւ «Հրեշտակ զուարթուն» շարա-կանի երգեցողութեամբ:

* * *

Օգոստոսի 5-ին, Երեքշարթի, կէսօրէ առաջ ժամը 8-ին, ժողովականները լսեցին գիրչ. Տ. Սերովք Արքեպիսկոպոսի զե-կուցումը Ծէս եւ Արարողութիւն նիւթի մասին:

Քրիստոնէական հաւատքն ու ծէսը այնպէս ընդելուզուած եւ Աերդաշմակուած եմ իրար հետ որ, կրօնէին խորհուրդն ու յայտնութիւնը կարելի կ'ըլլայ ամրողութեամբ աստուածային շնորհմերով զգալ:

Ծէսը առհասարակ Ս. Եկեղեցւոյ մէջ կրօնէին եւ խորհուրդներուն շտեմարամը ըլլալէ զատ եղաւ Յանի Քրիստոնէական կրօնէի դաստիարակութեամ ազնուական միջոց մը: Հաւատացեալները բականարար ծիսակատարութեամբ ի հաղորդութեամ կ'ըլլային Աստուածոյ հետ եւ Յանի այս միջոցաւ կ'ընդունէին Անոր խորհուրդները: Եթէ Եկեղեցւոյ ծէսն ու արարողութիւնները մեծավայելու համդիսադրութեամբ կատարուին, կրօնական ապրումի եւ զգացումի Վեհութիւնը կ'արտայայտն ամտարակոյս եւ Յոյն դերը այսօր ալ կրման եւ պէտք է ունենան մարդոց կեանէին մէջ:

Ցամենայմ դէպս, ինչ ալ ըլլայ Քրիստոնէական կրօնէը, Աւետարամի թշմարտութիւնը, Քրիստոնէական վարդապետութիւնը առաւելարար կ'զգացուին եւ կ'արտայայտուին խորհուրդներով որոնց արտաքին արտայայտութիւնը ծէսն ու արարողութիւնն են:

Ուրեմն ծէսը տեսանելի, արտաքին նշաններով արտայայտուող իրեւ կրօնական արարողութեամ մաս, մարդկային մեր միջոցներով կը կիրարկուի, անոր ընդմէջէն անտեսանելի կերպով ստանալու համար Աստուածոյ շնորհմերը: Օրինակ, մկրտութեամ առիթով, հոգեւորականներս ջուր եւ Ս. Միտոն կը հայրայքենք, սակայն Աստուած երեխային Քրիստոնեայի շնորհը կու տայ: Ս. Պատիկ ատեմ, հոգեւորականներս ամուսնացներուն ուխտը, կու տայ ոյժը անաղարտ պահելու զայն, կը սրբագործ անոնց միութիւնը եւ, անոնցմով՝ կը շարունակէ ստեղծագործութիւնը ապահովելով մարդկային սեռին շարունակութիւնը:

Քրիստոս պատարագուած ատեմ, մեմք կը հայրայքենք հաց եւ գիմի, սակայն Քրիստոս ինք կը պատարագուի եւ հացն ու գիմին կը խորհրդակերպուին Թիսուսի Մարմնին եւ Արեամ:

Ուրեմն, ինչպէս կը տեսնուի, այս առնչութիւնը այնքան կարեւորութիւն կ'ստանայ որ ծէսի վայելչութենէն կարեւոր բան մը երը պակսի, խորհրդակատարութեամ ողջ Վեհութեան եւ անոր խախտումին վտանգ կ'սպաննայ:

Մեր Եկեղեցւոյ երանելի Հայրապետները, խոր իմաստութեամբ եւ յայտնատեսական հոգիով օգտուած են թէ՛ Արեւելիան ժողովուրդներու եւ թէ՛ Արեւմտեան Եկեղեցիներու ծիսական լաւագոյն տարրերը առնելու, որոշ պատշաճեցումներով մեր ազգային դրոշմը դընելու անոնց վրայ: Այնպէս որ չափազանց չեմք ըլլար եթէ հաստատենք թէ, Հայաստանայց Եկեղեցւոյ ծէսն ու արարողութիւնը Յանի Եկեղեցին ընդմէջէն եւ Եկեղեցիով Հայ ժողովուրդի մշակութային ընդարձակ գամճարանին մէջ կարեւոր եւ ընտիր յաւելում մըն է:

Պարզ է այլեւս որ ամեարկի կամ սիալ կամ ըստ կամ փոփոխութիւններ մեր առինքնոն եւ միսրի ծէսին վրայ, յայտնապէս նսեմացում կամ մշակութային մեր արժէքներուն մէկ մասին խարարումը պիտի նշանակէր: Մանաւանդ որ դարերու կրկնութեամբ, զումար, եւ հոգեւոր կենսափորձի ենթարկուած մեր ազգային Եկեղեցւոյ ծէսն ու արարողութիւնները իրենց վերջնական ձեւին մէջ բիւրեղացած հոգեւոր ամստգիտ գեղեցկութիւններ են: Հայաստանայց Առաքելական մեր Ս. Եկեղեցին, սկզբանական շրջանէն իսկ, անսանան հաւատնով եւ խոր իմաստութեամբ օգտագործեց ծէսն ու արարողութիւնը՝ Աստուածոյ խօսքն ու պատգամը, յաւիտենական կեանէին խոստումը փոխանցելու հաւատացեալ ժողովուրդին: Արդ՝ մեզի կը մնայ անշուշտ զանոնք լրիւ ու Յոյն գեղեցկութեամբ եւ անվեր կերպով փոխանցել ապագային:

Հշանակալից եւ ուշագրաւ է այն պարագան որ Քրիստոնէական սկզբանական շրջանի ժողովուրդները, իրենց յատուկ ձեւով եւ ոգիով կազմեցին ու դասաւորեցին իրենց ծէսերը. այդ է պատմառը որ Քրիստոնէական Եկեղեցին ունեցաւ հետզիւտ 18 տեսակ ծէսեր, ինչպէս Բիւզանդական, Հատինական, Ասորական, Եգիպտական, եւ մասնաւորարար Հայկական ծէսեր, որոնք հիմնական կէտերու մէջ հասարակաց գիծեր ունենալով համեմերձ, իւրաքանչիւր ժողովուրդի իր շրջանին, իր եռւեամ ոգին ու դրոշմը դրա անոր վրայ:

Հայաստանայց Եկեղեցւոյ ծէսը Քրիստոնէական ընդհանուր Եկեղեցւոյ պէսպէս ծէսերուն մէջ իմքնայտուուկ է եւ շշտուած իր ազգային նկարագրով եւ արտայայտութեամբ:

Մեր Եկեղեցւոյ յատուկ ծէսը ծնունդ առաւ եւ կազմաւորուեցաւ գիրերու գիտով եւ հուսկ ապա Աստուածաշումչի քարգմանութեամբ: Անկէ սկսեալ էր որ Հայաստանայց Եկեղեցին թէ՛ իր վարդապետական ըմրումումով եւ թէ՛ իր իւրայատուկ ծէսով, ազգային ուրոյն դրոշմ ստացաւ եւ ազգայնացաւ:

Մեր Ս. Եկեղեցւոյ երամեալ եւ հաւատաւոր Հայրապետմերը, Ս. Սահակէն, Ս. Մեսոպէն, Գիւտ Հայրապետէն, Մամդակումիէն սկսեալ, միմչեւ Ներսէս Շնորհալի Հայրապետ եւ բազմաբի յայտմի կամ ամծամօք վարդապետմեր, շարակամներով, հոգեւոր երգերով, աղօքմերով դասաւորեցին եւ կազմեցին մեր Եկեղեցւոյ ժամագիրքը, հոգերգեցին Շարակմոցը, Մաշտոցը, ձեւաւորեցին ամէնօրեայ պաշտամումէքը, Խորհրդակատարութիւնները ամէնէն վայելուց կերպով: Միսակամօրէն խօսելով, բոլոր արարողութիւններուն ասութամակամ յառաջընթացը կը հասցնէ հաւատացեալը բարձրագոյն աստիթամին որ Ա. Պատարագն է, բոլորն ալ սակայն, արուեստի բարձր մաշակով, աստուածահամեյ եղամակով ու հաւատէի հօր արտայայտութեամբ որպէսի անշուշտ թշմարտութեամբ եւ երգօք հոգեւորօք փառաւորեմք զևսնկն հաւատացելոց գրամն թշմարտութեամ:

Աւելորդ չեմք համարիր կրկնելու թէ Հայաստամեայց Եկեղեցւոյ թէ՝ Ժամերգութեամ կարգերը եւ թէ Ս. Պատարագը այնպիսի վայելչագեղ մաշակով եւ բարձրարուեստ արտայայտութիւններով ձեւաւորուած են որ Հայ ժողովուրդը միշտ ալ իրապէս անոնցմէ կրցած է ներշնչուիլ եւ ընդումիլ Քրիստոնէակամ կրօնի աստուածատուր սկզբունքները, ոգին, բարյակամը եւ ապրիլ այդ երահամգներուն եւ առաքինի ազդեցութիւններուն շնորհին ներքուն:

Մեր քմիկ երկրին, պատմակամ Հայաստամի մէջ Հայ հաւատացեալները ո՛չ միայն կը մասմակցէին Ս. Պատարագին եւ Ժամերգութիւններուն եւ զանազան արարողութիւններուն ու խորհրդակատարութիւններուն, այլ նոյնին անոնք իրենց տուններէն ներս, ըլլայ առաւոտեամ, ըլլայ գիշերային ժամերուն, հանգստամալէ առաջ կը կրկնէին եւ կը կատարէին ի մտի, նոյն արարողութիւնները: Հայ Քրիստոնեամ ամրող իր կեամքի ընթացքին կ'ապրէ Եկեղեցիի արարողութիւններու բաղցը ազդեցութիւններուն միշտ անոնց միշոցաւ ալ կ'զգար Սստուծոյ ներկայութիւնը:

Կ'ուզեմ մասմաւորաք շշուել թէ Հայաստամեայց Եկեղեցւոյ Ս. Պատարագը իր եիմնակամ գիծերուն մէջ, նոյնը ըլլալով մէկսեղ Քրիստոնէակամ ներշնչանուր Եկեղեցւոյ պատարագներուն հետ, այնպիսի գեղարուեստակամ, վեհ եւ իմաստուն կերպով դասաւորուած եւ կազմուած է, որ թէ՝ իր արարողակամ ընթացքին մէջ եւ թէ՝ իր աղօքմերով եւ յատկապէս իր երածշտութեամբ բոլորովիմ բացառիկ ազդեցութիւն կը գործէ ունկնդիրներուն վրայ եւ մասմաւորաք ներշնչամ հոգենորոգ եւ առատահոս աղրիւր կ'ըլլայ բոլոր հաւատացեալներուն համար: Նոյնը կրմամք ըսել ամվարան մեր հոգեւոր երգերուն, շարակամներուն համար ալ որոնք ընտիր բամաստեհութեամբ, թշմարիս ներշնչամբ եւ վեհին թեւերուն վրայ բոիչք կ'առնէ, ընդելուուուած անուշ երածշտութեամ սրբազան ապրումներով, առ Աստուած երբալու, իր հետ տամելու հաւատացեալ ժողովուրդին միտքն ու հոգին: Կը կրկնեմ, ամէնքն ալ կրմամք վկայել այն մասին թէ դարերու ընթացքին մեր ժողովուրդը իր Քրիստոնէակամ ապրումներն ստացաւ եւ զանոնք պահեց այդ սրբազան արարողութիւններուն ուշադիր հետեւելով, զանոնք իրացնելով եւ մանաւանդ անոնց հաւատարիմ մթալով:

Միմչեւ Համաշխարհային Առաջին Պատերազմը, մեր Եկեղեցւոյ ծէսն ու արարողութիւնները, Ս. Պատարագի իր պաշտամունքներով գոհացում տուաւ մեր ժողովուրդի կրօնակամ ապրումներուն, զգացումներուն եւ պահամքներուն:

Համաշխարհային Ա. Պատերազմէն յետոյ, երբ բոնագորի պատմառաւ կոտորակուեցաւ եւ ցրուեցաւ մեր ժողովուրդը ամէն կողմ, փոխուեցաւ իր մակատագիրը, բոլորովին յեղաշրջուեցաւ եւ փոխուեցաւ նաև մեր Եկեղեցւոյ կեամքը: Իր քմիկ երկրէն դուրս, ընդարձակ երկիրներու մեծ Քաղաքներուն մէջ, հեռաւորութեամբ իրարմէ անշատուած եւ հոգեպէս տկարացած, ժողովուրդը չկրցաւ ի հաղորդութեամ մնալ ծէսին, արարողութեամ, ազդեցութիւնը ունենալ, այն շիմիչ դերը ունենալ այնպէս եւ այն աստիթամով կամ չափով որ անցեալին եղած էր:

Պատմա՞ն:

Պակսեցան մեր Եկեղեցիներուն մէջ, կամ տեղ տեղ արտակարգ պայմաններու թերմամբ գրեթէ դադրեցան, աւամդակամ եւ կամոնակամ արարողութիւններու կատարումը: Միայն պահպանուեցաւ Կիրակի օրերուն՝ Ս. Պատարագ մատուցամելու դրութիւնը:

Տարակոյս չկայ, որ միայն Ս. Պատարագով, առանց կրօնակամ դաստիարակութեամ, առանց աղօքմերու, խմկարոյր արարողութեամ հոգելից մընուրտին, մեր ժողովուրդի կեամքն հետզհետէ դուրս կու գայ կրօնքին բարերար ազդեցութիւնը:

Ներկայիս, հիմ դրութեամբ կատարուող արարողութիւններ մի միայն պահպանուած են սակաւարիւ երեք կամ չորս վամերու մէջ: Այն եկեղեցիները որոնք առաւելութիւնը եւ բարերադութիւնը ունեն կատարելու նաև կիրակնօրեայ միւս ժամերգութիւնները, անոնք այնպիսի ճեւով մը կը կատարուին որ բարերար ազդեցութիւն չեն ունենար ժողովուրդին վրայ: Հաւատացեալները գրեթէ անհաղորդ կը մնան կատարուած աղօթքներուն ու երգըւած շարականներուն, նոյնիսկ Ս. Պատարագի խորհուրդին:

Այս բոլորէն կը հետեւի որ այժմ մեր ժողովուրդը եւ եկեղեցական արարողութիւնները իրարու հետ չեն շաղախուած եւ ծեսն ու արարողութիւնը իրենց օգտաշատ ազդեցութիւնը չեն կրնար ունենալ ժողովուրդի կեանքին ու անոր կրօնական զգացումներու զարգացման վրայ:

Անշուշտ ասոնց պատմառը անպայման արարողութիւններու երկարութիւնը չէ եւ ոչ այ երրեմն ամոնց հասկմալի չըլլալու պարագան: Արարողութիւններ կը կատարուին մեքենական ճեւով մը: Ժողովուրդը՝ գրկուած կրօնական դաստիարակութեալէն, չի կրնար հաղորդ ըլլալ կատարուած արարողութիւններուն եւ այսպէսով մեր ժողովուրդի կեանքին մէջ կը բոլին զգացումը հետզինտ կը տկարանայ եւ կը պակսի:

Տրուած ըլլալով որ անբական պայմաններու եւ զանազան գաղթօմախներու մէջ կ'ապրի հայրենի երկրէն դուրս եւ հեռու ապրող Հայ ժողովուրդի կարեւոր մէկ մասը, կ'առաջարկենք որ

1.— Ծէսը կատարուի հաւատէով եւ երկիւղածութեամբ, այնպէս որ հաւատացեալը կը ազդումն ու շնորհը Աստուծոյ Աերկայութեան: Քահանան պարզ ծիսակատար մը չըլլայ, այլ նոյնամայ խորհուրդին հետ, զայն կարենալ փոխանցելու հաւատացեալին:

2.— Եկեղեցւոյ մէջ ստեղծել մբանորս խորհրդաւորութեան, լուս երկիւղածութեան, որպէսզի արարողութեան վսեմութիւնը զգալի եւ իմանալի դառնայ:

3.— Որպէսզի Հայաստանեայց Եկեղեցւոյ ծեսի եւ արարողութեան միօրինակութիւնը եւ միութիւնը պահուի, ծիսական բարեկարգութեան համար ըլլալիք որեւէ տեսակի փոփոխութիւն կարգադրուի Եկեղեցական բարձրագոյն իշխանութեան կողմէ եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի վաւերացումէն եւնք կիրարկութեան դրուի, եւ ոչ թէ ըստ կամս եւ իր թէ տեղական պայմաններու համաձայն փոփոխութիւններ կատարուին:

4.— Դպրեվամքներու մէջ պատրաստուին հաւատաւոր, նուիրեալ եւ իրենց պաշտօնին եւ համգամանքին գիտակից հոգեւորականներ, ուսուցուի ծեսի եւ արարողութեան կատարման ճեւերը, զարկ տրուի հոգեւոր երաժշտութեան:

5.— Հրատարակուին Հայաստանեայց Եկեղեցւոյ եղբեւոր երաժշտութեան առանոն գիրքներ, որպէսզի ամոնց ուսուցումը դիւրացուի եւ ընդեմարանայ:

6.— Աւելի եւս կազմակերպուին սարկաւագներու եւ դպրաց դասերը, որպէսզի միշտ վայելու կերպով կատարուին ծեսերն ու արարողութիւնները եւ երգեցողութիւնները Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ:

7.— Վարժեցնել ժողովուրդը որ իմքը եւս մասմակցի Եկեղեցւոյ պաշտամունքներուն, ամոնց սորվեցնելով կարգ մը շարականներ, աղօթքներ եւ մանաւանդ Ս. Պատարագի գրինաւոր մասերը: Շատ անզամ աղօթքի կամ շարականի վերյիշումը ամոնց մէջ վառ հաւատէի կայծը եւ զամոնք կապէ Եկեղեցին:

Դարերու ընթացքին մեր ժողովուրդին մէջ քրիստոնէական հաւատէ առաւելարար պահպանուած է ծեսի եւ արարողութիւններու միջոցաւ. մենք վստահ ենք որ ասկէ յետոյ ալ ծէսը եւ արարողութիւնները նոյն դերը կրնար կատարել եթէ կատարուին հաւատէով եւ վայելչութեամբ:

Գերշ. S. Սերովքէ Արքեպիսկոպոսի գեկուցումի ընթերցումէն ետք, Ատենապետ Գերշ. S. Սիոն Արքեպիսկոպոս Խոսքը տուաւ Համաժողովի անդամներուն, որոնք ուղեցին արտայայտուիլ Հայ Եկեղեցիի ծէսին եւ արարողութեան մասին:

Առաջին խոսք առնողը եղաւ Արժ. S. Առնակ Քահանայ.

Սրբազն Հայրը ըստ թէ մեր ծէսը իր վերջական ճեւին հասած է: Փառք Աստուծոյ որ Ն. Ծնորհալին այդպէս չխորհեցաւ, եւ իրմէ առաջ ուրիշներ ալ այդպէս չխորհեցաւ եւ մեր ծէսը հետզինտ զարգացաւ եւ այս ճեւին հասաւ: Եւ եթէ կը խորհիմք որ հիմա ալ իր վերջական ճեւին հասած է, ըսել է այլեւս մեր ծէսը բարացած է, կեանք մէջը: Հիմա խօսքը մեր Ս. Պատարացիայ մէջը:

զիմ մասին չէ որ կ'ըմեմ, այլ առօրեայ մեր արարողութիւններում մասին: Աւելի քան 30 տարուայ քահանայ եմ ես եւ իմծի չեմ իրաւիրած ջրեղի օրինութեամ, դժուարածիմ կմոց մը վրայ աղօք ըմելու կամ արմըտիմ օրիններու: Եւ սակայն մեր առօրեայ կեամբիմ մէջ մկրտութիւն կամ բաղում կ'ունեմանք, արդէն իրաքանչիւրը իմքն իրեմ իրաւութ տուած է կրթատումմեր ընթել. երէ շատ խիստ ըլլամք, չկարենամք իմքզիմքնիս յարմարեցմել կացութեամ, այն ատեմ է որ իրաքանչիւրը քահանայ կամ ծիսակատար իմքզիմքն ազատ կը զգայ ուզածիմ պէս ըմելու: Երբ հոս կու զամք եւ կ'ուզեմք յարմարի կացութեամ, պէտք է որ մտիկ ըմեմք եւ յարմարութիւններու մասին կարգադրութիւններ ըմեմք եւ կմիքը ստանամ մեր հոգեւոր բարձրագոյն իշխանութեամ: Իրականութիւնը այն է որ, Ասին տեղակամ փոփոխութիւններ եւ սովորութիւններ կ'ըլլամ, յետոյ է որ կ'ըլլահամրամայ եւ մաս կը կազմէ Հայ Եկեղեցի ծիսակատարութեամ: Պէտք չէ բոլորովիմ խիստ ըլլայ եւ ըսել որ որեւէ փոփոխութիւն պէտք չէ ըմել: Այո՛, իրականութիւնը ինչ որ կը պահանջէ, ըստ այնմ փոփոխութիւններ կատարել:

S. Կարէն Քահանայ.

Մեր Եկեղեցին ապրող Եկեղեցի մըն է, եւ նոր աղօքներու եւ շարականներու պէտք չունի: Մեմ Ապրիլ 24 մը ունիմք, եւ ասոր մասին որեւէ շարական գրուած է. մէկ հատ աղօք յօրինուած է. մեմ 1000 տարուայ ըմբացքին սուրբեր չեմք ունեցած, մեր մեծերը, մեր պատրիարքները, աստուածաբանները, ե՞րբ նոր շարականներ եւ աղօքներ պիտի յօրինեն, որ մեմք կարենամք գործածել: Ամերիկայի մէջ Շնորհակալութեան Օր մը կայ, եւ ես կ'ուզեմ որ մեմք հայկական Շնորհակալութեան Աղօթք մը, պաշտամունք կամ արարողութիւն մը ունենամք:

S. Տիրան Քահանայ.

Իրողութիւնը սա է. Երբ կը խօսիմք ծէսի եւ արարողութեամ մասին, իմ մտքին մէջ սա է՝ որ կը խօսիմք ծեւի եւ ոգիի մասին: Եւ երէ այդ ծեսերը պատշաճեցուին այսօրուայ կացութեամ, դարձեալ մեր առջեւ կը ցցուի այդ պարագան, որ է՝ ի՞նչ ոգիով պէտք է բարգամանել այդ ծեսը եւ ինչ ծեւով կատարել: Հետեւարար մեմք շեշտը պէտք է դմեմք ո՞չ թէ ծեւին վրայ՝ այլ ոգիին վրայ: Երէ մեմք գիտակցորդն եւ հաւատքով ծիսակատարութիւնները ըմեմք, վստահ ե-

ղէք որ մեր շուրջի հաւատացեալները պիտի ազդուիմ անոնցմէ:

S. Փառէն Մ. Վարդապետ.

Համամիտ գտնուելով Տ. Կարէնի ըսածներում, ես կ'ուզէի ատիկա ծեւով մը կրկնել, մեր խորհուրդներու կատարման մասին, ըլլայ ամելիկա պատկի, մկրտութեամ եւ բաղման կարգի մասին: Տղայի բաղման պարագային, թէ՝ աղօքները եւ թէ Աւետարանը կրկնուած են եւ կը խօսուի մեղքերու մասին, ուր յանախ մանուկները գործած իսկ չեմ: Պասկի հարցն է երկրորդը. մկրտութիւնը միայն մանուկներու համար չէ սահմանափակուած, երբեմն մասեւ տարեցներու համար, որոնք մկրտութեամ խորհուրդը կը ստանամ մեր Եկեղեցին մէջ. այս պարագային ի՞նչ պէտք է ըլլայ աղօքներում մէջ ամերածեցն դարձած փոփոխութիւնները: Չեմ գիտեր թէ ծեւ երկիրներում մէջ ի՞նչ լեզուներով կը կատարուիմ արարողութիւնները, ես կը կարծեմ թէ խորհուրդներու կատարումը գոմէ ամգլերէն լեզուով պէտք է ըլլայ Ամերիկայի մէջ, եւ երէ ամգլերէն չըմեմք, ժողովուրդի այն պատիկ մասը որ այսօր մեզի հետ է՝ ամ ալ կը կորսմանեմք: Ես փոփոխութիւն չեմ առաջարկեր. հարց մը կայ, պէտք է ամդրադառնամք եւ սահմաննեմք թէ՝ երէ հարկը պահանջէ ի՞նչ է եւականը՝ Եկեղեցւոյ խորհուրդներու կատարման մէջ եւ այդ եւականը մատնամշելի եւ որոշ ազատութիւններ տալ տեղույթ առաջնորդներում կամ հովիւներում՝ որ այդ սահմաններում մէջ մնալով համեմերձ կարենամ ամերածեցն մատակարարել մեր ժողովուրդի բարօրութեամ համար:

S. Աւեւան Վարդապետ.

Մեր Եկեղեցականները հոս ամշուշտ իրեմց Երկրին պայմաններում համեմատ առաջարկներ կը ներկայացնեմք. ես իմ ամենական կարծիքով համամիտ եմ որ մասր փոփոխութիւններ ըլլամ, առաջ կորսմընընելու ծեսին ոգին եւ ամշուշտ ապրումները, եւ հիմա ժամանակն է որ ժողովուրդին մուսեմանք եւ ժողովուրդը զամք ընէ եւ հասկանայ մեզ, քրտմիմք, եւ հոգ չէ երէ մեմք թիչ մը տեղի տամք, առաջ կորսմընընելու մեր աամենութիւնները եւ աղօքներու հոգին: Բայց թէ այն խօսիմ, որ մեմք նոր շարականներու կամ աղօքներու պէտք ունիմք, ես բացառակ հակառակ եմ ինչ գետմի եւ Երկրի մէջ որ ըլլայ: Մեր շարականներու եւ աղօքներում ոգին այժմէական է. անոնք չե՞ն հիմցած, որովհետեւ մեր Եկեղեցի աստուածաբանութիւնն են. մեր

ունեցած սուրբերը մեզի կը բաւեմ եք ա-
նոնց պէտք եղած յարգանքը մատուցամենք։
Բայց կրթանք աղօքքները կրթատել, որով-
հետեւ անցեալին վանքերը իսկապէս վան-
քեր էին եւ վանականներն ալ ժամանակ ու-
նեին. բայց մենք, Անյօթիսկ վանքի մէջ ապ-
րոյներս, ժամանակ չունինք, որովհետեւ
գրադած ենք այլ գործերով, կրթական եւ
ուրիշ մտահոգութիւններով։ Լաւ բան է
Աստուած փառարանելը, բայց այդ չի Ցա-
նակեր մեր խշտեակները եկեղեցի տանի
եւ ժամերով շարական երգել եւ երկարա-
պատում աղօքքները ընել։

Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք.

Եկեղեցականներ էք եւ հետեւարար
ծէսերու եւ արարողութիւններու մատա-
կարարներ. հետեւարար, ծէսի եւ արարողու-
թեամ պարագային, չեմ խօսիր անշուշտ լե-
զումներու տարբերութեամց մասին, բայց
կ'ուզեմ ըսել որ ծէսերու եւ աղօքքներու
երկարութիւնը կամ կարթութիւնը շատ բան
չնշանակեր. անոնց պարագային ամենա-
մեծ ողբերգութիւնը՝ եկեղեցականի մը հա-
մար, այսինքն այն ողբերգութիւնը որուն
մէջ եկեղեցականը կը մեռնի՝ իր պաշտօնին
մէջ, ամիկա երը որ ծէսը եւ արարողութիւ-
նը, ինչպէս որ ակնարկութեաւ, կը վերածուի
մերժականութեամ։ Այսինքն կը կորսուի
ոգին եւ կ'արտասանուի միայն բառը, եւ
բոլորս ալ կրթանք յիշել թէ, երբ առաջին
անգամ, ձեռնադրութեանէն անմիջապէս եսք,
մեր առաջին պատարագը մատուցինք՝ եւ
կարծեմ թէ բոլորս ալ կրթանք յիշել թէ ինչ
զգացումով կեցանք խորանին առջեւ, թէ ինչ
զգացումով բռնեցինք սկիհը, ինչ յուզումով
մատուցինք Ս. Պատարագը։ Պաշտօնեամ՝
մոմակալէն մինչեւ արարողապետը, երգո-
ղը, այն ատեն միայն կը մեռնի իր պաշտօ-
նին մէջ՝ երը այդ բոլորը ընթեր խորութե-
կ զգացումով մը, զգալով ինքնինքը Աստո-
ւծոյ դէմ։ Կը ցաւիմ ըսելու, բայց դուք բո-
լորդ ալ, վստահ եմ թէ անձնական փորձա-
ռութեամբ կրթանք վկայել թէ այսօր մենք
եկեղեցականներ ունինք՝ որոնք Ս. Պատա-
րագի արարողութիւնը կ'ընեն այնպէս՝
ինչպէս որ պիտի լեցմէին ջուրը թէյամանին
մէջ եւ դնէին կրակին վրայ եւ լեցմէին գա-
ւարին մէջ ու խմէին. այդպէս կը մատու-
ցաննեմ Ս. Պատարագը եւ կը մասնակցին
բոլոր միւս արարողութիւններուն։ Հետե-
ւարար, ծէսի կամ արարողութեամ երկարու-
թիւնը կամ կարթութիւնը եւ արտայայտու-
թիւնը կը կարծեմ թէ երկրորդական նշա-
նակութիւն ունի. անշուշտ որ նշանակու-

թիւն ունի. ամենէն կարեւորը անոր մատու-
ցումն է, եւ եք բառը ֆիշ մը տգեղ չհնչէ՝
անոր դերակատարութիւնն է. այսօր մար-
դիք արուեստի վերածեր են արտայայտու-
թիւնները զանազան բնմերու վրայ մատու-
ցելու պարագային. անշուշտ որ մեր արարո-
դութիւնները եւ սրբազն պատարագն ալ,
այսպէս ըսենք, սրբազն դերակատարու-
թիւն մըն է. դերակատարութիւն մը, որ սա-
կայն թիվի դերակատարին հոգին ու, որովհե-
տեւ ի վերջոյ, պէտք է մտածնենք թէ մենք
դէմ առ դէմ ենք Աստուծոյ, որ մենք դէմ
առ դէմ ենք այնպիսի խոշոր Առուիրականու-
թեան մը։ Եք մեր հոգին կարենայ թրբուալ
արարողութիւններու պարագային, վստա-
հելք որ երկարութիւնը եւ կարթութիւնը
ո՛չ մէկ նշանակութիւն ունի։

Ժամանակին, Դուրեամ Պատրիարքին
ըսեր են որ «Սրբազն, միք չէ՞ կրթար
աւելի պարզ խօսիլ, որպէսզի ունկնդիրները
եկեղեցին մէջ հաղորդուին ձեր խօսքերուն
կրակէն»։ պատախաններ է եւ ըսեր է. «Ե-
կեղեցին մէջ երը կը կենամ ժողովուրդին
առջեւ, հոն Առազագոյնը հինգ դասակարգի
մտայնութիւն կը տեսնեմ. Ես Պր. Միալ-
եամին մտիքն համաճայն խօսիմ թէ ոչ Տիկ-
Աննային՝ որ բերես հայերէն ալ չհասկը-
նար. որո՞ւ համաճայն խօսիմ որ հասկնալի
ըլլամ»։ Բայց ըսեր է. «Վստահ հելք որ եք
խօսքը որ կը թիվ հոգին, եք ան թիշդ է
եւ գեղեցիկ, ամենէն, այսպէս ըսենք, ֆիշ
հասկցող կարծուած անհատ ալ եկեղեցին
մէջ կը հաղորդուի, եւ ասիկա բոլորս ալ
կարծեմ թէ կը լցոց ենք հաստատել մեր կեան-
էն մէջ»։ Մարդիկ կամ որոնք լեզուն ալ
կամոնաւոր չեն գիտեր, եւ երը որ եկեղե-
ցին կը դառնան՝ կ'ըսեմ. «Հրաշալի՛ քարոզ
մը խօսեցաւ. ի՞նչ ըսաւ. «Չեմ գիտեր»
կ'ըսէ. «անամկ աղուոր եր որ, այնպէ՛ս տը-
պաւորուեցայ»։ Եւ ասիկա թիշդ է. հե-
տեւարար՝ կարեւորը տպաւորելու հար-
ցըն է. երկարը, բարակը, աւելին, պակա-
սը չեմ ըսեր որ ամկարեւոր չէ, բայց երկ-
րորդական է. հետեւարար, եկեղեցականը
պէտք չէ մեռնի իր սրբազն պաշտօնին
մէջ, եւ այն ատեն միայն ան կը մեռնի՝
երը իր գործը, իր արարողութիւնը, իր ար-
տայայտութիւնները մերժականութեան
կը վերածէ, որ կը սպաննէ եկեղեցականը
եւ եկեղեցական ամբողջ արարողութիւնը.
ասկէ պէտք է որ պատարագնենք ինքնինքնինս,
եւ այն ատեն վստահ կրթանք ըլլալ որ մեր
ժողովուրդը, թէ մեզի հետ կը հաղորդակ-
ցուի եւ թէ մեր մատակարարութեան հետ

կը հաղորդուի:

Տ. ԽԱՎԱԿ Մ. Վարդապետ.

Նատ պիտի ուզէի որ մեզմէ մէկը շըրշէր ամէնուրեք եւ շարժապատկերի առներ պատարագիչը, թէ ծիսակատարութեան, մըկրտութեան եւ պսակադրութեան առնեն, տեսմելու համար ձեւերը իրեն, խօսէր եկեղեցակամին, ստանար իր ապրած կեանէին ցաւերը, դիտողութիւնները, որպէսզի երեւակայական ըջլային, դասախոսական ձեւ եւ Ակարագիր չստանար, այլ իրապէս ապրուածը, եւ այդ շըռող վարդապետը տեղեկագիր մը պատրաստէր:

Ես կ'առաջարկեմ որ Երուսաղէմի Հայոց Պատրիարքը Աշանակէ մէկը եւ տեղեկագիր մը պատրաստէ:

Տ. ՇՈՀԵԿ Արքեպիսկոպոս.

Կ'ուզեմ երկու օրինակներ բերել, ըսելու համար ըսելիքս.

Լեզուի խնդրի մասին. իմ երկու ծնողներու մեծ հայրերը բահանայ եղած են Հայէպի մէջ Եղենմէն առաջ, եւ ամոնց երկու Մաշտոցներու վերջաւորութեան, արարերէն լեզուով, իրենց ձեռուով, արարերէնի քարգմանած էին մեր խորերդակատարութիւնները, քաղումի ժամանակ Հոգուցը, մէրտութեան առնեն կնքահօր ուղղուելիք հարցումը եւայլն: Տակաւին մինչեւ մեր օրերը, երբ ես հոն ուրարակիր էի, արարերէն կը կարդացուեր Աւետարանը, հասկնալի ըլլայու ամոնց համար որոնմ հայերէն չէին գիտեր: Սակայն արարողութեան միւս մասները, ժամերգութիւնները եւ պատարագը կը կատարուէին իրենց լեզուով, եւ ես գիտեմ որ, օրինակ, իմ մեծ մայրս, որ մէկ քառ հայերէն չէր գիտեր, սակայն մեր եկեղեցի բոլոր շարականները, աղօքները եւ պատարագը գոց գիտէր, երբ չկարենար եկեղեցի երթալ, տութիւն մէջ առանձին կ'աղօքէր եւ անգիր կ'ըսէր բոլոր աղօքները: Հետեւարար լեզուի խնդիրը պէտք է Քիշ մը աւելի լրջութեամբ առնել, տեսմել թէ հաղորդակցութիւններու այդ միջոցը, միակ քարգմանելո՞վ կ'ըլլայ, արդեօք չկա՞յ աւելի լաւ ձեւ մը որպէսզի մեր նոր սերունդը հաղորդակից դառնայ եկեղեցիի ծէսին եւ արարողութիւններուն: Այս առաջին ըսելիքս էր:

Երկրորդը դարձեալ օրինակով մը կ'ուզեմ տալ. լսեցի վերջերս, չեմ ուզեր ըսել թէ ուր, բայց տեղ մը այս երկրագումտին վրայ, Հայ բահանայ մը որ դպրաց դասի երգեցողութեան մասը tape recorder-ի վրայ առած է, խորանին վրայ կը դնէ զայն, եւ

ամէն ամզամ որ կարգը կու զայ Տէր Աղորմեայ կամ Ամէն եւ ընդ հոգւոյդ քում ըսելու, կոնակը կը կոյիէ եւ երգը կը լսուի եկեղեցիին մէջ: Ասիկա ամշուշտ շատ ծայրայեղ բայց շատ ալ արտայայտիչ պարագայ մըն է, թէ այդ բահանայի մտքին մէջ երգեցողութիւնը ինչ է: Երգեցողութիւնը պարզ երգ է, բատերական երգ է որում մէջ ժողովուրդը ըմելիք չումի, tape recorder-ը կրնայ այդ գործը ըմել: Ծէս եւ արարողութեան հիմնական նպատակը աղօքքի այնպիսի մթնոլորտ մը ստեղծել է եկեղեցին ներս որ ունկնդիր հաւատացեալը վերածուի մասնակցողի եւ իր մասնակցութեամբը հոգեւոր հաղորդութեան այնպիսի մթնոլորտ մը ստեղծէ որ հոն, եկեղեցի եկողմերը կամաց կամաց համայնքի մը վերածուին իրենց հոգեւոր հովիւմ շուրջ: Եթէ մեր եկեղեցի յանախողմերը չկարենամբ ծէսի, արարողութեան, խորերդակատարութիւններուն, բարողի, Ս. Գրոց ըմբերցանութեան եւ այդ բոլոր տարրերուն միջոցաւ վերածել աղօքող համայնքի մը, միասին աղօքող, իմքըգին մէջ զգան անդամը այս եկեղեցիին՝ որ Քրիստոսի մարմինն է, եթէ այդ հոգեւոր հաղորդութեան մթնոլորտը չկարենայ ստեղծել, ոչ մէկ ծէս եւ ոչ մէկ արարողութիւն Աշանակութիւն պիտի ունենայ: Հետեւարար, ծեւակերպութեան մասին խօսել առաջ լաւ կ'ըլլայ որ մտածեմբ թէ ինչպէս կատարուի այդ ծէսը եւ արարողութիւնը որ Առ կեամբ ստանայ ո՛չ միայն կատարողին համար, ինչպէս այնքան լաւ կերպով ըսաւ Սրբազն Պատրիարքը, այլ նաև հաւատացեալին համար նոյնքան ապրումով, նոյնքան զգացումով եւ նոյնքան մասնակցութեան հաղորդական ոգիով: Հետեւարար պիտի առաջարկէի Յանձնախումբին որ այս մասին տեղեկագիր մը պատրաստէ ուր այս հարցադրունները այնպիսի ձեւով դրուին, որ մեր եկեղեցիի ծէսն ու արարողութիւնը վերագումէին հաղորդականութեան այս զօրաւոր ուժը, որ դարերով կապուած պահեց մեր ժողովուրդը իր եկեղեցիին:

Տ. Արշակ Մ. Վարդապետ.

Կ'ուզեմ շշտան կարեւորութիւնը մեր արարողութեան բոլոր մասերուն հրատարակութեան, հանդերձ երածշտութեամբ եւ տեղական լեզուններով:

Ատենապետ Գերշ. Տ. Սիռոն Արքեպիսկոպոս փակեց Գերշ. Տ. Սերովիք Արքեպիսկոպոսի ներկայացուցած զեկուցումի մասին եղած միջամտութիւնները: Դադարէ մը

ետք, Համագումար ժողովը կարգի հրա-
փրուեցաւ եւ խօսքը տրուեցաւ Ամեն. Տ.
Եղիշէ Պատրիարքին, որ ներկայացնէ իր

զեկոյցը՝ Հայ Եկեղեցւոյ Ազգային Դերը:
Պատրիարք Մրրազանը ամպիոնէն կարդաց
հետեւեալ զեկոյցը.

Ազգային է Հայ Եկեղեցին, իրեն ծնունդ տուող եւ գոյաւորող շարժառիթմերու շնոր-
իւ: Լուսաւորչի տեսիլքին Ակարագիրն իմբին կը յայտնէ թէ մեր Եկեղեցին իր կազմու-
թեամ առաջին օրերէն իսկ, զիմքը ծրագրող միտին մէջ կազմաւորուեցաւ իրեւ ազգային
եկեղեցի, այս ստորոգելին ըմբռմելով պատմական Աշխակութեամբ անշուշտ, առանց ունէ
վարդապետական առումի, այսինքն իրեւ կրօնական հաստատութիւն մը՝ որում կոչումը
պիտի ըլլար Քաղաքականապէս Վտանգուած ազգի մը գոյութիւնը ապահովել եւ ամրապնդել,
քարոյական եւ հոգեւոր փրկութեամբ:

Այս սկզբումքը, աւելի թիշտ իրողութիւնը, Քայլ առ Քայլ, բայց միշտ աւելի անեցուն
արդիւմաւորութեամբ գործադրուեցաւ Լուսաւորչի անմիջական եւ արիւմառու յաջորդմե-
րէն: Լուսաւորչի տեսիլքին միմչեւ Ս. Սահակի տեսիլքը՝ ազգային տեսլակամին իրակա-
նացման համար քափուած շամբերը կատարուեցան Վաղարշապատի, Արշակումեաց այս վեր-
ջին մայրաքաղաքին մէջ, ուր երկնային տնօրինութեամբ կը դառնար առաջին Քաղաքամայրը
ազգին նուիրապետական իշխանութեամ, եւ ասով իսկ հոգեւոր արգանդը վերածնութեամ,
քովանդակ Հայութեամ:

Անշուշտ Եկեղեցի աստուածարանական ըմբռմումին հետ դիւրին չի հաշտուիր ազգա-
յին մակդիրը, սակայն կրօնական ստորոգելիի մը չափ սիրելի եղած է ան մեզի, զօր տեսակ
մը ցեղային բնագոնով վարժուած եմք ընծայել դարերով մեր ազգային կեամբին հետ հիւս-
ուած եւ տարրացած նուիրապետական այն դրութեամ եւ կազմին՝ որ Հայաստանեայց Եկե-
ղեցին է:

Հայ Եկեղեցւոյ ազգայնացումը կ'սկսի Դ. դարէն, որ հոգեւոր տարածատման եւ Աերքին
պայքարի շրջանն է: Դ. դարու Հայը կ'զգայ իր անմապաստ կացութեամ քովանդակ ողբերգու-
թիւնը, եւ կը տարութերի ազգայնականութեամ եւ Քրիստոնէական աշխարհաքաղաքիու-
թեամ Աերեակըմդէմ գաղափարներու միջեւ, մէկ կողմէն իր դուռմերը բանալով ասորա-
յուական մշակոյթին առջեւ, պարտութիւն ազգայնականութեամ եւ միւս կողմէն յարելով
Պարսկաստանի, երեւութապէս յաղբանակ ազգայնականութեամ՝ բայց իրականին մէջ
պարտութիւն երկութիւն: Ե. դարուն ուրոյն տառեր եւ մշակոյթ ունենալու իդար պահանջն
է Հայ ժողովուրդի ընդիմամարտ կորովին, իմբնատիպ եւ իմբնարաւ ըլլալու իր ամառիկ իդ-
ճին, բայց մամաւանդ ազգայնացած Քրիստոնէութեամ յաղբանակին, Վտարելու համար ասո-
րա-յունական ազդեցութիւնը եւ քումը կամքմելու Պարսկաստանի դէմ: Հայ ժողովուրդը
կրմար կորսմցմել իր իմբնութիւնը, երէ համեարեղ մարդ մը այս մակատամարտին չըբեր
նոր գէմն մը, Հայ Գիրը: Վիրգիլիոսի բացատրութեամբ Հայաստան այն երկիրն է, որ գիտէ
կամուրջմեր Քանդել եւ իրեն համար պատրաստուած շղբամեր խորտակել: Այս անգամ Հայ
Գիրն էր որ կը փշրէր կամուրջը զորս հարաւային եւ արեւմտեամ զոյգ Քրիստոնեայց Եկեղե-
ցիները կը քանային նետել Հայ միտին վրայ, հետախաղաց այլուրելու մեր իմբնութիւնը:

Նման դիւցազմերգութիւն մըն ալ տեղի ունեցաւ Միջին Դարուն, շնորհիւ մեր վամբե-
րուն: Հիմ ատեն հայրենիքը հողամաս մըն էր, որ ուներ իր սահմանները, գտն կամ լին: Ամէն մէկ վամբ կը դառնար հայրենիք մը, իր պարիսպմերով պաշտպանուած: Թշմամին
կուգար յանախ ողողելու երկիրը. վամբերը դիմադրական կղզիմեր կազմած կը չանային
վառ պահել հաւատքն ու ցեղային ողին եւ ազգային սրբութիւնները: Վամբերու այս մակա-
տամարտին կը պարտինք ինչ որ գիտեմք մեր անցեալի մասին: Այսօր այդ կարելիութիւնն
ալ կորսուած է մեզի համար, սակայն կ'արծէ միտք պահել դիմադրական այս մերուտ մեր
այժմու կացութեամ մէջ: Պէտք չէ մոռնալ որ Ս. Էջմիածինը այժմու մեր Հայաստանի եւ
Երուսաղէմը արտասահմանի մէջ, իրեւ վամբեր եւ հոգեւոր կեդրոններ մղեցին այդ պայ-
քարը, իրաքանչիւրը իր ունեցած միջոցներով:

Անշուշտ Քրիստոնէութիւնը միայն մեր աշխարհին մէջ չէ որ հազար է ցեղային յատկու-
թիւններու զրահը: Երբ աշխարհի Քարտէսին Աայինք, պիտի տեսմենք որ բոլոր լատին ցե-
ղեցիրը, Քիչ բացառութեամբ, կաքուիկ եմ, Ամելիօ-Սաքոնները՝ բողոքական, իսկ մնացեալ-
ները՝ օրբոտոխ, որոնք բոլորն ալ ազգային են: Ասիկա Աերքին բերումն է ժողովուրդնե-
րու, որոնք հասարակաց կրօնմերն ու գաղափարները կ'ըմբռնեն ու կը հազմին համաձայն
իրենց Աերքին ու արտաքին խառնուածքին ու ծեւին: Կրօնի զգացումն ու ազգութեամ գաղա-

փարը փոխադարձարար զիրար ամրապնդող եւ իրարու հետ շաղահիւսուած քարոյական գոյց ուժեր եղած են մեր դարաւոր կեամբի իրակամութեան մէջ, քրիստոնէական քուականի առաջին դարէն սկսեալ: Այս պարագան թէ՝ մեր եկեղեցին տկարութիւն է եղած եւ թէ զօրութիւնը: Երկսայրի սուր մը՝ որ թէ տաշած է եւ թէ սրած մեր ազգային կեամբը:

Եկեղեցի մը, որում կրօմական կեամբը այնքան սերու եւ սեռն կերպով նոյնացած է իր ընկերային կեամբի պայմաններուն հետ, բայց աման է որ շատ ցայտում ընէր իր ազգային նըկարագիրը, եւ Հայու նման ցրուած եւ ամտէրունց ժողովուրդի մը համար ըլլար միութեան կեղուն մը: Այս կը նշանակէ թէ կրօմբը նոյնացած է իր ընկերային կեամբին հետ, թէ եկեղեցին չէզոքացուցիչ ազդակ մը չէ եղած Հայ ժողովուրդին համար, այլ իրական եւ միացուցիչ կապ մը, ինչպէս կրօմական հաւատքի՝ այնպէս ալ ընկերային կեամբի յարաքերութեան եւ համադրութեան մէջ:

Արժան է դիմել տալ թէ մեր եկեղեցւոյ թէ՝ Աերքին եւ թէ՝ արտաքին կեամբի մէջ, ամենէն աւելի գործունեայ դեր կատարող հոգեւորականներ, ամենէն ակամաւոր ազգային գործիչներ եղած են: Լուսաւորիչ, Սահակ, Մեսրոպ, Գիւտ, Մամդակումի, Օճնեցի, Սիւմեաց դպրոցի վարդապետները, Վկայասէր, Շնորհալին, յետոյ Տարեւացին՝ իր ամրող քամակով: Ս. Էջմիածնի վերածնութեամէն յետոյ երեւոց մեծագոյն դէմքերը, Մովսէս Տարեւացին, Սիմեոն Զուղայեցին, Ներսէս Աշտարակեցին, Մինչեւ Վարժապետեան եւ Խրիմեան եւ ուրիշներ, որքան հաւատքի ախոյշաններ, նոյնքան նաև ազգային իտէալմերու դրօշակակիրներ եղած են, նոյն ատեն, իրենց անձին վրայ ցոլացմելով ազգին եւ եկեղեցին ամրաժամկերուն ակզրումքը:

Սիսակ չասկամթէ սակայն Հայ Եկեղեցւոյ ազգային Ակարագիրը: Ըստներ եղած են եւ կան այսօր տակաւին, թէ Հայաստանեայց Եկեղեցին կարեւոր է իրենց համար առաւելարար, իր ազգային գիծերով, առանց անդրադառնալու թէ եկեղեցի ըսուածը ամենէն առաջ կրօմական հաստատութիւն մըն է եւ թէ անոր ազգային գիծերն ու արժէքները ուղղակի կը հառագայքեն իր կրօմական Ակարագրէն: Հետեւարար՝ անհնար է քաժմել զայն իր կրօմականութեամէն, որ աղրիւրն է եղած ազգային արժէքներ ստեղծող Աերշնչումներուն:

Հայ Եկեղեցին կը նշանակէ Հայ Գիրը, որում շնորհի եւ միջոցաւ պիտի ծաղկէր ամրող մշակոյր մը, գրական, գրչագրական, մարտարապետական, երաժշտական եւ ծիսական արուեստներու կալուածներուն մէջ, բաղաբակրական կեամբի ընդհանուր եղանակով:

Հայ Եկեղեցին Հայուն մարտարապետութիւնն է որ Դ. եւ Ե. դարերուն ծնունդ առաւ, եւ է. Ժ. եւ Ժ. դարերուն իր քարարագոյն փթթումին հասաւ, իրեւ իմբուրոյն ոթ, իր սուրբ խամդով եւ միսրի խոյամեռով, որ Հայ հոգիին բոլոր ծաւալներն ու մակարդակները աղօքի մը նման երկմբին մէջ կը համէ: Հայ Եկեղեցին Հայուն երգն է, աղօքին է, որուն թեւերուն վրայ խունկի նման վերացան Հայուն երգերն ու շարականները:

Եկեղեցին մեր պաշտպանութեան խարիսխը, մտաւորական միջնարերդը դարձաւ, հիմնելով իր հոգեւոր իշխանութիւնը, մանաւանդ մեր քագաւորութիւններու քարառմէն յետոյ: Ան Հայուն պետականութիւնը եղաւ, առանց պետական իրաւումնի, առանց զօրքի եւ ոստիկանի, քարոյապէս քագաւորելով մարմանաւորապէս հալածուած Հայ հոգիներուն վրայ:

Հայութիւնը 1840-1880-ին իր վերածնութիւնը թէ՝ Կովկասի եւ թէ՝ Արեւմտահայաստանի մէջ անոր հովանակին տակ երկմեց: Թիֆլիսի Ներսէսեամէն եւ Էջմիածնի Ճեմարամէն մինչեւ Վարագն ու Արմաշը, մինչեւ Կ. Պոլսոյ Կեղրունականն ու Սամասարեամը, Պէրպէրեամը, որոնց մէջ քրծուեցան վերջին դարու Հայ կեամբի մեծ արժէքները:

Ճակատագրական այս շրջամին, երբ մեր ետեւը ումինք Հայ պատմութիւնը եւ մեր առջեւ մեզի սպանացող վտանգը, Հայ Եկեղեցին է նորէն մեր միակ ապաւէմը պաշտպանելու մեր գոյութիւնը յուսահատօրէն քայց յամա կերպով: Մեր գերագոյն երամանատարն է Հայաստանեայց Եկեղեցին, որ կենդամութիւն պիտի տայ մեր գործունեութեան, ապահովելու համար մեր ազգային յաւիտենականութիւնը:

Զրկուած մեր պետական սեփականութիւններէն, կ'ապրիմք օտար երկիրներու մէջ, ուր չեկամք մեր կամքով ու մեղքով: Սակայն աղքատ Ղազարոսներ չեմք: Մեր հոգիին մետաղը մէջ: Պէտք է նայիմք մեր վաղուան, ստորագածութեամէն բուժուած հոգիով:

Ումինք Հայաստան մը, մեր պատմական հողերու մէկ մասին վրայ, անշուշտ երջանիկ ենք դիմելով այդ կոտորակ հայրենիքի շինարարական եւ ակաղեմական նուաթումները: Կայ նաև հայկական արտասահման մը, այսինքն հայութիւն մը որ դուրս նետուած է իր

պատմական հողերէն: Կարելի է պահել հայկական արտասահմանը՝ նախ գործակցութեամբ Հայաստանի, երկրորդ Հայ Նեղեցիին, բայց մանաւանդ շարժման մէջ դնելով մեր բարեկամեցողութիւնները՝ բարմացնել աշխատանքի մբնորոտը, երիտասարդացնել երեւակայութիւնը, բայց ժամանակին հետ: Հոդ չունինք մեր ուժերուն տակ, սփիտքի մէջ: Զրկուած ենք ազգային անկախ կեանքի մը պայմաններէն, պէտք է ստեղծենք սակայն հոգեկան կոռուան մը սփիտքի մէջ: Կը գործածեմ այս բացատրութիւնը, արհամարելով Դիակետիկայի մարդոց բմծիծաղը, ըսելու համար թէ մենք իրենցմէ լաւ գիտենք զամազաննել գիրքերուն բովանդակութիւնը եւ գիրքերէն դուրս իրական կեանքի մը գոյութիւնը: Դժուար է ամշուշտ խօսք հասկցնել մարդոց, որոնք իրենց գիտցածը եւ սորվածը երգել գիտեն միայն, ինչ փոյք սակայն, մենք եկեղեցականներ ենք, լեցուած մեր ժողովուրդի արժեկներու հաւատով, եւ կը հաւատանք թէ եկեղեցականն է ժողովուրդի հոգեկան առաջնորդը եւ յառաջազան դէմքը: Եկեղեցականն է որ ամենայն հաւատարմութեամբ կրմայ արտայայտել իր ժողովուրդի հոգին, ստեղծագործական կարելիութիւնները՝ բաղաքակրթական ցեղայատուկ Թրոփիսը:

Ցառաջազահութիւնը ունեմալ ետք հայ եկեղեցականութեամ պարտականութիւնն է զօրաշարժի ենթարկել իր ուժերը: Արհամարենք ամեարկի տեսակետները, դադրիմք ըլլալէ խեչեփառներու կողով մը, ամէն օր զիրար խածնող: Մեր ուսերուն առած սրբազն տապանակը Քայլեմք մեր պատմութեամ լաւիմաց ուղիներէն, պատրաստ զնելու ամէն բան: Լաւ պէտք է գիտմանք որ մեր այս դժինմ օրերուն վերջին թակատամարտն է օր տեղի կ'ունենայ, օր չի Ամանիր ո'չ Աւարայրի եւ ո'չ ալ Սարդարապատի թակատամարտին: Պէտք է կորիմ մէջ Անտենք մեր վերջին եւ գերազոյն գէմքերը: Միակ Ցշմարտութիւնը եւ սրբազն պատգամը որ սորված ենք մեր պատմութենէն կը պարփակուի մէկ բառի մէջ՝ տուկալ, մինչեւ որ ծագի արեգակն արդարութեամ:

Երեք բառորդ դարէ ի վեր, յանում նոր՝ բայց մեզի օտար համգանակներու խօսող մարգարէները սարսեցին, բանդելու աստիճան մեր գոյութեամ շէմքը, առանց կարենալ ստեղծելու ուրիշ միութիւն մը՝ որ կոռուան կարենար ըլլալ մեր ժողովուրդի իմբնութեամ պահպանամ: Պատմութիւնը դատելու յաւակնութիւն չունիմ, այդ կշիռը յանախ կը խարէ զիմք գործածողը: Միւս կողմէ սակայն բաղաքականութիւնը պետականութիւն ունեցող ժողովուրդներու ուազմավարութիւնն է, իր կեանքն ու շահերը տեսմելու եւ վարելու հեռատես իմաստութիւնը: Պետականութենէ զուրկ կազմակերպութիւններու կողմէ Աման փորձ մը, միջազգային բաղաքական կրկէսին մէջ, շրջուած ողբերգութիւնն է միայն, գորտի եւ կովի առակը յիշեցնող:

Այսօր կան մարդեր, որոնք ազգին այնքան աղէտներէն վերջ, սիրտ կ'ընեն տակաւին նոր վերքեր աւելցնելու անոր արդէն բազմախոց մարմնին եւ հոգիին վրայ, պառակտելով ազգն ու եկեղեցին, նոր հերձուած մը փորձելով մեր կրօնա-ազգային իրականութեամ մէջ: Ողջմտութիւնը ժողովուրդին միտքն է, որ փոխանակ տրամարանութեամ պողոտային, ուրկէ սովիստներն ալ կ'անցնին յանախ, կ'ընտրէ գերրուկ թամրան: Ողջմտութիւնը մարդուն մէջ աստուածային իմաստութեամ մմանող ծիրքն է, դատումի, բանականութեամ եւ փորձառութեամ համադրումն բաղադրուած բառերով, օտար եւ փոխարիկ պատգամներով մտածելու կերպը, մեզի մեր յեղափոխութիւնն ու կործանումը արժեց: Հուստորական խօսքերու դժմդակ կրկներեւոյքը, մոխիր անգամ չճգից մեր պատմութեամ վերջին շրջանին վրայ, երբ իրականութիւնը պատոց անոր կախարդ շղարշը: Եւ խօրիմ թէ նոյն փորձը կը շարունակուի նորէն նոյն միամտութեամ:

Մեր պատմութեամ դժմդակ օրերուն, կեցած մեր հոգին վրայ, տագմապը կ'ապրէինք օտար լուծին, առանց մտածել կարենալու նոյնիսկ թէ կրմանք պարպուի մեր իմբնութենէն եւ պարսկանալ կամ բրժանալ, այսիմքն իսլամանալ: Մեր եկեղեցին, մեր կրօնքն էր, մեր հաւատքը՝ թէ Աստուածորդին իջած էր Այրարատեամ դաշտի սիրտին՝ հոմ հիմնելու Լոյսի Խորամը, մեր ժողովուրդի տեսիլիքն միաւորեալ ուժը: Քաղաքական միակ սկզբունքը, որ մեր վաղուած յոյսը վառ պահեց, եղան ազատագրական պայքարի վեռականութիւն մը, որ տոկում պահեց մեզ մեր հաւատքին մէջ, պահեց մեզ առարքեր ժողովուրդ մը ըլլալու գիտակցութեամբ, սպասումին մէջ այն օրուան երբ մեր ծեռքին գէնէք պիտի ըլլար բաւական ուժեղ, յաղթամակ պահենվելու չափ:

Մեր ուժերուն տակէն կորսուած է հողը: Զենք ըսեր թէ մենք ամմասն ենք պատասխանատուութենէ, ամմկարագրելի աղէտին, որ արժեց մեզի հայրենի հոդէն ամշատուած ապ-

բելու ողբերգութիւնը: Սակայն կա'յ այսօր Հայ Եկեղեցին, որ կոչուած է տամելու աւելի դժուար պայքարը կապելու հայ գիտակցութիւնը իմբակիմին, Առյմիսկ երբ հողի ուժէն կտրուած կ'ապրինք, օտարութիւններու մշաւշմերուն մէջ:

Հայ Եկեղեցին գործը պէտք է ըլլայ նորէն, իմշպէս անցեալին մէջ, Առյմիսկ այս օրերուն, ստեղծել այս միութիւնը, այսինքն վերահաստատել իմբակիմի իր երբեմնի առաքելութեան եւ դերին մէջ: Ընտամիք, լեզու, մամուլ, գրականութիւն, ասոմք անցուշտ ազգապահապահման միջոցներ են, եթէ օր աւուր չնուազին իրենց դերէն, օտար միջավայրերու եւ ազդեցութիւններուն ենթակայ: Մեմք այսօր ստիպուած ենք, իր լեզուին, կրօնին եւ ազգին համար իր արիւնք յօժարակամ զոհաբերող մարդու զաւկին մէջ առնուազմ իր հայրը յիշեցմելու համար օտար լեզուով թերք հրատարակելի: Մեր երբեմնին այս պաշտպան սուրբքը մեզի չեն օգներ: Անոնցմէ միայն եկեղեցին է որ տակաւին ենթակայ չէ եղած այլայլ ման եւ ազդեցութիւններու: Փառաւոր այդ աւանդարանը ցարդ ամաղարտ կը մնայ ժամանակի մնաւումէն, իրեւ սրբազն տապանակը մեր կրօնազային խւեալին, իրեւ ամենէն ամիսների մասը մեր ժողովուրդի հոգեկան եւ բարոյակամ գօրոյթին, դարերու թնջումով եւ արիւնով շիմուած ադամաննը, որ դիւրին չի փշրուիր:

Ինչպէ՞ս պիտի մշտմշեմաւորէր Հայ ժողովուրդի իր գոյութիւնը, եթէ Եկեղեցին, իր նախնաց հաւատիով կրկնապէս սիրելի, իր մէջ չշիմէր դիւցազմական դիմակալութեան այն ոգին, զոր կրօնին եւ հայրենին զգացումներով կոռուած արիւթիւնը միայն կրմայ տալ ժողովուրդներուն: Մեր մէջ, հակառակ ամէն թիգի, ամենար է առանձմաւորել ազգային պատմութիւնը եկեղեցականէն: Մին թեզանն է, միւսը՝ առէջ: Երկութին իրարմէ անշատումը կ'ոչմշացնէ երկութին ալ:

Սակայն ժողովուրդի մը գոյութեան եւ միութեան եիմը իր կազմակերպութիւնն է, որ ուրիշ բան չէ, բայց իր ցրուած անհատական ուժերու համախմբումը: Հայը զօրեղ է իր անհատական մուանումները, սակայն բոյլ իր հաւաքական կեամին մէջ: Որքան ալ մեծ ըլլան մեր անհատական նուանումները, բայց մը իսկ առաջ չերքար մեր հաւաքական ուժը, եթէ հայ անհատու իր կարելիութիւնները ի նպաստ չըբեր մեր նպաստակներու իրականացման: Այլապէս մեր բոյոր անհատական յաջողութիւնները, կուտակուած հարստութիւնները, տաղանդը պիտի ծառայեն օտարին: Միութիւնը մայրը է բոյոր բարիքներուն եւ առրիւրը մեր ուժին:

Մեր պատմութեան կարգ մը դարերուն մեր ժողովուրդին պատահած է անցնիլ մոռյ շրջաններէն որոնց մէջ մեր ժաղաքական դժբախտութեանց նով աւելի ժամը են կշուած մեր հոգեկան խարարումները, բայքայումները: Բայց անոնցմէ ոչ մէկը բաղդատելի չէ արդի օրերուն, ուր ժողովուրդ մը ուժին պահող աղդակները եիմնովին ժամգոտ ու մեծ շափով բեկուած կը մերկայանան: Աւելորդ չէ դիտել տալ թէ եկմերուն բոյոր անկումներուն վերեւ գոնէ կամար մը կը կապուտնար: Այդ կոտր մը երկինքը բարերաստ խմորը կ'ըլլար զալիքներու հօգինն համար: Եւ յարձեալ պէտք է դիտել տալ որ հոգեկան աղարտումները այդ մարդերուն նով հաշինի գնուած եսականութեան մը պառակտումի առիք չէին: Հիմայ մեզի համար ծիծանելի առաջինութիւն է ազնուութիւնը, վեհանձնութիւնը, երբ մեր կիրքերը մեզ կը զգխննի, եւ կը նախատենք զիրար հոն ուր կարմիր տեսնելու ո՛չ մէկ պատճառ գոյութիւն ունի: Բարոյական եիւծումի այս համանարակը հեռու է մեզ մտահոգ ընելէ: Մեր ժողովուրդը սկսած է զգուի իմբակիմէն: Եւ մեր կազմակերպութիւնները՝ Եկեղեցի, մամուլ, կուտակութիւններ, համբային հաստատութիւններ կ'անցիտանան զայն: Ո՛վ պիտի հակցնէր մեր ժողովուրդին թէ իմբակիմէն զգուիլը ժողովուրդի մը համար աւելի ահարկու է բայ նոյնիկ իմբակիմէն ատելը:

Քրիստոնեութիւնը յայտնութիւնն է նոր կեամին մը, այսինքն զարգանալու, բարգաւանելու եւ կատարելազգործուելու բարձրագոյն կեամին մը: Ուեւ հաստատութիւն երբ զուգընթաց չի լայեր ժամանակի եւ իր ժողովուրդի կարիքներուն հետ, շատ բամ կը կորսն սմցնէ իր արծէքէն: Ժամանակը այն ուժն է որ կը փօխէ բառերուն իմաստը, կը զօրացնէ կամ կը տկարացնէ զաղափարներուն ուժը, կը սրտ կամ կը բբացնէ միտքերը: Աւելին՝ կը մտնէ մարդոց հոգիններուն մէջ եւ ժամացոյց մը կը զետեղ հոն: Կամ որ սուր լսողութիւն ունին, անգամ ժամանակին կը հասնի:

Իրողութիւն է որ մեր Եկեղեցին իր դերին մէջ չեղաւ այս վերջին դարուն: Այս իրողութիւնը անդրահարձողներէն շատեր, իրենց յատուկ պատմաններ կը մատմանշնեն: Ումամք կը վերագրեն իր դերին ամնպաստ Եկեղեցւոյ պաշտօնեութեան, ուրիշներ՝ ժամանակի

հետ չըմբանալու հակամտութեան, եւ շատեր՝ հաւատի՞ պարպուած իրողութեան: Անջուշն մեզի չեմ պակսած ժամանակավրէպ երազողներ, պատեհապաշտներ, ժամանակի կոմակէն նայող ծանծաղամիտներ: Մեզի պակսած է կամենալու կորովը, իրականացնելու այն կարելիութիւնները որոնք կը գտնուիմ մեր սեփական իրականութեան մէջ: Մեր նախամիքներուն ծանօթ էր կեամբը ըմբռնելու այս կերպը: Գուցէ այս զառածումը կը կատարուի մեր ծուլութեամբը, բուլութիւնով, զգայարաններուն յանձնուելու մեր անգործութեամբը:

Եթոյ մեր եկեղեցւոյ հանդուրծողութիւնը այս վերջին շրջանին, տկարութեան առաջնորդեց մեզ: Մեր մեծ աղետներէն յետոյ, մեր ժողովուրդը կորսնցուց իր մտքին ու հոգիին խարիսխները: Կուսակցութիւնները զրկուած իրենց գոյութեան իրաւութէն, գործութեութեան գետնէն, ժժմակներու նման եկեղեցին վրայ բառեցան: Մին մեզի գործածեց բուժելու համար իր տկարութիւնը, միւսը մեզի տկարացուց, իմբզինքը զօրացնելու համար: Եկեղեցին չկրցաւ իմբզինքը զերծ պահել անհատական եւ խմբակցական ազդեցութիւններէ, հակառակ անոր որ բաղաքական արկածներով քբժուած մարմինները, պատրամի՞ պատրամի՞ կը զահավիժէին, կորսնցնելով ներկայի զգացումը եւ խելամուռութիւնը: Յեղաշրջական շարժումներու հերոսները որոնք աւանդական հերոս նկարոսի պէս այրած էին արդէն իրենց մոմէ քեւերը, իրատես համոզումներէ աւելի, երազատես հայրենասիրութեան մը վրայ կանգնեցին մեր ազգային կեամբը, պատրամի՞ պատրամի՞ եւ ճախորդութեան ճախորդութիւն առաջնորդելով մեր արդար բայց միամիտ ժողովուրդը:

Այս ողբերգութեան առջեւ ի՞՞ ըրա մեր եկեղեցին, որուն ներկայացուցիչները, անցեալին մէջ, արքումիքէ արքումիք, եւ բանուն բանու կ'առաջնորդուէին, փրկելու իրենց ժողովուրդը վերահաս վտանգներէն, որոնք գիտէին խիզախի, ի հարկին, իրենց իշխաններու եւ արքաներու դէմ, անոնց չար եւ անխոնեմ արարքներու պարագային: Մենք չկըրցանի Հայ Եկեղեցին ընել այն սրբազն գետինը, իմշպէս էր ան անցեալի մէջ, որուն շուրջ զիմադրուի կանչուէին մեր այլամերծ եւ կատաղի ախորժակները, ջատիչ բազդները, ընելու զայն այն վայրը, ուր ժամադրուէին մեր ժողովուրդի ազնուական յատկութիւնները, ոգեդէն արծէքները, շիմարար ըմբռնակութիւնները, խելքը, ողջուութիւնը, այնքա՞ն անգամներ իմբզինքը իրագործած եւ վտանգներէն ազատած մեր մաւր:

Եւ այս բոլորը անոր համար, որովհետեւ մենք այսօր կը տառապինք գիտակցութեան տագմապէ մը, իրը արդիւմիք մեր ժողովուրդի արկածաւարութեան: Այդ արկածին պատմառաւ մեր ժողովուրդին բնուրիւնը ներկայ չէ իր մէջ ամրողութեամբ: Նաև բամ այլափոխուած է մեր ներսը, աւելին՝ հայ հոգին իր վերջին խաչելութեան նամրուն՝ փոխան զօրանալու, մուազած ու բեկուած է ահա տարբերութիւնը երկուամ եւ այսօրուան Հայուն՝ եւ այս աւելի տիխուր է մեզի պարտադրուած ողբերգութեանէն: Անոր համար այսօրուան մեր ժողովուրդին օտար կը մնան պատմութեան մէջ իրականացած իր պապերուն առաքինութիւնները: Որքա՞ն բամ պիտի աւելինար մեր մէջ, եթէ մենք ունենայինք գիտակցութիւնը, ներկայութիւնը եւ մասնակցութիւնը մեր անցեալին, ամրող ընելու համար Հայը, ըսփիւքի հովերուն մետուած:

Ազգերու կեամբին մէջ յանախաղէպ են այս կարգի աղետներ, մահացումներ, սակայն վտանգը կը մեծնայ երը անոր կը յաջորդէ անզգածութիւն եւ անտարբերութիւն: Բնական մահն է այս, եթէ հոգեկան մոր ուժեր չըխին իր ըմբերէն եւ չվերընառւենք զիմքն բողոք առ բողոք: Մեր իւրաքանչիւրի հոգին մէջ այսօր նակատագրապաշտութիւն մը կայ եւ ժողովուրդի մը նակատագրապաշտութիւնը իր պատմութեան մեռած մասն է:

Պատմաներէն մին մեր ժողովուրդի դժբախտութեան, կը կայանայ այն լիումին մէջ զոր կը փորձէ մեր մտաւորականութիւնը տարիներէ ի վեր, արեամարեկելով հոգեկան այն արծէքները, որոնք Հայ ժողովուրդը կ'ընեն Հայ ժողովուրդ եւ տարբեր ուրիշներէն: Հայ ժողովուրդի ներկայ գիտակցութիւնը դժբախտ գիտակցութիւն մընէ է, որովհետեւ տարիներէ ի վեր ամ կը դիմէ իր կեամբը, իմբզինքն դուրս հայեկ մը կարծես: Մեր խօսքը չի վերաբերի ամոնց՝ որոնք մաս չունին Հայ ժողովուրդն, որոնք կորսնցուցած են իրենց հաւատը եւ բաժնուած հայութիւն կոչուած ամրողէն, այլ անոնց՝ որոնք այժմէականութեան վերածել կը ջանան մեր յոյսը, մեր արծէքները, մեր սէրը եւ մեր հաւատէր, եւ կ'ուզեն շարուածել մեր պատմութիւնը իր ստեղծագործ եւ փառաւոր էջբրուն վրայ, մեր մարտիրոսութիւնը որ զմեց կատարելութեան տամող նամրան եղած է:

Պատմութեան մէջ ամէն շրջան ունեցած է իր գաղափարները, կամխակալ կարծիքները, տարակոյսները, իր մեծութիւններու կարգին իր տկարութիւնները: Զենք կրմար պահանջել

որ Հայ եկեղեցականութիւնը մեկուսացած մնար ժամանակի եւ միջավայրի ազդեցութիւններէն: Ի վերջոյ եկեղեցին Քարացած մարմին մը չէ, այլ կեմդանի գործարանաւորութիւն մը որ կը գործէ եւ կը սմուցամէ իմքզինքը: Հակառակ այս իրողութեամ, մեր եկեղեցին չկրցաւ լիովին մանշմալ ժամանակի նշանները: Զկրցաւ հաւատարիմ մնալ իր հայրերու աւանդութեամ: Ամ որ մեր անցեալին մէջ ուահվիրայի դեր կատարած էր, վերջին շրջանին հագիւ զգալի ըրաւ իր գոյութիւնը:

Պէտք չէ խարուիլ երեւոյթներէն, Հայ Եկեղեցւոյ Ակատմամբ ամտարքերութեամ մակերեսային մտայնութենէն, որ պատահական հանգամանքներէ ածանցուած վիճակ մըն է պարզապէս: Հաւատի կեմդանի խօրք մը կայ մեր ժողովուրդի հոգին մէջ, պէտք է արծարծել անբեղուած այդ կրակը: Վատուժացած է մեր Եկեղեցւոյ Անքարին կեամքն ու կազմը, բայց ոչ Քայքայուած: Պէտք ունիմէ սրտով եւ միտքով լուսաւորուած մշակմերու, որպէսի կրօմքը մտնէ մեր կեամքին մէջ, ու չմնայ ոսկեհուու պատմութամ մը ժամանակի ուսերում:

Համաձայն Ս. Գրիգի աւանդումին, մարդակերուութեամ տարազն է, կաւ առաւել շունչ: Զենք ուզեր հաւատաւ թէ բարձրացած է կաւին համեմատութիւնը մեր ազգային Ակարագրի տարագին մէջ: Դժբախտարար սակայն ունիմէն հայեր, ամէն դասակարգէ, որոնք առաւելապէս կաւ են: Այդ է պատմառը գուցէ մեր այլուրացումին, մեր արժէններու Ակատմամբ ունեցած ամտարքերութեամ եւ Ոիւթապաշտութեամ:

Ճշմարիտ Եկեղեցականը ամենէն ազնուական Անքայացուցիչն է իր ժողովուրդին, ամգնահատելի, ամվաճառելի, ամփոխարիննելի: Առաքելական է իր դերը աշխարհ եկած աստուածային բխումով:

* * *

Երբ կ'արծանագրեմ այս տողերը, միտք կ'երթայ սրբազն սկիհի աւանդութեամ, որ իր համգիտութիւնը կը քերէ Հայ Եկեղեցին: Այդ սկիհը, ըստ միջնադարեամ տաղասաց-ներու, քանի անոր մըն էր, յօրինուած միակուսուր զմրուխտ Քարէ, օժտուած կեմարար սրբարար զօրութեամբ: Զայն երկինքնէն երկիր իշեցուցեր էին երեշտակմերը եւ յանձներ ասպետներու, որոնք իրենց կարգին տարեր բարձրացուցեր էին զայն լերան մը կատարը եւ պահակ կեցեր անոր շուրջ: Զեհն ամուսնամար, ամրողովին նուիրուելու համար սրբազն սկիհի պահպանութեամ:

Հայերն ալ ունիմ իրենց սրբազն սկիհը. ամիկա մեր սուրբ Եկեղեցին է: Հայ բարե-պաշտութիւնը զայն յօրինած է քանի անոր մէջ, ի վկայութիւն հոգեկան եւ ստեղծագործ մեր երկումքին, մեր մարտի-րոսութեամ: Հրաշագործ եղած է Հայութեամ այդ սկիհը, մարտնչելով դարերում դէմ, յա-փիտնականութիւն շնորհելու մեզի: Մեր սկիհը մնան է Արարատին որ Վեր կը բարձրա-բերուած ժողովուրդի մը դառնութիւնն ու նուիրումը: Նման է տաճարի մը որ Ս. Էջմիա-ծինն է, որ կը հեզզէ ժամանակմերու թշնամութիւնը՝ ամուր կառչած իր հաւատին, ի վը-նառաք եւ յաւիտենական արժէններում:

Ամէն ազնի զաւակ կ'ընդումի իր մայրը բոլոր օտար մայրերէն բարար: Արդ, ամէնուս մայրը Հայ Եկեղեցին է, իշած երկինքնէն, յանձնուած մեզի, սերունդէ սերունդ փոխանցը-այն փտամգներուն դէմ, որոնց չկրցան տոկալ Ասորեստանցինները, Քաղեւացինները, Փոփի-գացինները, Քետացինները եւ Հիբրինները:

Սրբազն այդ սկիհը սակայն պայմանաւորուած է իր ասպետներով: Ոչ մէկ խօսք Հայ Այդ սկիհը որ Հայ Եկեղեցին է, մեզմէ կը պահանջէ սակայն, արժանաւոր ասպետներ ըլլալ, մեր կեամքի գինով պաշտպանելու զայն, ինչպէս երեկ՝ այնպէս ալ այսօր:

* * *

Դժմդակ օրեր նամբայ ելած են դէպի մեր հաւաքական գոյութեամ ապանին: Մեր Եկեղեցին, մեր լեզուի եւ նուիրական սրբութիւններու անմահանչ, այլամերժ եւ վայրագ

պաշտամումքը՝ միակ դրօշակն է մեր բախտաւոր համայնքումին եւ գոյութեամ: Հեռատես իմաստութեամբ պէտք է զանամք իշխել մեր ապագային վրայ, ծեռնութայն չկեմալու մեջի սպանացող վտանգին առջեւ:

Ովկիամոսին մէջ նաւը ըմկդմելէ վերջ, առագաստի ծուէմներ, պարաներ եւ տախտակի կտորներ կրնամ տակաւին ատեն մը ծփալ ջուրերում վրայ, բայց ատիկա չի նշանակեր թէ նաւը չէ ըմկդմած: Մենք պարտաւոր ենք յանում մեր արիւմին, մեր պատիւմ եւ մեր նախնեաց յիշատակին եւ ժառանգութեամ՝ ըմել ինչ որ կարելի է, բոյլ շտալու որ ըմկդմի մեր նաւը՝ Հայ Եկեղեցին:

Պատրիարք Սրբազնի խօսքը Ընդունուցաւ երկար ծափողջոյններով: Յուղումի պահ մը անցաւ սրահն: Ժողովականներէն շատեր ուղեցին խօսք առնել անմիջապէս: Ալտենապետ Սրբազնը առաջին խօսքը տուաւ Արք. Տ. Տիրան Քահանային, որ գովելէ ետք «գրական շունչը եւ բանաստեղծական թոփչը», Թելազրեց որ Հաւասարակը ուղիւթիւն մը փնտունք «ազգայիններին եւ քրուհնին միջեւ, որոնք ծայրայեղ արտայայտութիւններու. մին՝ որ Եկեղեցին կը տեսնէ ազգային իր գերին մէջ միայն՝ «պարապուած Ա. Հոգիի զօրութիւննէն» եւ միւսը՝ որ Եկեղեցին կը սպասէ բարեպաշտական եւ զուտ կրօնական գործունէութիւն:

Հոգէ. Տ. Խաչակ Մ. Վարդապետ խօսեցաւ «Ազգային Եկեղեցի» բացատրութեան մասին: Ան յշեց Շահան Պէրպէտեանի մէկ արտայայտութիւնը. «Հայ ժողովուրդը եւ քրիստոնէութիւնը իրարու հետ կնքեցին միստիկ ամուսնութիւն մը, որմէ յառաջ եկաւ զաւակ մը, որուն անունն է Հայաստանեաց Եկեղեցի»: Ան առաջարկեց նաեւ որ Հայ Եկեղեցականութիւնը վերագտնէ մտաւորական առաջնորդութեան իր գերը, ինչպէս էր մինչեւ ԺԴ. դար:

Հոգէ. Տ. Փառէն Մ. Վարդապետ, շարունակելով Խաչակ Մ. Վարդապետի մտածումը, առաջարկեց ծրագրել եւ իրականացնել Հրատարակութիւնը պարբերաթերթի մը, «Հայ Եկեղեցւոյ Զայնը», որ կարենայ հասնի բոլոր Հայ տուններուն:

Արք. Տ. Առնակ Քահանայ տարեր հարց մը ներկայացուց: Ան ըստաւ.

Մեր ծխական կեամբն մէջ, մեր Եկեղեցւոյ ազգային Եկեղեցի ըլլալու համգամանքը թէ օրինութիւն է եւ թէ դժբախտութիւն: Մեր Եկեղեցւոյ Ամերիկայի մէջ, ծխական ամդամ ըլլալու դրութիւնը ունինք: Մենք իրրեւ Եկեղեցւոյ հովի կրնամք ունինք իրաւում մը կ'ըլլայ: Բայց կ'երբեւի թէ Արեւմուտքը չէ ուղեցած փորձառութիւնը կամ ապրելու պատմութիւնը Արեւելքի քրիստոնեամերում, որոնց մէջ ընական կերպով, Եկեղեցին այնպիսի հըսկայ եւ աստուածային դեր մը կատարած է, որ իրենց համար ազգային փրկութիւնը եղած է, եւ իրենց այդ բացատրութեամեն զատ, Եկեղեցի բառը, կարծէք թէ չեն կրնար հասկընալ եւ ըմբռնել: Հետեւարար՝ այնպէս կը բուի, թէ ազգային Եկեղեցի բացատրութիւնը, երկու ծայրայեղ նշանակութիւնը ունինք: Աշխարհագրական կամ ազգային հաւաքականութիւն, որոշ իմաստով ազգային Եկեղեցի, վասն զի, Եկեղեցին կամ բը

լաւ է, ուրիշ յարանուամութիւն մը չի կըր-նար ըմել: Եւ սակայն միւս կողմէ, որովհետեւ մէկը մկրտուած է, եւ Հայ Եկեղեցիի ամդամ կը Ակատուի եւ բամի մը տոլար տուրք կու տայ, այս ամգամ Եկեղեցիի մէջ ձայն կ'ունենայ, հոգ չէ թէ ամհաւատ է, եւ կամ կարեւոր խնդիրներու մէջ, իմքը Քաղաքական տեսակետ մը կ'ուզէ քշել: Ասիկա կարեւոր հարց մըն է որ մեր Եկեղեցիին մէջ պէտք է կերպով մը լուծենէ: Թէ՛ ազգային Ակարագիրը պահենք եւ թէ միւս կողմէն քոյլ յտանէ որ ամհաւատներ կամ Քաղաքական տեսակետները հոն քշեն:

Ապա, Գերշ. Տ. Սերովքէ Արքեպիսկոպոս ուղեցաւ Հետեւեալ արտայայտութիւնը.

Այսօրուան Հայ մտայնութեան մէջ, «Ազգային Եկեղեցի» բացատրութիւն մը կամ տարազ մը կայ: Այդ բացատրութիւնը ումանց համար, մասնաւորաբար Արեւմուտքի մէջ, նորք կը բուի: Երբ Եկեղեցի կ'ըսեն, կը հասկան Եկեղեցիի ընդհանրական համգամանքը: Եւ երբ որ ազգային Եկեղեցի կ'ըլլայ, իրենց մտքին մէջ տեսակ մը Եկեղեցիի սահմանափակում, կամ Եկեղեցիի -ազգային Եկեղեցիի- ընդհանրական Եկեղեցիկն որոշ իմաստով, եւ որոշ չափով բաժանում, զատում մը կ'ըլլայ: Բայց կ'երբեւի թէ Արեւմուտքը չէ ուղեցած փորձառութիւնը կամ ապրելու պատմութիւնը Արեւելքի քրիստոնեամերում, որոնց մէջ ընական կերպով, Եկեղեցին այնպիսի հըսկայ եւ աստուածային դեր մը կատարած է, որ իրենց համար ազգային փրկութիւնը եղած է, եւ իրենց այդ բացատրութեամեն զատ, Եկեղեցի բառը, կարծէք թէ չեն կրնար հասկընալ եւ ըմբռնել: Հետեւարար՝ այնպէս կը բուի, թէ ազգային Եկեղեցի բացատրութիւնը, երկու ծայրայեղ նշանակութիւնը ունինք: Աշխարհագրական կամ ազգային հաւաքականութիւն, որոշ իմաստով ազգային Եկեղեցի, վասն զի, Եկեղեցին կամ բը

րիստոնէութիւնը ոգի է, հոգեկան ապրում է, հիմնական սկզբումքներ են, որոնք կ'իշխնեն նախ ամեատին մէջ, յետոյ կ'իրագործուին ընտանիքին մէջ, եւ յետոյ կը տարածուին ամբողջ ազգին մէջ: Եւ ազգին մէջ տարածուած այս ոգին ամխուսափելի կերպով իր արտայայտութեան ձեւերը կ'առնէ այդ ժողովուրդին, ուրիշ խօսքով իր ծեսը եւ արարողութիւնը կը ստամայ այդ ժողովուրդի հոգեքանութենէն, այդ ժողովուրդի մտքի ըմբուլումէն: Դժբախտարար այժմ երբ մեր ժողովուրդին մէջ ազգային եկեղեցի կը գործածենք, ոմանք բոլորովին տարրեր իմաստով կը մօտենան այդ բացատրութեան, տարրեր իմաստով կը հասկընան այդ բացատրութիւնը: Ոմանք կը յայտնենք բէ եկեղեցին ազգապահպանման մեծագոյն ազդակն է: Երբ այս բացատրութիւնը կը գործածեն, իրենց մտքին մէջ եկեղեցին կը զրկէ իր հոգեւոր հանգամանքնեն, իր տեսակ մը աստուածային Ակարագրէն, եւ միայն ազգային Ակարագրի մը, ազգային դեր մը կը վերագրեն եկեղեցին: Եւ դըժբախտարար մեր ժողովուրդի կարգ մը դասակարգի մարդոց մտքին մէջ եկեղեցին այդ հանգամանքը, այդ նշանակութիւնը ունի մի միայն: Ուրիշ խօսքով, եկեղեցին կը նըկասուի միմիայն ազգապահպանման միջոց, զամիկա պարպելով հաւատիք, իր հոգեւոր բոլոր հանգամանքնեն: Շատ անգամ, ես իրենց կը պատասխանեն որ այդ ձեւով եկեղեցին տեսակ մը ակումբի կը վերածէք, ակումբներն ալ շատ անգամ ազգապահպանման ազդակներ են: Կամ ուրիշ նման հաստատութիւններ ալ ազգապահպանման ազդակներ են: Եկեղեցին, շիտակ է որ, ազգապահպանման դեր մը կը կատարէ, բայց եկեղեցին այդ ազգապահպանման հզօր դերը կը կատարէ անոր համար որ հոգեկան արժեքներու գանձարան մըն է, հոգեւոր հաստատութիւն մը: Եւ մեր եկեղեցին պարպել այդ հոգեկանութենէն եւ հոգեւոր Ակարագրէն, ամիկա այլեւս իր դերն ալ կատարելէ կը դադրի: Հետեւարար պէտք է հաւասարակռութիւն մը պահպանուի այդ բացատրութեան մէջ: Եւ ես ուրախ եմ այսօր այստեղութիւնը Պատրիարքը իր այնչափ գեղեցիկ քանախօսութեամբ, վերլուծելով մեր պատմութիւնը, վերլուծելով մեր ժողովուրդի դժբախտ բոլոր պարագաները, վերլուծելով մեր եկեղեցւոյ Հայրերու, կարողիկոսներու, առաջնորդներու կատարած դերը հոգեւոր եւ ազգային կեանին մէջ, այդ հաւասարակշռութիւնը մեզի

բացատրեց, բիւրեղացուց, եւ ասկէ յետոյ կ'ներադրեմ բէ մեզի կը մնայ այդ ոգիով մօտենալ մեր եկեղեցին, եւ այդ ոգիով ուսուցամել մեր ժողովուրդին բէ միմիայն ազգապահպանման ազդակ մը չէ, ամենէն առաջ հոգեւոր հաստատութիւն մըն է, ոգեկան կառոյց մըն է, եւ այդ ոգեկան հաստատութեան հոգեւոր կառոյցին մէջ ծաղկած է, զարգացած է, բոլոր այն ստեղծագործութիւնները, որոնցմէ ազգային Ակարագիրը կը կազմենք:

Ապա Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս ըսաւ հետեւեալը.

Ես կ'ուզեմ նախ եւ առաջ ըսել բէ շփորութիւն մը կայ երրեմն մտերեռում մէջ երք կը խօսիմք եկեղեցիի մասին: Եկեղեցին եւ եկեղեցականութիւնը իրարու հետ կը շփորենք, կը նոյնացնենք. եւ ասիկա շատ վըտամգաւոր է, որովհետեւ իրական հարցը այն չէ բէ եկեղեցականն իխօսմակը եւ դեկապարը, բէ աշխարհականն է: Այլ հարցը այն է բէ եկեղեցական կամ աշխարհական որչափով եկեղեցիին ոգիով կ'աշխատին: Եւ այսօրուան մեր ողբերգութիւնը այն է, որ այսօրուան մեր եկեղեցին, երբ իր առաքելութեան մասին կը մտածէ, կացութեան մը առջեւ կը գտնուի, ուր իր երկու հիմնական իշխանութիւնները կորսմցուցած է: առաջին՝ Հայ դպրոցը անջատուած է Հայ եկեղեցին: Մենք ուր որ ալ դպրոց ունեցած ենք ամցեալին, այնուեղ դասաւանդող աշխարհականներն ալ հաւատացեալ մարդիկ էին, որոնք եկեղեցին կ'երթային, եկեղեցին շունչով մեծցած էին, եկեղեցիի աւամդութիւնը կը պահէին եւ եկեղեցիի հոգեւոր, գեղեցիկ գանձը կը փոխանցէին իրենց աշակերտներուն: Այսօր այդ կապը չկայ, ոչ բէ որովհետեւ դպրոցին մէջ եկեղեցական ուսուցիչ չկայ, այլ որովհետեւ կրօմիի ուսուցիչն մէջ եկեղեցիի շունչ չկայ այլեւս: Եւ ատոր պատմառը այն է որ իսկական ազգային դեկապարին իշխանութիւնը գացած է եկեղեցիին ծեռքէն: Այսօր մեր ազգային կեանքի դեկապարութիւնը անցեալին նման այլեւս չի պատկանի պատրիարքներուն, առաջնորդներուն եւ հովիւներուն: Այսօր մեր ազգային կեանքը Քաղաքականացած է այնպիսի չափով որ իրենք ալ այլեւս սկսած են շփորել ազգայինը Քաղաքականին հետ, ինչպէս մենք կը շփորենք եկեղեցին եկեղեցականին հետ: Եւ այս մասին բերեւս կարեւոր է մտածել երբ կը խօսիմք մեր եկեղեցիի ազգային դերի մասին:

Շահէ Արքազան առաջարկեց որ Յանձ-

նախումբը նկատի առնէ հետեւեալ կէտերը.

Ա. Մեր ազգային կեամքի ղեկավարութեան հարցը այսօր.

Բ. Մեր կրթական կեամքի դաստիարակչական կազմակերպութիւններու եւ Եկեղեցի կապի հարցը.

Գ. Այն հարցը որ յատկապէս շեշտուեցաւ անցեալ տարի Ամբիլիաս գումարուած կիլիկիոյ Կաքողիկոսութեան Ազգային-Եկեղեցական ժողովին մէջ, որ է Եկեղեցին լծի Հայ Դատի պաշտպանութեան այն բոլոր ծրագիրներուն, որոնք գուտ կուսակցական են:

Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկոպոս դիտել տուաւ որ պէտք չէ վախնանք մեր Եկեղեցին կոչելէ «Ազգային»: Ան յիշեց թէ երկու Եկեղեցիներ եղած են ազգային. Հայ եւ Գերման, որովհետեւ անոնք ազգային դիմագիծ տուած են աւատապետական ցըրուած կեանք ապրող իրենց ժողովուրդին եւ միացուցած զայն: Այդ է պատճառը որ մեր ժողովուրդը վարանած չէ բնաւ գոհուելէ իր Եկեղեցին համար, Վարդանանցէն մինչեւ 1915-ի Մեծ Եղեռնը:

Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս խոնք առաւ եւ դիտել տուաւ նախ թէ մենք արդէն կը բնորոշենք մեր Եկեղեցիի ազգային բնոյթը, երբ կ'անուանենք զայն Հայաստանեաց Եկեղեցի: Թորգոմ Սրբազն ըսաւ.

Աստուած ուզած է որ մենք Հայ ըլլամք, Աստուած ուզած է որ Հայ ազգը գոյութիւն ունենայ եւ պիտի ունենայ, եւ Հայ Եկեղեցին այդ ազգին գոյութիւնն է որ պիտի ապահովէ: Գոնէ ամոնց պատասխան տուած կ'ըլլամք, երէ Քաջութիւնը ունենամք: Միւս կողմէ, պատասխանը տուած կ'ըլլամք բոլոր անոնց որոնք Եկեղեցին գործիք պիտի շծառայեցնել: Եկեղեցին գործիք պիտի շծառայէ, իր Ապատակները յստակ պիտի դնէ, բայց այս է ահաւասիկ որ ես կը խորիի Պատրիարք Սրբազնին խօսին մէջէն կը թելաշրուի մեզի: Համաձայն եմ հետեւարար այն խօսողներուն որոնք թելաշրեցին թէ դաստիարակչական գործ մը ումիմք ընելիք, պէտք է սորվեցնեմք, գրեմք, եւ մեր դժրախութիւնը այն է որ ուրիշներ իրենց տգիտութեամբը երապարակը գրաւած են, գրողներ դարձած են եւ մենք իրեր Եկեղեցի (եւ Եկեղեցի ու Եկեղեցականներ չեն ըմբռներ). Եկեղեցին այն է, ով որ կրնայ հաւատալ այս կոչումին, որ դրուած է մեզի, չենք խօսիր ու գրեր: Կ'ակնկալեն, կը

յուսան, կ'առաջարկեն որ ըլլամք այդ խօսողները եւ գրողները թշմարտութեամ, որովհետեւ այդ թշմարտութիւնը Հայաստանեաց Եկեղեցին իմբռ է եւ ուրիշ բան չի կրնար ըլլալ, բայց միայն ազգային:

Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս ունեցաւ հետեւեալ արտայայտութիւնը.

Բոլորս ալ հպարտութեամբ եւ շնորհակալութեամ ոգիով լսեցին Պատրիարք Սրբազնի զեկուցումը Հայաստանեաց Եկեղեցի ազգային դերի մասին: Եւ ես կարծում եմ որ չպէտք է խուսափինք այս բաները օգտագործել ամէն առիբով Քամի որ, իրօք, Հայաստանեաց Եկեղեցին իր ամրոցութեամ մէջ, իր ամբողջ կեամքի սկզբանական բայլերից, եղել է, կայ, պիտի մնայ ազգային Եկեղեցի: Եւ այդ ազգը մենք ենք, Հայ ժողովուրդն է, մեր հայրենիքով, անցեալի եւ այսօրուայ հայրենիքով: Ես կարծում եմ, որ սխալմունքի մէջ ընկնում ենք կարծելով որ Հայ ժողովուրդը կը փրկուի հոգեւոր հայրենիքի գաղափարով: Հայը կ'ապրի, կարող է փրկուել միայն իր Սիւրական արժէկներով, իր հողով, իր սրբութիւններով: Հոգեւոր հայրենիքի գոյութիւն չունի աշխարհի վրայ: Եւ մենք իրաւունք չունենք մտածելու այսօր այդպիսի բան կենսագործելու, իրականացնելու: Մենք փոքր ենք, մեր ուժերը պէտք չէ տարտղնենք, մեր ուժերը պէտք է ամփոփենք, իմշպէս Պատրիարք Սրբազնը կ'ըսէր, որվիհետեւ այդ փոքր ժողովուրդը այսօր բազում հոգսերով կը Աերկայանայ մեզի եւ մենք այստեղ հաւաքուածներս, այդ հոգսերի դարման գտնելու մասին պէտք է մըտածենք եւ ոչ թէ նոր հոգսեր, նոր բաժանումներ, նոր մտքերի խանգարումներ առաջարկենք մեզի: Կրկնում եմ, ուշադիր լինենք ամէն մէկ որոշումին մէջ որ պիտի առնենք այսօր, կամ առաջարկութեամ մէջ, որպէսզի հետագայում մեր գործերը աւելի յստակ եւ սահուն ընթանան:

Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս եւս անդրադարձաւ Հայ Եկեղեցի ազգային գերին, հետեւեալ բառերով.

Եղրայրներ, ծրագիրը որ բաժնուեցաւ մեզի, Ամեն. Պատրիարք Սրբազնի խօսին Ամար, երկու վերտառութիւններ կը Աերկայացնե. մէկը՝ մեր Եկեղեցի ազգային կայացնյը: Այնպէս կը բուի որ սկզբանական շնորհցուցիչ կրնային ըլլալ այս երկու վերտառութիւնները, բայց էապէս իրար ամբողջացնող են, որովհետեւ մեր Եկեղեցի

ազգային դերը եւ Հայ Եկեղեցին եւ Հայ մըշակոյթը այնպէս շաղկապուած եմ իրարու հետ եւ Աերդաշմակուած որ ամամշատելի են: Մէկը երէ ամուսն է, միւսն ալ ազգանումը: Արդարեւ Պատրիարք Սրբազն Հայրը պատմա-ֆիլիսոփայական մամապարհ-ներէ ըմբամալով Հայ մշակոյթը Աերկայացուց իրբեւ ըմդումարամ մը ուր Հայ հոգին իմկած կայլակմեր աւազանուած են: Եւ երէ ըսաւ Հայ հոգեկան աշխարհ մը, ըսաւ մասեւ «տիալեկտիկա» Աերէն վեր, որովհետեւ Հայ Եկեղեցին Հայութ տումն է: Ուրէ ժողովուրդի զաւակ, գուցէ եւ Արեւելեան ժողովուրդները Հայերում Աման կը Ակատն եկեղեցին ազգային եկեղեցի, բայց եւ Արեւելեան եւ Արեւմտեան ժողովուրդներէն Հայերը կը տարբերին մամաւանդ եւ գերադրապէս առ այն, թէ Հայ Եկեղեցին կը Աշամակէ իրենց համար իրենց տումը, ուր ամենէն աւելի իմբգիմբին հարազատ կը զգամ այդտեղ: Ինձի այնպէս կը բուի թէ ինչ որ լաւագոյն ունի Հայ ժողովուրդը, դրած է այդ գանձարամին մէջ, եւ իմբ այդ գանձարամին տէրը, սեփականատէրը, իրաւատէրը կը Ակատէ: Այս սրահէն մեկնելէն ետքը, մեր միտքերում մէջ ամշինց կերպով պիտի տպաւորուի ամշուշտ պատկերայից այն բացատրութիւնները Ամեն. Պատրիարքին, որ Աերկայացուց շատ արագ գիծերով եւ ըսաւ. «Նատ անզամ մեր ժողովասրահները կը Ամանին խեչափառներու կողովի կամ սակառի: Մեր մշակոյթին աշխատողները կը Ամանին առէշի եւ թեզանի, եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ մարմնին վրայ ժժմակներ կան»: Յետոյ Եկեղեցին իմք Ամանցուց արդէն զմրուխտ շատ գեղեցիկ սկիհի մը որը Արարատի Աման բարձր տեղ մը դրուած է: Մեմք բոլորս այդ սկիհին սպասաւորներն ենք ամշուշտ: Բոլորս ալ թժիշկի պէս, բայց մեր սովորական գոյնը ունեցող պատմութաններով եկամք այստեղ, բայց այնպէս կը բուի թէ մտքով բոլորին ալ ճեռքին մէջ մէյ մէկ Զշշրակ կար, Հայաստանեայց Եկեղեցին մարմնին վրայ ստեղծուած աւելորդ կամ հիւանդագին բամեր, Զշշրակին Եթարկելու համար: Շատ ծեւերով եւ բազմակողմանի-օրէ Քննուեցան այստեղ Հայաստանեայց Եկեղեցին տագմապեցնող արդիական հարցերը: Երբեմն ալ, առաջարկներ բերուեցան այստեղ, դարմաններ առաջարկելու համար: Գործարանաւորութիւն մըն է Հայաստանեայց Եկեղեցին, Քրիստոսի մարմնն է, ամշուշտ հաւատացեալներու խումբն է, բայց մասեւ գործող եւ ապրող մարմնին մըն է, իր

առաւելութիւնները, թերութիւնները եւ սրբագրուելիքները կ'ունենայ: Հրածոյ չէ, որ, այս, 1000 այսքան տարուան պատմութիւն մը ունենալով համդերձ իր վերջնական ծեւին հասած ըլլայ, եւ այդ մասին ըսելիք մը չունենամք: Այսուամենայնի, ինձի այնպէս կը բուի թէ եղած առաջարկութիւնները քիչ էին, շատ աւելի ուժեղ առաջարկութիւններ պէտք է ըլլային:

Բայց եւ այնպէս, հնու առաջին ամգամ բացառելով Մայր Արոռ Ս. Էջմիածնի մէջ Եպիսկոպոսական Ժողովներուն գումարումները առաջին ամգամն է, 20-րդ դարու մէջ, երէ չեմ սխալիր, որ ե' Եպիսկոպոսները, ե' Վարդապետները ե' արքաները, եւ վամբին մէջ, եւ արտասահմանի զանազան պամերուն մէջ աշխատողները, իրենց փորձառութեամբ գամ մէկսեղուին սրահի մը մէջ եւ մտքերու փոխանակութեամ կարգով ըսեն բամեր՝ հիմնական եւ շատ կարեւոր: Սահմանագիծը շատ նուրբ է, ազգային Եկեղեցին եւ փրկագործութեամ վայր ըլլայու, Քրիստոսի մարմնին ըլլայու խմերին մէջ: Պարապ տեղը չէ որ կը կարծեմ թէ Հայ ժողովուրդը մեզի՝ Եկեղեցականներուս համար, ամէն ամգամ երը համդիայի «Աստուած օգնական» կ'ըսէ, ուրիշ ոչ ոքի չըսեր, մեզի կ'ըսէ «Աստուած օգնական» կամ «Օրինեա Տէր»: Եւ այդ ըսածին մէջ շատ կարեւոր իմաստ մը դրած է, որովհետեւ մասմայատուկ էակ մըն է Հայ Եկեղեցականը, միայն փրկագործութեամ աշխատաւորը չէ, ազգային Եկեղեցին ալ ծառան է, այսինքն վարչական գործեր ալ կ'ըսէ, պէտք է ընէ, ուսումնական, կըրքական գործեր ալ պէտք է ընէ, կ'ըսէ, եւ շատ մը ուրիշ բամեր որոնք մենք ամէնքս ալ մեր մտքերուն մէց ունինք: Մէկը որ գետին չունի, իրեն համար փառք սեպած է Հայաստանեայց Եկեղեցին զգեստով պթանուի, ուրիշ մը իմբգիմբին մասմայատոր իմաստ կու տայ Հայաստանեայց Եկեղեցին վրայ իր ճեռքը դնելով եւ բամկալային վէթեր ստեղծելով, ամէնքս ալ գիտենք: Բայց մեր դերը, մեր աշալրջութեամբ, մեր խոհականութեամբ, մեր Ս. Հոգիով լիցքաւորուած ընթացք ունենալէն, մեր շրջահայեցութեամբ, մեր առաջիմութեամբ, մէկ խօսքով մեր պատկառելիութեամբ զանոնք ամէնքը իրենց տեղը դնել է, եւ Եկեղեցին իր ուղիղ ընթացքին մէջ, իր առաջելութեամբ քայլել տալն է, որպէսզի իր Ապատակին հասնի: Ամենայն դէպս, ամգամ մը եւս շնորհակալութիւն յայտնելով Ամեն. Պատրիարք Ս. Հօր, գոհումակութիւն կը յայտնենք եւ Ե-

րախտագիտութիւն, որ առիթը տուաւ այս մտքի փոխանակութեամ՝ կարգով գալ եւ այս բաները այստեղէն ըսելու:

Ամեն. Տնորհք Պատրիարք պերճախօս իր արտայայտութիւնը ունեցաւ այսպէս.

Ամենապատիւ Սրբազն Պատրիարք եղրօր բանախօսութեամէն ետքը, Սերովրէ Սրբազնը շատ սրբածելի կերպով ամոնք թերկայացուց եւ հետեւարար այլեւս աւելորդ կը սեպեմ ամոնց անդրադառնալ: Բայց կայ պարագայ մը որ ամերաժեշտ է ամդրադառնալ:

Մեր այս եկեղեցին ազգայնական կոչելը կարծեմ կը սկսի 18-րդ կամ շատ շատ 18-րդ դարէն: Ամեկէ առաջ միշտ կոչուած է Հայաստանեայց Եկեղեցի, եւ ամէկէ առաջ մեմք տակաւին Հայաստամքին մէջ Կ'ըսեմք: «Հայատամք մի միայն ընդհանրական եւ առաքելական եկեղեցի»: Երբ այդ հաւատքը ունիմք, մեր այդ ակնարկութիւնը միայն ամրող քրիստոնէական եկեղեցիներուն չէ, այլ այն եկեղեցին ըսեմք որուն ամրաժանելի եւ ամբողջական մասն է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին: Եւ ամեկէ վերջը, պատարագին մէջ Կ'ըսեմք՝ «Զայնպիսիսն Ազգվէ կարողիկէ եւ առաքելական եկեղեցի»: Բնականարար այդ եկեղեցին մեր պատարագին մէջ յիշուած, կարողիկէ եւ առաքելական եկեղեցի, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին է իրեւ մասնիկը ընդհանրական քրիստոնէական եկեղեցին: Այնպէս որ երբ կը շեշտեմք անոր ազգային Ակարագիրը, արժան եւ իրաւ, երբեք եւ երբեք պէտք չէ մոռնամք անոր ընդհանրական Արկարագիրը, որով իմքը այլեւս կու գայ եւ կը խառնուի այն ընդհանրական մարմնին որ քրիստոնէական եկեղեցին է:

Միաժամանակ Աստուծոյ գերագոյն Ապատակներէն մէկը եղած է ժողովուրդները, աշխարհի ժողովուրդները կամաց կամաց եկեղեցիի վերածել: Եւ պէտք է ըսել որ Աստուծոյ այս Ապատակը ոչ մէկ ժողովուրդի մէջ տառապէս իրականացած է, որչափ մեր ժողովուրդի մէջ: Արդարեւ, արդեօք ազգ էիմք Արշակունեաց շրջամին թէ կարգ մը ցեղախումբերու համադրութիւնն էիմք, անշուշտ վիթելի հարց մըն է ասիկա: Այնուհամենքերէ, բացայայտօրէն տարրեր մտայնուրիւն եւ տարրեր Ակարագիր թերեւս Սիւմեցին, տարրեր՝ Արարատցին, տարրեր՝ Վասպուրականցին եւ տարրեր՝ Տարօնցին: Բայց բոլորը եկան միաձուլութեացան Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին մէջ, եւ

այսպէս, Աստուծոյ այդ ծրագիրը, որ ազգերը կամաց կամաց իրարու մօտեցնէ եւ վերածէ եկեղեցիի, մեր պատմութեամ մէջ իրականացաւ Հայ ժողովուրդին մէջ: Արդարեւ, մեմք դարձամք իրական եկեղեցի մը: Սակայն 18-րդ դարէն սկսեալ հաւանարար, հակառակ շարժումը սկսաւ: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կամաց կամաց դէպի վերստին ազգայնականուրիւն վերադարձաւ: Այս երեւոյթը, մերեցէ մատնամշել, տեղի ունեցաւ նաև Խորայէլի պատմութեամ մէջ: Աստուծած ընտրեց ժողովուրդ մը, ազգ մը, եւ ամեկա հետզիեսէ եկեղեցիի վերածեց, եւ բնականարար ուզեց որ իր կամքը եւ օրէմքները այդ եկեղեցին մէջ իրագործուին: Դժբախտարար՝ Վրիպամք պատահեցաւ, ձախողեցաւ եւայլ, եւ ի վերջոյ գերի գացին եւ գերութեամէն վերջ կրկին թիրեղացած ձեւով վերադարձաւ, սակայն Սակարայեցուց շրջամէն ետքը ասոնց մէջ շշշունեցաւ ազգային Ակարագիրը: Եւ, կը տեսմեմք այլեւս թէ, Քրիստոսի ժամանակ այդ ազգայնական նախանձայոյնըները կային, մոլեռանդերը կային, եւ հետեւամէք իմշ եղաւ այդ ժողովուրդին: Այնպէս որ, երբ որ կ'ըսեմք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին, մեմք կը հասկնամք Հայ ժողովուրդին եկեղեցին: ուրիշ եկեղեցի չէ ասիկա, եւ դարձաւ Աստուծոյ տնտեսութեամ մէջը մեմք հպարտ պիտի զգամք որ Աստուծոյ այդ ծրագիրը՝ մարմնաւոր ազգերը եկեղեցիի վերածելու, իրականացած է լիուի մեր մէջ: Թոյլ պէտք չէ տամէն որ Աստուծային այդ իրականացած ծրագիրը բոլորովին յեղաշրջուի, եղծուի, այլասենի, եւ կրկին մեմք վերադառնամք նախկին հերթանուական եւ այլ շրջամներուն: Ազգութիւնը բնականարար ամէնքին սրտին մօտիկ գաղափար մըն է: ամէն մարդ երէ պէտք ըւլայ՝ յանձն կ'առնէ իր արիւնը բափել իր ազգին համար: Բայց տարրեր էնթիթի մըն է ամիկա, եկեղեցին տարրեր էնթիթի մըն է: Մեր մէջ երջամիկ կերպով այս երկութը իրարու հետ գրկուած, զուգադրուած, ինչպէս ակնարկունեցաւ, միսրիկ ամուսնուրիւն մը կազմած են, եւ այսպէս միութիւն մը յառաջ եկած է: Հետեւարար՝ ես պիտի փափաքէի որ Յամանխումբը իր այդ բանաձեւումի ընթացքին, այնպէս մը ընէ որ իր ազգային Ակարագիրը եւ ընդհանրական Ակարագիրը, միմ կամ միւսը առաւել շեշտելով, միմ կամ միւս Ակարագիրը չտուժէ: Ընդհակառակը, մէկը միւսին լրացուցիչը ըլլայ եւ այս ճետով իր ընդհանրական Ակարագիրը պահէ եւ

անոնք որոնք եկեղեցի ըսելով կրօնական ընկերութիւն մը կը հասկնան, եւ որոնց մէջ ազգային ոգին այս կամ այն պատմառներով այլեւս չի խօսիր, կարենանք զանոնք եւս մեր եկեղեցին մէջ պահել եւ անգամ մը որ ոնեւ մէկը մեր եկեղեցին կաղապարին մէջ բափուեցաւ, արդէն Հայ ժողովուրդի, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին կաղապարին մէջ բափուեցաւ եւ մեր մարմնին եւ հոգին անցաւ: Հետեւարար՝ այս կետն է որ կը փափաքէի Յանձնախումրի ուշադրութեան յանձնելու, իր բանաձեւութեան ընթացքին Ականի առմելու համար:

Այեն. Տ. Եղիշէ Պատրիարք եզրափակեց Վիճաբանութիւնները Հետեւեալ Հաստատումով.

Ըս մասնաւոր ըսելիք մը չումիմ, միայն իմշապէն նախորօք ըսի, իմ պատրաստած տեսակ մը օրակարգ մըն էր մեր եկեղեցին մասին, կարգ մը կետք ձեր ուշադրութեան յանձնելու, եւ ես շատ ուրախ եմ որ բոլորդ ալ սփանչելի կերպով ընդունեցիք ատիկա, եւ դուք ձեր արտայայտութիւններով ո՞չ միայն ամրողացուցիք իմ ըսելիքս, այլ սփանչելի կերպով, առաջին խօսողն մինչեւ Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը, սփանչելի կերպով հասկցաք քէ ինչ է Հայ

Ամենապատի Պատրիարք Հայրեր,
Գերշ., Հոգշ., Արժ. Հայրեր եւ Եղբայրներ.

Ի՞նչ պատկեր կը ներկայացնէ Հայաստանեայց Եկեղեցին արտասահմանի մէջ այսօր: Այս մասին խօսելու համար պէտք է յետսադարձ ակնարկով վերադառնալ տիսուր բուականի մը, Հայկական Եղեննին:

Համաշխարհային Ա. Պատերազմէն, Ապրիլ 1915-ի աղէտն եւ Հայոց բոնագաղբէն առաջ, դարերէ ի վեր ուրոյն կազմակերպչական վարչամեթեմայով Հայաստանեայց Եկեղեցւոյ կրած վնասը, այս բուականին ետք շատ խոշոր է: Կ. Պոլսոյ Պատրիարքութիւնը իր նախկին ազդեցութեան տկարացաւ: Խսպան փակուեցաւ Արմաշի վանքը: Գաղթականութեամբ տեղափոխուեցաւ Սոյ Կաթողիկոսութիւնը: Կորսունցուցինք տասմեակներով, պատմական Հայաստանի մէջ փառաւոր, մշակութային հոգեւոր անցեալ ումեցող վանքեր եւ հարիւրաւոր եկեղեցիները: Զամազան վայրերու մէջ նահատակնեցան հարիւրաւոր Հայ եկեղեցականները: Անշուշտ «Եթէ ոչ պահէ Տէր զոռւնն, ի նանիր վաստակին շինողք կամ բնակիչք նորա»: Եթէ Քրիստոս Խմբ հիմնած չըլլար Հայաստանեայց Եկեղեցին, ուրիշ որեւէ հաստատութեան մասն վերոյիշեալ հարուածներուն մերքեւ ի հիմնան պիտի սարսէր, նարթաւէր:

Քրիստոսարանական իմաստով, Եկեղեցին անշուշտ հաւատացեալներու խումբն է: Նաեւ ուրիշ իր մէկ իմաստով Քրիստոսի ներկայութիւնն ու մարմինն է այս աշխարհին վրայ իրրեւ կառոյց:

Աւելի քան տասմենորը դարերու, պատմական, հոգեւոր, մշակութային մեծապայծառ կենսափորա ամցուցած եւ այլ բազմարի Քաղաքական վերիվայրումներու ընթացքին աներեր մնացած Հայաստանեայց Եկեղեցին ուրեմն, Հայ ժողովուրդին հետ անթիտուելու, սպառելու վտանգին եմթարկուեցաւ Քամեներորդ դարու առաջին Քառորդէն ետք:

Յաղթամակներով եւ պատութիւններով իր արիւմուտ պատմութիւնը մշամաւորած Հայ Քրիստոնեայ եւ խորապէն հաւատացեալ ժողովուրդը, ամրող իր պատմութեան երկայն-

Եկեղեցին, իր կրօնական եւ ազգային դերով: Ես ուրախ եմ որ իմ ըսածս գերազանցեցիք:

* * *

Կէսօրին, Նիստը փակուեցաւ աղօթքով:

* * *

Երեքշարթի, Օգոստոս 5-ի կէսօրէ եաքը տրամադրուեցաւ չորս Յանձնախումբերուն, որպէսզի ներկայացուած չորս նիւթերը եւ անոնց չուրջ եղած արտայայտութիւնները, թելադրութիւնները եւ կարծիքները ամփոփին: Յանձնախումբերը հաւաքուեցան առանձինն եւ իրավանչիւրը խմբագրեց իր տեղեկագիրը:

Ամրող օրը անցաւ Յանձնախումբերու աշխատանքով, մինչեւ ուշ գիշեր:

* * *

Զորեքշարթի, Օգոստոս 8-ին, առաւօտեան ժամը 8-ին, Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս կարդաց իր դասախոսութիւնը, որ ընդունուեցաւ մեծ ծափողջոյններով:

Քիմ, այսինքն խոշոր վմաս, աւեր, կորուստ չէր ունեցած, որքան այս բուակամիմ: Հայաստամեայց Եկեղեցին մմամապէս: Տրուած ըլլալով որ այլ պարագամերու եւ այլ աւերածութիւններու ժամանակ եւ ետք մնացած էր իր թմիկ երկրին մէջ, ժամամակի ըմբացքին վերաշննելու իր փլատակ բոյմը, վերականգնելու իր վիրաւոր արժամապատութիւնը ու վերջապէս ստեղծելու համար նոր զարթօմք: Պարագան նոյմը չէ դժբախտարար այս անգամ, վասմզի կորսմցուցած ենք, այսինքն գրաւուած է պատմական Հայաստամի ինը տասներորդ մասը եւ անոր հետ ամէն ինչ, աւերուելու աստիթան խախտած էր անոր բարեկարգութիւնը: Եր հաւատքին համար մարտիրոսացած է ամրող ժողովուրդ մը: Ցեղասպանութեամ անորակելի արարքին համար, Անհատակուած է ամրող երկիր մը, ժողովուրդը եւ անոր հոգեւորակամութեամ կարեւոր մասը:

Այս էր տիսուր պատկերը վեց տասմամեակներ առաջ:

Պատմական այս փաստին, ամիշիթար այս իրադրութեամ առջեւ ծեռնածալ չմնաց սակայն աղէտէն վերապրող անձնազնի Հայ հոգեւորակամութիւնը:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԵՆՍՈՒԽԱԿՈՒԹԻՒՆԸ

Ներէ կորսմցուցիմք Արեւմտեամ Հայաստամը, մնաց սակայն պատմական Հայաստամի մէկ տասմերորդը հաշուող Արեւելեամ Հայաստամը որ, 1920-էն ի վեր կը կոչուի Խորեցրդային Հայաստամ: Հայաստամեայց Եկեղեցին բաղդ ունեցաւ, քամի որ այս համեմատարար փոքր տարածութեամբ Հայաստամի կրծքին վրայ, Արարատեամ դաշտին մէջ ունինք, Սրբութիւն Սրբոց Մայր Արոռ Ս. Էջմիածինը ուր հաստատուած է Առաքելական պատմական յաջորդութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը: Խորեցրդային Հայաստամի, Սովետական Միութեամ զամազան շրջամներու մէջ ապոռ Հայ ժողովուրդի, անոր հոգեւոր կեամբին եւ հոն գոյութիւն ունեցող Հայաստամեայց Եկեղեցւոյ կեամբին եւ գործութեութեամ մասին խոսի, ինձի պարտականութիւն տրուած խոսին ծիրէն դուրս կը գտնուի: Մենք այստեղ կը բնարկենք սոսկ արտասահմանի մէջ Հայաստամեայց Եկեղեցւոյ վիճակը:

Հայ ժողովուրդի եւ Հայաստամեայց Եկեղեցւոյ պատմութիւնն ու կեամբը, —ինչպէս կրկնուած է ստէպ— այնպէս սերտօրէն ընդելուզուած են իրար հետ որ կարելի չէ խոսի մէկում մասին, առաջ Ակատի առնելու միւրը: Ամանջատելի միութիւն մը եւ ամրողութիւն մը կը կազմեմ առնիք:

Արդ, ամենող գաբոււած տարիներուն, գաղթական Հայ ժողովուրդը իր ջամասիրութեամ, յարատեւութեամ, պարկեշտութեամ, Վյտահելիութեամ եւ այլ առաքինութիւններու հիմամբ, ուրախ ենք վկայելու թէ ի սփիւս աշխարհի ընկերային, տնտեսական, մշակութային հրաշալի յառաջդրմութիւններ արձամագրած է իր կենսութակութեամ ուժեղ եւ նոր մէկ պապոյցը տալով: Սակայն ցաւօք սրտի, կարելի չէ հաստատել թէ Հայաստամեայց Եկեղեցին, Հայ ժողովուրդի յառաջդրմութեամ հետ քայլ պահած ըլլայ: Ինչո՞ւ: Վերին աստիթամի հետաքրքրական հարցում մըն է ասիկա արդարեւ: Զի բաւեր անշուշտ ըսել թէ Հայաստամեայց Եկեղեցւոյ կորուստը աւելի խոշոր էր, թէ իր Անհատակ հոգեւորակամներուն թիւը համեմատարար ժողովուրդի թիւն աւելի էր: Այս պահուս միշտ այս հարցը բննելու վրայ ենք արդէն:

ՄԵՐՋԱԿՈՐ ԱՐԵՒԵԼՔ ԵՒ ԽՈՇՈՐ ՄԱՅՐ ՑԱՄԱՔԱՄԱՍԵՐ

Գաղթականութեամ յաջորդող տասմամեակներուն, մինչեւ Համաշխարհային Բ. Պատերազմի աւարտը, արտասահմանի մէջ Հայ ժողովուրդի վերապրող մասին, քանակական բաշխումի պատկերը մօտաւորապէս հետեւեալ ձեւով կը ներկայանար: Մերձաւոր Արեւելի Արարական կիսամկախ կամ հոգատար պետութիւններու հովանակին տակ եղող եւ պատմական Հայաստամի դրացի երկիրներուն մէջ, հայահոծ գաղութներու ուր արդէն բռնագարէն առաջ, հայկական զարթօմախի փոքր քիչներ գոյութիւն ունեցած են, համայնքային եւ Եկեղեցական կեամբով եւ ուրոյն օրէնսդրութեամբ, այսինքն Ազգային Սահմանդրութեամ կիրարկումով:

Հայ Եկեղեցին այս հայահոծ շրջամներուն մէջ գործեց, ջամալով դարմանել Հայ ժողո-

Վուրդիմ վրայ գործադրուած աղէտը: Այսիմքն խնամատարական, որրահաւաքի, մարդասիրական, մշիթարական ամոքումի գործ կատարեց: Նախկին փոքր կառոյցմերով եկեղեցիները ընդլայմեց եւ նոր շրջապատին մէջ չանաց ընծիւղմեր արձակել եւ իր ներկայութիւնը զգացմել:

Հրապարակին վրայ կ'երեւին վերապրոյ ժամի մը մեծամուն հոգեւորականներ, ինչպէս նրուսանդեմի Ամեն. Պատրիարքը, եւ Սուրբոյ-Լիքամանի, Պարսկաստանի, Շումանիոյ, Յունաստանի եւ Եգիպտոսի քեմերու հոգելոյս Առաջմորդմերը: Սակայն նոր սերումդը եկմին առնջող կապը տկար է: Աշխարհի չորս կողմը ցրուած, հովիւր զարմուած եւ հօտը խութապահար եղած Հայութեան եւ Հայաստանեաց Եկեղեցւոյ բազմարի կարիքները հոգալու համար միջոցմերը ամրաւարար են, Վերքը շատ խորութիւն է: Հոգեւոր ասպարեզին ծառայելու պատրաստակամները Քանակութեամբ ամրաւարար են: Աւելին՝ Առօծեալ հոգեւորականները կը պարտաւորուին ինքնիմքնին, իրենց Մտաւորական ուժն ու ժամանակը սպառել միայն ու միայն զանազան քեմերու վարչական գործերուն մէջ: Այսպիսի պայմաններու մէջ սակաւաթիւ հայ Եկեղեցականներ կը յաջողին Աստուածարանական օտար համալսարաններէ վկայուիլ:

Այնքան ատեն որ Հայութիւնը մեծ թիւով կ'ապրէր Մերձաւոր Արեւելիքի կիսամկախ Արարական երկիրներուն մէջ, իր հետ քերած ըլլալով ըմիկ երկրէն իր տոհմիկ աւանդութիւնները, սովորութիւններն ու քարքերը, տեսակ մը երկարածգումն էր Հայկական բարձրաւանդակին վրայ իր ամցուցած դարաւոր կեամբին: Սակայն արտագաղթին քերմամբ եւ եսկայ տարածութիւններու վրայ ցրուումով, հետզեխտ կը կորսուցնէ վերոյիշեալները, շփման մէջ մտմելով այլ քարքերու եւ մշակոյթի տէր ժողովուրդի եւ քանակամարար կը տուժէ մասեւ Հայաստանեաց Եկեղեցին: Նաեւ քանական կերպով եկմ սերումդի անդամներուն ընդմիշտ մեկմելովը այս աշխարհէն:

Ցորչափ վերապրոյ Հայութիւնը կ'ապրէր պատմական Հայաստանի դրացի մահմետական երկիրներուն մէջ,

1.— Կը վայելէր փոքրամասնութեան կամ ուրոյն Միւսէթի մը առանձնաշնորհումները, ինչպէս կրօնական Աստեան, յատուկ օրէմսդրութիւն, պետութեանն անձնական իրաւավիճակի նամաչում, ժողովներու ընտրութիւն եւ վաւերացում պետութեանն եւ ելմ:

2.— Բնիկ ժողովուրդին հետ կրօնական տարբերութիւն եւ միջամուսութիւններու անգոյութիւն:

3.— Ազգային կեամբը գոյութիւն ուներ սոսկ ազգային Եկեղեցիի եւ ազգային վարժարանին առանձին շուրջ. կերպով մը դարձեալ շարումակութիւնը Հայաստան աշխարհի մեր նախկին կեամբին: Սակայն յատկապէս Համաշխարհային Բ. Պատերազմէն ետք, Մերձաւոր Արեւելիքի Արարական աշխարհին մէջ գոյութիւն առած ընկերային, տնտեսական, մշակութային, ուազմական եւ կրօնական մոլեռանդական եւ այլ մեծ շարժումներուն պատմառաւ, կը տեսմենք թէ արտասահմանի Հայոց կեամբին ամենէն կարեւոր դէպքը կը պատահի. Անրգադր դէպի Սովետական Հայաստան: Յետոյ յարատեւ հոսք մը ծայր կու տայ դէպի Արեւմտեան կողմն աշխարհի: Հայ ժողովուրդը դարձեալ գգուած, լիուած է իր քախուին եւ կը մեկնի առանց կողմնացոյցի, ապահուելով իր քաղդին: Առ այս, կը պարպուին վաղուց ի վեր կազմակերպուած, ազգային վարժարաններու ցանցով, մշակութային յարկերով եւ մանաւանդ ազգային-Եկեղեցական յատուկ կեամեռով, եռում գործումնեութեամբ Հայ գաղութները եւ կ'ստուարացնեն Նորպայի, երկու Ամերիկաններու, Գանատայի եւ Աւստրալիոյ մեծ ցամաքամասներու Հայութեան թիւը:

Ստուարացող կամ Առակազմ համայնքներու համար անհրաժեշտ Ակատուող Եկեղեցիներ կը կառուցուին: Խսկ հոգեւորականի համար շատ հեղ եւ շատ մը տեղիք արագօրէն կը նարուի Առաջ փորձառու Եկեղեցական մը: Դժբախտարար շատ վայրերու մէջ կը տեսմենք այս կապակցութեամբ իրենց կոչման բարձրութեան վրայ չգտնուող եւ իրենց աստուածատուր պաշտօնը փառաւորելու ամատակ հոգեւորականներ: Միթզին հոգեւորականը, իրբեւ կենդանի պատարագ պէտք է ըլլայ կմիք կամ Ակարագիր եւ կերպարան էութեան նորովիտեան Հայ Եկեղեցականին բոցը, բանաւոր հօտին լոյսն է: Վիթակագրական միշտ տուեալներ կը պակսին մեզի, բայց տեղ տեղ, մօտաւոր հաշուարկումներով, Հայ հաւատացներու եւ Հայ հոգեւորականներու թիւն առ հարիւր բաշխումը կ'ըլլայ շուրջ ուրբ կամ տասը հազար Հայու մէկ հոգեւորական, ինչպէս է պարագան Հարաւային Ամերիկայի, մինչեւ այսօր:

Բարեբախտաբար վերջին խամամեակին այս պատկերը կը փոխուի յատկապէս Միաց-
եալ Նահանգմերու մեր թեմին մէջ, ուր կը տեսնեմք հետզհետէ հասակ առնող, Աստուա-
ծաբանութեան ուսումնառութեամբ պատրաստուած երիտասարդ Հայ եղգեւորակամմերու
հոյլ մը:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒՆ ՄԷՋ ԵՒ ՀԵՏԶՀԵՏՔ ԱՄԵՆՈՒՐԵՔ

Արտասահմանեան պայմաններու ամենէն աչքառու դժուարութիւններն ու ազդեցութիւնները Հայաստանեայց Եկեղեցւոյ վերաբերմամբ հետեւեալներն են.-

1.—Մեր Եկեղեցւոյ զաւակմերուն միջամուսնութեանց աթը:

2.—Մեծ Քաղաքներու մէջ ցրուած եւ հեռաւորութեամբ իրարմէ քաժմուած ու իրար հետ Առւազ ի հաղորդութեամ Ժողովուրդ, որ Եապէս գիւղատնեսակամ միջավայրէ գալով կարուած է իր անցեալը ու զետեղուած հարուստ երկիրներու մայրաքաղաքներում մէջ:

3.—Ազգային վարժարաններու կարեւոր եւ միաձուլող դերին պակասը:

4.—Ազգային Աերին հակամարտութիւններու եւ ոչ-էական հարցերու համար ազգամիջեան վէմերու գործած աւերը:

5.— Հաւատացեալ մերու Բաղրեմիացմամբ Հայաստանեայց Եկեղեցւոյ Վարչական դրութեամ աշխարհականացման ընթացքը:

6.—Միջավայրի եւ պայմաններու բերմամբ, ծիսակատարութեան կամ արար

Աներու կրթատում կամ մասնակի բարձում եւ ամկարգութիւններու վեհականութիւնը պահպանութեան ամենամեծ առաջնահարցն է:

8.—Կրօնական սիստեմաբի՞ք դաստիարակութեան պակաս իրբեւ արտադասարանական ընթացք եւ Առյօնիսկ գոյութիւն ունեցող Հայ Վարժարաններէ Աերս այլ դասաւամդութեանց խնորդան համար:

9.— Հաղորդակցութեան միջոցներու քարտովմամբ, լրատուութեանց եւ սիմեմաբէկիզիոնի գործած վասր:

10.—Աշխարհի մերկայ բաղաքա-տմտեսական, մամաւանդ բարոյական ըմբռմումմերու յոռի ազդեցութիւնն ու խաթարումը:

ԱՐԵՎԱ

1.— Իր թիկ երկրեն աշխարհամաս մը ամդին, հոգեւորապէս ցրտահար Հայ մարդը, միջամուսնութեամբ քիչ մը աւելի կը հեռանայ իր աւանդութիւններէն, պատմութենէն, անցեալէն, ազգային ոգիէն, թմականարար այս բոլորը էացնող եւ տարրացնող Հայաստան-եայց Ծկեղեցիէն: Եթէ մամաւանդ Հայ Ծկեղեցին աւելի առիմնող, աւելի հոգեպարար քան մը չներկայացնէ իբրև երածշտութիւն, քարոզիսութիւն, ծիսակատարութիւն, կազմակերպութիւն, մէկ խօսքով, ապրուած կեանելով հաւատք չներշնչէ:

2.— Որոշ դժուարութիւններ, ինչ կը վերաբերի երթեւեկութեամ, տեղափոխութեան, մեծապէս կը բարդացնէ հարցը:

3.—Աւելցմբով ասոնց վրայ Հայ Վարժարապէիմ խոշոր Ապաստին պակասը կամ չգոյնութիւնը, այսիմքն երբ Հայ մարդը կամ ընտանիքը, եկեղեցւոյ արարողութիւններէն շատ բամ կամ բմաւ բամ շիասկմայ, այն ատեմ մեծ զոհողութիւններով կառուցուած բայց հաւատացեալներէ, մանաւանդ հոգեւոր կեամբէ զուրկ եկեղեցիններ կրնանք ունենալ: Այս պարագան խորապէս մտահոգիչ կրնայ ըլլալ եթէ ոչ աղէտալի: Թուրքիոյ զամագան գաւառներուն մէջ ամուս եւ ոչ հայախօս Հայ շինակամներու պարագան նոյնը չէր, որովհետեւ մեր քնիկ երկրին մէջ էիմք: Դարերով Հայ Վարժարապէ կառուցուած կ'ըլլար Հայ եկեղեցւոյ կից, անոր շուրջին եւ հովանիին տակ: Դժբախտարար, հետզետէ Հայ Վարժարանը դուրս կու գայ Հայ եկեղեցւոյ ուղղակի հակակշուն: այս երկու հարազատները կամ երկուորեակները զիրար առնչող կապը կը բուլմայ եւ կը տուժէ անշուշտ կրօմական դաստիարակութիւնը եւ Հայ եկեղեցւոյ՝ մատադ հոգիններուն վրայ Անդրգործելիք բարերար ազդե-

ցուրիմը:

4.— Ծառ քարդ հարցեր են մեր Աերքին, այսպէս կոչուած գաղափարական տարակարձութիւններն ու հակամարտութիւնները, որոնք էապէս հաւատթի ու Եկեղեցւոյ հետ մօտէն աղերս չումենալով համդերձ, բուռն պայքարի ձեւ ստացան կարգ մը գաղութներու մէջ եւ տագմապեցուցին Եկեղեցական կեամբը, ինչպէս հոգելոյս Ղեւոնդ Դուրեան Սրբազնի սպամութենէն ետք, Միացեալ Նահանգներու մէջ, ի Լիրաման եւ այլուր եւ որոնք շուրջ Քառորդ դարէ ի վեր յառաջ թերին Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ այսպէս կոչուած Ազգային-Եկեղեցական երկփեղկումն ու տագմապը: Այժմ կ'ումենանք ոչ լրիւ, սակայն քաւականին ստուերամած մէկ պատկերը արտասահմանի Հայաստանեայց Եկեղեցւոյ այժմու վիճակին:

5.— Կ'ուզեմ կարեւորութեամբ մատմանշել այն թէ Հայաստանեայց Եկեղեցւոյ վարչական-տնտեսական գործերուն մատակարարումը աշխարհական հաւատացեալները կ'արդարացնեն առ այն թէ, Եկեղեցին ազդակ է հայապահպանման, որը Քայլ մըն ալ առաջ առնելով կ'ստեղծէ շեշտուած կերպով ժողովրդավարական, շըսելու համար ակմրային հասկացողութիւն մը: Հայաստանեայց Եկեղեցւոյ թերկրառութիւններէն մէկն է հայապահպանումը կամ հայակերտումը, քայլ իր գոյութեամ իմաստը չէ, վասնզի Եկեղեցին փրկագործութեան, Քարոզչութեան եւ Աւետարանչութեան սուրբ թեմն է:

Կարգ մը թեմեր Աերսէն, մասմաւոր գաղութային ընտրութիւններով գրաւել, ապա քամկալային վէմեր ստեղծել, հիւծում, սպառումն է Հայաստանեայց Եկեղեցին: Թամկագին կորովի, Թիգերու յումպէտս վատմում կը Աշամակէ: Բարոյական, Աաեւ հոգեւոր իմաստով խոշոր է կորուստը հաւատացեալները ազգամիջեամ փում վէմերով Մայր Աբոն Սէջմիածնեն հեռացնել կամ ամշատելը: Ըսուած է: «Տունիմ, տուն աղօթից եղիցի»:

6.— Կը հաւատանք թէ մայրենի լեզուն ամեննեն կարեւոր կապն է տուեալ ժողովուրդի մը կամ ազգի մը զաւակները իր մշակոյթին, Աաեւ պէտք է ըսել հոգեւոր կեամբին հետ առնջելու համար: Երբ կարգ մը թեմերու եւ համայնքներու մէջ պարտադրաբար, իրաց բընական հետեւողութեամբ, Քարոզիսութիւն, Խորհրդակատարութիւններէն ումանք տարբեր, օտար լեզուներով կը կատարուին, Հայաստանեայց Եկեղեցւոյ աւամդութենէն, հոգեւոր կառոյցէն, միսրիք վեհութենէն — ինծի այնպէս կը թուի թէ — գեղեցիկ քան մը կը պակսի: Պողոս Առաքեալ կ'ըսէ: «Եթէ երեշտակներու լեզուով խօսիմն եւ սէր չումենանք, Աաեւ եթէ մեր խօսածը ամիմանալի ըլլայ, օգուտ մը չումի՞»: Կը կարծենի թէ սխալած չենք ըլլար հաստատելու թէ ժամանակ մը ետք, գուցէ եւ այսօր կարգ մը վայրերու մէջ, Առաքելական բուղբերը, Ճաշու Աւետարանէն առաջ եւ կարգ մը աղօթներ աշխարհաբար լեզուով կարդացուելու պարագային իսկ, օգուտ մը չումիմ, որովհետեւ տեղ տեղ աշխարհաբար լեզուն եւս ամեսակնալի է ժողովուրդին: Երիտասարդներ կը Աամշամ, իրենց ուսումը օտար վարժարաններու մէջ ստացած, որոնք այլադաւան Եկեղեցիներ կը յանախեն, ուշադիր կը հետեւին արարողութիւններուն որովհետեւ կը հասկնան: Մեր պարտականութիւնն ու առաքելութիւնն է հաւաքել «զմշխարեալ թեկորս ժողովրդեամ», ի հարկին օտար լեզուով ալ աւետարաններով անոնց:

7.— Համաշխարհային տարողութեամբ հարցեր կամ, հոգերամական, ընկերա-ֆիլիսոփայական, տնտեսական-Քաղաքական, որոնք մեր հարցերը չեն, սակայն մեր ժողովուրդը աշխարհակաղաքացի լիմենով, չի կրմար չազդուիլ եւ հետեւաբար մեր Եկեղեցին եւս կը կրէ յոնի ազդեցութիւն: Օրինակ, Աերկայ Ժամանակաշրջանին Արեւմտեան երկիրներու թակիչները կը կոչուին արտադրող եւ սպառման հաւաքականութիւններ: Տիրապետող ոգին Սիրապաշտութիւնն է, թէ՛ Արեւմտեան աշխարեի զամգուածին եւ թէ՛ Արեւելեան ժողովուրդներու պլոքին: Հասկնալի է օր Աիրապաշտ ընկերութիւն մը հետամուտ է հանոյքներու, ցոփութեան, որոնք զմարդ կը հեռացնեն Եկեղեցին եւ Աստուծմէ: Եթէ մտածեն թէ արդի մարդը սարսափ ումի վաղուան անստուգութեան եւ պատերազմի, այսինքն արոմական փացումէ, կը սկսի մտածել մի միայն հանոյքի մասին, վասն զի վաղը կրմայ գորակուիլ կամ մեռնիլ: Հայ մարդը եւ ընտանիքը այս եւ այսպիսի ուղղութիւններէ թականաբար կ'ազդուի եւ իրմով կ'ազդուի հոգեւոր կեամբն ու Հայաստանեայց Եկեղեցին:

8.— Եթէ աւելցնեն Աաեւ լրատուութեանց, սիմեսա-թելեվիզիոնի եւ այլ հանոյքներու գործած վասները, կը մղուինք մտածելու թէ ինչպիսի դարմաններ պէտք է առաջարկել Աման կացութիւններու առջեւ, երբ Աոյն իմքն հոգեւոր կեամբի կարեւորութիւններ հարցականի առջեւ կը դրուի մարդկային հաւաքականութիւններու եւ Աոր սերունդի երիտասարդներուն մօտ:

ԱՐՄԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթէ արտակարգ պայմանները որոնց ենթարկուած է Հայաստանի այլ եղբայրությաց Եկեղեցին արտասահմանի մէջ, չեմք կրմար փոխել, մեր ուժերէն վեր ըլլալուն համար, միւս կողմէ սակայն, ըմակամարար դարմաններու մասին պարտինք մտածել. կ'աշխատինք դարմաններ եւ լուծումներ առաջարկել:

Թէեւ ընդհանուր երեւոյք է խաններորդ դարու այս շրջանին վկայել թէ ամենուրեք կուսակրօն ծառայութեամ ասպարեզին համար կոչումի ակնառու պակաս կայ, այնուամենայնիւ կ'առաջարկենք որ

Ա.— Ցատկապէս Երուսաղէմի Ս. Արքուոյ Ժառանգաւորաց Վարժարանէն պատրաստուած, կոչումի քարձութեամ վրայ, իրենց պաշտօնը փառաւորելու եւ անմնացորդ զինութեամբ, ծառայելու պատրաստակամութեամբ նոր հոգեւորականներ հասցուին աւելի շատ բիով:

Բ.— Եպիսկոպոսական ժողովը օրինադրէ որ թեմներու եւ ծովիներու մէջ ամուսնացեալ եւ ծովադրեալ սարկաւագներ ունենանք որոնք յատուկ արտօնութեամբ, օրինակ Մեծ Պահոց եւ այլ առիթներու կարենան բարոզել — եթէ կարողութիւն ունին — Եկեղեցական քարձագոյն իշխանութենէն յատուկ արտօնութեամբ:

Գ.— Պատրաստել յատուկ ուսուցչական ժատր, զարկ տալու համար կրօնական դաստիարակութեամ, Հայաստանի այլ եղբայրությաց Եկեղեցւոյ պատմութեամ եւ դաւանանձին, բոլոր թեմներու բոլոր ծովիներուն համար, գէթ տարրական մասը ուսուցանելու համար:

Դ.— Խոր գմահատանք եւ ամփերապահ համակրութիւն յայտնելով համդերձ մեր նուիրապետական Արքունիքներու կրօնական պաշտօնաբերթերուն, ամոնց յարատեւ աշխատանձին, գտած ենք որ ատոնք մեր հաւատացեալ ժողովուրդի Միջին զամգուածին մատչելի չեն: Մասմագիտական Աիւթեր, բամասիրական, աստուածարանական, ազգագրական, պատմական Աիւթեր քարձարաբոհի ոնով Աերկայացնելուն համար: Կ'առաջարկենք պարզ, Եկեղեցագիտական, հոգեւոր-կրօնական, հասկմալի, դիւրամաշչելի, աժան զնով կրօնական շարաբերթի մը երատարակուիլը տեսմել եւ քանալ անոր համար ամենէն շատ տարածումը պահովել, լայն շրջանակներու մէջ:

Ե.— Երջուն լիազօր հոգեւոր հովիւն մը տրամադրել, կամ Աշամակել որ պարբերաբար այցելէ բոլոր թեմները եւ հոգեւոր Առաջնորդներուն հետ սերտ գործակցութեամբ տեղեցի պատրաստէ թեմներու, ծովիներու, Եկեղեցիներուն վիճակին եւ կարիքներուն համար եւ տեղեկագրի օրինակները տրամադրէ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին հետ նաև Երուսաղէմի եւ Կ. Պոյսոյ Առիւրապետական Արքունիքներու Ամենապատի Պատրիարքներուն, վասն զի ամոնք կը պատրաստն կուսակրօն Հայ հոգեւորականներ:

Զ.— Ստեղծել, կեանքի կոչել Հայաստանի այլ եղբայրությաց կեդրոնական հիմնադրամ, որուն ամձեռնմիխելի դրամագլուխի տոկոսային Եկեղեցին արժանաւոր նորօծեալ կուսակրօն հոգեւորականներ օգտուին, անպայման Աստուածարանական ուսում ստանալու համար, ծամօթ համալիսարաններու մէջ, եթէ կարողութիւնը ունին ուսանելու:

Սոյն ամձեռնմիխելի դրամագլուխը կարելի է հաւաքել Առիւրապետական Արքունիքներու Գահակալանի կողմէ լիազօրելով վերոյիշեալ շրջուն հոգեւոր հովիւն իրրեւ նաև Առիւրական:

Է.— Ամէն Ցիգ, ջամք, մամաւանդ քարիկամեցողութիւն ի գործ դնել, Քրիստոնեական սիրով հարթելու համար Հայաստանի այլ եղբայրությաց Եկեղեցւոյ երկիվեղումն ու այսպէս կոչուած ազգային-Եկեղեցական տագմանը որ այս օրերուն, Քաղաքական ինչ ինչ դէպքերու բերմամբ, մեղմացած կը բուի ըլլալ, շշշնելով միշտ մէկ Եկեղեցի, մէկ մշակոյք եւ մէկ պատմութիւն ունենալու կարեւոր սկզբունքին վրայ:

Ը.— Զարկ տալ կիրակմօրեայ Վարժարաններու ստեղծման, կամ եղածները ամրացնել:

Թ.— Հրատարակել կրօնական-քարոյական եւ Եկեղեցագիտական իմաստով գրականութիւն առատորդն եւ մատչելի գիններով եւ թեմներու միջոցաւ ցրուել:

Ժ.— Ստեղծել կամ գոյուրիւն ունեցող Եկեղեցիի շուրջ եւ Հայ Եկեղեցիի հովանիքին տակ գործող պատամնեկան կազմակերպութիւնները ամրացնել, Փուայէ կամ Աւրծլ տէ Ժէօն Արմէնիէն իմաստով, եթէ Հայ կազմակերպութիւններու հետ այս պարագային սեղի ունենալիք ընդհարումները այս պատմառու ուժեղ ըլլան, որովհետեւ ամոնք կրման ընդդիմանալ այս ծրագրին հասկմալի պատմառներով:

Այս բոլորէն ետք, մեր հաստատ համոզումն է որ Աստուած թէեւ ամսասամ կը պահէ իր դաստակերտած եկեղեցին, սակայն այսօր մենք ստացած եմք զայն պատշաճորէն պայծառ պահելու վերին աստիճանի ծամր պատասխանառութիւնը:

Կը խորհիմ թէ այս առաջադրութիւնները, որոնք կարեւորութեամբ Զեր Ամենապատիւ, Գերապատիւ, Հոգեշնորի եւ Արժանապատիւ Հայրութեամ բարձր Ակատառման յամանեցինք, խոշոր, զգայացուց նորութիւններ մուծող բաներ չեն: Հետզիետ ամոնցմէ ումանք կեամքի կոչել, պիտի Աշամակէր, առաւել Թիգ ի գործ դմել Հայաստամեայց Եկեղեցոյ կեմսումակութիւնը երեւան բերելու:

Թող Աստուած շնորհազարդէ մեր Նուիրապետական Աթոռներու Գահակալները, նաև մեզ բոլորս եւ պարզեւ առողջ եւ երկար կեամք եւ նոր հովիւմներ յարուցանէ որպէսզի ժողովրդան միշտ համառուն զրան նշմարտութեամ:

Մեր մաղրամէն է որ բարեխօսութեամբ Ս. Կոյս Աստուածածնի, սրբոց եւ մարտիրոսաց, եւ միջնորդութեամբ Զեր աղօթներուն, Աստուած միշտ պայծառ պահէ Հայաստամեայց Եկեղեցին, Ամէն:

Ժողովը անմիջապէս անցաւ աշխատանքի եւ Աստենապետ Ս. Արքազանը հրաւիրեց Ա. Յանձնախումբի քարտուղար՝ Հոգչ.

Տ. Նորվան Վարդապետը, որ կարդաց Մէս եւ Արարողութիւն Յանձնախումբի տեղեկագիրը:

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր «ԾԷՍ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ

Նախագահ եւ Խօսմակ՝ Գերշ. Տ. Սերովք Արքեպոս. Մամուկեան
Ստենապետ՝ Հոգչ. Տ. Ամուշաւան Շ. Վրդ. Զղշանեան
Ստենադպիր՝ Հոգչ. Տ. Նորվան Վրդ. Զաքարեան

Յանձնախումբը իր նիստը գումարելէն առաջ, ընտրեց իր Դիւանը ըստ հետեւեալին. - Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ.՝ Աստենապետ, իսկ Հոգչ. Տ. Նորվան Վրդ. Զաքարեան Ամենադպիր: Այս ընտրութենէն անմիջապէս ետք Յանձնախումբը գործի լծուեցաւ:

Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. նախ գնահատական խօսքեր ուղղեց Գերշ. Տ. Սերովքէ Արքեպիսկոպոսին իր այնքան լաւ պատրաստած Մէս եւ Արարողութիւն դասախոսութեան համար: Ապա Սերովքէ Արքեպիսկոպոս բացատրեց անգամ մը եւս այս նիւթին Հիմնական նպատակը: Այնուհետեւ Յանձնախումբը կարգաւ ջանաց դասաւորել յետ դասախոսութեան կատարուած առաջարկներն ու դիտողութիւնները եւ ապա ինք եւս առաջադրեց նոր հարցեր: Նիւթերը բաժնուեցան հետեւեալ ստորաբաժնանումներու. -

1. Նոր շարականներու եւ նոր աղօթքներու յօրինում. -

2. Վերանայում Տղայի Թաղման կարգի.

3. Խորհուրդներու կատարումը օտար լեզուներով.

4. Կեդրոնացում հաւատքի եւ ապրումի՝ ծէսերու կատարողութեան մէջ.

5. Ծէսերու եւ արարողութեանց երկար տեղութեան հարց.

6. Հաւատացեալներու ծէսերու մէջ մասնակցութեան հարց.

7. Պարզ լեզուով գրուելիք ծիսակատարութեան չուրջ գիրքեր.

8. Մննդեան եւ Զատկի Տնօրհնէքի արարողութեանց մէջ ներմուծել աղօթք մը, յօրինելով նոր մը, կամ մտցնել արդէն իսկ գոյութիւն ունեցող պատշաճ աղօթք մը եւ կարգաւորել նոր օրէնք մը երբ մէկը նոր քը նակարան մը կամ նոր աշխատանոց մը կամ գործատեղի մը կը հաստատէ.

9. Միսական կարգապահութիւն աշխարհացրիւ մեր բոլոր Եկեղեցիներուն մէջ:

1. Նոր շարականներու եւ նոր աղօթքներու յօրինում. - Այս հարցը գրուած էր յետ դասախոսութեան Ամերիկայի Տ. Կարէն Քահանայի կողմէ: Յանձնախումբի անդամներէն շատեր ներհակ կարծիքներ յայտնեցին այս հարցին կապակցութեամբ: Դի-

տել տրուեցաւ որ, Ապրիլ 24-ի առթիւ, օրինակի համար փոխանակ նոր շարական մը յօրինելու, «ի վերին երուսաղէմ»ը արդէն բաւական էր եւ լաւ կը պատշաճէր:

2. Վերանայում Տղայի Թաղման կարգի թանձնախումբի անդամներէն շատեր, տեղին գտան դիտողութիւնը Փառէն Շ. Վրդ.ին եւ փափաք յայտնեցին որ Եպիսկոպոսական ժողովին մէջ այս հարցով զբաղուող թանձնախումբը վերանայի աղօթքներուն եւ շարականներուն կրկնութիւնը եւ մասնաւանդ որոշ ներողամտութեամբ մը մօտենար մեղքի խնդրոյն որ աղօթքներուն մէջ շեշտուած կերպով յիշուած է. մեղքեր՝ որ յաճախ մանուկներ հեռու եղած են գործելէ:

3. Խորհուրդներու կատարումը օտար լեզուներով.- Թեր ու դէմ շատ կարծիքներ յայտնուեցան այս խնդրոյն կապակցութեամբ: Մէկ կողմէն, արտասահմանի, յատկապէս Արեւմտեան Հայ եկեղեցիներուն մէջ ուր Հայերէնը անգործածելի լեզու մը եղած է ընդհանրապէս, ոչ Հայախօս այդ Հաւատացեալներուն համար, անհրաժշտ է որ ծէսին մէջ մտցուի երկրի տեղական լեզուն, որպէսզի Հայ եկեղեցիի դաւանանքը փոխանցուի անոնց: Միւս կողմէն, եթէ երկլեզուով կամ բոլորովին տեղական լեզուով կատարուին սոյն արարողութիւնները, մտավախութիւն յայտնուեցաւ որ այն ատեն, Հայ եկեղեցին գրեթէ կարենայ կորսնցնել իր նկարագիրը:

4. Կեդրոնացում Հաւատաքի եւ ապրումի՝ ծէսերու կատարողութեան մէջ.- Ամեն. Տ. Եղիչ Պատրիարքը ըսաւ թէ, ինչ որ ալ ըւլայ տեւողութիւնը ծէսին, երկար կամ կարճ, եթէ ծիսակատար պաշտօնեան խոր Հաւատաքով եւ ապրումով չկատարէ զանոնք, այն ատեն ծէսերը ոչ մէկ ազեղցութիւն պիտի ունենան Հաւատացեալներուն վրայ. առաջարկեց որ, մենք զմեզ պէտք է ազատագրենք մեքենականութենէ:

5. Ծէսերու եւ արարողութեանց երկար տեւողութեան Հարց.- Յանձնախումբի անդամներէն ոմանք գտան որ, ներկայ դարուն ապրելակերպին համաձայն ծէսերը պէտք չէ երկարապատում ըլլան: Այս առթիւ, Սերովք Արք. յիշեցուց որ, արդէն յապաւումի ենթարկուած են ծէսերը Եպիսկոպոսական ժողովի որոշումով, յիշեցուց մեզի, թէ այս կապակցութեամբ արդէն, յապաւումի ենթարկուած Զեռաց Մաշտոց մը լոյս տեսած է Սրբոց Յակոբեանց տպարանէն եւ փորձի Մշանի մը համար տրամադրութեանը տակ դրուած հոգեւոր հովիւներու: Արբազան

Հայրը առաջարկեց որ, այս մասին եթէ կան դիտողութիւններ հոգեւոր հովիւներու կողմէ, գրուին ու յանձնուին իրենց թեմակալ Առաջնորդներուն:

6. Հաւատացեալներու ծէսերու մէջ մասնակցութեան Հարց.- Նահէ Արբազան յիշեցուց որ արարողութիւնները ոչ միայն հաւատացեալներու կողմէ ունկնդրուած պէտք է ըլլան, այլ նաև պէտք է մտածել եւ միջոց մը խորհիլ որպէսզի անոնք իրենց մասնակցութիւնը բերեն: Արարողութիւնները՝ հաւատացեալներու մասնակցութեան ճամբով, պէտք է եկեղեցական համայնք մը ստեղծէ:

7. Պարզ լեզուով գրուելիք ծիսակատարութեան շուրջ գիրքեր.- Նորվան Վրդ. առաջարկեց որ, անկախ դպրեվանքերու համար պատրաստուելիք ծիսական դասագիրքերէն, պէտք է նաեւ հաւատացեալներու յատուկ ծիսական գրքոյէ պատրաստուի: Հաւատացեալներ յաճախ կը հարցնեն թէ ինչո՞ւ պատարագի ընթացքին վարագոյր կը գոցուի, ի՞նչ է բուրվառին կամ քշոցին նըշանակութիւնը եւայլն: Այս երեւոյթները բացարող գրքոյէ մը:

8. Մննդեան եւ Զատկի Տնօրհնէքի արարողութեանց մէջ ներմուծել աղօթք մը, յօրինելով նոր մը, կամ մտցնել արդէն իսկ գոյութիւն ունեցող պատշաճ աղօթք մը եւ կարգաւորել նոր օրէնք մը, երբ մէկը նոր բնակարան մը, կամ նոր աշխատանոց մը կամ նոր գործատեղի մը կը հաստատէ:

9. Միսական կարգապահութիւն աշխարհացրի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ.- Նորվան Վրդ. առաջարկեց որ ծիսական կարգապահութիւն մը Հաստատուի (Մկըրտութեան, Պսակի, Թաղման եւայլն) խորհրդակատարութիւններու մէջ: Օրինակ, Պսակի արարողութիւն մը Փարիզի, Նիւ Եորքի կամ Պուէնոս Այրէսի մէջ միեւնոյն ընթացքով տեղի ունենայ: Շատեր ժնեւի մէջ ներկայ եղած ըլլալով Պսակի արարողութեան մը, Փարիզի մէջ կը նկատեն որ տարբեր ձեւով կ'ըլլայ նոյն խորհուրդը Հայաստանեայց Առաքելական միեւնոյն եկեղեցին մէջ:

Յանձնախումբը յաջորդական երկու նիստերու ընթացքին դասաւորեց մէջտեղ զրուած Հարցերը, եւ կրկին նորհակալութիւն յայտնեց Գերշ. Տ. Սերովք Արքովիս կոպոսին, որուն բարձր հովանաւորութեան ներքեւ Յանձնախումբը տարաւ իր աշխատանքները:

Տեղեկագրի ընթերցումէն ետք, ժողովը ձեռնարկեց անոր քննութեան։ Ատենապետ Սրբազնը խօսք տուաւ նախ Գերշ. Տ. Թորդ գոմ Արքեպիսկոպոսին, որ դիտել տուաւ թէ ներկայ ժողովը հաւաքուած չէ որոշումներ տալու, քանի որ չունի այդ հանգամանքը եւ իշխանութիւնը։

Անոր յաջորդեց Արժ. Տ. Կարէն Քահանան, որ դարձեալ բերաւ Ապրիլեան նահատակներուն նուիրուած նոր կանոնի մը, կամ առնուազն Շարականի մը եւ Աղօթքի մը յօրինումին անհրաժեշտութեան հարցը։ Ատենապետ Սրբազնը եւ Գերշ. Տ. Սերովիէ Արքեպիսկոպոս պատասխանեցին թէ նման կարգադրութեան մը ձեռնարկելէ առաջ, անհրաժեշտ է Մեծ Եղեռնի նահատակներուն հաւաքական սրբացումը, Ապրիլ 24-ի հոչակումը իբրեւ Տօն նահատակաց եւ այս բոլորը՝ Եկեղեցւոյ գերագոյն իշխանութեան կարգադրութեամբ։

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր «ԿԱՐԳ ԵՒ ԿԱՆՈՆ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ

Նախագահ եւ Խօսմակ՝ Ամեն. Տ. Շնորհի Արքեպս. Գալուստեան
Ատենապետ՝ Գերշ. Տ. Տիրայր Արքեպս. Մարտիկեան
Ատենադպիր՝ Հոգչ. Տ. Արշէն Վրդ. Այվազեան

Նախադրութիւն

Նկատի ունենալով Հայաստանեայց Եկեղեցիէն ներս տիրող ներկայ մտահոգիչ պայմանները, մեր նուիրապետական Աթոռներու միջեւ ստեղծուած փոխ-յարարերութեանց ձգտեալ վիճակը, Հայաստանեայց Եկեղեցիի թեմերուն մէջ գործածուած զանազան եւ յաճախ իրարու հակասական կանոնները, Թեմակալ Առաջնորդներու անհատական մեկնարանութիւնները մեր Եկեղեցիի կարգ մը կանոններուն, հոգեւոր հովիւներու կամայական կիրարկումը աւանդական ընդունուած կանոններու, կարգերու տուուչութեան եւ չնորհարաշխութեանց պայմաններու անորոշութիւնը, հոգեւորականներու կեանքի եւ կենցաղի ուղղութիւն տուող ընդհանուր սկզբունքներու պակասը, հաւատացեալներու պաշտամունքի հետ ունեցած աղերսը եւ աննոց պարտաւորութիւնները եւ իրաւասութիւնը Եկեղեցիի կեանքին մէջ, յստակ եւ ամբողջական դաւանանքի մը գիտակցութեան պակասը՝ կը շեշտեն պէտքը եւ անհրաժեշտութիւնը Հայաստան-

Խօսք առին Հոգչ. Տ. Արշէն Վարդապետ, Հոգչ. Տ. Փառէն Մ. Վարդապետ, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս, Արժ. Տ. Տիրան Քահանայ եւ Ատենապետ Սրբազնը շեշտելու համար իր Տեղեկագրով ներկայացուած հարցերը ներկայացուին իբրեւ ծրագիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին որինական իշխանութեան որոշումով։

Քուէարկուեցաւ որ ժողովին կողմէ որդեգրուի Տեղեկագիրը իբրեւ արտայայտութիւնը ժողովական հոգեւորականներու բաղդանքին։

* * *

Ատենապետ Սրբազնը հրաւիրեց երկրորդ Յանձնախումբի Ատենադպիրը որ կարդայ Տեղեկագիրը։ Հոգչ. Տ. Արշէն Վարդապետ կարդաց Կարգ եւ Կանոնի նուիրուած հետեւեալ տեղեկագիրը։

Եայց Եկեղեցիի կանոնագրքի մը կազմութեան։

Երուսաղէմի մէջ հաւաքուած կարգ եւ կանոնի Յանձնախումբս կ'առաջարկէ այս Համագումարին որդեգրել Հայաստանեայց Եկեղեցիի կանոնագիրք մը կազմելու անհրաժեշտ եւ անյետաձեկի պահանջքը՝ ամենակարճ կարելի ժամանակի մէջ, գործակցութեամբ նուիրապետական Աթոռներու, հոգեւորականաց դասին եւ Հայ մտաւորականութեան որ ի Հայաստան եւ ի սփիւս, հետեւեալ պարունակութեամբ։

Ա. Դաւանական կանոններ

Այս վերնագրով կանոնական կերպով սահմանուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիի հաւատոյ հանգանակը։

Բ. Միասկան կանոններ

Այս գլուխին մէջ պարունակուին
1. Խորհրդակատարութեանց հետ ա-

խումբին աշխատանքը։ Ան ըսաւ. «Թիշուած կարգ մը խնդիրներ կարծես թէ մեզի կը փոխադրէին Միջնադարուն...։ Կային, զոր օրինակ՝ մեքենական տեսակէտով մարդոց կեանքին, ծննդաբրութեան միջամտութիւնը, յղացման արգելումը, նման կարգ մը խնդիրներ, որոնք տակաւին կաթոլիկ եկեղեցին մէջ, հսկայ գայթակղութիւն ըստեղծած են...։ Ես կը խորհիմ որ ատիկա շատ վտանգաւոր, կանխահաս մտահոգութիւն մըն է...աէտք չունինք մարդոց անձնական կեանքին այս աստիճան միջամուկ ըլլալու...։» Սրբազն Հայոը ըսաւ թէ այսպիսի հարցերու մասին մասնաւոր կանոններ սահմանել եւ պարտադրել մեր հաւատացեալներուն՝ դէմ է մեր Եկեղեցիի Վայնախոհութեան եւ ազատամտութեան ոգին։

Գերշ. Տ. Սերովք Արքեպիսկոպոսի տեսակէտին ընդդիմացաւ Ամեն. Տ. Շընորհք Պատրիարքը եւ եղբակացուց ըսելով.

«Անխուսափելիօրէն մեր հաւատացեալներուն մէջ կը ծագի հարցը. ի՞նչ է Եկեղեցւոյ տեսակէտը, օրինակի համար, վիժեցման մասին։ Հաւատացեալը պիտի հարցընէ ասիկա, ի՞նչ պիտի ըսէ հոգեւորականը, ի՞նչ պիտի ըսէ քահանան ասոր, իմ տեսակէտս այս է, պիտի ըսէ, թէ Եկեղեցիին տեսակէտն է, թէ ասանկ խնդիր մեզի համար գոյութիւն չունի, պիտի ըսէ։ Այնպէս որ, ես կ'ենթադրեմ որ այդ խնդիրներուն մասին կամաց կամաց պէտք է որ Եկեղեցին դիրքորոշում ընէ։ Անխուսափելիօրէն պիտի ունենայ, այսօր չունենայ, հինգ տարի վերջը, տասը տարի վերջը պիտի ունենայ։»

Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս հարց յարոյց թէ «ո՞վ կը հրահանգէ եւ ո՞վ կը վաւերացնէ» Կանոնագիրք մը, «Ամենէն հիմնական հարցն է թէ որո՞ւ իշխանութեամբ, ի՞նչ տեսակ ժողովով կը սպասենք որ վաւերացուի եւ օրէնք դառնայ այնքան լաւ պատրաստուած ցանկը նոր կամ հին վերամշակուած կանոններուն։» Անդրադառնալէ ետք կուսակրօնութեան ուկստ կատարած Արքաներու եւ Վարդապետներու վերածումին ամուսնացեալ քահանայի, ըսաւ.

Մեր կամոնագրին մէջ պէտք է յստակ

ըլլայ թէ կարողիկոսակամ իշխանութիւնը ինչ է, ազգային-եկեղեցակամ ժողովի իշխանութիւնը ինչ է, եպիսկոպոսակամ ժողովի կամոնադիր իշխանութիւնը ինչ է, եւ յետոյ նաեւ աւելցուի եպիսկոպոսներու վերապահուած որոշ կարգադրութիւններ ընելու իրաւումքը ինչ է։ Կամոն մը կամոնակամացմելու այդ դրութիւնը պէտք է մտածենք եւ յստակ ըլլայ թէ Վերին իշխանութեամ ինչ կը պատկամի, օրէմսդիր իշխանութիւնը ինչ է եւ յետոյ տեղակամ կարգադրութիւններ ընելու իրաւումքը որչափով կը պատկամի եպիսկոպոսին։

Հոգչ. Տ. Իսահակ Մ. Վարդապետ խօսք առաւ անդրադառնալու համար նոյն հարցին եւ առաջարկեց որ ամէն աստիճանի Եկեղեցականներու համագումար մը ըլլայ կանոնացնող իշխանութիւնը նոր կազմը-ւելիք կանոնագրութեան։ Գալով «ամուրիութեան հարցին», Հայր Սուրբը առաջարկեց որ Դուրեան Պատրիարքի առաջարկը վերանայուի եւ որդեգրուի։

Հոգչ. Տ. Իսահակ Մ. Վարդապետի յարուցած հարցը տեղի տոււաւ վիճաբանութեան մը, որուն ընթացքին միջամտութիւններ կատարեցին Գերշ. Տ. Սիոն Արքեպիսկոպոս, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք, Հոգչ. Տ. Արշէն Վարդապետ, Հոգչ. Տ. Սեւան Վարդապետ, Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս, Գերշ. Տ. Սերովք Արքեպիսկոպոս, ոմանք նոյնիսկ մի քանի անգամներ, արտայայտուելու համար թեր ու դէմ։ Կարծիքներու մեծ մասը դատապարտեց կուսակրօն Եկեղեցականներուն ամուսնութեան դէպքերը, նկատելով զանոնք հակականուական, պնդեց որ կուսակրօնութեան սկզբունքը պահուի, բայց միեւնոյն ատեն թելադրեց որ նկատի առնուի նոր կանոն մը, որով թոյլատրուի քահանայական ձեռնադրութիւնը թեկնածուի մը, ամուսնութենէն առաջ, պայմանաւոր, որոշ տարիներ ետք կուսակրօնութեան ուխտ կատարէ կամ ամուսնանայ։

* * *

Զորեքարթի կէսօրէ ետք, ժողովը լսեց երրորդ Յանձնախումբի տեղեկագրին, զոր կարդաց Արժ. Տ. Արտէն Քահանան։

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր
«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ

Նախագահ եւ Խօսմակ՝ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոս. Մանուկեան
Ատեմապետ՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպոս. Տէր Ստեփանեան
Ատեմադպիր՝ Հոգհ. Տ. Վաթիկ Արք. Մանկասարեան

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան
Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայա-
րանի սաներու խորհրդակցական Համագու-
մարի չորս Յանձնախումբերէն Քրիստոնէա-
կան Դաստիարակութիւն նիւթով զրադող
Յանձնախումբը իր ժողովը գումարեց Երեք-
շարթի. Օգոստոս 5, 1980, կ. ե. ժամը 4-
ին, Ալեքս եւ Մարի Մանուկեան Ժառանգա-
ւորաց Վարժարանի Առաքելոց դասարանին
մէջ:

Ներկայ եղան՝

Գերշ. Տ. Թորգոմ Արք. Մանուկեան՝
զեկուցող, որ խնդրոյ առարկայ նիւթին
չուրջ կանխաւ պատրաստուած ատենախումու-
թիւն մը Ներկայացուցած էր երէկ, Համա-
գումարի ընդհանուր ժողովին:

Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Տէր Ստեփան-
եան:

Հոգհ. Տ. Սեւան Վլոդ. Ղարիպեան:

Հոգհ. Տ. Ղեւոնդ Մ. Վլոդ. Մամուր-
եան:

Հոգհ. Տ. Նուրհան Վլոդ. Մանուկեան:

Հոգհ. Տ. Վանիկ Արք. Մանկասարեան:

Արք. Տ. Արտէն Քհնյ. Աշճեան:

Արք. Տ. Յովհաննէս Ա. Քհնյ. Մա-
րութեան:

Արք. Տ. Գառնիկ Քհնյ. Հալլանեան:

Քրիստոնէական դաստիարակութեան
խնդրով Յանձնախումբը զրադեցաւ երկու
բաժիններով

1. Հոգեւորականներու դաստիարա-
կութիւն

2. Աշխարհականներու դաստիարակու-
թիւն

Ա) Մանուկներ

Բ) Պատանիներ

Գ) Զափահաններ

1. Հոգեւորականներու դաստիարակու-
թիւ

Ա) Դպրեվանքերու կրթական ծրագրին
մէջ, չեշտը դնել հետեւեալ նիւթերու վրայ,
հետամուտ ըլլալով մասնագէտ ուսուցիչ-

ներ ապահովելու.

1. Սուրբ Գիրք (Ներածութիւն, Մեկնու-
թիւն)
2. Քրիստոնէական
3. Ընդհանուր Եկեղեցւոյ Պատմութիւն
4. Աստուածարանութիւն (Տեսական,
Հովուական, Բարոյական, Հոգեւորական)
5. Քարոզիսութիւն
6. Հայ Եկեղեցւոյ Պատմութիւն
7. Եկեղեցական երաժշտութիւն
8. Ծիսագիտութիւն
9. Հայագիտական նիւթեր

Բ) Լեզուներ

1. Հայերէն աշխարհաբար
2. Հայերէն գրաբար
3. Օտար լեզուներ (Նախընտրաբար
Անգլերէն որպէս միջազգային լեզու. Ֆր-
անսերէն, Արաբերէն, Սպաներէն եւ Ռու-
սերէն)
4. Հայոց Պատմութիւն
5. Հայ գրականութիւն

Գ) Ներանձնական կեանքի կրթանք եւ
կիրարկում:

Դ) Կենցաղագիտական նախատարերքի
ծանօթացում:

Ե) Հոգեւորականի յետ ձեռնադրու-
թեան շարունակական ուսման հնարաւո-
րութիւն:

2. Աշխարհականներու դաստիարա-
կութիւն

Ա) Մանուկներ

Ցանձնախումբը կը թելադրէ որ Ամե-
րիկայի Միացեալ Նահանգաց թեմին մէջ
կիրակնօրեայ վարժարանի համար պատրաս-
տուած դասընթացքը, որ նկատի ունի մա-
սուկներու քրիստոնէական կրթութիւնը
մինչեւ 15 տարեկան, որդեգրուի եւ կիրար-
կուի ուր որ հնարաւոր է:

Առողջ համար որ կիրակնօրեայ վար-
ժարան չեն յաճախեր եւ հետեւաբար կը զըր-

կուին քրիստոնէական դաստիարակութեան դասընթացքէ, Յանձնախումբը կը թելադրէ հրատարակութիւնը թերթիկներու եւ նկարաքարտերու, զրկելու համար ընտանիքներու հասցէին:

Բ) Պատանիներ

Պատանիներու դաստիարակութեան համար Յանձնախումբը կը թելադրէ որ եկեղեցական իշխանութիւնը հրատարակէ թերթեր - հայերէն եւ այլ լեզուով - ըստ պահանջի, եւ կազմակերպէ լսարաններ, ճամբարներ եւ առանձնացումներ:

Գ) Հափահասներ

Յանձնախումբը չափահասներու դաստիարակութեան համար կը թելադրէ կազմակերպել Ս. Գրոց սերտողութեան հաւաքոյթներ, դասախոսութիւններ, վիճաբանական երեկոյթներ, այժմէական հարցերու շուրջ հարցազրոյցներ, Հայոց Պատմութեան եւ եկեղեցական ու կրօնական նիւթերու շուրջ դասախոսութիւններ: Հրատարակել թերթեր, հայերէն եւ այլ լեզուներով, ըստ պահանջի:

Եզրակացութիւն

Յանձնախումբը կը թելադրէ խորհրդակցական Համագումարին՝ կազմութիւնը երկու Յանձնախումբերու:-

1. Մնայուն ուսումնական կեդրոնական մարմին մը՝ հոգեւորականներէ եւ աշխարհականներէ բաղկացած, որու պարտականութիւնը լինի քննարկել վերոյիշեալ թելադրութիւնները դպրեվանքերու ուսումնական ծրագրի վերաբերեալ, որպէսզի Հայեկեղեցւոյ բոլոր դպրեվանքերը ունենան միասնական ծրագրի կրօնական եւ հայագիտական առարկաներու:

2. Վերոյիշեալ ծրագիրները իրագործելու համար՝ Յանձնախումբ մը, որու պարտականութիւնը ըլլայ ապահովել նիւթական անհրաժեշտ միջոցները:

Երեք նիստերով գումարուած ժողովը աւարտեցաւ երեկոյեան ժամը 9.15-ին. յանուն Յանձնախումբին, Աստենապետ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոսի գնահատական խօսքով, զեկուցող Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոսի ներկայացուցած ատենախօսութեան մասին:

Արժ. Տ. Կարէն Քահանայ առաջարկեց

որ Տեղեկագրի յանձնարարութիւններուն վրայ աւելցուի «միմիայն քահանաներուն համար տարեգիրք կամ պարբերաթերթ մը» հրատարակելու առաջարկը:

Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս թերաւ նման առաջարկ մը տարեգիրք մը հըրատարակելու, ինչպէս նաև «Հոգեւորականաց շարունակական ուսման պարագան»:

Հոգէ. Տ. Փառէն Մ. Վարդապետ յարոյց երկու կարեւոր հարցեր. մին՝ Աստուածաշառնչի գիտական բնագրի հրատարակութեան հարցը, իսկ միւսը՝ Հայ Եկեղեցւոյ հիմնադրամի հարց: Հիմնադրամի ստեղծումին առնչութեամբ, ան շեշտեց կարեւորութիւնը ստեղծելու վիսումբ մը հոգեւորականներու, որոնց պէտք է բացարձակապէս արգիլուի հովուական ասպարէզ մտնել, այլ, օգտուելով Հայ Եկեղեցւոյ հիմնադրամի կարելիութիւններէն, քաջալերենք զանոնք նուիրուելու դաստիարակութեան ասպարէզին, այն մարգերուն մէջ, որոնց մեծ կարիք ունի մեր Եկեղեցին»:

Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս տըւաւ հետեւեալ տեղեկութիւնները Աստուածաշառնչի գիտական հրատարակութեան եւ Աւետարանի Արեւմտահայերէն թարգմանութեան մասին:

Ուրախ եմ որ Աստուածաշումչի թարգմանութեամ ակնարկութիւն եղաւ, ինչպէս նաև Աւետարանի տարածումին: Կ'ուզիմ այստեղ այս երկու հարցերուն մասին տեղի կութիւն մը տալ:

Ա. Որ Հայաստամի մէջ Վեհափառ Հայրապետի Ախիածեռումութեամբ եւ Համալսարամի բարեցակամութեամբ, կազմըւած էր յանձնախումբ մը պատրաստելու համար Հայ Աստուածաշումչի գրաքար բընագրի թնական հրատարակութիւնը: Երկու գիտակամներ միայն Անրկայացան եւ իրենց աշխատամէր կատարեցին մինչեւ այսօր: Առաջինը Անդրամիկ Զէյրումանը, որ Ծննդոց Գիրքի բոլոր ձեռագիրներու բաղդատութիւնը ըրաւ եւ պատրաստեց անոր գիտական հրատարակութիւնը: Երկրորդը Ամալեանն էր որ ըրաւ Մակարայցւոց երկու գիրքերու մասին Առյն աշխատամէրը:

Կ'ուզիմ ըսել որ այս աշխատամիմ մէջ ես ալ ստանձնեցի եւ կատարեցի Եսայիի Գիրքիմ գիտական հրատարակութեամ պատրաստութիւնը: Այդ աշխատամիը կատարուեցաւ հետեւեալ կերպով. Այխ՝ բոլոր այն Աստուածաշումչերը որ կամ ձեռա-

գիր, մասմակի կամ ամբողջական, բոլորը լրսամկարութեցան մայքրոֆիլմի վրայ եւ տրամադրութեցան նրուսադէմ, Վեմետիկ եւ Հայաստան: Անոնց վրայ է որ զտումի աշխատանք մը կատարութեցաւ: Անոնցմէ 27 հատ ընտրութեցան եւ այդ 27-ի բաղդատութեամբ -րառ առ բառ- վերականգնութեցաւ գիտական տեքստը այս 4 Հիմ Կտակարամի գիրքերում: Վերջերս՝ Հայաստանի մէջ թիգ մը կայ որ նոր գիտականներ մէշտեն ելին որ ստամձնեն այդպիսի աշխատանք մը Աստուածաշումչի մնացած գիրքերու մասին: Այս թիգը կը կատարուի Մատեմադարանի մախաճեռութեամբ:

Այսին միայն գիտական հրատարակութեան համար:

Գալով բարգմանական գործիմ, կ'ուզեմ որ այստեղ գնահատանեով յիշուի թէ Մայր Արքոր Արեւելահայերէնով արդէն իսկ կատարած է բարգմանութիւնը նոր Կտակարամիմ, բոլոր գիրքերուն, եւ երկու անգամ արդէն իսկ տպուած է ամիկա: Ամէն անգամ, երէ չեմ սխալիր, 10,000 տպաքանակով: Ուրեմն՝ երկութէ միասին 20,000: Այժմ՝ պատրաստուած է Արեւելահայերէն լման բարգմանութիւնը, Արքուն Հատիտեանի եւ Պարգեւ Շահպաղեանի ձեռնով, եւ ատիկա շարուած է մեր Տպարամին մէջ: Պատրաստ են էջերը, ամբողջութեամբ շարուած: Ս. Գրոց Ընկերութեան հետ բանակցութեան մէջ է Վեհափառ որ ամոնք ստանձնեն հրատարակել զայն 50,000 տպաքանակով: Միայն թէ ամոնք կը սպասեն որ մեր Առաջմորդարամները ոչ թէ ապսպարամէ տան, այլ ըսեն թէ աննեցմէ բանի օրինակ կրծման սպառել, կամ յանձն կ'առնեն փորձ մը ընելու որ 3 տարուան կամ 4 տարուան ընթացքին օրինակ ներ սպառեն: Անոնք կը սպասեն որ այդ բուամշամին գումարը ըլլայ առնուազն 30,000 որպէսզի 50,000 հատ տպեն եւ 20,000 հատ իրենց մօս պահեն: Հետեւարար՝ մեր Առաջմորդներու ուշադրութեան կը յանձնեմ թէ քիչ մըն ալ իրենցմէ կախուած է գործին յաջողութիւնը: Հիմա ուրեմն՝ այստեղ շատ կարեւոր է որ քիստոննէական դաստիարակութեան այս հարցին մասին տեղեկագրին մէջ ըսուի թէ մենք շատ կարեւոր կը Ակտանենք Ս. Գիրքի տարածումը, ոչ միայն գիտական ուսումնամասիրութիւնը. իհմական տեքստը որ պիտի տանք քիստոննէական հաւատէքը ստեղծելու եւ պահելու համար՝ Աւետարանն է: Եւ այդ Աւետարանին տարածումը շատ կարեւոր եւ իհմական գործն է քիստոննէական դաստիարակու-

թեան:

Խոսք առաւ Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք, որ անգամ մը եւս անդրադարձաւ նոր Կանոնագիրք կազմենելու հարցին:

Իմ խոսք աւելի պիտի վերաբերեք Շահէ Սրբազնի մախապէս դրած կարեւոր մէկ հարցի մասին՝ նոր կամուագրէին: Ո՞վ պիտի վաւերացնէ, ո՞վ պիտի հրահանգէ որպէսզի կազմուի, կարեւոր խնդիրներ են, երէ կ'ուզեմ գործնական բան մը բանի մեր այս խորհրդակցութիւններէն: Ես կ'եմթադրէ որ Ամենայն Հայոց Հայրապետին ամձնական ամբողջ իրաւասութեան սահմանին մէջն է ուղղակի մախաճնեմել որ այսպիսի բան մը կազմուի: Եւ միաժամանակ հրահանգել եւ նշանակել մինչեւ իսկ ամձերը կամ կազմակերպութիւնները, որոնք այս խնդրով պէտք է զրադին: Եւ երը որ վաւերացման կու զայ, են և որ շատ կարեւոր խնդիրը կը ծագի: Բնականարար ամէկ առաջ պէտք է անցնի Եպիսկոպոսական ժողովի բովէն: Եպիսկոպոսական ժողովը նախքան Ազգային-Եկեղեցական ժողովին ներկայացնելը, իմէ պէտք է որ հաստատ համոզում գոյացնէ եւ վերջնական որոշման մը յանցի որ ասիկա իսկապէս եւ հարազատորէն կը ներկայացնէ Հայաստանեայց Եկեղեցւոյ կամուագրէրը: Եւ ամէկ վերջն է որ միւս մարմնին ներկայացնի: Միւս մարմինը, ամէնքս ալ գիտենք թէ, երէ երբեք իհմ մտայնութեամբ, ըսենք ասկէ 100 տարի առաջուամ մեր աշխարհականներու, լաւ կազմուած աշխարհականներու, որոնք լաւ գիտէնի իրենց պատմութիւնը, մշակոյթը, մանաւանդ լաւ գիտէնի իրենց Եկեղեցին, երէ երբեք այդ տարբերէն կազմուած ըլլար, բող ամոնք շախչախիչ մեծամասութիւնը ըլլամ, մենք վախնալու պատճառ մը չունէինք: Այսօրուան ժողովականները, առ հասարակ, միշտ բացառութիւնները յարգելով, կը պատկանին որոշ հոսանքներու եւ ներկայիս ընդհանուր տիրապետող սկզբունք է որ որեւէ հոսանքի մը պատկանող ամձնաւորութիւնը իր քելադրութիւնը կը ստանայ իր հոսանքէն եւ ամոր համաձայն բնականարար իր քուէն կ'արժեցնէ: Հետեւարար՝ այս բոլորը ի Ակատի ութեմալով, այդ ժողովէն դրական փոփոխութիւններ ակնկալել, սկսուած գործը, կառուցուած գործը քիչ մը խախտելու վտանգին ենթակա կել կը նշանակէ: Ես այստեղ որեւէ քելադրամ մը կամ առաջարկ մը չեմ ներկայացներ, այնուհետեւ պէտք է մտածեն յացներ, կերպերու մասին, որպէսզի

Վեհափառ Հայրապետէ հրահանգուած, Սպիտակոսական Ժողովը ամցած մեր այս կամունագիրքը վտանգի չեմբարկուի ուրիշ ժողովի մը կողմէ, որու կազմութեամ մասին մեր տեսակէտմերը բանականարար կը տարբերին: Այս խնդիրը աւելի երկայն է, ես չեմ ուզեր աւելի մամամասուրեամց մէջ մտմել, այնուհամդերձ մեր ներկայ ազգային-եկեղեցական ժողովը չի մերկայացը-ներ այն Ակարագիրը որ միջնեւ իսկ կը մերկայացներ պալաժենիայով իրականացած ազգային-եկեղեցական ժողովը, այլ աւելի կը յիշեցնէ սահմանադրութեամբ կազմուած

մեր ազգային-եկեղեցական ժողովը, կամ քէ երեսփոխանական ժողովը, ուր գիտէինք քէ առ հասարակ հոսանքներէ կազմուած մարմիններ են որ հոսանքներէ բելադրուած որոշումներ կու տային:

Քրիստոնէական դաստիարակութեան մասին եղած միջամտութիւնները վերջ գըտած ըլլալով, Ատենապետ Սուրազանը քուէի զրաւ Տեղեկագիրը եւ, ստանալէ ետք ժողովին հաւանութիւնը, հրաւիրեց Հոգէ. Տ. Խաչակի Շ. Վարդապետը, որ ներկայացնէ չորրորդ Յանձնախումբի տեղեկագիրը:

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Բ «ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԸ» ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ

**Նախագահ եւ Խօսմակ՝ Ամեն. Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեան
Ստեղնապետ՝ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Գազանթեան
Ստեղնադպիր՝ Հոգէ. Տ. Ասպետ Վրդ. Պալեան**

5 Օգոստոս 1980-ին Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի հանդիսասրահին մէջ գումարուած եկեղեցական խորհրդակցական Համագումարի ընթացքին, Երուսաղէմի Պատրիհարք Ամեն. Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեանի սուլած բանախօսութեան վերաբերեալ Յանձնաժողովս կը ներկայացնէ իր եղակացութիւնը ըստ հետեւեալին.-

Յանձնաժողովս վերստին, հանգամանօրէն անդրադառնալէ ետք բանախօսութեան մէջ արծարծուած հարցերուն որոնք կը վերաբերին մեր եկեղեցիի առաքելութեան գործին ու նկարագրին, դարերու ընթացքին եւ այսօր, քննելով թեր ու դէմ արտայայտուած տեսակէտմերը, յանգեցաւ հետեւեալ եղակացութիւններուն.-

1. Ազգային եկեղեցին թէ՝ պատմականօրէն եւ թէ ըստ էութեան Հայ ազգին հոգեւոր եւ իմացական կազմակերպութիւնն է. իրրեւ մէկ մասը քրիստոնէական ընդհանուր եկեղեցւոյ եւ իրրեւ Հայ ժողովուրդի Հայեցի նկարագիրը կերտող եւ պահող, ինչպէս նաև Հայ ինքնութիւնը կենսաւորող հաստատութիւն: Հայ ժողովուրդի զաւակներուն հոգեւոր քրկագործութիւնը ապահովելով հանդերձ, Հայ եկեղեցին եղած է եւ կը մնայ Հայ մշակութային արժէքներու շտեմարան: Որովհետեւ բոլոր ժամանակներու

մէջ, մեր ժողովուրդի զաւակները տուած են իրենց լաւագոյնը հոգեւոր եւ նիւթական եւ արուեստի բարիքներուն:

Այս է պատճառը մանաւանդ որ արեւելեան եւ արեւելութեան ժողովուրդներէն աւելի, մեր ազգին զաւակները ինքինքնին հարազատ կը զգան Հայաստանեայց եկեղեցին մէջ:

Հայաստանեայց եկեղեցիի անունին կից դրուած ազգային մակդիրը անհրաժեշտ է ուղիղ հասկնալ, որպէսզի չպատահին, կամ ի սպառ վերնան, եկեղեցականներու եւ աշխարհականներու իրաւասութեանց վնասակար եւ քայլացի խաչաձեւումները:

2. Հայաստանեայց եկեղեցին իր կագմաւորման առաջին օրէն իսկ իր հոգեւոր գործին հետ ձեռնարկած է նաև կրթական աշխատանքի, շաղկապելով ազգին բոլոր զաւակները Հայ Քրիստոնէայ ամբողջական միութեան մը մէջ. ազգապահպանումը ուրիշ բան չէ եթէ ոչ մեր անցեալէն հրիտակուած կարեւոր աւանդութիւններու ընդունիլն ու զարգացնելը:

Այսպէս է որ եկող ու անցնող սերունդները եկեղեցիի միջոցաւ մշակութային ու հոգեւոր մեր գանձարաննին մէջ կարեւոր ներդրում կատարած են: Հայոց աշխարհի ամէն կողմ կառուցուած վանքերն ու եկեղե-

ցիները, անոնց մէջ ծաղկուած մատեանները, հոգեգրուած շարականները եւ առհասարակ մեր արուեստի բոլոր մեծագործութիւնները լաւագյն վկայութիւններն են ասոր:

3. Հայաստանեայց Եկեղեցին անցեալին մէջ եւս եւ մինչեւ դարու սկիզբը մայրը եւ դայեակը եղած է Հայ դպրոցին եւ մշակոյթին. իսկ այսօր անուղղակիորէն հովանաւորելով հանդերձ զանոնք, իր կապը թուլցած է Հայ կրթական եւ մշակութային հաստատութիւններու հետ: Դժբախտաբար, մեր դպրոցները սփիւռքի զանազան վայրերուն մէջ զուրկ են անհրաժեշտ կրօնական ուսումնէն եւ դաստիարակութիւննէն, անշուշտ եկեղեցի տկարացման պատճառաւ:

Կրկնապէս ցաւ է բոլորին համար այս հաստատումը ընել: Տկարացման պատճառները բազմաթիւ են, սակայն ամենէն կարեւորը Հայ ժողովուրդին վրայ գործադրուած աղէտն է որ պատահեցաւ Համաշխարհային Առաջին Պատերազմին:

Եկեղեցին՝ Եկեղեցի է իր ժողովուրդով: Այնուամենայնիւ, անհրաժեշտ է որ Հայաստանեայց Եկեղեցիին եւ աշխարհականներու վարչական եւ հոգեւոր իշխանութեան սահմանները ճշգուհն:

4. Եկեղեցի առաքելութիւնն է ժողովուրդի մը մշակոյթին մարմին տալ քրիստոնէացնելով անոր աւանդութիւնները, ընտանեկան կեանքը եւ բարոյական ըմբռնումները:

Այդ առաքելութեան կատարումով Աստուած կը մարմնանայ այդ ժողովուրդին մէջ եւ կը ճշէ անոր պատմութեան ուղղութիւնը:

5. Հայաստանեայց Եկեղեցին Դ. եւ Եղարերուն մէջ Հայ պետականութեան դադարումով, մեր ժողովուրդի Փիզիքական եւ հոգեւոր գոյատեւման պարտականութիւնը իր վրայ առաւ:

Որով Եկեղեցիին զուտ հոգեւոր եւ կրօնական գործին մէջ՝ Եկեղեցիի ազգայնացումի գաղափարը կերպաւորուեցաւ:

Գիրերու գիւտով, Աստուածաշունչի թարգմանութեամբ եւ Ըսկեղեցեան գրականութեան տարածումով, Հայաստանեայց Եկեղեցին ապահովց մեր ժողովուրդի հոգեւոր եւ մշակութային անկախութիւնը, փոխարինելով մեր կորուսեալ քաղաքական անկախութիւնը:

Այսօր, Հայրենի հողին պակասը, ըստիւրքի տարածքին մեր սրբավայրերու, ընտանեկան աւանդութիւններու նուազու-

մը, մեզի խորթ աւանդութեանց ու սովորութեանց եւ բարքերու ազդեցութիւնը, մեր հայեցի նկարագիրը կը խաթարեն:

Կը վարանինք, բայց պէտք է յայտնենք թէ մեր ներկայի դժուարութիւնները կը թըւին անյաղթելի մնալ: Այնուշանդերձ, անհրաժեշտ է որ փրկենք մեր լեզուն, հայեցի աւանդութիւնները, որպէսզի մեր եկեղեցին իր ճիգերը ի մի հաւաքէ եւ Աստուծոյ ողորմութեամբ համարդրող դառնայ միշտ:

6. Հայկական Եղեռնէն ետք մեր ժողովուրդի ընդհանուր պարտուղական ոգիին դէմ, Հայաստանեայց Եկեղեցին, իրը գուրգուրում մայր, խնամատարական եւ սփոփարար իր գործով, Մայր Աթոռ Ս. Էջմիածնով ջանաց նորազարդ Հայրենիքի կողքին վերականգնելու Հայ ժողովուրդին վիրաւոր արժանապատութիւնը, շեշտը զնելով միշտ, մէկ ժողովուրդ, մէկ հայրենիք, մէկ պատմութիւն եւ մէկ եկեղեցի ըլլալու իրողութեան վրայ, հաւատարիմ մնալով մեր պապերու հաւատարին, վառ պահելու համար Հայ ժողովուրդին յոյսը իր ապագային վերաբերմամբ:

7. 1956 թուականին Հայաստանեայց Եկեղեցին մէջ յառաջ եկած սապէս կոչուած ազգային-եկեղեցական տագնապի բարւոք լուծումը բոլորիս ալ փափաքն է:

Հայաստանեայց Եկեղեցիի կենդանի առաքելութիւնը իր ամրողջական իրագործումը կը գտնէ մի միայն Հայաստանեայց Եկեղեցիի միութեան եւ անոր բոլոր արգելքներու վերացման մէջ, որ բացարձակ կերպով անհրաժեշտ է եւ մաս կը կազմէ նոյնիսկ մեր հաւատոյ հանգանակին՝ Հաւատամբի մի Եկեղեցի:

Տեղեկագիրը ընդունուեցաւ ծափականութեամբ: Խօսք առաւ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս դիտել տալու համար թէ «Հայկական հողի պակասը» բացարրութիւնը կրնայ շփոթ ստեղծել: Յանձնախումբի Ատենադպիրը աելցուց այդ բացարրութեան վրայ սփիւրքի մէջ բառերը, յստակելու համար ըսուածը:

Հոգջ. Տ. Սեւան Վարդապետ անգամ մը եւս խօսեցաւ Եկեղեցականներու իշխանութեան նուազումին մասին եւ առաջարկեց որ սահմանները յստակ բնորոշուին կրօնական, վարչական եւ կրթական մարգերու մէջ, Եկեղեցական եւ աշխարհական իշխանութեան միջեւ:

Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս առարկեց Եկեղեցի եւ աշխարհականներ բառերը հակադրուած են եւ թելադրեց որ

զգուշանամք...որովհետեւ
մէջն են աշխարհականները:

Չորրորդ Յանձնախումբի տեղեկագիրը
վաւերացուեցաւ առանց յաւելեալ միջա-
մտութեան:

Օրուան մասցեալ ժամերուն, չորս
Յանձնախումբերը առանձինն հաւաքուե-
ցան եւ, յատենի ժողովոյ եղած միջամտու-
թիւններու լոյսին տակ, կազմեցին վերջնա-
կան խմբագրութիւնը տեղեկագիրներուն:

* * *

Հինգարթի օր, Օգոստոսի 7-ին, ժո-

ղովը բացուեցաւ ժամը 9-ին: Յանուն Քար-
տուղարութեան, Գերշ. Տ. Շահէ Արքեպիս-
կոպոս ներկայացուց ժողովի նկարագրա-
կան մը, Հայ մամուլին դրկուելու նպատա-
կով խմբագրուած: Փոփոխութիւններ, յա-
ւելումներ եւ յապաւումներ թելաղրելէ
ետք, ժողովը որոշեց ընդունիլ առաջարկը-
ւած գրութիւնը, խնդրելով նախագահու-
թենէն որ Քարտուղարութեան հետ նիստ մը
գումարեն եւ նկարագրական գրութեան տան
վերջնական ձեւը:

Այստեղ կը հրատարակենք Հայ մամու-
լին ղրկուած հաղորդագրութիւնը:

ՅՈՒՂԵԼԻՆԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՈՐՃՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԷՋ

1830 Ապրիլին կը վախճանէր Երուսաղէմի մեծանուն Պատրիարք Եղիշէ Արքեպս. Դուր-
եան: 1780 քուականն ալ ծմնդեան տարին էր Երջանկայիշատակ Զաքարիա Պատրիարքին, որ
հարիւր ժառանուն տարիններ առաջ եիմնադիրը եղած էր Երուսաղէմի ժառանգաւորաց
Վարժարանին:

Զոյգ Յորելիաններու առիթով, Ս. Աբովիս Ամենապատիւ Պատրիարքը երաւէր ուղիեց
Ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայարամին աշակերտած քոյոր հոգեւորականներուն,
որ հաւաքուին Երուսաղէմ, համեխաւորապէս տօմելու համար Ժառանգաւորաց Վարժա-
րանի եիմնադիրին եւ, Մեծ Աղէտէն ետք, Առյն Վարժարանը վերաբացողին Յորելիանները:

Սրբազն Պատրիարքը դիմեց Ասեւ Ն. Ս. Օծուրիւն Տ. Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց
Կարողիկոսին, առաջարկելու համար որ խորհրդակցական ժողով մը գումարուի, մասմակ-
ցութեամբ Ժառանգաւորացի Ասիկին սամերուն, Քննարկելու համար մեր Եկեղեցիին Անր-
ին հարցերը, Ամիւր ումենալով «Մեր Եկեղեցիին Առաքելութիւնը Այսօր»: Վեհափառ Հայ-
րապետի հաւամութիւնը ստամալէ ետք, Ամենապատիւ Պատրիարքը կոչ ըրաւ Ժառանգա-
ւորաց Վարժարանի Ասիկին սամերուն որ Օգոստոսի 3-ին հաւաքուին Ս. Քաղաք, Ապատակ
ումենալով չորս օրերու ընթացքին Քննարկել այն հարցերը, որոնք կապուած են մեր Եկե-
ղեցիի գործունեութեամ հետ, Ակատի առնելով մեր Եկեղեցիի դաստիարակչական, կրօմա-
կան եւ ազգային դերը անցեալին, Հայ ժողովուրդը Քրիստոնեական ոգիով լուսաւորելու
եւ առաջնորդելու դարաւոր իր աւանդութիւնը եւ այսօրուան արտասահմաննեան կացութիւն-
ներուն մէջ՝ Առյն առաքելութիւնը շարումակելու ուղիմերը: Ժողովը սոյն Քննարկումը
բաժնեց չորս խորագիրներու: Կրօնական Դաստիարակութիւն, Ծէս եւ Արարողութիւն,
Կարգ եւ Կանոն եւ Վերջապէս Ազգային Գործունէութիւն, որուն իւրաքանչիւրը Քննար-
կուեցաւ աշխարհագրական տարրեր պայմաններու պահանջման լոյսին տակ:

Ազգիս Սրբազն Հայրապետը ոգեւորութեամբ տուաւ իր հաւամութիւնը առաջար-
կուած ծրագիրին եւ իր կողմէն Աշամակեց չորս պատգամաւորներ, բոլորն ալ Երուսաղէմի
Ասիկին սամերէն, մասմակցելու համար խորհրդակցական ժողովին: Արտասահմանէն ե-
կած եւ Ս. Երուսաղէմ ծառայած Եկեղեցականներէն Համագումարին մասմակցողները
եղան հետեւեալները.

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպս. Տէրտէրեամ, Պատրիարք Հայոց Երուսաղէմի
Ամենապատիւ Տ. Մորիք Արքեպս. Գալուստեամ, Պատրիարք Հայոց Թուրքիոյ
Գերշ. Տ. Սիոն Արքեպս. Մամուկեամ, Առեապետ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի
Գերշ. Տ. Սիրովը Արքեպս. Մամուկեամ, Հայրապետական Պատուիրակ Արեւմտեամ
Եւրոպայի
Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլամեամ, Լուսարարապետ Ս. Արոնոյ
Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպս. Տէր Ստեփամեամ, Առաջմորդական Փոխանորդ Այրարատ-
եամ Թեմի
Գերշ. Տ. Պատկ Արքեպս. Թումայեամ
Գերշ. Տ. Թորգոն Արքեպս. Մամուկեամ, Առաջմորդ Հայոց Ամերիկայի Արեւել-
եամ Թեմի
Գերշ. Տ. Շահէ Արքեպս. Աթէմեամ, Դիւանապետ Ս. Արոնոյ
Գերշ. Տ. Տիրայր Արքեպս. Մարտիկեամ, Առաջմորդ Հայոց Ռումանիոյ եւ Պուլկարիոյ
Գերշ. Տ. Զաւէն Արքեպս. Զինչիմեամ, Առաջմորդ Հայոց Եգիպտոսի
Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Գաղամեամ, Առաջմորդ Հայոց Աւստրալիոյ եւ Նոր
Զելանտուայի
Հոգշ. Տ. Խահակ Շ. Վրդ. Ղազարեամ, Առաջմորդական Փոխանորդ Աղեքսանդրիոյ
Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Ամուշաւամ Շ. Վրդ. Ջղջամեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Արշակ Շ. Վրդ. Խաչատուրեամ, Հոգեւոր Հովիւ Լոս Ամենլըսի Ս. Ցակոր
Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Փառէն Շ. Վրդ. Աւտիքեամ, Հոգեւոր Հովիւ Տիբրոյքի Ս. Ցովիաննէս
Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Ժիրայր Վրդ. Թաշմեամ, Հոգեւոր Հովիւ Շիբակոյի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Վաշէ Շ. Վրդ. Խգմատիոսեամ, Հոգեւոր Հովիւ Սէմք Ամբուամի Ս. Թադէոս
Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեամ, Տեսուչ Ս. Ցարութեամ Տաճարի
Հոգշ. Տ. Արշակ Վրդ. Այվազեամ, Հոգեւոր Հովիւ Ֆիլիպիոյ Ս. Երրորդութիւն
Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Ղեւոնդ Շ. Վրդ. Սամուրեամ, Ցարարերութեամց Տնօրէն Ամերիկայի Առաջ-
մորդարամին
Հոգշ. Տ. Սեւան Վրդ. Ղարիպեամ, Տեսուչ Ս. Հրեշտակապետաց Վամբի
Հոգշ. Տ. Նորվան Վրդ. Զաքարեամ, Հոգեւոր Հովիւ Լիոնի
Հոգշ. Տ. Նուրիկ Վրդ. Մամուկեամ, Տեսուչ Ցոպակի Ս. Նիկողայոս Վամբի
Հոգշ. Տ. Վիգէն Վրդ. Այրազեամ, Ուսամող
Հոգշ. Տ. Խաժակ Վրդ. Պարսամեամ, Ուսամող
Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեամ, Աւագ Թարգման Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Հայկագում Վրդ. Մելգոնեամ, Հոգեւոր Հովիւ Հեյկըրիի Ս. Գրիգոր Լու-
սաւորիչ Եկեղեցւոյ
Հոգշ. Տ. Մամուկ Վրդ. Երկարեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Բարսեղ Արդ. Գալէմտէրեամ, Մատակարար Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Արամ Արդ. Աթէշեամ, Խրամապուլ
Հոգշ. Տ. Սեպուհ Արդ. Երկիւմեամ, Խրամապուլ
Հոգշ. Տ. Ուսիկ Արդ. Որդիքեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Վամիկ Արդ. Մամկասարեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Արփիար Արդ. Տէմիրթեամ, Ուսամող
Հոգշ. Տ. Հայրիկ Արդ. Գալայմեամ, Միարամ Ս. Արոնոյ
Հոգշ. Տ. Համբարձում Արդ. Քէշիշեամ, Միարամ Ս. Արոնոյ
Արժ. Տ. Արտէն Քիմյ. Աշեմեամ, Հովիւ Նիւ Եօրքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ
Արժ. Տ. Առան Քիմյ. Գասպարեամ, Հովիւ Նիւ Ճըրգի Ս. Ցովմաս Եկեղեցւոյ
Արժ. Տ. Վարդան Քիմյ. Մկրեամ, Հովիւ Նիւ Եօրքի Ս. Խաչ Եկեղեցւոյ
Արժ. Տ. Տիրան Քիմյ. Փափազեամ, Հովիւ Գլիվլէմտի Ս. Գր. Նարեկացի Եկեղեցւոյ
Արժ. Տ. Գառնիկ Քիմյ. Հալլամեամ, Հովիւ Խւմիըն Միքրի Ս. Խաչ Եկեղեցւոյ

Արժ. Տ. Կարէն Քիմյ. Կտամեամ, Հովհի Թրոյի Ս. Պետրոս Եկեղեցւոյ
Արժ. Տ. Յովհամելէս Ա. Քիմյ. Մարութեամ, Հովհի Երեւանի Ս. Սարգիս Եկեղեցւոյ
Արժ. Տ. Մովսէս Քիմյ. Ղազարեամ, Լուսարարապետ Ս. Գեղարդ Վամբի

Համագումարը տեղի ունեցաւ Ալեքս և Մարի Մամուկեամ Ժառանգաւորաց Վարժարամի և Ընծայարամի Առաջառոյց սրահին մէշ:

Ժողովը քացուեցաւ Ատեմապետի ընտրութեամբ, յանձին Գերշ. Տ. Սինմ Արքեպս. Մամուկեամի և Վաւերացումով քարտուղարութեամ, յանձնախումբերու և Խմբագրակամ մարմին ամեամներու ցանկերում: Խորհրդակցութեամ Ախազահեցին Երուաղէմի և Թուրքիոյ գոյզ Պատրիարքիները:

Առաջին խօսքը տրուեցաւ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոսին, որ կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը:

Կաթողիկոսակամ պատգամը Աերշնչուած էր Կողոսացւոց ուղղուած Առաքելակամ Թուրքի խօսքերէն: «Զի թէպէտ եւ մարմնով հեռի եմ, այլ հոգուվ ընդ ձեզ եմ. խնդամ իբրև տեսանեմ զկարգն ձեր եւ զհաստատութիւն հաւատոցն ձերոց որ ի Թրիստոս Յիսուս» (Կող. Բ. 5): Հայրացեակամ հեղինակաւոր ճայնը ուղղուեցաւ ժողովակամներուն երակիրիու համար զամոնք «որ ամէնքս լարեմի մեր հոգեկամ, իմացակամ ու քարոյակամ ուժեցիրը եւ առաւել կազմակերպեալ, Ապատակալաց աշխատամք տամինք, մօտենալու համար մեր հերոսակամ Եկեղեցւոյ ոգեկամութեամ պայծառ քարանւմներուն»: Շարուակելով, Վեհափառ Կաթողիկոսը կոչ ըրաւ Հայ Եկեղեցակամին: «Ցամենայն դէպս մեր օրերը կրթամք Ակատել նոր Ժամամակաշրջամ մը մեր Եկեղեցւոյ պատմակամ առաքելութեամ նամապարհին վրայ: Հասած կը Ակատեմք պահը, երբ մենք այսօրուամներս յստակ եւ որոշակի պէտք է տեսմենք մեր ըմելիքը, համոզուած ըլլալու թէ միացեալ ուժերով ամերածեշտ է սկզբաւորի աշխատամէնի նոր օգի եւ նոր թափ, որպէսզի մեր Եկեղեցին՝ հաստատ ու վեռակամ գրաւէ իր յասուկ տեղը մեր ժողովուրդի կեամին մէշ, թէ ի Հայաստան եւ թէ մամաւանդ սփիւրքի տարածքին վրայ, առաւել պայծառատեսութեամբ նուիրուելով իր բուժ առաքելութեամ, այսինքն՝ աւետարամշակամ գործին, նոր սերուամներու կրօմա-քարոյակամ դաստիարակութեամ գործին, Հայ հաւատացեալները մէկսեղելու, միաւորելու եւ անվրտամգ պահելու գործին, ամոնց հոգեւոր ու մշակութային իմբերութիւնը պահպանելու գործին, մայր Եկեղեցւոյ մերքին միութիւնը Սուրբ Էջմիածնով ամրապնդելու գործին»:

Վեհափառ խօսքին, ժողովակամները պատասխամեցին հետեւեալ հեռագիրով:

Ն. Ս. Օծուրիւմ Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին

Ժառանգաւորաց Վարժարամի հոգեւորակամ ժառասուն հիմգ սամերը հաւաքուած Երուաղէմի Վամբին Ալեքս և Մարի Մամուկեամ սրահին մէշ, յարգամեռով ունկնդեցին Զերդ Վեհափառութեամ պատգամը: Ուրախութեամբ և խամդավառութեամբ լեցուեցան մեր հոգիները լսելով Զերդ հայրակամ խօսքին, թելաղրութիւններուն, մտահոգութիւններուն եւ յոյսերուն՝ թիսած Եկեղեցւոյ սրտէն եւ հայրեմիքի երազէն: Կը վստահեցնեմք Զերդ Վեհափառութիւնը թէ Ս. Էջմիածնի խորհուրդը եւ Հայրեմիքի զգացումը ուղեցոյցն են մեր խորհրդածութիւններուն:

Որդիակամ ակմածամօք
ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐԿ
ՇՆՈՐՀՔ ՊԱՏՐԻԱՐԿ

Համագումարը գրադաւուած գլխաւորապէս այս օրերու մեր Եկեղեցիի առաքելութեամբ: Աւետարամի Քարոզութեամբ սերմամուած հաւատքը, Ս. Գրիգոր Լուսաւորիչի Աջով սըրքագործուած Միունը, Այրարատեամ հոդին վրայ կամգմած լոյսի խորամ՝ Ս. Էջմիածինը, մեր հայրերու ամխախտ հաւատարմութիւնը Թրիստոսի փրկագործ խաչին, գծեցին Հայոց պատմութեամ իրակամ ուղին, առ Աստուած քարանցող: Կենսումակ պահել մեր հայրերու հաւատքը եւ ամրապնդել մեր ժողովուրդի հաւատարմութիւնը Ս. Խաչին եւ Ս. Աւետարամին, եղաւ ժողովակամներու խորհրդածութիւններուն կարգախօսը:

Մտահոգութիւնը՝ որ Աերկաներում կողմէ արտայայտուցաւ, մեր Եկեղեցւոյ դերին գորացումն է Հայ կեանքէն ներս։ Առաջնորդող եւ ոգեշնչող իր ամցեալի ուժը, որ Հայ իմբնուրեամ զգացումին, կրօնական ապրումին, ազգային Յկարագիրի կերտումին, մշակութային ամփոխարիմելի իրագործումներում եւ Վերջապէս մեր ժողովուրդի ֆիզիքական եւ եղուկան գոյուրեամ գլխաւոր կերտիչը եղաւ, այսօր նուազած է Եկեղեցիին Աերազդեցուրիմը հայեցի կրրուրեամ մէջ եւ կապը իր ժողովուրդին հետ քուլցած է Համագումարը շամաց, Վերլուծական թիգով մը, ախտամշումներ ընթելու համար պատմառները Աերկայ կացուրեամ, համոզուած թէ Եկեղեցիին տկարացումը արտասահմանեամ Հայ կեանքի դժուարին պայմաններում մէջէն, կը ջատէ ուժերը ազգային մեր պայքարին՝ պահելու համար Հայ Ակարագիրը եւ կերտելու համար պազգամ ժողովականները քննարկեցին միջնորդը, այսօրուամ պայմաններում մէջ ամրապնդելու համար հաւատէր ի Քրիստոս եւ մեր ժողովուրդին ուխտը առ Աստուած, կմխուած մեր նահատակներու արիւնով։

Համագումարը ամդրադարձաւ եւ արծանազրեց հոգեւորականուրեամ զանցառումները իրենց պարտականուրեամ մէջ։ Ամկարգութիւններ, ամկանուրդութիւններ, կազմակերպութեամ պակաս, ամեանդուրժողութիւն, գործակցուրեամ քուլցառում եւ այլ թերութիւններ նշուցամ իրբեւ իրականութիւններ, օրոնց դարմանները պէտք է որոնել։

Միւս կողմէն, կարծիքներ արտայայտուցամ Եկեղեցին ներս գերիշխող աշխարհականացած մտայնուրեամ մասին, որ արդիւմքն է Եկեղեցին դուրս գտնուող կազմակերպութիւններու ազդեցուրեամ, վնասելու աստիճան հաւատացեալներու եւ Եկեղեցական իշխանուրեամ համերաշխ գործակցուրեամ։

Ամերածեց Ակատուցաւ ստեղծել կամոններու նոր հաւաքածոյ մը, որ թշդէ իշխանուրեամ զանցամ աստիճանները ազգային-Եկեղեցական կեանքէն ներս, սահմանէ նոր կանոններ մեր ժամանակներու ընկերային եւ քարոյական կեանքին պարտադրած հարցերու պատասխաններու համար, նպատակ ու մեմնալով ամխաքար պահել Հայ Ակարագիրը եւ պաշտպանել մեր ժողովուրդը օտարացման վտանգին դէմ։

Թելադրուցամ որ մասնագէտ Եկեղեցականներէ եւ աշխարհականներէ մարմին մը ըստեղծուի պատրաստելու համար Հայաստանեայց Եկեղեցւոյ Կանոնագիրք մը, որ պարունակէ

1.— Հայաստանեայց Եկեղեցւոյ համագանակը.

2.— Միսական կամոններ, կարգաւորելու համար խորհրդակատարութիւններու եւ ժամերգուրեամ Վերաբերեալ օրէնքները.

3.— Վարչական կամոններ, որոնք օրինադրեն Հայաստանեայց Եկեղեցիի վարչական կառուցուածքը, նուիրապետական Արոռներու փոխ-յարաբերութիւնները, թեմերու, ծուխերու եւ համայնքներու կամոնագրութիւնները եւ Եկեղեցւոյ կառավարումին հետ կապուած բոլոր հարցերը։

4.— Կարգաւորաց կամոններ, որոշելու համար Եկեղեցականներու կենցադին, կարգապետուրեամ եւ պատասխանատուութիւններու հետ կապուած հարցեր, նաև կարգալուութիւն, կարգաբողութիւն եւայլ։

5.— Աշխարհականաց իրաւամց կամոններ, օրինադրելու համար ամձնական իրաւամց հետ կապուած հարցեր, ինչպէս խառն ամուսնութիւն, ամուսնալուծում, Վերամուսնութիւն, կտակ եւայլ։

6.— Բարոյական կամոններ, որոնք Քրիստոնեայ ամեատի եւ ընտանիքի բարոյական կեանքը կը կերտեն եւ կը գորացնեն։

7.— Ընդհանուր կամոններ։

Առ հասարակ, ժողովի մասնակցողներու կարծիքն էր որ Աման կամոնացում մը կրմայ նպաստել հոգեւորական դասի գործումէնուրեամ արդիւմաւորութեամ, ի սպասաւորութիւն մեր ժողովուրդի հոգեւոր եւ քարոյական պէտքերում։

Ժողովական հայրերը յատուկ ուշադրութեամբ քննարկեցին հոգեւորական ասպարէզին կոչուած թեկնածուներու եւ, առ հասարակ, Հայ դպրոցի աշակերտի կրօնական դաստիարակուրեամ պարագաները։ Ենշտուցաւ այն իրականութիւնը թէ Հայ դպրոցի եւ Հայ Եկեղեցի փոխադարձ ազդեցութիւնը, որ ամցեալ սերումներու Հայ Քրիստոնեայի Ակարագիրը կը կերտէր, այսօր չումի նոյն ուժգնութիւնը։

Թելադրուած կրօնական դաստիարակութիւնը աշխուժացմելու իրենց պատասխանատուուրեամ, ժողովական հայրերը կը զգան ամերաժշտութիւնը։

1.— Հրաւիրելու մասնագէտներէ կազմուած ուսումնական մարմին մը, որ քննարկէ

եկեղեցակամի պատրաստութեամ կոչուած հաստատութիւնները, ուսումնակամ ծրագիրները, գլխաւորաբար Ս. էջմիածնի Հօգեւոր ձեմարամի եւ Ս. Երուսաղեմի ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի, զամոնք արդիականացնելու մտահոգութեամբ:

2.— Ստեղծէ կրօնակամ գիտելիք եւ Անրշմչում ջամրելու մոր միջոցներ, մոր սերումդը դաստիարակելու համար Աստուծոյ գիտութեամբ եւ հաւատքի շունչով:

3.— Նախաձեռնէ շարաբաթերի մը հրատարակութեամ, ժողովրդային զանգուածներու հասկմալի լեզուով:

4.— Հայ Աստուծաշունչի եւ մամաւանդ Աւետարանի տարածումը հետապնդել կարելի միջոցներով:

Համագումարը ցաւով հաստատեց թէ մեր ժողովուրդը անհաղորդ կը մմայ Հայ ծեսին եւ արարողութեան եւ հետզինեւ կը նուազի եկեղեցին պաշտամութեաններուն մասմակցողմերուն թիւր: Ներկանները յատկապէս շշշտեցին աղօթքին կարեւորութիւնը եւ մեր ժողովուրդին աղօթքել սորվեցնելու անհրաժեշտութիւնը:

Աւանդակամ արարողութիւններու գեղեցկութիւնը հաստատելէ ետք, ժողովականները զգացին անհրաժեշտութիւնը լաւագոյն կերպով եւ իրական ապրումով կատարելու խորհրդակատարութիւնները, ստեղծելու համար հաղորդութեան մքնուրտ մը որ կապէ հաւատացները իրարու եւ Աստուծոյ:

Երկարութիւններու գեղեցկութիւնը Աղօթքիրքի եւ Մաշտոցի պարումակութեան հետ կապուած հարցեր եւ եղան գործնակամ թելադրութիւնները Հայ ծեսը աւելի մատչելի, հասկմալի, Անրշմչոյն եւ սիրելի ընծայելու համար:

Յատկապէս շշշտուցաւ կարեւորութիւնը 1915-ի ցեղասպամութեան զոհերու սրբացումին եւ ամոնց նուիրուած աղօթքներու եւ շարականներու յօրինումին:

Ժողովը զրադեցաւ մեր եկեղեցին մտահոգող այժմէակամ հարցերով, ինչպէս խառն ամուսնութիւն, ամուսնալուծութիւններ, վերամուսնութիւն, կուսակրօմութիւն, յատկապէս կամգ առնելով առաջարկի մը վրայ, որ է արտօմել ձեռնադրութիւնը ամուրի Քահանաներու, առանց կուսակրօմութեան ուխտի, նշդելով տարիններու թիւ մը, որմէ ետք պարտին ամուսնամալ կամ կատարել կուսակրօմութեան ուխտը:

Շշշտուցաւ նաեւ կարեւորութիւնը ստեղծելու եկեղեցին կերպամական հիմնադրամ մը, պայակովելու համար առաջադրուած ծրագիրներու թիւրական ծախսը:

Համագումար ժողովը զգաց թէ եկեղեցին պէտք է շարումակէ ազգային իր դերը: Կարեւորութեամբ Ակատի առաջ Մեծ Եղեռնի հետեւանուկ ստեղծուած անկազմակերպ եւ ցրուած վիմակը մեր ժողովուրդին, որուն դարմանը կախում ունի մեծ մասամբ եկեղեցին միաւորող եւ համադրող ուժէն:

Այստեղ մէջրերում մը կ'ըմենք Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի նառէն.

Ցառաջագահութիւնը ունենալէ ետք Հայ եկեղեցականութեան պարտականութիւնն է զօրաշարժի ենթարկել իր ուժերը: Արհամարհենք անհարկի տեսակէտները, դադրինք ըլլալէ խեչեփառներու կողով մը, ամէն օր զիրար խածնող: Մեր ուսերուն առած սրբազն տապանակը, քալենք մեր պատմութեան լավիմաց ուղիներէն, պատրաստ գոհելու ամէն բան: Լաւ պէտք է գիտնանք որ մեր այս դժիմեմ օրերուն վերջին ճակատամարտն է որ տեղի կ'ունենայ, որ չի նմանիր ո'չ Աւարայրի եւ ո'չ ալ Սարդարապատի ճակատամարտին: Պէտք է կորիւն մէջ նետենք մեր վերջին եւ գերազոյն զէնքերը: Միակ ճշմարտութիւնը եւ սրբազն պատգամը որ սորված ենք մեր պատմութեանէն կը պարփակուի մէկ բառի մէջ՝ տոկալ, մինչեւ որ ծագի արեգակն արդարութեան:

Երեք քարորդ դարէ ի վեր, յանուն նոր՝ բայց մեզի օտար հանգանակներու խօսող մարծէները սարսեցին, քանդելու աստիճան մեր գոյութեան չէնքը, առանց կարենալ ստեղծանան: Հայ եկեղեցին գործը պէտք է ըլլայ նորէն, ինչպէս անցեալին մէջ նոյնպէս այս քելութեան եւ դերին մէջ:

Հօգեւորականաց դասը մեր ժողովուրդի եւ եկեղեցին միութեան հեռամկարը տեսաւ Ս. էջմիածինի Մայր Արքոոի պայծառացման եւ Անրկայ Հայրենիքի յառաջդիմութեան մամրով:

Եւ այս բոլորը անոր համար, որովհետեւ մենք այսօր կը տառապինք գիտակցութեան տագնապէ մը, իրը արդիւնք մեր ժողովուրդի արկածահարութեան: Այդ արկածին պատճառ մեր ժողովուրդին բնութիւնը ներկայ չէ իր մէջ ամբողջութեամբ: Շատ բան այլա-

փոխուած է մեր ներսը, աւելին՝ Հայ հոգին իր վերջին խաչելութեան ճամբուն՝ փոխան զօրանալու, նուազած ու բեկուած է. ահա տարբերութիւնը երէկուան եւ այսօրուան Հայուն՝ եւ այս աւելի տխուր է մեզի պարտադրուած սպանդէն։ Անոր համար մեր այսօրուան ժողովուրդին օտար կը մնան պատմութեան մէջ իրականացած իր պապերուն առաջինութիւնները։ Որքան բան պիտի աւելնար մեր մէջ, եթէ մենք ունենայինք գիտակցութիւնը, ներկայութիւնը եւ մասնակցութիւնը մեր անցեալին, ամբողջ ընելու համար Հայը, սփիւրքի հովանուած։

Ժողովը անդրադարձաւ այս վերջին, որ բացուած է 1956-էն ի վեր մեր Եկեղեցին մարմինին վրայ եւ մաղթեց որ վերջ գտնեն Կիլիկիոյ Արքունի ունմագութիւնները եւ վերահաստատուի Հայաստանեայց Առաջելական Սուրբ Եկեղեցիի միութիւնը, Ամենայն Հայոց Կարողիկոսութեամ հոգեւոր հեղիմակութեամ Անորին։

Խորեդակցութիւններու ըմբացքին, եղան զանազան գործմական առաջարկութիւններ, Հայ Եկեղեցին առաքելութիւնը արդիւմաւորելու նպատակով։ Սոյն առաջարկութիւններն են։

1.— Հրատարակել մասմագիտացած պարբերաթերթ մը Հայ հոգեւորականութեամ համար միայն։

2.— Տպագրել եւ հրատարակել Թէոդիկի պատրաստած Նոր Ղեւոնդեանք աշխատանքը, ուր կը Ակարագրուի մարտիրոսութիւնը Հայ հոգեւորականութերուն։

3.— Թելադրել թեմական Առաջմորդներուն որ գործմականապէս ժաշակերեն Աւետարանի Արեւմտահայերէն թարգմանութեամ տարածումը։

4.— Զօրաւիգ կանգնիլ եւ Քաջալերել Աստուածաշունչի գիտական հրատարակութեամ ծրագրին։

5.— Հիմնել Հայագիտութեամ Ակադեմիա մը Երուսաղէմի մէջ։

Եկեղեցականներու Համագումարը որոշեց իր խորեդակցութիւններու արդիւնքը ենթարկել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հաւամութեամ եւ տնօրինութեամ, լման բղբածրարով մը։

Ժողովը փակուեցաւ շնորհակալութեամ եւ գնահատանքի խոսքով ուղղուած Ամեն. Տ. Եղիշէ Սրբազն Պատրիարքին, որ Ախյաճենողը եւ հովանաւորողը եղաւ Համագումարին։

Համագումարի օրերէն եւք, Երուսաղէմ հաւաքուած հոգեւորականութերը տօմախմբեցին Զաքարիա Պատրիարքի ծննդեամ երկուարդիւրամեակը եւ Եղիշէ Պատրիարք Դուրեամի մահուամ յիսմամեակը, մին՝ իրրեւ հիմնադիրը եւ միւսը՝ Վերականգնողը ժառանգաւորաց Վարժարամին։

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԳԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԻՒՆ

Ապա խօսք առաւ Ամեն. Տ. Շնորհը
Պատրիարք Հայրը եւ ըսաւ։

Ես կը խօսիմ ոչ քէ իրրեւ նախագահութեամ մաս, այլ իրրեւ հրաւիրեալ հոգեւորական մը։ Կ'ենթադրեմ որ ասիկա վերջին Ախյան է Համագումարին։ Կ'առաջարկեմ որ երախտագիտութեամ եւ շնորհակալութեամ արձանագրութիւն մը ծգուի Երուսաղէմի Պատրիարքութեամ Ակատմամք' այս շատ գնահատելի ձեռնարկին համար։

Երկար եւ ուժեղ ծափահարութիւն։

Պատրիարք Սրբազնը յանձնարարեց Առաջնորդներուն որ յանձն առնեն Աւետարանի Արեւմտահայերէն թարգմանութեան տպագրութիւնը արագացնել, ապահովցնելով Ս. Գրոց Ընկերութիւնը թէ իւրաքանչիւր թեմ պիտի փորձէ կարեւոր

թիւով Ս. Գիրքեր սպառել։ Ամենապատիւ ատենախօսը յանձն առաւ տասը հազար օրինակ ապսարել Թրքահայութեան համար։

Պատրիարք Սրբազնը ընդգծեց կարեւորութիւնը Հիմնադրամի ծրագիրին եւ պարբերաթերթի մը Հրատարակութեան։ Սրբազն Պատրիարքը առաջարկեց որ

Յանձնախումը մը կազմուի ամենաշապէս որ այս Հիմնադրամի եւ պարբերաթերթի հարցով գործմականապէս զրադի։

Իսկ իմծի համար ամենէն կարեւորը այս վերջինն է. ինչու չկազմենք Սաղիմական Ակադեմիան։ Մեր Եկեղեցին պէտք ունի ակադեմիայի մը։ Միիթբարեանները կազմեր են, Հայաստանի մէջ կայ, արտասահմանի մէջ, Հայաստանեայց Առաջելական Եկեղեցին չունի իր ակադեմիան. պէտք է ուղղեցին յունի ակադեմիան կ'ենթադրեմ որ

այս հաւաքականութիւնն է, որ նոյն դրպցէն ելած է, նոյն մտայնութիւնը ունի, յաւ մտարականներէ կազմուած է. կ'եմբարդրեմ որ մենք ի վիճակի ենք Սադիմական Ակադեմիա մը կազմելու: Հետեւարար՝ այս գաղափարն ալ կ'ուզեմ որ որդեգորէ, ընդունի այս Համագումարը եւ այս մասին ալ գործմական Քայլեր առնուին Սադիմական Ակադեմիա մը կազմելու: Եւ միաժամանակ, իսկապէս ասիկա անցողակի երեւոյք մը չըլլայ: Սրտիս շատ խօսող շարժում մըն է ասիկա որ կրմայ Վերականգնել արեւելեան վարդապետներու այդ սկանչելի ոգին եւ սկանչելի շարժումը, որ բումք կամգնեցաւ կաթոլիկեան մտայնութեան, ձեւերու եւ ծեսերու Աերթափանցումին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ներս: Սադիմական սերումնը ուրոյն յատկանշական ոգի մը ունի եւ կապուած է ուժգին կերպով, գօրաւոր կերպով Եկեղեցական գաղափարին, ազգային գաղափարին, էջմիածնի գաղափարին: Եւ հետեւարար այս մտայնութեամբ օժոուած հոգեւորականներու պարբերար հաւաքուիլը վստահ եմ որ շատ օգտակարութիւն պիտի ունենայ: Հետեւարար՝ կ'առաջարկեմ որ մնայուն եւ հետեւողական այս գործը հետապնդող մարմին մը ստեղծուի, որպէսզի պարբերար ունենանք այս հաւաքոյթերը եւ մանաւանդ հետապնդենք նախորդ ժողովին մէջ տրուած որոշումները, փափաքները, քաղաքանքները, տեսնենք քէ որ քանով իրականութեան նամրուն մէջ դրուած են: Հետեւարար՝ ամերածեշտ է մնայուն, տեւական յանձնախումը մը կազմել որպէսզի հետապնդէ այս հարցը եւ մենք պարբերար գանք Երուսաղեմի այս իսկապէս ազգային, կրօնական, խորապէս կրօնական այս մթնոլորտին մէջ միասին ըլլանք: Այդ միասին ըլլալը արդէն իսկ վստահ եմ որ մեր մէջը պիտի աւելի արծարծէ, մշակէ եւ զօրացնէ եղայրական համագործակցութեան ոգին, որուն այնքան պէտք ունի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ներ-

Երկու խօսքով կ'ուզեմ փակել այս հաւաքոյթը, ըսելու համար քէ ուրախութիւնը՝ որ իմս է, լցեալ է: Սրտագին շնորհակալութիւն Ամեն. Շնորհք Պատրիարքին, բոլոր Արքեպիսկոպոսներուն, Եպիսկոպոսներուն, Վարդապետներուն եւ Երեցներուն, որոնք պատասխանեցին մեր երակի մասին: Նոյն Հարցին անդրադարձաւ նոյնակս Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս:

Կայիս:

Մեծ ծափողջոյններով ընդունուեցաւ Ամեն. Տ. Շնորհք Պատրիարքի եղբափակիչ խօսքերը:

Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը, յանուն ներկաներուն, չնորհաւորեց Ամեն. Տ. Շնորհք Պատրիարքի ներկայացուցած առաջդրութիւնը եւ աւելցուց հետեւեալը.

Պատրիարք Սրբազն եղոր առաջարկը սկանչելի է. բայց ես պիտի ուզէի, եւ վստահ եմ բոլորդ ալ համաձայն էք, որ այդ առաջարկը նախ Աերկայացուեր Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Եթէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաձայն է որ այդ կարգի մնայուն մարմին մը, յանձնախումը մը հոս գոյութիւն ունենայ որպէսզի հըրահրէ, ծրագրէ եւ գործադրութեան նամրուն մէջ դնէ այն բոլոր հարցերը որոնց մասին խորհրդակցեցանք, ըլլայ բոլոր նախ եւ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաւանութեամբ եւ կարգադրութեամբ: Ասիկա կ'ըսեմ ոչ ունե Ակատումով, այլ որպէսզի ինչ որ պիտի կատարուի, ըլլայ մեր Եկեղեցւոյ ամրողականութեամբ եւ մեր Եկեղեցւոյ Գերագոյն Պետի դեկապարութեամբ եւ փափառով. այլապէս առաջարկուածը հրաշալի է եւ վստահ եմ որ բոլորիս ալ սրտին կը խօսի:

Խօսք առաւ նաեւ Գերշ. Տ. Պսակ Արքեպիսկոպոս, յայտնելու համար իր մտահոգութիւնը Եկեղեցին ներս տիրող անիշխանական վիճակի մասին: Նոյն Հարցին անդրադարձաւ նոյնակս Գերշ. Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս:

Ժամը 11-ին, Ատենապետ Գերշ. Տ. Սիոն Արքեպիսկոպոս վերջ տուաւ միջամտութիւններուն, չնորհակալութիւն յայտնեց Նախագահութեան, Քարտուղարութեան եւ Համագումարին մասնակցող Եկեղեցական Հայրերուն եւ վերջին խօսքը տուաւ Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքին:

Նորին Ամենապատուութիւնը փակեց ժողովը հետեւեալ բառերով.

Ես ուրախ եմ եւ վստահ՝ որ բոլորդ ալ կը բաժնէք իմ բերկրանքը այս տեսակ մը ընտանեկան հաւաքոյթին համար: Աստուած մեզի հետ ըլլայ, եւ երկար կեանք պարգևել մեր Եկեղեցւոյ պետ՝ Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Կաթողիկոսին, որպէսզի Ամ կարենայ

իրագործել իր փափաքմերն ու յառաջադրամքմերը, ի փառս Աստուծոյ եւ ի հաստատութիւն մեր Եկեղեցւոյ:

Մենք միշտ սիրով պատրաստ եմք այս եւ մման մպատակմերու համար ընելու ամէն կարգի զոհողութիւններ, ունենալու համար Զեր Աերկայութիւնը այս Սուրբ Տամը մէջ: Բարի Եկաֆ եւ բարի Քով մմաք:

Ժողովի փակման խօսքէն ետք, գոհարանական արարողութիւն մը կատարուեցաւ, մաղթանքով, աղօթքով, շարականով եւ ընթերցուածով Ս. Գիրքէն, փառք տալու

Աստուծոյ որ իր Հոգիին ներշնչումով առաջնորդեց բոլոր հոգեւորականները իրենց խորհրդակցութիւններու ընթացքին:



Եթէ զիս տամիս դէպի Յորդաման...



ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ
ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ
140-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ՆԿԱՐՆԵՐԸ ԿԸ ԽՕՍԻՆ ԱԼԵՔՍ ԵՒ ՄԱՐԻ
ՄԱՆՈՒԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՆՑԵԱԼԻ
ԵՒ ՆԵՐԿԱՑԻ ՄԱՍԻՆ

Հիմնարկութիւն եւ առաջին տարիներ

1833-ին, Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միարանութեան ամդամ Զաքարիա Եպիսկոպոս կը հաստատէ տպարան մը Երուսաղէմի մէջ: Առաջին տպարանը կը հանդիսանայ ան Ս. Քաղաքին:

Տասը տարիներ ետք, 1843-ի ամառը, նոյն Զաքարիա Եպս.ը, այժմ քարձագած Պատրիարքական Գահին, կը հաստատէ ժառանգաւորաց Վարժարանը, Ռամլէի Ս. Գեորգ վանքին մէջ: Հայերէթի ուսուցիչ կը կարգէ Խաչատուր Քահանայ Տարօնցին եւ Շնորհարձու կը Աշամակէ, այսինքն տնօրէն՝ Ստեփանոս Վրդ. Տիգրանակերտցին: «Եւ որպէսզի քարեկարգ ընթանայ վարժարանը՝ իր յանձնարարութեամբ փոխանորդ Կիրակոս Եպիսկոպոս եւ քանի մը առաջաւոր վարդապետներ տասը յօդածներէ քաղկացեալ Կամոնագիր մը կը պատրաստե՞ն՝ ուսմանց աստիճաններու եւ ուսուցիչներու եւ ուսանողներու պարտականութեամց վերաբերեալ» (25 Յուլիս 1843) (Տ. Սաւալանեանց, Պատմութիւն Երուսաղէմի, բրգ. Մ. Եպս. Նշանեանի, Բ. հատ., էջ 1028):

Մեկ ու կէս տարիներ ետք Վարժարանը կը փոխադրուի Երուսաղէմ, առանձին տան մը մէջ: Աստուածատուր Եպս. իր Ժամանակագրութեան մէջ (էջ 532) աշակերտներուն թիւը կը յիշէ իրրեւ 30: Երուսաղէմ փոխադրուած ժառանգաւորաց Վարժարանի ուսուցիչ կը կարգէ «Արմաշի վանքին Մուրատ վարժապետը, որ հմուտ եւ եռամդուն աշխարհական մըն էր ու այն տարին ուխտի եկած էր Երուսաղէմ: Մուրատ վարժապետ կը դասախուտ Քերականութիւն, Տրամարանութիւն եւ Ճարտասանութիւն» (Նշանեան, էջ 1028): Մինչեւ այսօր ունինք երեք գրքոյկները, որոնք դասագիրքերը եղած են յիշեալ երեք դասընթացքներուն: Անոնք կը վկայեն թէ գեղեցիկ թիգ մը կատարուած է Երուսաղէմ, Առահաստատ Վարժարանին տալու գիտական որոշ մակարդակ մը, ժամանակի պահանջմէն համաձայն:



Երջանկայիշատակ
Տ. ԶԱԳԱՐԻԱ Բ. ԿՈԲԵՑԻ
Բազմավաստակ Պատրիարք Ս. Արոնոյս
Հիմնադիր Ժառանգաւորաց Վարժարանի
եւ
Ս. Յակոբեանց Տպարանի

1846-ին տարաժամ կը վախճանի Զաքարիա Պատրիարք եւ անոր փոխաթորդը եւ յաջորդը, Կիրակոս Եպիսկոպոս, տակաւին Պատրիարքական Աթոռը շրաբրացած, անգամ մը եւս կը փոխադրէ ժառանգաւորմերը իրենց յատկացուած տումէն Ս. Յակոբեանց վանիքը: Մուրատ վարժապետ մեկնած էր եւ աշակերտմերուն թիւր պակսած: Կիրակոս Եպիսկոպոս կամ հայկարանութեան դասատու կը կարգէ յառաջադէմ ուսանողմերէն Մարգուանցի Կարապետ սարկաւագը»:

Կիրակոսի պատրիարքութեան օրով, ժառանգաւորաց Վարժարանը կը յանձնուի կիմ անապատի միարան Սիմեոն Վարդապետին, «որ քաջահմուտ եւ վարժ մեկնիչ էր Ս. Գրոց, ճարտարախոս ու անձանձիր դասախոս միանգամայն» (Նշանեան, էջ 1045): Ան թերել կու տայ նաև իր ժամանակի մեծ մուտքական եւ լաւագոյն ուսուցիչներէն Տիգրան Սաւալամեանցը:

1848-ին Սաւալամեանց կը ստանձնէ վարժարանը, կը վերակազմէ կանոնագրութիւնը եւ դասացուցակին վրայ կ'աւելցընէ Քրիստոնէական Վարդապետութիւն, Աշխարհագրութիւն եւ Դիցարանութիւն:

Թէեւ երեք տարիներ միայն կը տեսէ Կիրակոսի պատրիարքութիւնը, սակայն արդիւնաւոր տարիներ կը համդիսանան վարժարանին համար: Ազ է որ կը հիմնէ Զամ Թաղը (Մայրի Թաղը), վանքին հարաւակողմը, մայրիներու պարտէզին տեղը եւ հնն փոխադրել կու տայ ուսանողութիւնը:


Ցովհաննէս եւ Խսայի Պատրիարքներու ցրչան

Իր յաջորդը՝ Զմիւռնիացի Ցովհաննէս Պատրիարք կը կասեցնէ վարժարանին յառաջդիմութիւնը եւ տպարանին զարգացումը: Իր պատրիարքութեան ամրող փառքը կը կազմէ շիմարարութիւնը, յատկապէս Պատրիարքարանի փառաւոր շենքին եւ Ճեմարանին (1854): Թէեւ շին է գմրէթաւոր եւ բառանկիւն շենքը Ճեմարանին, սակայն, կ'ըսէ Օրմանեան (Ազգապատում, Գ. 3899), «գեղեցիկ բանգարանի յատկութիւններ ունի, քան թէ յարմարագոյն վարժարանի»: (Այժմ իրագործած է ան Թամգարանի իր կոչումը):

Ցովհաննէս Պատրիարք կը դադրեցնէ Տիգրան Սաւալամեանցը եւ ուսանողմերը կը յանձնէ «Ճերումի Սիմեոն Վարդապետին, որ զուրկ ըլլալով մեր լեզուին գեղե-



ՑՈՎՀԱՆՆԷՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԶՄԻՒՐՆԻԱՑԻ



Մարտիրոս Շահումյան

ՏԻԳՐԱՆ ՍԱՎԱԼԱՄԵԱՆՑ

ցիկ դպրութեալն, միայն Ս. Գիրք կ'աւանդէք երկարածիգ մեկնութիւններով» (Նըստանեան, էջ 1087):


1856-ին, բազմավաստակ մտաւորական
եւ Նրուսաղէմի Պատմութեան հեղինակ
Տիգրան Սաւալյանեամց, որ Վերակազմած էր
վարժարանը եւ դրած ուսումնական ամուռ
հիմքրու վրայ, կը բողու Նրուսաղէմը,
յուսահատած Յովհաննես Պատրիարքի
ընթացքէն:

Յովհաննես Պատրիարք Երուսաղեմ կը
հրաւիրէ Պոլսոյ Մայր Եկեղեցիի Գերգ
Քահանան: Ան կը հասնի Ս. Քաղաք 1858-ի
Յութիսին եւ կը ստանձնէ ուսուցչու-
թիւնը: Տարի մը միայն կը տեւէ իր այս
պաշտօնը:

Դժուար օրեր կ'անցմէ վարժարանը թով-
հանեսի պատրիարքութեան վերջին տարի-
ներուն, Ասեւ անոր վախճանումէն ետք՝
եր Միաբանութիւնը երկար պայքար մղեց
Պոլսոյ ժողովականամերութ դէմ, որոնք
Սահմանադրական կարգեր կ'ուզէին հաս-
տանեւ Երուսաղէմ:

Տնօրէն ժողովը, «ըմբռանելով թէ Միա-
քանութեամ բոլոր պէտքերէն կարեւորա-
գոյնն եր՝ տարիներէ ի վեր խափանուած
ժառանգաւորաց Դպրոցին բարեկարգու-
թիւմը» (Նշաննեան, էջ 1124), անգամ մը եւս
կը հրաիրէ Սաւալանեանցը: 1863-ին,
վերջինս կը վերադառնայ իր պաշտօնին եւ
կը վերսկսի դասաւանդել հայերէն եւ գաղ-
ղիերէն լեզուները: Ան կը վերականգնէ
դպրոցին վարկը եւ արդիւմաւոր կերպով կը
շարունակէ դպրոցին վերելքը, մինչեւ իր
վերջնական մեկնումը 1872-ին, Խայրի
Պատրիարքի հիշանութեամ օրերուն:

Խայի Պատրիարքի Ախիսածունութեամբ, 1866-ին կը սկսի հրատարակուի «Արևոն»ը, իրեւ պաշտօնագիր Երուսաղէմի



ՍԻԾՆ Ամսագրի առաջին թիւը (1866)

Պատրիարքարամին, այնպէս որ աւելի յըստակ գաղափար մը կարելի է կազմել աշակերտութեամ, ուսուցչական կազմին եւ դասաւանդուած միւթերու մասին, վարժարամին տարեկան տեղեկագիրներէն:

1866-ին, «Ամակիմ աշակերտ» են 5 սարկաւագ, 8 ուրարակիր եւ 4 դպիր, իսկ Առողջական աշակերտներն են 7 միայն:

1867-ին Նորաւաղեմ կը հասմի Արցախսեցի Գարեգին Մուրատեամ, «Ռուսահայոց մէջ ուսումնական եւ գործիչ անձ մը» (Ազգապատում, Գ. 4202), որուն կը յանձնուի վարժարանին պատասխանառութիւնը, թէեւ տեսչական պաշտօնը կը մնայ Մկրտիչ Վրդ. Սահակեամի: Գարեգին Մուրատեամ աշակերտութեան թիւը կը քարձարացնէ բառասումի եւ դասաւաղուած միւրերուն վրայ կ'աւելցնէ Ս. Գրոց Պատմութիւն, Եկեղեցական Պատմութիւն, Ճարտասանութիւն, Տաճկերեւ եւ Գաղղիերեւ:

1869-ին 33 աշակերտներէն քիչեր միայն
անցան Միարանուրբեան շարքը: Սակայն յա-
շողակ աշակերտներէն երեքը՝ Գարբիկի Խա-
պայեան, Մելիքն Յակոբեան եւ Մաքսուս
Մաքսուտեան Առյօն տարին կը դրկուին Պո-
լիս, երկու տարուան ուսումնական մասնա-
ւոր ընթացքի մը հետևելու: Երբ կը վերա-
դառնան, իրենց ուսումնապետը ձեռնա-
ռուուած էր եւ վերակոչուած Մելիքսենեկ



ԱՐԵՎԻ ՑԱԼՈՒԹՅԱԿ ՎՐԴ. ՄՈՒՐԱՏԵԱՆ



Ս. ԱԹՈՒՐՈՅ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐՔ Տ. ԵՍԱՅԻ Դ. ԹԱԼԱՍՑԻ

Վրդ., իսկ իրեմք, իրրեւ Սարկաւագ վեց տարիներ կը ծառայեմ իրրեւ ուսուցիչ:

1871-ի Պայծառակերպութեան տօնիմ, երեք աշակերտներ կը ձեռնադրուիմ եւ կը վերակոչուիմ Գարրիէլ, Դանիէլ եւ Մաղաքիա: Գարրիէլ Վրդ. կը ծառայէ Ս. Արոնիմ եւ իր մահկանացում կը կնքէ 1903-ին, Լուսարարապետութեան պաշտօնիմ մէջ: Դանիէլ Վրդ. իր կեամբը կը կնքէ Աղեքսանդրիա, հոգեւոր հովուութեան պաշտօնիմ մէջ եւ Մաղաքիա կ'եպիսկոպոսանայ 1898-ին եւ կը վախճանի Պոլսյ մէջ 1922-ին:

Յաջորդող տարիներում, աշակերտներում թիւը կը քարձրանայ 47-ի, քաժնուած չորս դասարաններու վրայ, որոնցմէ 11-ը ընթերցման անվարժ» Առենկներ: Դասցուցակիմ վրայ աւելցած կ'երեւիմ հետեւեալ նիւթերը. Երաժշտութիւն, Բնական Պատմութիւն, Ազգային Պատմութիւն եւ Քրիստոնեական:

1877-ի գլխաւոր դէպքը, որ պիտի ազդէր թէ՝ վարժարանի եւ թէ Միարամութեան կեամբիմ վրայ, ձեռնադրութիւնը եղաւ երեք Սարկաւագներում, որոնք նսայի Պատրիարքի օրով արդէն իսկ տիրական դէմքները եղած էին: Ասոնք են. Գարրիէլ Սրկ. Խապայենց Խարբերդցի՝ Սահակ Վարդապետ, Մելգոն Սրկ. Յակոբեան Թէքիրտաղցի՝ Վահան Վարդապետ եւ Մաքուտ Սրկ. Մաքուտեան Դամասկացի՝ Ղեւոնդ Վարդապետ:

Նոյն օրը ձեռնադրութեան նաև երկու Միարամներ՝ Գարեգին եւ Յակոբ Վարդապետներ, որոնք հետեւած չէին վարժարանի դասընթացքներում:

Խսայի Պատրիարքի գահակալութեան 21 տարիներու ընթացքին, Վարժարան յայախած եղան մօտ 150 աշակերտներ, որոնցմէ եկեղեցական ուխտ կատարեցին 11 Միարամներ:

Թէեւ ուսումնական անձնաւորութիւն մը եղած չէ Խսայի Պատրիարք, սակայն հաւատացած է Երուսաղէմի մշակութային առաքելութեան եւ ամէն կերպով Քաջալերած է Զաքարիա եւ Կիրակոս Պատրիարքներու սկսած ծրագիրները. տպարամեն լոյս ընծայուած են պատմագիրքներու շարք մը եւ սկսած է հրատարակուիլ «Սիօն» ամսագիրը, թէեւ կարթ ժամանակամիջոցով: Առաջին ամսը եղած է իմէ որ լուսամկարչութեան արհեստը Անդրմուծած է Երուսաղէմ: Ս. Երկրի մէջ առնուած առաջին լուսամկարները, որոնք գաղափար մը կու տան զամացան սրբատեղիներու եւ ամձերու դիմագծի



ՂԵՒՈՆԴ ՎՐԴ. ՄԱՔՍՈՒՏԵԱՆ
(1877 - 1878)



ՍԱՀԱԿ ՎՐԴ. ԽԱՊԱՅԵԱՆ
(1878 - 1885)

մասին, կը պարտիմք իր Ամխաճեռութեան:

Յարութիւն Պատրիարքի Ծրչան

Յաջորդ Պատրիարքին՝ Յարութիւն Վեհապետեանի օրով (1885-1910), Ժառանգաւորաց Վարժարանը կը շարումակէ իր կեամբք: Ուսուցչական կազմին մէջ կ'երեւին հոչակաւոր դասասումեր. Գեորգ Գրիգորեան երաժշտագէտը, որ երկար տարիներ ծառայած է իրքի երաժշտութեան ուսուցիչ եւ դպրապետ Ս. Յակոբեանց Տաթարին, Գրիգոր Անմահումի (Ամխիկին հիմնադիր-տնօրէն Վերին Մամիսայի Հայ Ամերիկեան Վարժարանին), որ դասաւանդած է Գաղղիերէն եւ Գիտութիւն, Թովմաս Աթէմեան, որ երկու տարի միայն (1905-1907) Հայերէն լեզուի եւ չափական գիտութիւններու ուսուցիչն է եղած, Վամեցի Մարկոս Նաբամեան (Ամխիկին Փոխ-տեսուչ Վամի Վարժապետամոցին), որ 1886-ին կը ձերքակալուի, կը բերուի Պոլիս եւ 1887-ին կ'ախսորուի Երուսաղէմ, մինչև 1890 կը դասաւանդէ Պատմութիւն եւ Աշխարհագրութիւն (Աերում ստամակէ ետք կը վերադառնայ Պոլիս եւ հոն կը ծառայէ իրքի կը բական տեսուչ Պոլսոյ Վարժարաններուն),

իրաւագէտ Յակոբ Մեղաւորեան (Ամխիկին տեսուչ Տրապիզոնի Համազգեաց Վարժարանի), որ 1888-1890 քուականներուն կը դասաւանդէ Հայերէն, Գիտութիւն եւ Տոմարակալութիւն, Ցովհաննես Ճգմաւորեան եղած է գծագրութեան ուսուցիչ, Արկարած է սրբամկարներ, Երուսաղէմ գրտնուած հայկական մոզայիկներու իւղաներկ վերարտադրութիւնը եւ ուսուցած է Արկարչութիւն, Ցովհէփ Տէր Վարդանան, Ժառանգաւոր սան եղած եւ ապա՝ ուսուցիչ 1902-1904 շրջամին, Վերջմականապէս վերադառնալէ առաջ Երուսաղէմ 1920-ին, Նիկողայոս Զիգիաննեանց, շրջամաւարտ Փէթրսպուրկի համալսարաններ եւ գիտութեանց ոսուցիչ 1892-3, մէկ տարեշրջամի, Պետրոս Կիւրեղեան (Սապահկիւլեան), որ 1890-2 տարիներուն աւանդած է գիտութեան դասեր, Սողոմոն Գրիգորեան, աշակերտ Այց Ժառանգաւորացին, եղած է Թուրքերէն լեզուի մասնագէտ եւ իրը այդ՝ ուսուցիչ եւ Պատրիարքարանի Թուրքերէնի Քարտուղար, երկար տարիներ, եւ վերջապէս՝ հոչակաւոր գիտմական Ֆրէտէրիկ Մուրաստ, գերմանագէտ, որ երատարակած է «Յովհաննու Յայտնութեան նորագիւտ Թարգմանութիւնը» անում ըմդարձակ ուսումնասիրութիւնը, ձեռագիրներու բաղդատութեամբ:

1886-ին, Յարութիւն Պատրիարք կը-



Խմբամկար Ժառանգաւորաց Վարժարանի ուսամողութեան (1897)

ձեռնադրէ չորս Առըմմամեր, Աախկիմ Ժառանգաւորմերէն: Ասոնք եմ. Պետրոս Սրկ. Պետրոսիան որ կը վերակոչուի Թովմաս, Պողոս Սրկ. Կարապետեամ՝ Եսայի, Պետրոս Սրկ. Աւետիսեամ՝ Մատթէոս եւ Յառութիւն Սրկ. Ահարոնեամ՝ Եղիշէ:

Թովմաս Վրդ. կը ծառայէ Ս. Աբոնիս զամազամ տեսչութիւններու մէջ եւ կը վախճանի 1920-ին: Եսայի Վրդ. Առյալպէս կը ծառայէ Ս. Յակորի իրրեւ դասապետ եւ շինուածապետ, ամդամ Տնօրէն Ժողովոյ, կը վարէ այլ տեսչութիւններ եւ իր մահկանացուն կը կմքէ 1909-ին: Մատթէոս Վրդ. ծառայութեամ երկար տարիներ կ'անցնէ Երուսաղէմ, կը վարէ պատասխանատու պաշտօններ, մեծ հեղինակութեամբ: Մանօր իրրեւ Մատթէոս Եպս. Գայրգմեամ, ամ Ս. Աբոնիս տիրակամ դէմքերէն մին կը համդիսանայ մինչեւ Թորգոն Պատրիարքի օրերը: Խսկ Եղիշէ Վրդ., Առյալպէս կարկառուն դէմքերէն Երուսաղէմի Միարանութեամ, ծանօթ իրրեւ Եղիշէ Եպս. Զիլիմկիրեամ, կը վարէ բազմարի առաջնորդակամ պաշտօններ՝ Պէյրութ, Դամասկոս եւ Բաղէշ, վերադառնալէ առաջ Ս. Աբոն ստամմելու համար Ժառանգաւորաց Վարժարանի Տեսչութիւնը: Բազմարի գիրքերու հեղինակ, առաւելաբար յուշագրութիւններ, ամ կ'ախտորուի Դամասկոս Սահակ Կարողիկոսի հետ եւ 1920-ին կ'օծէ Պէյրութի Ս. Նշան Եկեղեցին: Յամկարծամահ կ'ըլլայ 1929 Փետրուարին:

1889-ին, Յոր խումք մը Աախկիմ Ժառանգաւորմերու կ'ընեն իրենց ուխտը Ս. Յակոբեամց Տամարին մէջ: Ասոնք եմ. Յակոր Տէր Մերիկեամ կը վերակոչուի Հռւկաս, Խաչատուր Քիւրքմեամ՝ Եղնիկ, Ցովհաննէս Տէր Կարապետեամ՝ Կարապետ, Գրիգոր Քէշիշեամ՝ Վահան, Կիրակոս Տէր Սարգսիսեամ՝ Մկրտիչ, Տիգրամ Տէր Խաչատուրեամ՝ Հմայեակ եւ Կարապետ Յակորեամ՝ Դանիէլ:

Կարապետ Վարդապետին կը յամձնուի Ժառանգաւորաց Վարժարանի տեսչութեամ պաշտօնը 1893-1901: Մինչեւ 1911 կը ծառայէ իրրեւ Հալէպի Առաջնորդ եւ Տնօրէն Ժողովի ամդամ, երբ կը բողոք կարգը եւ կ'երթայ Նիկոսիա:

1892-ի հունամինդ կը Աերկայամայ հինգ ձեռնադրութիւններով. Նազարէր Սրկ. Պէղիրենեամ կը վերակոչուի Եփրեմ, Պողոս Շահնազարեամ՝ Պողոս, Ցովհաննէս Ղազարեամ՝ Համազասպ, Արշակ Պետրոսեամ՝ Եղեկիէլ եւ Յառութիւն Պարոնեամ՝ Յա-



ԳԵՂՐԳ ԵՊՍ. ԵՐԿՑԵԱՆ
(1885 - 1890)



ԿԱՐԱՊԵՏ ՎՐԴ. ՏԷՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
(1893 - 1901)

բութիւն:

Ինը տարիներ եսք, 1898-ին, վարդապետական ձեռնադրութիւններու թիւը ժառանգաւորաց Վարժարանի ընթացաւարտներուն կը հասնի եօթի. Ծովիաննես Սրկ. Վարդապետան կը վերակոչուի Վրթանէս, Կիւրեղ Սրկ. Խապայեան՝ Ներսէս, Միրիման Սրկ. Նշանան՝ Մեսրոպ, Ռուրէն Սրկ. Մամուլեան՝ Մերովէ, Տիգրան Սրկ. Գասպարեան եւ Պետրոս Սրկ. Սարանեան՝ Պետրոս: Նոյն օրը կը ձեռնադրուի նաև Տ. Դաւիթ Տէրտէրեան, որ չէր աշակերտած ժառանգաւորացին, այլ իրեւ փոքրաւոր ծառայած էր Տ. Երեմիա Եպս. Ան կը ծառայէ Ս. Աբովին 23 տարիներ, վերջին 14 տարիները իրեւ Լուսարարապետ: 1921-ին հայ ոմբագործի մը դաշոյնին զոհ կ'երթայ:

1902-ին ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտներէն նոր խումբ մը կ'ընդունի Քահանյական կարգը: Ասոնք են. Գեղրգ Ճամսրգեան, որ կը վերակոչուի դարձեալ Գէորգ, Վաղարշակ Պողոսեան՝ Վաղարշակ, Երեմիա Լիֆորեան՝ Երեմիա եւ Ռոպինսոն

Գազագեան՝ Սմբատ:

1905-ին ձեռնադրուած են ժառանգաւորաց Վարժարանի երկու նախկին սաներ՝ Վաղարշակ Պէքարեան եւ Մանուկ Մխիթարեան, վերակոչուելով Հեւոնդ եւ Գիւտ:

1909-ին Խորէն Փոսրոյեան եւ Գրիգոր Հովհիեան ձեռնադրուած են եւ կոչուած՝ Խորէն եւ Մելքիսեդեկ:

Յարութիւն Պատրիարքի գահակալութեան խամեինգ տարիներու ընթացքին (1885-1910), ժառանգաւորաց Վարժարանէն կ'անցնին 250 աշակերտներ, որոնք առ հասարակ երեք տարիներ միայն կ'ուսանին եւ շատեր կը մեկնին «մօրը քախանձանօք» կամ «ծմնղացը խնդրամէռով», ոմանք կը վըտարուին իրեւ «ամընդունակ» կամ «անկարգ եւ անուղղայ» կամ նաև «յանդուզ» եւ անզուսպ: Սակայն «սակաւ ընտրեալ» ները, որոնք կ'ընեն իրենց ուխտը Երուաղում, Արմաշ կամ Սիս եւ կը նուիրուին Եկեղեցիի ծառայութեան, կը կազմեն պատկանելի թիւ մը 35 եկեղեցականներու:

Մելքիսեդեկ Վրդ. Մուրատեանի մեկ-



Կմբանկար ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան (1890). Բ. Հարթ՝ ճախէն Հորբորդ՝ Պետրոս Սրկ. Սարանեան, ապագային Կաթողիկոս Մեծի Ցաման Կիլիկիոյ: Վերջին Հարթ՝ ճախէն Վեցերորդը՝ Միրիման Սրկ. Նշանան, ապագային Պատրիարք Հայոց Երուաղեմի:



Ս. Աթոռութեան Հանգույցի Պատրիարք Տ. ԹԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՎԵՀԱՊԵՏԵԱՆ ԵԳԻՊՏԱՑԻ

Առաջին ետք, ժառանգաւորաց Վարժարամի տեսչութիւնը վարած են իր ձեռնասութեաբրէմ՝ Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան (1877-1878), Սահակ Վրդ. Խապայեան (1878-85), և Գէորգ Եպս. Երէցեան (1885-90): Ասոնց յաջորդած են Կարապետ Վրդ. Տէր Կարապետեան (1893-1901), Եղիշէ Եպս. Զիլինկիրեան (1902-1905), Պետրոս Վրդ. Սարածեան (1905-1908) և Սերովաք Վրդ. Սամուէլէցեան (1909-1910): Ուսուցիչներու շարքին երախտագիտութեամբ պէտք է արձանագրել այստեղ եկեղեցականներէն հետեւեալները, որոնք հսկիչ են ուսուցիչ եղած են ժառանգաւորաց Վարժարամին, նսայի և Յարութիւն պատրիարքներու ժամանակ. Խորէն Եպս. Միհրարեան, որ վարած է մասն տեսչութիւնը 1866-ին, Մկրտիչ Վրդ. Տէր Սահակեան, որ յաջորդած է իրեն 1866-ին, Կարապետ Արքեպս. Ներսէսեան, որ վարած է տեսչութիւնը 1869-78 տարիներում, մինչեւ Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան: Նոյն ժամանակաշրջանէն նշանաւոր եղած են իրեր ուսուցիչ՝ Ղեւոնդ Վրդ. Ղարապաղցի (Կրօն), Մամրէն Եպս. Մարկոսեան (Հայերէն, Կրօն և Գծագրութիւն), Մարգիս

Եպս. Աթէմեան (հսկող՝ 1898-1901), Յարութիւն Վրդ. Պարոմեան (Կրօն և Գեղագրութիւն), Ղեւոնդ Եպս. Շիշմանեան (Հայերէն և Ֆրամսերէն՝ 1895-1904) և Գէորգ Վրդ. Թուրեան (Եկեղեցական Պատմութիւն):

Յարութիւն Պատրիարքի վախճանումէն ետք, 1911-ին, Մեսրոպ Վրդ. Նշանեան յանձն կ'առնէ ժառանգաւորաց Վարժարամի տեսչութիւնը եւ կը վարէ զայն մինչեւ 1930:

1915-ին Վարժարամը կը փակուի: Մեսրոպ Վրդ. իր տոմարին մէջ կը գրէ: «Տիրող տնտեսական ընդհանուր տագնապը պարտաւորեց Սուրբ Աթոռը առժամապէս փակել ժառանգաւորաց Վարժարանը 1915 Օգոստոս 31-ին»:

1910-15 տարիներում Վարժարամէն անցած են 33 աշակերտներ, որոնց չորսը յետազային մտած են եկեղեցական ասպարէգ: Ասոնք են. Մամուկ Տօլապետեան, որ 1917-ին վարդապետ կը ձեռնադրուի ի Ս. Եջմիածին, վերակոչուելով Ներսէս, Պողոս Վարժեան, որ կը ձեռնադրուի 1918-ին եւ կ'անուանուի Զաւէն, Գառնիկ Պէրպէրեան, որ կը ձեռնադրուի 1922-ին Տրդատ



Խմբամկար ժառանգաւորաց Վարժարամի ուսանողութեան (1910)

BRUNO L. DRAZIN, M.D., M.P.H., is a professor of pediatrics at the University of Michigan Medical School in Ann Arbor.

3. திருமதி கலை மன்றத்தில் போடப்பட்டுள்ள ஒரு சிறப்பு விஷயமாக இருந்து வரும் அவசியம் என்று நம்முடைய நாட்டின் முன்வர்த்தமாக விவரம் சொல்லப்பட்டு வருகிறது.

Digitized by srujanika@gmail.com

3) தெருவில் கால்வாய் போன்ற நிலைகளில் மீது அமைக்கப்பட்டுள்ள சூழ்நிலை என்று அறியப்படுகிறது.

1. అంతర్జాతీయ వ్యవసాయిక ప్రముఖుల మధ్య
ప్రమాదానికి కొన్ని విషయాల విశేషాలను
ప్రస్తావించాలని ఆశించుటకు దుఃఖించాలని
అనుమతించాలి.

1

ամուսով եւ Ամդրամիկ Մամտամեամ, որ մոյն տարին կը ձեռադրուի Յովհաննէս ամուսով։

1916-ին, Սահակ Կաթողիկոս-Պատրիարքի առաջին գործը կ'ըլլայ վերաբանալ Վարժարանը Դպրանց ամուսին տակ։ Մերուպ Վարդապետի տոմարին արձամագրութիւնը կ'ըսէ. «Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Սահակ Ս. Կաթողիկոսի հրամանաւ եւ կարգադրութեամբ 1916 Հոկտեմբեր 10-ին վերացուեցաւ Վարժարանը Դպրանց անուան տակ, լսարանական երկու բաժանումներով եւ աշակերտեցան Ժառանգաւորաց Վարժարանի նախկին ութը եւ Երուսաղէմ զրկուած Արմաշու Դպրեվանուց տասներեք սաները։ Ասոնց վրայ, Հոկտեմբեր 31-ին կ'աւելնան երկու սաներ եւ ընդհանուր թիւը կը հասնի 23-ի»։

Վերաբանուած Դպրանցին կեամբ տեւց վեց ամիսներ։ 1917-ի Ապրիլ 28-ին, 14 մեծ աշակերտները «զինուորագրուելով Դամակոս տարուեցան», իրականին մէջ տարուեցան Աահատակութեամ։ Մնացեալ սաները արձակուեցան «ըմկերներուն զինուոր ըլլալուն պատմառաւ»։

1915-ի Ադէտը հասաւ Երուսաղէմ եւ իր աւերը տարածեց մինչեւ Ժառանգաւորաց Վարժարան, սակայն ոչ մոյն սաստկութեամբ։ Հիմնայտակ կործամած վամիերէն



ԵՂԻՇԵ ԵՊՍ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(1902 - 1905)



ՊԵՏՐՈՍ ՎՐԴ. ՍԱՐԱԶԵԱՆ
(1905 - 1908)

եւ փառաւոր Արմաշէն վերապրողներ, եկեղեցական եւ աշակերտ, ապաստան գտան Երուսաղէմ, ամենամ բուով։ Երուսաղէմէն զացած եկեղեցականներ, որոնք պաշտօնի վրայ էին Թուրքիոյ քեմերում մէջ, ապատմելի չարչարամքներով Աահատակուեցան։ Մահք մինչեւ Երուսաղէմ եկաւ հոնկէ եւս հմանելու համար փոքր խումբը Արմաշի աշակերտներուն, որոնք կազմած էին լսարանը վերաբանուած Դպրանցին։ Զիմայնեցաւ մոյնիսկ Օրմանեան Պատրիարքի յառաջացած տարիքին։ 1917-ին ամ եւս աքսորուեցաւ Դամակոս, ուր մնաց մինչեւ պատերազմին վերջը։


Նօրամասուն լման տարիներու աշխատամէկ, զինողութիւններէ եւ իրազործումներէ եւն փակուեցաւ Զաքարիա Պատրիարքի հիմնած Ժառանգաւորաց Վարժարանը, տալէ եւն Ս. Աբովին հաւատաւոր Միարաններ, որոնք Ս. Յակոբեանց Առաքուն փառքին նախանձախնդիր՝ իրենց ամձերը զոհեցին հայկական Աերկայութիւնը ամուր պահելու համար Սիոնի բար-

ՃՈՒԹՔԻՑ Վրայ: Խսկ Հայ Եկեղեցիին Ժառանգաւորաց Վարժարամը տուաւ շարք մը բարձրաստիհան Եկեղեցականներու, որոնք իբրև Առաջնորդ, Պատրիարք կամ Կաքոնիկոս տարին մեր ժողովուրդին՝ սրբազն

պատգամը Քրիստոսի Աւետարամին, բարի հովիւին ոգիով առաջնորդելու համար անոր թակատագիրը ամենէն դժմդակ պայմաններուն մէջ խսկ:



ՄԵՐՈՎՐԵ ՎՐԴ. ՍԱՄՈՒԻԼԵԱՆ
(1909 - 1910)



ՄԵՐՈՎՐԵ ՎՐԴ. ՆՇԱՆԵԱՆ
(1911 - 1930)

Նոր Օրեր — Եղիշէ Պատրիարք Դուրբան

Պատերազմի արհաւիրքէն ետք, որ պարպեց Ժառանգաւորաց Վարժարամը, երբ վերջ գտաւ մասւ Սահակ Կաթողիկոս-Պատրիարքի «միջադէպք», «1920 դպրոցական տարեշրջանին Ժառանգաւորաց Վարժարամը վերաբացուցաւ Հալէպէն թիրուած 11, Նորուաղեմէն եւ Եաֆայէն առնուած երկերկու եւ բոշակաւոր ութը սամերով...»: Ասոնցմէ եւ ոչ մին Առիրուցաւ Եկեղեցական ասպարեզին: Սակայն յաջորդ տարին կազմուած դասարամէն եւ 1922-ին ընդունուած աշակերտութէն երկու Քահանայի զաւակներ, եկած Հալէպէն, առաջին ձեռնասունները եղան Եղիշէ Պատրիարք Դուրբան

նի: Ասոնք են Աղամ-Նորայր Սրկ. Պողարեան, որ պահեց իր երկրորդ ամուսը՝ Նորայր Եւ Ներսէս Սրկ. Թագլուգմեան (Ներսոյեան), որ վերակոչուցաւ Տիրան: Իրենց ձեռնադրութեան տարին խսկ, 1928-ին, երկուքն ալ դրկուցան Լուսոն, ուսանելու համար Թագաւորական Վարժարամը (Kings College):

1922-24 տարիներուն, Ժառանգաւորաց Վարժարամ ընդունուցաւ 33 աշակերտներ, որոնց 30-ը երուսաղէմ հաստատուած Այրարատեան Որբանոցէն ընտրուած: Եղիշէ Պատրիարքի հաւանութեամբ, Ժառանգաւորաց Վարժարամի Տեսուչ Մեսրոպ Եպի-



ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ (1922)

Ա. Հարթ՝ Խոտան, Ճախէն աջ. —

Կարապետ Գարիկան, Զիյիմկիրեան (Դարապետ) Արամ Սրբ. Գալֆայեան (ապա Մամրէ Արք. Գալֆայեան), Մեսրոպ Վրդ. Նշանեան, Տիգրան Սրբ. Խորայէլեան (ապա Տ. Կիւրեղ Պատրիարք), Գրիգոր Էօլմէզեան, Վարդան Մաթոսեան

Գ. Հարթ, Ճախէն Հորբորդը՝ Աղամ-Նորայր Պողարեան (այժմ Նորայր Արք.) և Բովը՝ Ներսէս Թափումնեան (Ներսոյեան) այժմ Տիրան Արք.:



Ինը Սարկաւագները՝ որոնք ձեռնադրուեցան 1930-ին: Կեղրոնց Եղիշէ Պատրիարք Դուռիսան. ճախին՝ Քարգէն Սպս. Կիւլէսէրեան. աշխին՝ Մեսրոպ Նպս. Նշանեան. վերը՝ Կիւրեղ Վրդ. Խորայէլեան:



Վերաբացում ժառանգաւորաց Վարժարամի. 1920 Սեպտեմբեր:
Կեդրոնը՝ Եղիշէ Եպս. Զիլիմկիրեամ եւ Մկրտիչ Եպս. Աղաւմումի. Ետեւը՝ Մեսրոպ Եպս.
Նշանեամ եւ Գեորգ Վրդ. Ճամսզեամ:



Խմբանկար ժառանգաւորաց Վարժարամի ուսանողութեամ եւ ուսուցչակամ կազմի (1921)

Առաջին շարք՝ ձախէն աջ՝

Ցովսէփ Տէր Վարդանեամ, Արարերէմի ուսուցիչ, Կարապետ Գարիկեամ, Արշակ Զօպան-
եամ, Դաւիթ Մ. Վրդ. Տէրտէրեամ, Մկրտիչ Եպս. Աղաւմումի, Մեսրոպ Վրդ. Նշանեամ,
Գրիգոր Էօլմէզեամ, Արամ Խաչատուր եւ Աշոտ Նշանեամ:

կոպոսի այս կարգադրութիւնը նոր կեանք
մը Անդրբուժեց Վարժարանի կեանքին մէջ:

1930-ին, Մեսրոպ Եպիսկոպոս Նշան-
ան կը ձեռնադրէ այդ խումբին առաջին
շրջանաւարտները: Նոյն տարին վախճանած
էր Դուրեան Պատրիարք, Տեղապահ ըն-
տրուած էր Մեսրոպ Եպիսկոպոս Եղիշե Վրդ.
Խարայէլեանին յանձնած էր Ժառանգաւորաց
Վարժարանի տեսչութիւնը, զոր Վարած էր
1911-էն ի վեր: Քսան տարիներու իր մեծ
վաստակին պասկումն է ինը արեղաներու
ձեռնադրութիւնը, զոր կատարեց Յունիսի
22-ին, Կաքուղիկէ Ս. Էջմիածնի տօնի օրը:
Կարապետ Արք. Զալըգեան կոչուեցաւ Տ. Շահնիք,
Սարգիս Արք. Մանուկեան՝ Տ.

Միոն, Հայկ Արք. Արքահամեան՝ Տ. Հայ-
կազուն, Եղիշէ Արք. Վրթանէսեան՝ Տ. Պար-
գև, Գրիգոր Արք. Քասիմեան՝ Տ. Գեղամ,
Ներսէս Արք. Տէր Յակոբեան՝ Տ. Զգոն,
Սրբիար Արք. Մանուկեան՝ Տ. Սերովը,
Մատրէն Արք. Գույումնեան՝ Տ. Շաւարչ,
և Գրիգոր Արք. Վահանեան՝ Տ. Զենոռ:
Դժբախտարար երեքը կարգաբող եղան հե-
տագային (Դաւիթ, Գեղամ և Զենոռ), իսկ
վեցը եղան մեր Եկեղեցւոյ առաջնորդ մեծ
դէմքեր, ծառայելով Ս. Աթոռոյն և ումանք՝
թեմերու մէջ, մեծարդին պաշտօնավարու-
թեամբ: 1931-33-ին՝ Տ. Սերովը և Տ. Շա-
ւարչ Արքաներ իրենց ուսումը շարունա-
կելու կ'երթան նոյն Թագաւորական Վար-
ժարանին մէջ, Անգլիա:



Խմբանկար 1930-ին ձեռնադրուած ինը Արքեղաներու
Նստած՝ ձախէն աջ: —
Տ. Հայկազուն Արք. Արքահամեան, Տ. Դաւիթ Արք. Զալըգեան, Մեսրոպ Արք. Նշան-
ան, Տ. Սիոն Արք. Մանուկեան, Տ. Պարգև Արք. Վրթանէսեան:

Ուժքի՝ ձախէն աջ: —
Տ. Զգոն Արք. Տէր Յակոբեան, Տ. Շաւարչ Արք. Գույումնեան, Տ. Զենոռ Արք. Վահան-
եան, Տ. Գեղամ Արք. Քասիմեան, Տ. Սերովը Արք. Մանուկեան:



Ա. ԱԹՈՒՐՈՅ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐՔ Տ. ԹՈՐԴՈՄ Ա. ՊԱՐՏԻԶԱԿՅԻ

Վերամորոգուած Թիգեր —
Թորգոմ Պատրիարք Գուշակեան

1931-ին, Թորգոմ Պատրիարքի գահակալութեամբ, Ժառանգաւորաց Վարժարամը եւ Ընծայարամը յատուկ խնամքի առարկայ կը դառնայ: 1932-ին տեսչութեան կը կոչուի Տիրամ Վրդ. Ներսոյեան եւ 1934-ին ուսուցչութեան կը հրաւիրուին երկու մեծանուն մտաւորականներ. գրագէտ եւ գրականագէտ Յակոբ Օշական եւ մամկավարժ-իմաստասէր Շահան Պէրպէրեան:

1932 Օգոստոսի 7-ին, Վարդավառի Կիրակիին, Թորգոմ Պատրիարք Քահանայութեան կը կոչ է Ախիորդ Ճեղմադրուածմերուն ընկերմերը: Եղիազար Սրկ. Տէրտէրեան կը վերակոչուի Տ. Եղիշէ, Միմոն Սրկ. Մարտիրոսեան (Ասլամեան)՝ Տ. Հայրիկ, Յակոբ Սրկ. Տէրվիշեան՝ Տ. Տիրայր եւ Ղազարս Սրկ. Տիշչէթմեան (Ղազարեան)՝ Տ. Ասողիկ:

1934-ի Յուլիս 15-ին, Թորգոմ Պատրիարք կը ճեղմադրէ չորս ընծայեալներ,



Կիրիքն ՎՐԴ. ԽՄԱՅԵԼԵԱՆ
(1930 - 1932)



ՏԻՐԱՆ ՎՐԴ. ՆԵՐՍՈՅԵԱՆ
(1932 - 1937)

Վարժարամի շրջանաւարտներէն. Հրամդ Սրկ. Միմասեան՝ վերակոչուած Տ. Պարոյր, Սարգիս Սրկ. Աւետիսեան՝ Տ. Յուսիկ, Բարգէն Սրկ. Թումայյեան՝ Տ. Պուակ եւ Կարապետ Սրկ. Կրթիկեան՝ Տ. Միւռոն:

1935-ին Թորգոմ Պատրիարք կը ճեղմադրէ երկու շրջանաւարտներ եւս. Արշակ Սրկ Գալուստեան կը վերակոչուի Տ. Շընորհը եւ Յարութիւն Սրկ. Հատիսեան՝ Տ. Արթուր:

Նոյն դասարանի աշակերտներէն Թովման Սրկ. Ճէրէթեան ճեղմադրութիւն ընդունեց Արտաւազդ Արք. Միւրմէեանէն Հալէպի մէջ եւ վերակոչուեցաւ Տ. Գևէ:

Ցաջորդ տարին, մեծանուն Պատրիարքը կ'օծէ երկու ընծայեալներ եւս Ընծայարանի շրջանաւարտներէն. Ազատ Սրկ. Ինդոյեան կը վերակոչուի Տ. Հմայեակ եւ Նուպար Սրկ. Թէրզեան (Ստեփանեան)՝ Տ. Ոսկի:

1937-ին, Թորգոմ Պատրիարք Ժառանգաւորաց Վարժարամի տեսչութեան կը կոչ է

Տ. Եղիշէ Վրդ. Տերտերեամը: Կրթական Աոր ծրագիրով, ուսուցչական Թոխացած կազմով, որ կը հաշուէր, բացի Աախորդմերէն, պատրաստուած Միարամմեր, Տեսուչը, Տ. Սինն, Տ. Հայկազուն, Տ. Սերովք եւ Տ. Հայրիկ Վարդապետմերը, Վարժարամը կ'արձանագրէ կրթական ուշագրաւ Աուանումներ:

1938 Թուլիս 31-ին, Թորգում Պատրիարք Քահանայութեան կը կոչէ չորս շրջանաւարտներ: Ամերամիկ Սրկ. Տօմիկեան (Պայրամեան) կը վերակոչուի Տ. Հայկասեր, Արմենակ Սրկ. Ոսկերչեան՝ Տ. Հրազդան, Խաչիկ Սրկ. Համալեան (Մանուկեան)՝ Տ. Կորիւն եւ Ազատ Սրկ. Երեցեան՝ Տ. Շահէ:



ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
(1937 - 1944)



ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ ԺԱՌԱՆԳԱԿԱՐԱԾ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1937)
Նստած՝ ճախէն աջ. — Սինն Վրդ. Մանուկեան, Հայր Պրիմէն, Տիրամ Վրդ. Ներսոյեան, Թորգում Պատրիարք, Կիւրեն Վրդ. Խորայէլեան, Զգօն Վրդ. Տէր Յակոբեան, Սերովք Վրդ. Մանուկեան:

Ուժի՝ ճախէն աջ. — Ներսէս Թամամեան, Յակոր Օշական, Պատկ Վրդ. Թումայեան, Եղիշէ Վրդ. Տերտերեան, Յուսիկ Վարդապետ, Գրիգոր Մինալեան, Շահան Գերակերեան, Արարերէնի ուսուցիչ Մսրըր Խուրի:



Ս. ԱՐԿՈՒՌՈՅ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐՔ Տ. ՄԵՍՐՈՊ ԽՉԱՆԽԱՆ Կ. ՊՈԼՍԵՑԻ

Դժուար Օրեր —
Մեսրոպ Պատրիարք Նշանեան


1939-ին, Յուլիս 23-ին, երր չկար այլեւըս Թորգոմ Պատրիարքը իր մեծվայելչութեամբ ձեռմադրելու համար Ընծայարամի նոր հումանքը, իր աշակերտները, Ընտրեալ Պատրիարք Տ. Մեսրոպ Արք. Նշանեան քահանայութեամ կը կոչէ Կարապետ Արք. Շիրիմեան (Միքունեան), որ վերամուամուեցաւ Տ. Կոմիտաս, Ժիրայր Արք. Մողեան (Ուկանեան)՝ Տ. Գրիգոր, Վարդգետ Արք. Կեռոյեան (Տէրումեան)՝ Տ. Զաւէն, Յովսէփ Արք. Ապատեան՝ Տ. Բարգէն, Աւետում Արք. Վարդամեան՝ Տ. Յակոբ և Աւետիք Արք. Մանուկեան՝ Տ. Թորգոմ:

Համաշխարհային Երկրորդ Պատերազմը եւ Վամբին տնտեսական տագմապը կը նըւազեցմեն թիւը աշակերտութեամ: 1941-ին, Մեսրոպ Պատրիարք կը ձեռմադրէ երկու Միարամներ. Սարգիս Արք. Մուշեան կը վերակոչուի Տ. Յարութիւն եւ Դրամիկ Արք. Ղազարեան՝ Տ. Խաչակր:

Նոյն խումբի աշակերտներէն Արմէն Արք. Պուրումսուզեան ձեռմադրութիւն կ'ըմդումի Կիլիկեան Արքունէն, Վերակոչուելով Տ. Բարգէն: Ասոնք մը Գալիֆորնիոյ Ալաշմորդութիւնը վարելէ ետք, այժմ Տ. Բարգէն նպա. Վարժապետեան կը գտնուի Ուաշինգտոն:

1930-էն 1940-ի վերջը, Ժառանգաւորաց Վարժարամ ընդումուած են 118 աշակերտներ, որոնցմէ տասնըհինգը ստացած են եկեղեցակամի կոչում: Ասոնց մէջ կը հաշտեմ Աաբե Վահան Սէմերթեան, որ ընդումուած է 1934-ին իրբւ աշակերտ եւ ձեռմադրութիւնը ստամալէն ասդիմ (Վերակոչուեցաւ Տ. Մեսրոպ), կը պաշտօնավարէ Ամերիկայի Արեւելեան քեմէն ներս:

Նոյն տարիներում ժառանգաւորաց Վարժարամին եւ Ընծայարամին աշակերտած սամերէն խումբ մը Սարկաւագմեր հեռացան Վամբէն եւ քահանայ ձեռմադրութեցան Ամերիկայի մէջ: Ասոնք են. Ամերամիկ Արք. Աշմեան, Վերակոչուած Տ. Արտէն, Միմաս Արք. Գասպարեան՝ Տ. Առնակ, Կարապետ Մկրեան՝ Տ. Վարդան, Հրամդ Առաջելեան՝



ԽՄԲԱՆԿԱՐ 1939-ԻՆ ԶԵՐՆԱԴՐՈՒԱՆ ՎԵՐԱԲԵԼԱՆԵՐՈՒ
Արք. Շիրիմեան, Գետիկ Արք. Վարդամեան, Զաւէն Արք. Տէրումեան, Կոմիտաս
Արք. Շիրիմեան, Գրիգոր Արք. Ուկանեան, Բարգէն Արք. Ապատեան, Թորգոմ Արք. Մանուկեան:




Ա. ԱԹՈՌՈՅԵՍ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԿԻՒՐԵՂ Բ. ԶՈՒՂԱՑԵՑԻ

Տ. Լեւոն, Լեւոն Ալբումեամ՝ Տ. Շահէ, Սարգիս Կոտամեամ՝ Տ. Կարէն, Մանուկ Սրկ. Մմրատեամ՝ Տ. Արթուր, Կարապետ Փափազեամ՝ Տ. Տիրան եւ Յակորոս Քէշիշեամ՝ Տ. Արսէն (Պէյրութ): Երկու այլ աշակերտներ, Ժառանգաւորաց Վարժարամը միայն աւարտելէ եսք Քահանայ ձեռնադրուած եմ. մին՝ Մովսէս Գէորգեամ, Եագուապիկ, Վերակոչուած Տ. Դանիէլ, միւսը՝ Տիրան Թաշթեամ, Վերակոչուած Տ. Մեսրոպ, Ամերիկա: Նոյնպէս՝ Անդրամիկ Հալաթեամ, չորս տարիներ ուսանելէ եսք, Քահանայակամ ձեռնադրութիւն ընդունած է Տ. Գառնիկ անուամբ Ամերիկայի մէջ, ուր եւ կը ծառայէ այժմ իբրև ծխատէր Քահանայ: Ասոնց ընկերներէն Հայաստան Աերգաղբած Օհան Մարութեան կը ձեռնադրուի եւ կը կոչուի Տ. Ցովհաննէս, եւ ցարդ կը ծառայէ Այրարատեամ թեմէն Աերս, Վարելէ եսք Հոգեւոր Ճեմարամի տեսչութիւնը: 1947-ին, Ժառանգաւորաց Վարժարամը աւարտած Մովսէս Ղազարեան կը Աերգաղբէ Հայաստան եւ հոն՝ Մայր Արոնի Հոգեւոր Ճեմարամը աւարտելէ եսք, կը ձեռնադրուի Տ. Մովսէս Քահանայ եւ այժմ կը ծառայէ Ս. Գեղարդի Վամբին մէջ:

Նոյն տարիներու սամերէն Ստեփան Տէր Ստեփանեամ 1948-ին կը Աերգաղբէ Հայաստան, ուր եւ կը ձեռնադրուի Վերակոչուելով Տ. Կոմիտաս, այժմ Տ. Կոմիտաս Արք., Առաջնորդակամ Փոխանորդ Այրարատեամ թեմին: Նոյն տարին Ժառանգաւորաց Վարժարամէն հայրենիք Աերգաղբած Տիգրան Մարտիկեամ կը շարունակէ իր ուսումը Եշմահամին մէջ եւ կը ձեռնադրուի Վերակոչուելով Տ. Տիրայր: Այժմ Գերշ. Տ. Տիրայր Արք. Մարտիկեամ կը վարէ Առաջնորդակամ պաշտօնը Ռումանիոյ եւ Պուլկարոյ թեմերուն: Խոկ 1947-ին Հայաստան Աերգաղբած Փայլակ Ամբապեամ եւս իր ուսումը նոյն Ճեմարամին մէջ աւարտելէ եսք Կ'ընդունի Քահանայակամ ձեռնադրութիւն եւ կ'անուանուի Տ. Մեսրոպ, սակայն 1959-ին կը հրաժարի եկեղեցակամ ասպարէգէն:

Տագմապի Օրեր —
Կիւրեղ Պատրիարք Խորայէլեան

1944-ին, Ժառանգաւորաց Վարժարամի եւ Ըստայարամի Տեսուչ Հոգէ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեամ Կ'ընդունուի Լուսարապետ եւ տեսչութեամ կը կոչուի Հոգէ. Տ. Մերութիւն. Մանուկեան: Մեսրոպ Պատ-



ՍԵՐՈՎԲԵԿ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
(1944 - 1952)

թիարքին կը յաջորդէ Կիւրեղ Պատրիարք Խորայէլեան:

Տեղապահութիւն Եղիշէ Արք. Տէրտէրեամի

1950-ին, սակաւաթիւ սամերէն մին՝ Պետրոս Սրկ. Գագանթեամ Կ'ընդէ իր ուխտը եւ ձեռնադրութեամ անունով կը կոչուի Տ. Գարեգին: Պաշտօնավարելէ եսք Ս. Արոն մի Քամի տարիներ, ան կը ծառայէ իր ծընթագայր Պոլսոյ մէջ իբրև Ս. Խաչ Դրահիկամի Տեսուչ եւ այժմ Գերշ. Տ. Գարեգին Արք. կը վարէ Առաջնորդութիւնը Աւստրալիոյ Հայոց:

1951-ի Մայիս 27-ին, Եկեղեցակամ աստիճան Կ'ընդունին Գէորգ Սրկ. Զիմշիմեամ, Վերակոչուելով Տ. Զաւէն, Եղիշա Սրկ. Զըղցամեամ՝ Տ. Անուշաւան եւ Վումշապուհ Սրկ. Գապարաթեամ՝ Տ. Վարուժան: Թէեւ Ժառանգաւորաց չյանախած եւ չվկայուած Ըստայարամէն, սակայն Ս. Արոնին երկարորդէն ծառայած Գեղամ Սրկ. Գարիկեամ նոյն օրը Կ'ընդունի Քահանայակամ ձեռնադրութիւն եւ կը կոչուի Տ. Կիւրեղ: Կիւրեղի Կաթողիկոսութեամ Դպրեցամբի Սարկաւագներէն Ցոլակ Սրկ. Մինասեան եւս Կ'ընդէ իր ուխտը եւ կը Վերակոչուի Տ. Զաւէն:



Խրչանկայիշատակ Տ. Տ. Գևորգ Զ. Ամենայն Հայոց Հայրապետը Եպիսկոպոս կ'օծէ
Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեամը էջմիածնի Մայր Տաճարին մէջ (1951)

1952-ին, Վարժարամին Տեսուչը՝ Հոգէ. Տ. Սերվել Վրդ. Մամուկեան կը նշանակուի Կաթողիկոսական Պատուիրակ Եւրոպայի, եւ մինչ այդ՝ պաշտօնը կը վարէ իմաստում ձեռնմերցութեամբ: Ժառանգաւորաց Վարժարամի Տեսութիւնը կը յանձնուի Հոգէ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեանի, որ կը վարէ զայն մինչեւ իր մեկումը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ 1957-ին:



ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
(1952 - 1957)

1954 Օգոստոսի 1-ին, Վարդավառի Կիրակիին, Պատրիարքական Տեղապահ Տ. Եղիշէ Արք. կը կատարէ առաջին իր ձեռնադրութիւնը եւ Քահանայութեամ կը կոչէ Սիմոն Սրկ. Սվամեամը զոր կ'ամուամէ Տ. Շահան եւ Գեորգ Սրկ. Գրպարսլեամը՝ Տ. Վաղաբէն:

1957-ի Յունիս 23-ին, Կաբուդիկէ Ս. Էջմիածին տօմին, Քահանայական կոչում կը ստաման չորս ընթացաւարտմեր Գերշ. Տ. Տիրամ Արք. Ներսոյեամի ձեռքէն: Գրիգոր Սրկ. Սահակեան կը վերակոչուի Տ. Դաւիթ, Արմեան Սրկ. Շիրվանամ՝ Տ. Արիս, Վարուժան Սրկ. Արելեան՝ Տ. Լեւոն եւ Կարապետ Սրկ. Գապագեան՝ Տ. Օհան:

1959-ի դպրոցական վերամուտին, Ճեմարամի Տեսութիւնը ստամանմելու համար Ս. Էջմիածին մեկնած Գերշ. Տ. Հայկազում Եպիսկոպոսի տեղ Ժառանգաւորաց Վարժարամի Տեսութեամ պաշտօնը յանձնուեցաւ Հոգէ. Տ. Թորգոմ Վրդ. Մանուկեանի, որ 1940-ական բուականմերում եղած է Փոխ-Տեսուչը Վարժարամին: Այդ պաշտօնը կը վարէ մինչեւ 1960-ի սկիզբը:

1959, Նոյեմբերի 15-ին, Գերշ. Տ. Սուրէն Արք. Քէմիամեամ կը ձեռնադրէ Սարգիս Սրկ. Պաղտասեամը եւ կը վերակոչէ Տ. Յուսիկ: Հոգէ. Տ. Յուսիկ Մ. Վրդ. Պաղտասեամ հոգեւոր հովուութեամ պաշտօն կը վարէ Ամերիկա, իր ծմնդավայրը: Նոյնպէս Ամերիկայէն եկած Արքը Պուերո, երկու տարիներ ուսանելէ ետք Ընծայարան, վերադարձաւ իր ծմնդավայրը, Քահանայացաւ եւ կը ծառայէ իրբեւ հոգեւոր հովին Տ. Միքայէլ ամուսով:


1960-ի Փետրուար 7-ին, Ընծայարամի շրջանաւարտմերէն վեցը կը կատարեն իրենց ուխտը: Սիմոն Սրկ. Խաչատութեամ կը վերակոչուի Տ. Արշակ, Վարդան Սրկ. Զաքարեամ՝ Տ. Գեղամ, Գառնիկ Սրկ. Զավտարեամ՝ Տ. Եղինիկ, Յակոբ Սրկ. Թաշթեամ՝ Տ. Ժիրայր, Յարութիւն Սրկ. Աւետիքեամ՝ Տ. Փառէն եւ Զաւեն Սրկ. Գալայթեամ՝ Տ. Վրթանէս: Ջեռնադրութիւնը կը կատարէ Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոս:

Յաջողութեամ Օրեր — Եղիշէ Պատրիարք Տէրտէրեամ

Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի գահակալութեամ յաջորդող ամիսներում, Ժառանգաւորաց Վարժարամի Տեսութիւնը յանձնուեցաւ Հոգէ. Տ. Յուսիկ Վրդ. Վարդանեանի, իսկ Աերքին տեսուչի եւ վերահսկչի պատասխանատու պաշտօնը՝ ծամօք մամկավարժ Յակոբ Պութիքամեամին:

1961 Հոկտեմբեր 1-ին, Առըլմտիր Պատրիարքը կատարեց իր պատրիարքական շըրջանի առաջին ձեռնադրութիւնը: Ի կարգ Քահանայութեամ կոչուեցան Յարութիւն Սրկ. Իգմանտիոսեամ, որ ամուսնուեցաւ Տ. Վաղէ, Յակոբ Սրկ. Պատուէրեամ՝ Տ. Կոմիտաս, Արամ Սրկ. Գաղանամեամ՝ Տ. Վահրիճ եւ աշխատաւոր Միարամ Մկրտիչ Սրկ. Խաչատութեամ՝ Տ. Վաղարշ:

1960-61 տարեշրջանէն առաջ Ժառանգաւոր ընդունուած աշակերտմերէն նոր խումբ մը, աւարտած ըլլալով Ընծայարամի



ՅԱԿՈԲ ՎՐԴ. ՎԱՐԴԱՆԵԱՆ
(1960 - 1965)

դասընթացք, կոչուեցան ժահանայութեան Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ձեռքով, 1963-ի Յուլիս 21-ին, Վարդավառի տօմին: Վարդան Սրկ. Շամլեան վերակոչուեցաւ Տ. Դանիէլ, Պետրոս Սրկ. Աղոյեան՝ Տ. Մամուէլ, Հայրապետ Սրկ. Թօփալեան՝ Տ. Վահան և Յովհաննես Սրկ. Ղարիպեան՝ Տ. Տաթև:

1965-ի Օգոստոս 1-ին, Վարդավառի տօմին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ձեռնադրեց Յովհաննես Սրկ. Այզաքեանը եւ վերակոչեց զայն Տ. Արշէն:

Նոյն տարուան Հոկտեմբերի 10-ին, Վարագայ Խաչի տօմին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ամեն. Պատրիարք Սրբազնը ձեռնադրեց Ամերիկա ծնած եւ երեք տարի Ըստայանի բաժնին յատուկ դասընթացքներուն աշակերտած Տիրան Սրկ. Սամուրեանը վերակոչելով զայն Տ. Հեւոնդ:

1965-ի Սեպտեմբերին, Գերշ. Տ. Յակոբ Նոյն Սպառնական մեկնեցաւ Մարսիլիա ստամատելու համար Հարաւային Ֆրանսայի Կարողիկոսական Պատուիրակի պաշտօնը եւ Ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ կարգուեցաւ Հոգէ. Տ. Ներսէն Վրդ. Բապուճեանը:

1966-ի Մայիս 29-ին, Հոգեգալստեան տօմին, երկու ընթացաւարտներ եւս կոչուեցան կատարելու իրենց ուխտը: Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը: Խաչիկ Սրկ. Նույնամատութիւնը: Խաչիկ Սրկ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը: Խաչիկ Սրկ. Եղիշէ Ս. Պատրիարքը:

1967-ի դպրոցական վերաբցումին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի փափաքին եւ հրահանգին համաձայն, Գերշ. Տ. Շահէ Եպս. Աճէմեան ստամատեց Վերատեսուչի պաշտօնը Ժառանգաւորաց Վարժարանին եւ Ըստայանին:

1968-ի Յուլիս 28-ին, Նորին Ամենապատուութիւնը ձեռնադրեց չորս ընթացաւարտներ Ըստայանին: Եղիա Սրկ. Պալիօգեան կը վերակոչուի Տ. Աղան, Յարութիւն Սրկ. Միսեան՝ Տ. Միգան, Մանուէլ Սրկ. Մարֆաղէլեան՝ Տ. Նարեկ եւ Յովհաննես Սրկ. Ղարիպեան՝ Տ. Սեւան:



Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը կուսակրօն ժամայ կը ձեռնադրէ Արշէն Արեղան:



ՇԱՀԿԵ ԵՊՍ. ԱՃԷՄԵՍՆ
(Վերատեսուչ 1967-ին ի վեր)

1967-ի Արար-Խորայէլեան պատերազմին հետևամեխով, նոր դրութիւն մը կը ըստեղծուի Նրուսադէմի Հայոց Պատրիարքութեան համար: Սիւրիոյ եւ Լիբանանի Հայութեան հետ յարաբերութիւնները կը դժուարանան եւ կը դժուարանայ ժառագաւորաց Վարժարանին նոր ուսանողներ թերելու հարցը: Պատրիարք Սրբազնի իմաստում կարգադրութեամբ, Կարապետ Քիմյ. Անդրեասեան կը դրկուի Թուրքիա, հոմ փառուելու համար թեկնածուներ:

Տէր Կարապետ քահանան յաջողեցաւ խամ ժառագաւորներ ընտրել եւ թերել Սընդերդէմ, Կեսարիայէմ, Սիմօռէմ, Խարբերդէմ, Տիգրանակերտէմ, Պիրիսէմ, Սասունէմ եւ Թուրքիոյ այլ մասերում մէջ վերապրած Հայ ընտանիքներէն: Նախկին եւ աւանդական աշակերտահաւաքներէն տարրեր էր Թրքահայ աշակերտութեան մուտքը ժառագաւորաց Վարժարան: Ասոնցմէ Քիշեր միայն գիտէին իրենց մայրենի լեզուն. միայն սակաւաթիւ մի համին, որոնք Պոլիս փոխադրուած եւ հոմ տեսած էին հայկական Վարժարան: Դասաւամդութեան յատուկ դըրութիւն մը ստեղծուեցաւ այս առքիւ հայերէն լեզուի նախատարերքը սորվեցնելու համար:

Յաջորդ տարին, մման աշակերտներու խումք մը, կազմուած տասնըմէկ գաւառացի հայ տղամերէ, եկաւ միամալու նախորդին: Վերջիններն ալ կազմեցին մասնաւոր դասարան մը եւ սկսան հայերէն սորվիլ:

1968-ին, Նրուսադէմ կատարած իր այցելութեան առքիւ, ազգային ծամօթ քարերար Տիար Տատուր Տատուրեան յանձն առաւ Թուրքիայէն թերուած հայ աշակերտներու եռամբայ հոգածութիւնը, յատուկ մեկնասներ ապահովելու յանձնառութեամբ:

1969-ին, Ժառագաւորաց Վարժարանի Փոխ-Տեսուչ Հոգչ. Տ. Արշէմ Արեղայ մեկնեցաւ Պոլիս, նոր աշակերտներ թերելու առավելութեամբ: Յիսուն եւ մէկ պատամիններ եկան Նրուսադէմ եւ նախորդներուն հետ կազմեցին աշակերտներու խումք մը, «Ժառաւրեան Սաներ» անունով: Նկատելով որ նորեկներուն մեծ մասը ոչ տարինով եւ ոչ այ ուսումով կը լրացնէին ժառագաւորաց Վարժարանի պայմանները, Արեղարադէն խամ սեմեակներ յատկացնուեցան «Ժառաւրեան Սաներ» ուն եւ անոնց հոգածութիւնը յանձնառուեցաւ Տէր եւ Տիկ. Հ. Նագգաշեամներուն: Սամերուն մեծ մասը տեղաւորուեցաւ Թարգմանչաց Վարժարան: Նոր կացութիւն մը ստեղծուեցաւ ժառագաւորաց Վարժարանին ներս: Յիսուն աշակերտներ, քաժմուած վեց դասարաններու վրայ, կազմեցին կամոնաւոր ուսանողութիւնը, իսկ երեսունինը աշակերտներ թարգմանչաց Վարժարան արձանագրուեցան, ստամալու համար իրենց նախակրթութիւնը:

1971-ի Յուլիս 25-ին, Ամեն. Տ. Ծոլիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը վեց նորեմծաներու, բոլորն ալ շրջանաւարտ Ընծայարանէն: Վարդան Արկ. Տատուրեան վերակոչուեցաւ Տ. Բակուր, Պողոս Արկ. Մամուկեան՝ Տ. Նուրհան, Մամուկ Արկ. Մուրատեան՝ Տ. Գիսակ, Օմակ Արկ. Այժագեան՝ Տ. Վիգէն, Սարգիս Արկ. Պարսամեան՝ Տ. Խաժակ եւ Գարբիէլ Արկ. Թաշթամ՝ Տ. Մուշեղ:

1974-ի Սեպտեմբեր 29-ին, Խաչվերացի տօմին օրը, Պատրիարք Սրբազնը ձեռնադրեց երկու շրջանաւարտներ: Սարգիս Արկ. Տատուլարեան վերակոչուեցաւ Տ. Գեղարդ եւ Համբարձում Արկ. Պալեան՝ Տ. Ասպետ:

1971-1975 իրրեւ մասնաւոր աշակերտներ յատուկ դասընթացքներու հետեւլու եկան 12 երիտասարդներ, իրենց Հայերէն լեզուի, Գրաբարի, Ծիսագիտութեան եւ եկեղեցագիտական ծանօթութիւնները զար-



Տ. Պարէտ Արեդայ Երէցեամ, Ժառանգաւորաց Վարժարամի և Ընծայարամի Տեսուչ Հոգ։
Տ. Ներսէ Վարդապետ Թապումեամ, Ամեմ. Տ. Եղիշէ Պատրիարք, Վարժարամի Փոխ-
Տեսուչ Հոգ։ Տ. Տաթեւ Վրդ. Ղարիպեամ և Տ. Զարեհ Արեդայ Թօփալեամ։



ԽՄԲԱՆԿԱՐ ԺԱՌԱՆԳԱԿԱՌՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ ԵՒ
ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ (1968)

Դաշտ ճակէն աջ. —
Տեղ Տեմբրմեամ, Արայ Գալայթեամ, Յակոր Մնացակամեամ, Սահակ Գալայթեամ, Պետրոս Լեփէմեամ,
Տ. Դամիթէ Վրդ. Շամիեամ, Վերատեսուչ Գերշ. Տ. Շահէ Եպս. Աթէմեամ, Հոգ. Տ. Արշէմ Վրդ.
Եպս, Հոգ. Տ. Սամուէլ Վրդ. Աղոյեամ, Սուլէյման Մասսիս, Վահէ Գալայթեամ, Հրամդ Նազգաշեամ։

Դաշտ ճակէն աջ. —
Տ. Արքի Պարսամեամ, Տրդ. Մամուկ Մուրատեամ, Տրդ. Վարդամ Տառուրեամ, Յովհաննէս Արկ. Ղա-
րիպ, Մամուկ Արկ. Մարֆագէլեամ, Եղիշա Արկ. Պալիօզեամ, Յարութիմ Արկ. Մխսեամ, Տրդ. Պողոս
Մամուկեամ, Տրդ. Օօթիկ Այժմակեամ, Տրդ. Շահամ Քեռէեամ։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՐՍ ԸՄՔԱԳՎԱՅԱՐՏՄԵՐԸ, որոմք կուսակրօն ժահամայ ձեռնադրութցան 1968 Յուլիս 28-ին,
ՃԱԺԱՅԱՐԱՄԻ ՀՈՐՍ ԸՄՔԱԳՎԱՅԱՐՏՄԵՐԸ, որոմք կուսակրօն ժահամայ ձեռնադրութցան 1968 Յուլիս 28-ին,
ՃԱԺԱՅԱՐԱՄԻ ՀՈՐՍ ԸՄՔԱԳՎԱՅԱՐՏՄԵՐԸ, որոմք կուսակրօն ժահամայ ձեռնադրութցան 1968 Յուլիս 28-ին,


Ճախէն աչ
Սեւան Արդ. Ղարիպեան, Աղան Արդ. Պալիօզեան, Միփան Արդ. Միսսեան, Նարեկ Արդ. Մարֆագէլեան



ՀՅծայարամի վեց ըմբացաւարտ սարկաւագները, որոնք 1971 թուիս 25-ին կուսակրօն բահանայ ձեռնադրուեցան Ն. Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի կողմէ:

Զախէն աջ

Տ. Խաժակ Արդ. Պարսամեամ, Տ. Գիսակ Արդ. Մուրատեամ, Տ. Բակուր Արդ. Տառուրեամ, Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆագելեամ, Վարժարամի Փոխ-Տեսուչ Հոգշ. Տ. Աղամ Վրդ. Պալիօզեամ, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք, Վարժարամի Վերատեսուչ Գերշ. Տ. Շահէ Եպս. Աթէմեամ, Հոգշ. Տ. Պարէս Վրդ. Երէցեամ, Տ. Նուրիհան Արդ. Մանուկեամ, Տ. Վիգէն Արդ. Այքազեամ, Տ. Մուշեղ Արդ. Թաշթեամ:



ԽՄԲԱՆԿԱՐ ԺԱՌԱՆԳԱԿՈՒՐԱՑ ՎԱՐԺԱՄԱՆԻ ՈՒՍՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՈՒՂՈՒԹՅԱՆ ՄԱԶՄԻ (1972)

Նառած՝ ճախէն աջ. —
Յարութիւն Հայկական, Վարդան Ցեղ Վարդանան, Վահե Գալայիման, Սույկյաման Մասսիս, Գեղրգ
Հիմիկան, Արայ Գալայիման, Վիգէն Արդ. Այքազան, Գեղամ Վրդ. Զաքարեան, Վերատիսուչ Գերը.
Տ. Շահէ Նվահկոպոս, Պարէտ Վրդ. Երէցեան, Խաժակ Արդ. Պարսամեան, Մուշեղ Արդ. Քաշեման,
Պետրոս Լեփեման, Մրգայէ Սրբ, Ամոն Զիրին, Տէյվիտ Քըրիի, Օօթիկ Մատուկեան:

Բ. Հայրմ.՝ ժամանակ. —
Անհնու Գրանցանան, Արտէմ Սարգսյանակ, Վարդիկ Անդրեանակ, Սարգսյան Անդրեան-



Գերշ. Տահէ Արք. Աթէմեան սրբալոյս Միտրոնով կ'օծէ Թակատը Պարոյր Սրկ Մելգոնեանի, Վերակոչելով զայն Տ. Հայկազուն Արեղայ:

գացմելու մտադրութեամբ։ Ասոնցմէ նոր Զուղայեցի Արսէն Յովակիմեան ձեռնադրուցաւ Գերշ. Տահէ Արքեպիսկոպոսի ձեռամբ՝ 1973-ին եւ Վերակոչուցաւ Տ. Ռուբէն։ Մինչեւ այսօր, Հոգշ. Տուրէն Վրդ. Յովակիմեան կը ծառայէ Ս. Արոնիս։

Խսկ Տիրոյթէն Պարոյր Մելգոնեան երկու տարիներ կատարելագործել ետք իր ուսումը, Միարամական իր ուխտը կատարեց եւ ձեռնադրուցաւ 1976-ին, Գերշ. Տահէ Արքեպիսկոպոսէն, Վերակոչուելով Տ. Հայկազուն։ Այժմ Հոգշ. Տ. Հայկազուն Վարդապետ Հոգեւոր Հովհիմ է Հեյվորիիլ Ս. Գրիգոր Լուսաւորիշ Եկեղեցիին։

1975 տարին նոր էջ մը բացաւ Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարամի պատութեան մէջ։ Յունիսի 25-ին, ի Յերկայութեան Ն. Ս. Օ. Տ. Վազգէն Վեհափառ Կաթողիկոսին Ամենայն Հայոց, Պոլսոյ Պատրիարք Ամեն. Տ. Շնորհէ Արքեպիսկոպոսի, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքին եւ Ս. Յակոբանց Միարամութեան, Ազգիս մեծ Բարերարը բացումը կատարեց հոյակապ շէմին, որ կոչուցաւ Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարան եւ Հնծայարան։

1976-ին, Պոլսոյ մէջ, Ամեն. Տ. Շնորհէ Պատրիարք կուսակրօմ բահամայութեան կոչեց երկու «Տատուրեան Մաներ», որոնք եկած էին 1967-ին եւ աւարտած Ժառանգաւորաց բաժինը եւ Ընծայարամէն տարի մը։ Յարութիւն Սրկ. Արէշեան Վերակոչուցաւ Տ. Արամ եւ Հայկ Սրկ. Երկարեան՝ Տ. Մանուէլ։ Հոգշ. Տ. Արամ Վրդ. Արէշեան կը ծառայէ այժմ Պոլսոյ Պատրիարքարամին, իսկ Հոգշ. Տ. Մանուէլ Վրդ. Երկարեան Վերադարձաւ Ս. Արոն, ուր եւ ընդունուցաւ Միարամական Ուխտին մէջ։

1977-ի Մայիս 29-ին, Հոգեգալյաստեան Կիրակիին, Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը երեք ընծայացումերու։ Հրամդ Սրկ. Շերպեթեան Վերակոչուցաւ Տ. Կոմիտաս, Սերոր Սրկ. Գալէմտէրեան՝ Տ. Բարսեղ եւ Սիմոն Սրկ. Պալեան՝ Տ. Եղինիկ։

1977-ի Յունիս 5-ին, Սիմոն Սրկ. Երկիմեան, Ասիկիմ Ժառանգաւոր, ձեռնադրուցաւ Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկոպոսի ձեռամբ եւ Վերակոչուցաւ Տ. Մելքոն։ Տ. Մելքոնի մէջ կոչունք կը կատարէ զինաւորական իր ծառայութիւնը Պոլսոյ մէջ։

1978-ի Օգոստոս 8-ին, Վարդապառի



ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ ԺԱՌԱՆԳԱԽՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1978)

Ա. Հարք՝ ձախէն աջ. —

Վարդան Տէր Վարդամեամ, Արայ Գալայթեամ, Հայկազում Արդ. Սեւան Վրդ., Վերատեսուչ Շահէ Եպս., Ն. Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք, Գեղարդ Արդ., Ասպետ Արդ., Գեղրգ Հիմոլի- եամ, Պետրոս Լէփէմեամ, Սահակ Գալայթեամ:

Բ. Հարք՝ ռոտքի. —

Եղիա Մարգարեամ, Արրահամ Սիրբիւմեամ, Սարգիս Արկ., Սերոբ Արկ., Հրամի Արկ., Սահակ Արկ., Յարութիւմ Արկ., Սիմոն Արկ., Յարութիւմ Սամուելեամ, Վահէ Գալայթ- եամ, Սուլէյման Մասսիս:

Կիրակի օրը, Արեւմտեամ Եւրոպայի Կա- բողիկոսակամ Պատուիրակ Գերշ. Տ. Սե- րովք Արք. Մամուկեամ կատարեց ձեռ- նադրութիւմը երեք մոր ըմբացաւարտմե- րու: Յարութիւմ Արկ. Անուշեամ Վերակոչ- ուեցաւ Տ. Բարգէն, Սարգիս Արկ. Մամկա- սարեամ՝ Տ. Վանիկ եւ Յակոբ Արկ. Տէմբրե- եամ՝ Տ. Արփիար:

1979-ի Յունուար 28-ին, Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տի- րայր Եպս. Մարտիկեամ կատարեց ձեռ- նադրութիւմը Հրաշ Արկ. Քեշիշեամի, որ թողած էր Ընծայարամը եւ Առիթուած Միա- րամակամ ծառայութեամ: Հրաշ Արկ. Վերա- կոչուեցաւ Տ. Համբարձում: Ան կը ծառայէ այժմ Ս. Աբոնոյ:





ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԱԳԱՐԻԱ ՊԱՏՐԻԱՐքԻ ՄՇՆԴԵԱՆ
200-ԱՄԵԱԿ

ԴՈՒՐԵԱՆ ՊԱՏՐԻԱՐքԻ ՄԱՀՈՒԱՆ
50-ԱՄԵԱԿ

ԺԱՌԱՆԳԱԿՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ
140-ԱՄԵԱԿ

Համագումարի աւարտին, ըստ նախապէս պատրաստուած ծրագրին, Ս. Աթոռիս արժանաշնորհ հիւրերը շրջապտոյտներ կատարեցին զանազան տեղեր:

Հինգչարթի օր, զմանաւորութեամբ Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի այցելեցին Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Հրեայ Նահատակներու Յուշարձանին, ուր զետեղեցին ծաղկեպսակ մը եւ երգեցին «Ի վերին Երուսաղէմ» շարականը:

Նոյն օրը այցելեցին նաեւ Խորհրդարանի շէնքը եւ Երուսաղէմի Թանգարանը: Երեկոյեան, Երուսաղէմի Քաղաքապետը պաշտօնական հիւրասիրութեամբ մը պատւց Հայ եկեղեցականները: Ընդունելութեան ներկայ եղան հրաւիրեալներ քրիստոնեայ բոլոր համայնքներէն:

* * *

Ուրբաթ ամբողջ օրը, պատուարժան

եկեղեցականներու խումբը այցելեց Գալիլիոյ շրջանը: Նախ, Յուղայի եւ Սամարիոյ լեռներու ճամբար բարձրացան Թափօր լեռ եւ Ֆրանսիսկեան հայրերու եկեղեցին մէջ կատարեցին կարճ արարողութիւն մը: Ապա, շրջեցան Տիրերիոյ լիճին շուրջ՝ Թապղա, Կափառնաում եւ Երանութեան լեռ, ուր եւս կատարեցին եկեղեցական արարողութիւն մը:

Ճաշէն ետք, հացի եւ ձուկի հրաշքին տեղն իսկ, եկեղեցական հայրերը բարձրացան նազարէթ, ուր Աւետումի նորակառոյց Տաճարի մուտքին, ընդունեց զիրենք Լատինաց Պատրիարքական Փոխանորդը եւ Ֆրանսիսկեան Միաբանութեան վանահայրը: Տաճարի ստորերկրեայ մասին մէջ, հոն ուր պեղումները յայտնած են Ս. Մարիամի եւ Ս. Յովաչիֆի տան մնացորդները, Հայ եկեղեցականները երգեցին «Զանձառելի Լուսոյ Մայր» շարականը, աղօթեցին եւ կատարեցին իրենց ուխտը:

Նոյն գիշեր, Յորդանան գետի հովիտի



Համագումարի մասմակցող եկեղեցական հայրերուն Երուսաղէմի Քաղաքապետին կողմէ տրուած ըմբումելութեան առքի խօսք կ'առնէ Ամեն. Եղիշէ Պատրիարք, իր կողքին ումեմալով Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Արք., որուն ետիմ մասամբ կ'երեւի Երուսաղէմի Քաղաքապետը:

ճամբռով, հոգեւոր հայրերը վերադարձան Երուսաղէմ, Քրիստոսի մանկութեան, Հը-րաշագործ կեանքին եւ քարոզութեան վայրերուն ստեղծած խոր ապրումներով եւ անմոռանալի ներչնչումներով լեցուցած իրենց հոգին:

* * *

Շաբաթ առաւօտ, Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ Ս. Պատարագ: Գերձ. Տ. Անդրովը Արքեպիսկոպոս մատոյց Ս. Պատարագը եւ հոգեզմայլ քարոզով ոգեկոչեց Դուրեան Պատրիարքը:

* * *

Ս. Պատարագի վերջաւորութեան, կարճ դադարէ մը ետք, բացուեցաւ Յորելինական հանդէսը, Ալեքս եւ Մարի Մանուկեան Սրահին մէջ:

Ներկաները յոտնկայս երգեցին նախ ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայառանի քայլերգը՝ Սիրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն եւ Երուսաղէմի Պատրիարքութեան քայլերգ դարձած աւանդական շարականը Օրինեցէք զՏէր յօրինութիւն ի մոր, բամզի ծագեաց մեզ եղջիւր փրկութեան ի Տանէ Դաւթի...:

Յայտագիրը վարեց ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Վերատեսուչ Գերձ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս: Բացման խօսքէն ետք, ան հրաւիրեց Հոգ. Տ. Փառէն Ս. Վարդապետը, որ խօսի Զաքարիա Պատրիարքի մասին, անոր ծննդեան երկուհարիւրամեակին առիթով: Հայր Սուլը ներկայացուց Յորելեար Պատրիարքը հետեւեալ բառերով.



Յորելինական Համդէսի Բացման
Խօսքը կ'ընէ
Գերձ. Տ. Շահէ Արք. Աթէմեան

Ամենապատիւ Պատրիարք Սրբազն Հայրեր,
Գերաշնորհ, Հոգեշնորհ եւ Արժամաշնորհ Նդրայրմեր
եւ սիրելի Անդրկամեր.

Զաքարիա Պատրիարքի մասին ինձմէ խնդրուած է Անդրկայացմել անոր կեամէր եւ գործերը: Ասկէ մօտաւորապէս 15 օրեր առաջ, երբ որ իմացայ այս մասին, ուզեցի պրպտել աղքահիւրմեր գտնելու համար տեղեկութիւն ամոր մասին: Դժբախտարար, այս շատ կարեւոր Պատրիարքի մասին, գոմէ իմ կատարած պրպտումներէս յայտնի եղաւ որ դժուար է ուեւ տեղեկութիւն գտնել մէկէ աւելի աղքիւրմերու մէջ: Կ'երեւի աղքիւրմերու կարեւորագոյնը Սաւալամեամի հասորն է, զոր միայն այստեղ կրցայ ձեռք ամցմել, իսկ միւս կարեւոր աղքիւրը Օրմանեան Պատրիարքի Ազգապատում գիրքն է: Անշուշտ որ Օրմանեան Պատրիարք ամբողջ Հայ Եկեղեցւոյ պատմութիւնը Անդրկայացմելու իր մտադրութեան մէջ, շատ մեծ ուշադրութիւն եւ կարեւորութիւն չէ տուած, այսպէս ասաց, միջամկեալ դեպքերու, որոնք ազգային ամենէն կարեւոր հարցերը չէին իրեն համար: Այս մախարամիս պատման այն է

որ Երուսաղեմի Հայոց միաբաներում վրայ պարտք կը դրուի Աերկայացմելու համգամանաւոր կերպով այս ամձը, որ կարեւոր դեր մը կատարած է մեր Պատրիարքութեամ պատմութեամ մէջ: Պիտի փափառեիմք որ գրուէր անոր մասին, ըլլայ, թերեւս այս առքիւ եւ կամ յետագային, գրեոյկի կամ գրքի ձեւով, պատկերացմելով անոր կեամքը եւ գործութեռքիւմը: Այստեղ մի ժամի օօրեր առած եմ եւ ամոնցմով՝ պիտի շամամ ձեզ հաղորդակից դարձմել անոր կեամքին եւ գործիմ:

Զաքարիա Պատրիարք ծմած է 1780 բուակամին Հիմ Հարքի Կոր գիւղը եւ Օրմանեան Պատրիարք Պուլամը անունը կը գործածէ Հիմ Հարքի որպէս տեղական բացատրութիւն: Ամիկա որդին էր Պետրոս Քահանայի, որ կանուխէն կ'այրիանայ եւ կը պարտաւորով իր զաւակը յանձնել կնոց մը խմամքին, իսկ իմքը կ'երթայ եւ կ'ապաստամի Մշոյ Ս. Առաքելոց վամքը եւ այստեղ կուսակրօն եկեղեցական կը դառնայ: Երբ որ մանուկը տակաւին 10 տարեկան էր, հայրը զիմք իր մօտ կ'առնե, այսիմքն Ս. Առաքելոց վամքը, եւ այստեղ՝ անոր կ'ուսուցանէ Ասխանական գիտելիթմեր, ըմբերցանութիւն, կրօնագիտութիւն եւայլն: Մի ժամի տարի եւ կը սորվի այն իմչ որ Աշտարակեցին եւ ուրիշմեր կրօնային շամքել իրեն: Ապա կը վերադառնայ դարձալ իր եօրը մօտ՝ Ս. Առաքելոց վամքը եւ այստեղ եւս կը շարունակէ իր ուսումնասիրութիւնները: Սակայն միշտ կը տառապի ուսումնի պակասէն եւ հետեւարար կը սկսի մտածել ուսման կեդրուններու մասին, կը սկսի մտածել Արեմքի եւ Աղեքսանդրիոյ մասին, սակայն կ'ամդրադառնայ թէ անոնք այլեւս դադրած էին Հայ հոգեւորականին ուսման կեդրուններ դառնալէ, եւ ուրեմն, կ'երթայ Պոլիս, այստեղ յուսալով գտնել այն իմչ որ կը փափառէր: Պոլսոյ մէջ պատահմամբ կը հանդիպի մի ժամի Մխիթարեան վարդապետներու, եւ անոնց բաջալերութեամբ կ'երթայ Վեմետիկ՝ Ս. Ղազար վամքը: Այստեղ կ'ամբողջացմէ վամքին ուսումնական ըմբացքը եւ, երբ որ ժամանակը կու գայ որ իր ուխտը կատարէ, վամքի հայրերուն կը բացատրէ իր մտադրութիւնը թէ իմք հոգեւորական ըլլալու նպատակ չումի եւ կը ճգէ ուրեմն Վեմետիկը ու կը վերադառնայ Կոստանդնուպոլիս: Այստեղ կը ժամօթանայ Երուսաղեմի Պոլսոյ փոխանորդին եւ անոր միջոցաւ կը դրկուի Երուսաղեմ: Այս ժամանակ սովորութիւն էր Երուսաղեմի մէջ եւ այլ վամքեր, ուր գոյութիւն չումէին դպրոցներ, փոքրաւորութեամբ հասմի ընծայացուի վիթակին, եւ իմքը Ասխ փոքրաւորութիւն կ'ընէ: Երուսաղեմի մէջ կ'ամդրադառնան թէ իմք բաւական գիտակից ամձաւորութիւն մըն է, ուստի օգնական գրագիրի պաշտօն կը ստամձնէ Կիրակոս վարդապետին մօտ, որ այն ժամանակ վամքի ըմդիանուր բարտուղարն էր: 1818 բուակամէն առաջ, Թէղորոս Պատրիարքի կողմէտ ան կը ճենմադրուի կուսակրօն ժահանայ: Ամէկ 5-8 տարիներ եւ, զիմք կը տեսնեն որպէս Յուլիակ՝ Ասխ Տիգրանակերտ, ապա Սասուն եւ Զմիւռնիա, եւ վերջապէս 1828 բուակամին, Երուսաղեմի փոխանորդութեամ պաշտօնին կը կոչուի Պոլսոյ մէջ: Այս շրջամին իր մտածումը կ'ըլլայ Աքոռի զամազան հարցերով գրադիլ Պոլսոյ մէջ եւ յատկապէս Ս. Տեղեաց հարցերով:

Անշուշտ Աքոռը տարօրիմակ վիթակի մը մէջ կը գտնուէր այդ օրերուն: Կ'արժէ ի մտի ումենալ այն պարագան որ իր Ասխորդը, Գարրիէլ Պատրիարք, կառավարելու շնորհի չումենալով, Աքոռը մեծ պարտէերու տակ էր դրուած, եւ Պոլսոյ մէջ Պատրիարքի եւ Ազգային իշխանութեամց Աերկայացուցիչներու կողմէտ, Պոլսու Աղրիանապուսեցին Աշամակուած էր որպէս ըմդիանուր վերատեսուչ վամքի գործերուն: Պատրիարքը, տասը տարիներու ժամանակաշրջան մը, իր Աքոռին հեռացած, Պոլիս հաստատուած էր եւ Պոլսու Աղրիանապուսեցի Արեւպահսկոպոսն էր որ կը վարէր վամքի գործերը, միաբանական ժողովի Աերկայացուցիչներուն հետ: Վամքի տմտեսական վիթակը Պոլսուի շրջամին, բարւորման շրջամի մը մէջ էր:

Թերեւս Անիւէն դուրս պիտի ըլլայ մամրամասնութեամց մէջ մտմել, բայց այնքան բարեկարգ վիթակի մէջ էր, կամ տմտեսապէս լաւ վիթակի մէջ էր, որ Առյնիսկ Պոլսոյ Ամիրաները կը շաման օգտուիլ Երուսաղեմի դրամէն, եւ այստեղը, Պոլսոյ մէջ, կը հաստատեն վարժարան մը՝ Երուսաղեմի Վարժարան անուանուած էր եւ Պոլսու Աղրիանապուսեցի Արեւպահսկոպոսն էր որ կը վարէր վամքի գործերը, միաբանական ժողովի Աերկայացուցիչներուն հետ: Վամքի տմտեսական վիթակը Պոլսուի շրջամին, բարւորման շրջամի մը մէջ էր:

Թերեւս Անիւէն դուրս պիտի ըլլայ մամրամասնութեամց մէջ մտմել, բայց այնքան բարեկարգ վիթակի մէջ էր, կամ տմտեսապէս լաւ վիթակի մէջ էր, որ Առյնիսկ Պոլսոյ Ամիրաները կը շաման օգտուիլ Երուսաղեմի դրամէն, եւ այստեղը, Պոլսոյ մէջ, կը հաստատեն վարժարան մը՝ Երուսաղեմի Վարժարան անուանուած էր եւ Պոլսու Աղրիանապուսեցի Արեւպահսկոպոսն էր որ կը վարէր վամքի գործերը, միաբանական ժողովի Աերկայացուցիչներուն հետ: Վամքի տմտեսական վիթակը Պոլսուի շրջամին, բարւորման շրջամի մը մէջ էր:



Ս. ԱԹՈՒՐՈՑ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐՔ Տ. ԶԱԳԱՐԻԱ Բ. ԿՈՐԵՑԻ

Բայց միւս կողմէն, Սրբատեղեաց հարցերը գերակշիռ դեր մը կը կատու տէին այդ շըրջամին, մեր ազգային մտահոգութիւններու շարքին, եւ կը մտահոգէին Ս. Արոնի բոլոր միարամները, Աերառեալ Ս. Արոնի փոխանորդը՝ Պոլսոյ մէջ, որ իրեն վրայ պարտք կը դնէ չամալ Սրբատեղեաց մէջ Հայոց իրաւունքները պաշտպանելու։ Եւ այս ուղղութեամբ ամիկա Փիշմիշեան Ամիրայի հետ գործակցարար, կը չամայ վերահաստատել Ս. Յարութեամ Քըրիստոսի Ս. Գերեզմանի վրայ Հայոց պատարագելու իրաւունքը, ինչ որ տարօրինակ կերպով կը յաջողի, առանց միջնորդութեամ ուրիշ կարեւոր Ամիրամներու, որոնմ կարծէն կը նախամնածին ալ, ամձմակամ շնորհմերով եւ հմարամտութեամբ ստացուած յաջողութեամ համար։

Ուրեմն՝ 1829 թուակամին կը յաջողի Հայոց Քրիստոսի Ս. Գերեզմանի վրայ պատարագելու իրաւունքը վերստին առնել, որ կը խորիին թէ իր ամրող կեամքի կարեւորագոյն գործերէն մէկն է, եւ որ երախտապարտ պէտք է ճգն մեզ բոլորս։ Ս. Յարութեամ Քրիստոսի Ս. Գերեզմանի վրայ պատարագելու իրաւունքը չենք գիտեր թէ երր առնուած էր մեզմէ, այսիմքն երր մենք զրկուած էիմք այնտեղ պատարագելու մեր իրաւունքնեն։ Այս մասին թէ Սաւալամեամ եւ թէ Օրմանեամ, յստակ տեղեկութիւններ չեն տար, որովհետեւ իրենք չեն կրցած գտնել պատմակամ այդ իրողութեամ նշգրիտ թուակամը։ Հետեւարար՝ այս իրաւունքը առնելին ամմիջապէս ետքը, ինք կը չամայ նաև Ս. Գողգոթայի վրայ պատարագելու իրաւունք եւս ձեռք ճգել, բայց Յարութիւն Ամիրայ Պէղմեամ, որու ամկախարար աշխատած էր ինք, կարծէն կը նախամնածի այս երիտասարդ վարդապետին կատարած գործերէն եւ ձեռով մը կը հասկցնէ առ որ ամկ է թէ ինք գործ չունէր նախորդ ինդրագրի պարագային, եւ հետեւարար ամնուն որոնք կը կարգադրէին այդ գործը ըը, հասկմանով այս պարագամ, 1830 թուակամին կ'ախորեն վարդապետը Կիպրոս։ Տարի մը ետքը կը տեսմենք զինքը նրուսաղէմի վանքին մէջ եւ երկու տարիներ ետքը արդէն վանքի իշխանութեամ արտօնութեամբ եւ հրամանագրով Կ'երրայ Ս. Էջմիածին եպիսկոպոս ձեռնադրուելու եւ վերադարձին Կ'ըլլայ օգնակամը Պողոս Աղրիանապոլսեցի Արքեպիսկոպոսին, որ ծայրագոյն կառավարիչ նշանակուած էր Ս. Արոնի։

Այս շրջամին է որ Զաքարիա կը նուիրուի իր նախասիրութիւնները իրագործելու աշխատամքին։ Կիպրոս իր ախորութեամ շրջամին, Թրիեստ քնակող Պետրոս Նուսուփեամ ամուս վաճառակամէն ստացած էր կարգ մը տպարամային կազմածներ, եւ ապա, երր կը գտնուէր Եգիպտոս, այնտեղ եւս ուրիշ Հայ վաճառակամէ մը՝ Ալեքսան Նդիազարեամէն, տպագրակամ մամուլ մը ձեռք ճգած էր եւ վերջապէս 1833 թուակամին Պողոսի արտօնութեամբ եւ հաւանութեամբ միարամներու, կը հաստատ Ս. Արոնի Տպարամը, որ կարելի է ըսել թէ Օսմանեամ կայսրութեամ մէջ, Թուրքիայէն դուրս գտնուող միակ Հայ տպարամն էր բարակամ երկար ժամանակ։ Միարամները այնքան կը յանդավառուին տպարամի այս գաղափարով որ իրենք ալ որոշ զնոհողութիւններ կ'ընեն, ինչպէս Պողոս ինքը իր Արոնին համելապ ունեցած իր պահանջքը կը յանձնէ Զաքարիային, ինչպէս նաև Ս. Արոնի Լուսարարապետը նոյնը կը կատարէ Արոնի վրայ ունեցած իր պահանջքին Ակատմամբ եւ այն օրերուն վախճանած Հնդկաստամի նուիրակ Սամուէլ Վարդապետի բողոքն ալ կը տրամադրուի իրեն, որպէսզի այս գործը յառաջ տամի։

Զաքարիա իր ամրող Պատրիարքութեամ շրջամին, 1833-էն մինչեւ 1848, 18 գիրքեր երատարակած է, որոնց մէջ առաջին գործը կ'ըլլայ Զանազանութիւն Հինգ Դարուց աշխատասիրութիւնը, որ ծայրագոյն կառավարիչի աշխատասիրութիւնն էր, բքերէն լեզուով Աերկայացումն էր Հին եւ Նոր Կտակարամներուն, երեք հատորով, որպէսզի մեր ծողովուրդն ամոնք որոնք մեր լեզուն չին կրնար հասկմալ, ամոնք կարենային Ս. Գրոց պատմութեամ ծամօթամալ։ Ամէկ զատ կարեւոր երատարակութիւնները իր օրով։ Մկրտութիւն կանոննեալ Մաշտոց, Ցովհաննէս Կաթողիկոսի Պատմութիւն եւ Ներսէս Լամբրոնացիի Խորհրդածութիւն Ս. Պատարագին։ Պոլսոյ Աստուածատուր Պատրիարքը, որ կարծէն թիչ մը կը նախամնածէր Զաքարիայի իրագործումներուն, այնքան առաջ կ'երթայ, որ կը բելադրէ փակել տպարամը, որովհետեւ, օրինակի համար, Ցովհաննէս Կաթողիկոսի Պատմութեամ մէջ, իսլամներու համար թիչ մը մեղմ եւ կամ աւելի ջատագովակամ մի քամի էջեր կային, եւ ամէկ զատ նաև Լամբրոնացիի Ս. Պատարագի Խորհրդածութեամ մէջ կը տեսմուին թիչ մը կարուիկեամ գաղափարներ, որ Աստուածատուր Պատրիարք կը վերագրէր նաև Զաքարիայի, քամի որ ամիկա Մխիթարեամ վանքին մէջ կատարած էր իր ուսման մէկ մասը։ 1840-ին, Գարբիէ Պատրիարք կը վախճանի, այն Պատրիարքը որ մօտաւորապէս 23-24 տարիներ պատրիար-

բութիմ էր ըրած, թեև իրականիմ մէջ տասը տարի միայն վարած էր գործերը: Միարամութիւնը նոր պատրիարք մը ըմտրելու պահանջիմ առջեւ կը գտնուէր, եւ սակայն Միարամութիւնը իմք չէր համարձակէր այս խմերանքը ներկայացնելու Պողոս ծայրագոյն կառավարիչիմ, որովհետեւ ամիկա, հակառակ յառաջացեալ տարիիմ, տակաւիմ ճենմեասօրէն կը վարէր պատրիարքարանի գործերը: Վերջապէս, Պողոս իմքն է որ կ'ամդրադառնայ ըմտրութեան պահանջիմ, մասնաւոր որ այն ժամանակուայ նրուսադէմի փոխանորդը, Զմիւնիացի Յովիկաննեւս վարդապէտը, կը ջամար Ամիրամերը սիրաշահի, եւ վախ կար որ Ամիրամերու թելադրանքով, եւ կամ այ պահանջնով, զիմք Պատրիարքական Արոռ բարձրացնէին: Հետեւարար՝ 1841 թուականիմ, Պողոս Արքեպիսկոպոս կը մախանոնէ Միարամական ժողով երաւիրել եւ պատրիարքական ըմտրութիւն կայացնել: Այն օրերու սովորութիւն էր եռապատիկ ցամկ մը ներկայացնել Պոլսոյ Պատրիարքիմ, որպէսզի ամիկա, Ամիրամերու հաւամութեամբ, ըմտրութիւն կատարէ այդ եռամուն ցամկէն: Եռամուն ցամկին վրայ կը ներկայանան Կիրակոս Նպիսկոպոս Մնացականնան նրուսադէմացի, Յակոբոս Սերորեան Կ. Պոլսեցի եւ Զաքարիա Տէր Պետրոսեան: Կիրակոս բամի որ երուսաղէմացի էր եւ հակառակ անոր որ Միարամութիւնը զիմք կը սիրէր, բայց միարամական օրէնքը կ'արգիւէր Անյնիկ միարամութիւնը նրուսադէմացի մը, եւ որպէսզի խնդիրներ շյարուցնիմ Պոլսոյ մէջ, ամ իր երաժարականը կու տայ, որպէսզի զիմք մկանի շ'առնեն իրեւ թեկնածու: Խոկ միւս կողմէ, Յակոբ Սերորեան նոյնիսկ ամդամ չէր նրուսադէմի Միարամութեամ, հակառակ անոր որ երուսաղէմի համելպ մեծ սէր եւ աշխատանք տարած էր: Հետեւարար՝ միակ ըմտրելին եռամուն այս ցամկէն կ'ըլլայ Զաքարիան, որ առանց երկար ժամանակ կորսմընելու կը նշանակուի Պատրիարք Ս. Արոռիս: 1841-ի Օգոստոսին նաեւ կ'առնուի բագաւորական հրովարտակը եւ ամիկա Արոռ կը բարձրանայ 1841 Հոկտեմբեր 24-ին, երբ արդէն 60-ը ամց էր:

Իր կարեւորագոյն գործը, Արոռ բարձրամալէն ետք, կ'ըլլայ հաստատումը Ս. Արոռիս Ժառանգաւորաց Վարժարանիմ: Արդէն այս գաղափարը, իր միւս տպարանը հիմնելու գաղափարին հետ, սկիզբէն ճեւով մը բացատրած էր իր միարամակիցներուն, եւ ամոնք գօրավիզ կամգնած էին իր տեսակետին, եւ վերջապէս, Պատրիարքանակ ամմիջապէս ետք կը հաստատէ ժառանգաւորաց Վարժարանը Ռամլէի Ս. Գէորգ վանքին մէջ, որպէսզի հեռու ըլլայ դպրեվանքը նրուսադէմ եւ այնուեղ տիրող զանազան պայմաններէն: Որպէս ուսուցիչ կը նշանակէ Տիգրամակերտից Ստեփանոս Վարդապէտը եւ Տարօնացի Խաչատուր Քահանան: Վերատեսուչ կը կարգէ Կիրակոս նրուսադէմացի Նպիսկոպոսը, որուն գործակցութիւնը արդէն կը վայելէր երկար ժամանակէ ի վեր: Յաջորդ տարին ամիկա կը փոխադրէ Վարժարանը Ռամլէն երուսաղէմ, բայց դարձեալ չուզէր թերեւ վարժարանը եւ հաստատել զայն վանքին մէջ, այլ վանքապատկան կալուածի մը մէջ, վանքէն դուրս, կը շարունակէ անոր գոյութիւնը: 1843 թուականիմ, դարձեալ Կիրակոսին կը թելադրէ պատրաստել կամունագիր մը վարժարանին համար: Այդ օրերուն, Մուրատ Պօյանեան վարժապէտը, որ Արմաշի կարեւոր ուսուցիչներէն մին էր, ուխտաւորարար կը գտնուէր Ս. Արոռ: Ամկէ կը խնդրուի մնալ նրուսադէմ եւ ուսուցչութեամբ պարապի այս վարժարանին մէջ, ինչ որ յամնած կ'առնէ եւ պաշտօնը կը վարէ շնորհալի կերպով:

Եթէ մկանի շառնենք Ս. Արոռի Ժառանգաւորաց Վարժարանի հաստատումը, Զաքարիայի պատրիարքութեամ շրջանը իրապէս կ'ըլլայ տիրութ շրջան մը, որովհետեւ հակառակ անոր որ ամիկա բաւական կարողութիւններ ցոյց էր տուած Ս. Յարութեամ Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ պատրագելու իրաւում ստամալով, տպարանի հաստատումով եւայլն, սակայն իր պատրիարքութեամ շրջանին ամիկա գրեթէ բացարձակապէս չկրմար որեւէ գործընել: Իր պատրիարքութեամ շրջանը, չորս ու կէս տարի տեսուղ, խնդիրներով լեցուն շրջան մըն է. խնդիրներ՝ Ս. Տեղերու մէջ եւ խնդիրներ նաեւ Արոռի Միարամներէն ուսանց հետ: Ս. Տեղերու խնդիրները առաւելարար Բերդեկէմի տամարին խնդիրներն էին, ուր Յոյներու հետ չլուծուած հարցեր կային, եւ որոնց համար դիմում կը ներկայացնէին. այդ դիմումները երբեմն կ'ընդունուին, երբեմն չեն ընդունուիր, երովարտակ կու գար, չէր գործադրուէր, բամալի կը տրուէր, բամալին եւ կ'առնուէր, կամայական կացութիւն մը կը տիրէր իշխանաւորներուն կողմէ, բայց վերջ ի վերջոյ, ըսուելիքը այն է որ Զաքարիա Պատրիարք չկրմար յաջողի տիրամալու այն իրաւումներուն, զորս կենթադրէ որ վանքը ումի նախորօն տրուած երովարտակներու հիման վրայ: Հետեւարար՝ Ս. Մնացեան տամարին մէջ կը ձախողի ամ: Ս. Յարութեամ տամարին մէջ եւս խնդիրներ կային, խնդիրներ՝ որոնք սկսած

էիմ Ս. Յարութեամ Տաթարի հրդեհէն ամսիջապէս ետք՝ 1808-ին: Այստեղ եւս Յոյներու հետ խնդիրներ կայիմ, եւ Քանի որ Յոյներն էին Առողջողները Ս. Յարութեամ Տաթարին, հետեւարար՝ անոնք դժուարութիւններ կը յարուցանէին եւ կը զլամային տալ այս իրաւումները որոնք կը պատկանէին Հայոց: Սեմեակներու շիմութեամ հարցեր կայիմ, կար նաև Ս. Յարութեամ բակին մէջ Ս. Յովիամնեսի մատրան շիմութեամ հարցը, տանիքի քարձացման եւ ուրիշ հարցեր, ուր Զաքարիա Պատրիարք չկրնար ծեռք ճգի այս ինչ որ կ'ուզէր: Այժման կը վիատի Պատրիարքը, որ Առյանի Օրմաննեամ կը հաստատէ այս իրողութիւնը որ Պոլսոյ փոխանորդին կը գրէ որ Եթէ ազգը զիս չուզէր որ ես իմ պատրիարքութիւնս շարունակեմ, եւ պատրաստ եմ հրաժարելու: Մինչեւ այստեղ կ'երթայ իր յուսախարութիւնը եւ յուսալութիւնը: Անկէ զատ նաև կար ուրիշ հարց մը, որ կը գրադեցներ Պատրիարքը եւ որ գրադեցուց մի բանի պատրիարքներ իրմէ ետք, ամ ալ Եգիպտոսի առաջնորդութեամ խնդիրն էր: Մինչ այդ, պատրիարքարամը սովորութիւն ուներ տեսուչներով կառավարելու իր զամազամ քեմերը: Այս շրջանին Եգիպտոսի մէջ Գարրիէլ Գերմանիկոցի Վարդապետը կը շամայ ազգայինները սիրաշահի եւ յետին մապատկմերով, նախ կը զամայ Արքոնին տալ ամոր եկամուտները, ապա Առյանի Արքոնին Աերկայացմելու Եգիպտոսի վանքապատկան կայուածներու հաշիմները, եւ հուսկ ապա, կը շամայ Արքոնէ ստանալ Եպիսկոպոսութեամ վկայական եւ Եպիսկոպոս կը ծեռնադրուի Կիլիկիոյ մէջ - Սիսի մէջ ըսել կ'ուզեմ: Ապա իմքիմէր ամկախ կը եռչակէ Պատրիարքութեամէն եւ նաև վանքապատկան կայուածներու ամբողջ եկամուտը կը դարձաւ տեղույն եկեղեցիներուն պէտքերուն համար: Այստեղ եւս Զաքարիա Պատրիարք կը ծախողի ծեւով մը, հակառակ իր բոլոր ջանքերուն, որովհետեւ տեղույն ազգայինները, որոնք արդէն կարեւոր դիրքերու տիրացած էին, համառայն էին Գարրիէլ Եպիսկոպոսի ծեռնադրկմերուն եւ Առյանի կը բաջանայի Զաքարիա, չորսուկէն տարի Պատրիարքութիւն վարելէ ետք:

Թերեւս պէտք է մատմանշել այստեղ այս իրողութիւնը որ, երբ Եջմիածնի Կաքողիկոսարամը բափուր կը մնայ, եւ Առոր ընտրութեամ կը ծեռնադրկուի, Ներսէս Աշտարակեցին հետ կաթողիկոսական քեկմածու կը Աերկայացուի Զաքարիա Պատրիարքը, եւ սակայն ամ ծեւով մը կը հրաժարի քեկմածու Ակատուելէ, հակառակ ազգի փափաքին, եւ առ ի երախտագիտութիւն իր այդ արարդին, Ներսէս Աշտարակեցի կը բարեխոսէ Զարին եւ Զարը առ ի Աշամ գնահատութեամ ամոր կը դրէկ պամակէ մը որուն շուրջ ալ Զաքարիա կարգ մը դըռուարութիւններ կը յարուցանէ, բայց վերջ ի վերջոյ կը ստանայ զայն: 1846 բուակամին կը վախճանի Զաքարիա, չորսուկէն տարի Պատրիարքութիւն վարելէ ետք:

Եզրափակելու համար ըսումիլիք Զաքարիա Պատրիարքի մասին, պէտք է ընդումին որ ամիկա եղած է իր շրջանին ամենէն կարկառուն հոգեւորականներէն մին իր պատրաստութեամբ, իր ուսմամբ, իր Առոր գաղափարներ հետամտելու շամասիրութեամբ, ըլլայ ամիկա տպարամի գործը, ըլլայ ամիկա Ս. Յակոբեամց Ժառանգաւորաց Վարժարամի հաստատման գործը, եւ թերեւս մեծագոյն վկայութիւնը իր կարողութեամց մասին՝ իր քեկմածու համարուիլն է Ներսէս Աշտարակեցին հետ միասին որպէս Եջմիածնի Մայր Արքոնի կաքողիկոսական քեկմածու: Կ'արժէ որ, իմշպէս կ'ըսէի հոսքին սկզբնաւորութեամ, աւելի համարանքորդն, ոչ ես, այլ ուրիշ մէկը, ստամանէ իր վրայ պարտականութիւն այս առքին Աերկայացմելու Զաքարիա Պատրիարքի կեանքը եւ գործը, որպէսզի այս Հաստատութիւնը, որ բազում պատմանմեր ունի երախտապարտ ըլլալու այս Պատրիարքին, կարենայ կորողական ծեւով մը Աերկայացմել արժանաւոր իր Պատրիարքը: Շնորհակալութիւն:

Երկրորդ Յորելեանը, որուն նուիրուած էր հանդէսը, Ժառանգաւորաց Վարժարամի հիմնարկութեան 140-ամեակն էր: Այս առթիւ, Գերշ. Տ. Շահէ Արքեպիսկոպոս Ներկայացուց պատմականը Վարժարամին եւ հին նկարներու, խմբանկարներու եւ առանձնացուած դիմագծերու ցուցադրութեամբ յիշատակներ վերակենդանացուց:

Երրորդ Յորելեանը, որուն տօնակատարութեան նուիրուած է հանդիսաւոր պա-

հը՝ նուիրուած էր Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Դուրեեանի, իր մահուան յիսնամեակին առիթով:

Ժառանգաւոր սաները, ղեկավարութեամբ Գերշ. Տ. Բորգոյ Արքեպիսկոպոսի եւ մասնակցութեամբ Հոգի. Տ. Խաչակի Ս. Վարդապէտի, Երգեցին Յորելեարի բանաստեղծութիւններէն հետեւեալ Երկութը, որոնք զանաւորուած են Շահան Պէրպէտրանի կողմէ:

ԵՏԵՒԷ ԵԿՈՒՐ

Խ Ա Զ Լ

«Ասէ ցնա (ցՊետրոս) Յիսուս, Եկ զկնի իմ»
(Յովհ. Խլ. 19)

Եթէ զիս տանիս դէպի Յորդանան՝
Բացուած երկինքի հրաշքներուն Աերքեւ,
Կուգա՞մ վայելել Քու սիրոյդ պարզեւ
Վայըրն այն դալար, ուղիսերն փափկութեան:

Կուգա՞մ ետեւէդ՝ եթէ տանիս զիս
Կանայի զըւարք ակումբներուն մօտ,
Ուր թակոյկներուդ գինին ծաղկահոտ
Դիտի արբեցնէ օրերը կեանքիս:

Կամ եթէ տանիս զիս հոն՝ ուր յոգնա՞ծ
Ու վաստակարեկ Յըստար մօտ հորին,
Եւ Քու կենդանի ջուրէդ առօրին
Կուգա՞մ բուժելու ծարաւս ամձկայրեաց:

Կուգա՞մ թէ տանիս զիս Գեմմեսարէ՛
Մովակին չըքնաղ ափերուն վըրայ,
Ուր շնուշ հովին հետ կը թըրթըռայ
Արձագանք մը միշտ՝ ամշինչ բառերէդ:

Պատրաստ եմ գալու՝ եթէ տանիս զիս
Դէպի այն լեռան կատարն ամմարդի՝
Ուր շողերն հազար արեւ ու վարդի,
Ու բոցով կ'վառեմ ամպերն երազիս:

Կուգա՞մ ոստերով ծիրենիներու
Հո՞ն ուր յաղթութեամբ կ'ողջումուխս համակ,
Ու տարածելով ծործերս ոտքիդ տակ՝
Կը վազեմ փառքիդ շուրք ընդգրկելու:

Կուգա՞մ ետեւէդ մինչեւ վերնատուն,
Վերջին ընթրիքէդ բաժինս առնելու,
Ու Արտագելով երգ կամ ալէլու՝
Կեդրոնի ծորէ՛ն ալ կ'անցնիմ ժըպտուն:

Բայց կը վարանիմ գալ Գեթսեմանի՝
Ուր քունով մ'աշքերս պիտի ծանրանան.
Դուցէ ա՛յն ըլլայ իմ քունը մահուան
Ու մեծ Ոչինչին գիրկը զիս տանի...:

Մի՛ մի՛ զիս կանչեր աւելի հեռուն,
Ուր ամիրաւեր կը ծաղկեն ըզքեզ,
Որ խարոյկի քով՝ խանձողի մը պէս
Ճըծկած չը մըխա՞մ՝ մոխիր դառնալու:

Ա՛հ, միքէ կըրնա՞մ գալ Քու ետեւէդ
Երբ խաչը ուսիդ կ'ելլես Գողգոռա.
Բայց ի՛նչ սերտ հրապոյր, ի՛նչ բուռն ուժ է դա
Որ զիս դէպի հո՞ն ալ կ'տանի Քեզ հետ:

Թէ պաշտումի թափն ունենաս՝
Տէրն զոյց մը թեւ ֆեզի կուտայ,
Որպէս զի իր Ուժը անհաս
Սաւառնացնես երկրի վըրայ:

Թէ տեսիլներ ունենաս դուն՝
Յայտնութիւն մ'ալ ֆեզի կուտայ,
Որպէս զի իր Խօսքը արքուն
Հանդիսացնես երկրի վըրայ:

Թէ քարձումի մ'խօսիս իր հետ՝
Ինքը ֆեզի շեշտ մը կուտայ,
Որպէս զի իր Խօսքը յաւետ
Արձագանքնես երկրի վըրայ:

Թէ վերացած յառիս իրեն՝
Հո՞ր լեզու մ'ալ ֆեզի կուտայ,
Որպէս զի իր Կայծը վերէն
Սահեցնես երկրի վըրայ:

Եթէ մըտնես իր ամպին մէջ՝
Ինքը ֆեզի շանը մը կուտայ,
Որպէս զի իր Վրեժը անշէջ
Փայլատակնես երկրի վըրայ:

Եթէ նետուիս իր գիրկն անուշ՝
Ինքը ֆեզի երգ մը կուտայ,
Որպէս զի իր Շնորհն երկնայուշ
Թըրթուացընես երկրի վըրայ:

Եթէ համբուրուիս հետ իր Վէրքին՝
Ինքը ֆեզի կեանք մը կուտայ,
Որպէս զի իր շունչը անգին
Ոգեւորես երկրի վըրայ:

Խսկ թէ բաղուիս իր շուքին տակ՝
Ինքը ֆեզի շող մը կուտայ,
Ոչինչին դէմ յոյսին ամփակ
Ճառագա՞յրը երկրի վըրայ:

Ու այդ Ուժը, այդ Կամքն ու Խօսք
Այդ Կայծն ու Վրեժ, այդ Փառքը սոսկ,
Այդ Շնորհն ու Շունչ, այդ Յոյսն համայն
Քեզի տըրուած ԽԱԶՆ է միայն:



Կը բանախօսէ
Հոգ. Տ. Խահակ Մ. Վարդապետ

ունիմ ու կասկածը նաև, իր յատուկ հոգեքանութիւնը եւ աշխարհայեացքը ունեցող ամցեալի մը մէջ ապրող եւ գործող կարեւոր անձի մը կեամբը եւ վաստակը վերմերկայացը-նելը, տեսակետով մը, իր եռթեամ եւ ստոյգ արժէքի եւ արժանիքի կշիռն վար փորձ մը պիտի ըլլայ: Բայց շամամ պիտի, ուրուագծել պատկերը նախ՝ Դուրեամ Սրբազնի կեամ-ին, անոր մէջ հիւսելով իր գործը, միջավայրեքը, ուրկէ անցաւ, եւ ապա թերել երեւան իր արժէքն ու արժանիքը համեստ եւ երախտիքով լի իմ տուրքը վմարած ըլլալու համար այս մեծ եկեղեցականին մահուան 50-ամեակի ոգեկոչման առիթով:

* * *

Զեմ տեսած զիմք ու երանի կու տամ բոլոր ամոնց որոնցմէ ումամբ կ'ապրին այսօր, եւ իրեն աշակերտած ըլլալու պատիւը եւ փառքը կը զգամ:

Բայց 48 տարիներ առաջ, դեռ քարմ էր իր շուրջն հմայքը որ ման կու զար մեր զիխուն վերեւ ու սրտին նաև, հոս, այս Հաստատութեամ որմերէն ներս ուր մեմբ առաջին անգամ

Ամպիոն հրաւիրուեցաւ Հոգէ. Տ. Խահ-
ակ Մ. Վարդապետ, ներկայացնելու հա-
մար Եղիշէ Պատրիարք Դուրեանի կեանքն
ու գործը: Հայր Սուրբը խօսեցաւ այսպէս.

Ամենապատիւ Սրբազն Պատրիարք Հայ-
րեր եւ սիրելի Հոգեւոր Եղայրներ.

Անակմկալ հրաւերը երբ ստացանք եւ ի-
րազեկ եղանք որ այս տարի 50-ամեակն է Եր-
շամկայիշատակ Եղիշէ Պատրիարք Դուր-
եանի վախճանման, եւ թէ՝ ատիկայ առիք-
մը եղած է որ ոգեկոչուին նաև Երուսաղե-
մի ժառանգաւորաց Վարժարանի հիմնա-
դիր՝ Զաքարիա Պատրիարքի ծննդեան 200-
ամեակը, եւ Վարժարանի հիմնադրութեան
140-ամեակը, ուրախ եղանք:


Ուրախ եղանք նաև որ 24 տարիներ բա-
ցակայելէ ետք Վամբէն, մեզի առիք կը ներ-
կայանայ անգամ մը եւս տեսնել Երուսաղե-
մը, եւ վայելի եղայրական սէրը բոլոր
անոնց որոնք այս Հաստատութեամ մէջ ի-
րենց ուսումը առիք 48 տարիներ առաջ եւ
ետքը:

Մեր երախտագիտութեամց հետ մեր
երախտագիտական զգացումները կը ներ-
կայացնեմք Երուսաղեմի Ամենապատիւ բա-
նաստեղծ Սրբազն Պատրիարք Հօր, իր այս
զեղեցիկ եւ յատկանշական առիքին ստեղծ-
ման համար:

Առաջարկուած է ինձի, որքան ծանր
նոյնական քաղցր եւ պատուարեր պարտակա-
նութիւն, ոգեկոչել յիշատակը՝ իր կեամ-
ին ու գործին մէջէն, մտքի եւ հոգիի այն
մեծ անձնաւորութեան՝ որ եղաւ Առաքելա-
կան այս Արոռին առաքելատիպ Գահա-
կալներէն մին:

Զեմ գիտեր թէ ո՞րքանով յաջողիմ պիտի
վերմերկայացնել զինք, որովհետեւ երկիւղն

ՀԱՅՈՎԱՐԴ ՀՊԻ ՊՐԵՄԻՆԻՄ ՄԱՐՏԻՆ



մեր ոտքերը դրիմք:

Ու այդ օրերէն ի վեր, չեմ կրցած հաւատալ որ Դուրեամ Սրբազնի Աման գագար մը, պիտի իյար վար ու դմէր իր պատուական գլուխը վրան հողէ բարձին: Խորհեր եմ, որ Դուրեամ Սրբազն այն անձերէն էր՝ որոնք Քանի մը դար առաջ ծնած են ու կը մնան վեր ժամանակէն:

Թոյլ տուէք որ չհաւատամ ամոր մահուամ:

Հաւատամ որ ամ մեզն է ու կը կենայ դարերու ու սերումդմերու դիմաց, մտքի իր փառքով ու հոգիի իր շնչեղութեամբը:

Տարօրիմակ ու գրեթէ հեթիաբային գեղեցկութիւն եւ առիմբնութիւն մը բողուց իր առումը, որ իրեն քաշեր է, ու կը մազմիսացն տակաւին տեսիլք ունեցող հոգիներ, ազգին եւ եկեղեցին իրենց ծառայութեամ վսեմ ու հոգեշարչար նամրում մէջ:

Ուսուցիչ, Քարոզիչ, գրագէտ, հովիւ, առաջմորդ, գիտմական, իմաստասէր, բանասէր, Պատրիարք, Երկից կարողիկոսական թեկմածու՝ ծառայեց ամ Եկեղեցին ու Աստուծոյ: «Որ մահկանացու ծմեալ, ամմահ զիւրն յիշատակ երող: Պատուեաց զպատուերն, պատկառեաց ի կոչմականէն պատմահօր այս մերրողը հիւսուած Սահակին համար, որքա՞ն կը պատշաճի մասե իրեն, իրեն Աստուածային պատկերը չեղանող ու Տիրոց ծառայող մը: Ու իր ծառայութիւնները պաշտամումքի, այլամերժ յափշտակութեամ ու աշխարհուրացութեամ վերածուցան:

Չեղաւ ամ ամմիջական մարդը, ու կամ «Վարչագէտ», «գործնապաշտ» մարդերէն մին:

Ու իմչ որ ըրած են պատմութեամ մէջ, ու կ'ըմեն այսօր այս աշխարհի վրայ «Վարչագէտ» ու «գործնապաշտ» մարդերն ու դեկավարմերը օրոնք յամախ փոթորիկ կը ստեղծեն, կիրքեր կը գրգռեն, պայքար կը երդիեն ու այդ երդիեններու ցոլքովը կը զարդարուին, մեծաշընին առասպելներ հիւսելով իրենց ամումին շուրջ:

Տարօրիմակ ու հետաքրքրական է հաստատել՝ որ Դուրեամ Սրբազն չեղաւ աղմկարար իր 70 տարիներու ամրող կեամքի ըմբացքին: Մնաց հեռու յախուռն ըլլալէ, կտրուկ կարգադրութիւններէ ու դերասամական քայլերէ: Նախըմտրեց վարամումներ, ոչ կորովի ու կամ իմաստութեամ պակասէն, այլ թշմարտութեամ գերազոյն զգացումէն: Իր ամձին պատկանամքովը գործեց ամ՝ լուռ ու անդորր: Փոթորիկները համդարտեցուց, շարաշահող Փղշտացիները եւ մենակ Սադուկեցիները ամօրի սիմին գամելով, առանց հոգիները վնասելու: Եղաւ երաւէր՝ դէպի վեր:

Եկաւ ու ամցաւ Հայոց պատմութեամն իրեն ոգի մը, երեւոյք մը, մահացմելով իր մէջ իմչ որ աշխարհիկ էր ու աշխարհային, իմչ որ հասարակ էր ու գետմաշարշ: Իր գործերում ու կեամքին մէջ, թշմարտութիւնը ծուլեց գեղեցկութեամ ու եղաւ տիպարը բարութեամ, «Ամրարտաւանութիւն» եւ մարդահամութիւն ի նորա վարս տեղի գտամել երբեք ոչ կարացին, վասմզի գոյր տեսլեամբ երեշտակական, մարմնով արտափայլեալ, հաւատով ուղիղ, սիրով ամեկեղծաւոր, ուսուցամելով անձանձրոյք» Մերոպի համար հիւսուած Խորենացի այս մերրողին համաձայն:

Եթիմ իր միտքը, մարդկային գառու հաշիւմերու, ողբերգական ըլլալու չափ վրիժառութեանց, մախամձի ու մեղքի մետէն վիրաւոր ամգիտութեամ աշխարհ մը չէր: Միեմն ու տիտղոսը չէ որ զիմք բարձրացուցին, իմքն է որ զամոնք փառաւորեց, խոնարհութեամ, այլասիրութեամ ու իմաստութեամ արեւմերով:

Եկեղեցականութեամ վարկը ու փրկարար վերջին լաստը եղաւ ամ որում ամումին կը մօտենամք պատկառամքով:

Սրտերու գաղտնիքը չէ տրուած մեզ գիտմալ: Ուժը կը պակսի մեզի վերցմել վարագոյրը հոգեկան աշխարհներու, եւ ի՞նչ հեղիմակութեամբ ու ի՞նչ իրաւումքով... տեսմեն հոն ամակելամերու շարամ մը շրջուածմերու:

Կ'ապաւիմիմք միայն բանաստեղծ սաղմոսերգուի աւաշին — «Տէր, Դու ստեղծեր, մի կորուսամեր. զգործս ձեռաց Քոց, մի ամտես առներ» — :

1.—ՄԻԶՆԱՎԱՑՐԵՐԵՐՈՒ ՄԵԶԸՆ՝ ԻՐ ԿԵԱՆՔՆ ՈՒ ՎԱՍՏԱԿԸ

Ա. — Սկիւտար — Մնած է ամ Սկիւտար, 1860 թուականին: Ճիշտ այն տարին, երբ ժողովրդական եւ երեսփոխանական մեծ խամդակառութեամ մէջ, կը գծուէր եւ կը ստո-

բագրուէր, մեր ազգային վերածնութիւն, Թանգիմարի ծնունդ՝ Ազգային Սահմանադրութիւնը:

Զաւակն է Մահսնել Արրահամի, արհեստով երկարագործ, որի եւ լուրջ Արուսեակ Զըմպայեամի, որոնք ծնունդ կու տան վեց զաւակներու.— Յարութիւն, Ազրիպաս, Էլպիս, Արտէմ, Պետրոս եւ Միհրան՝ որ Դուրեամ Սրբազնի աւազամի անունն է: Երկու Քոյրերը՝ կամուխ կը մեռնին: Յարութիւն՝ անդրամիկ զաւակը, տաճկագէտ, բարգմանիչ եւ օգնակամ խմբագիր, դեռ երիտասարդ՝ կը մեռնի: Պետրոս՝ հանձնարեղ բանաստեղծը, իր 21 գարունին կ'իշեալ իր քնարին վրայ: Խթն է որ ընտանեկամ Զըմպայեամ մակամունը բարգմանարար կը վերածէ Դուրեամի: Ազրիպաս՝ իրաւարան, կ'ամուսնանայ ու կը կազմէ ընտանիք, դառնալով պատուաւոր դիրքի հայր մը: Միհրան, որ մկրտուեր է Ակիւտարի Ս. Կարապետ եկեղեցւոյ աւազամին մէջ, ու առեր է հասակ, կանուխէն կը զգայ վրան իր պարման հոգիին, ծանրութիւնը վշտին եւ աղքատութեան: Կը յաճախէ Ակիւտարի Ճեմարանը եւ Ս. Խաչ Վարժարանը, իրեն ուսուցիչներ ունենալով Խզմիրեամ Վարդապետ, Սիմոն Ֆէլքինեամ, Յարութիւն Մրմրեան եւ Տոքք. Վահրամ Թորգումեան եւ ուրիշներ: Իր դասերուն մէջ յառաջադէմ եւ շատ փայլուն: Կանուխէն յայտնաբերուած իմացակամ ցցուն իր կարողութիւնները՝ զիմէ կը դարձնեն ուսուցիչ Ճեմարանին մէջ, երբ դեռ 18 տարեկան է: Յաջորդ տարին, 1877-ին, կ'երկար իր պարանոցը Աստուծոյ ծառայութեան ուրարին, ձեռնադրուելով սարկաւագ նոյն Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ, ձեռամք Տ. Մատթէոս նպա. Խզմիրեանի: Խզմիրեանի կը փոխէ Միհրան անունը Եղիշէի:

Եղիշէ Սարկաւագ Դուրեամ, մասնաւոր արտօնութեամբ, կը սկսի Քարոզել եկեղեցւոյ բեմն: Առաջին իսկ երեւումով «քամաստեղծին եղբայրը» կը գրաւէ ուշադրութիւնը ժողովուրդին, ու մանաւանդ՝ Եղիշա Տէմիրթիպաշեանի, Ռեբէոս Պէրպէրեանի նման մտաւորականներուն, «գերահրաշ», «պամաւի Քարոզիչ» որակումներով:

1879-ին, երբ դեռ 18 տարեկան էր, կ'առնէ աղուոր իր աշխերուն, վեղարին Քոյր, ձեռնադրուելով Քահանայ-արենայ, դարձեալ Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ՝ ձեռամք իր հոգեծնող Խզմիրեանին, օծակից ունելանով Ցովիամնէս Վրդ. Արշարունի (ապագայ Պոլսոյ Պատրիարքներէն մին) ու Մատթէոս Վրդ. Արծիւեան որ եղաւ վաղամեռիկ:

Եղիշէ Արենայ Դուրեամ, Ճեմարանին մէջ կը դասաւանդէ գրական, գիտական եւ իմաստասիրական առարկաներ: Կը երատարակէ իր «Ընթացք ի Գրոց Բարբառ» երեք գիրքները: Նոյն տարին կը նշանակուի Ճեմարանի Տեսուչ եւ կը ստանայ Վարդապետական աստիճան:

Դուրեամ Վարդապետի հոգին ու Ակարագիրը կը կազմուի գեղեցիկ այն միջավայրին մէջ որ եղաւ Ակիւտարը:

Իր հայկականութեամբ, մտաւորականներու Արեկայութեամբ յառաջ եկած է բարձր մակարդակի մը վրայ, իմացական շարժում Ակիւտարի բարձունքին: Խրիմեանի, Աշրգեանի եւ Մելքիսեդեկ Մուրատեանի գրական վաստակը կը գտնէ շերմ ընդունելութիւն ու կը բացուի Հայոց պատմութեան մեր մոր ժամանակներու մէջ, Եկեղեցիով՝ Ազգին, եւ Ազգով՝ Եկեղեցին ծառայելու գաղափարախօսութիւնը, որ կը յառաջացնէ «Ազգային Եկեղեց» մտայնութիւնը, որուն հետեւանքով, ազգային եկեղեցական գործ կատարելու կը նուիրուին խումբ մը եկեղեցականները: Մատթէոս Խզմիրեան, Հմայեակ Դիմակսեան, Գարեգին Սրուանձտեանց, Ստեփանոս Ցովակիմեան, Մկրեան եւ ուրիշներ, իրենց խօսքով ու գրիշով, մանաւանդ այն օրերուն՝ երբ Ռուս-Շուրք պատերազմին իրադարձութեամց հետեւանքով, Հայկական Հարցը, Ազատագրական շարժումը, հայրենիքի որոնումը եւ Հայ Եկեղեցւոյ ղեկավարող դերին գաղափարը, կը ստանային առաջանակարգ կարեւորութիւն: Էջմիածինը՝ իր Գեորգեան Ճեմարանով, Երուսաղէմը՝ իր Ժառանգաւորացով, եւ Խորէն Աշրգեան իր Արմաշով՝ 1877-ին, ստեղծած են ազգային-Եկեղեցական բարձր իտէալներով, կրթական շարժում:

Ակիւտարը՝ կարեւոր այն բարձունքն է ուր Հայութիւնը ամենէն աւելի մեր ազգային դրոշմն ու Ակարագիրը կը պահէ: Պոլսահայութեան Հայաստանն է ան: Հոս է որ բացուած է 1838-ին՝ Ճեմարանը: Հաստատուած՝ Երուսաղէմի վամատունը՝ ուր կը բակակին Պոլսոյ հրաժարեալ Պատրիարքները, Պոլսահայ առաջին բատրունը, բանգարամը, մատենադարանը ու Պէրպէրեան վարժարանը: Խրիմեան Հայրիկ, Ակիւտարի մէջ է որ կը խմբագրէ եւ կը երատարակէ իր «Արծուի Վասպուրական» եւ այս բարձունքին վրան է որ իրենց բակութիւնը հաստատած են Տէրոյեն Պատուելիի ու Խաչատուր Միսաքեան Պուտ փիլիսոփայի

ԽՄԱՍՆԱԿԱՐ Ս. ՑԱԿՈՐԸՆՑ ՄԻՒԱՐԱՆՈՒԹԵՍՆ ԵՒ ՀԻՒ ԵԿԵԾԱՆՆԵՐԻ, ԱՄԵՆ. Տ. ԵՂԻՇԵ ՊԱՏ-
ՌԻԱՐԴ ԴԻՒՐԵԱՆԻ ՔԱԼԱՄԱՅՈՒԹԵՍՆ ՑԻՍՆԱՄԵԿԻՆ ԱՌԹԻ, Ս. ՑԱԿՈՐԻ ԳԱԽԻԹ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1929

Ա. ՀԱՐՔ՝ ՆԱԽԱԺ, ՃԱԽԵՆ աջ.—

ԲԱՐԻՌՈՂԻՄԵԽՈ Մ. Վրդ. Թագաթեամ, Գեորգ Վրդ. Ճամսգիամ, Համազասպ Վարդապետ, Վրբանէս Վարդապետ,
Բարգէն ծպս. Կիւէսէրեամ, Մկրտիչ ծպս. Աղամումի, Թուրքիոյ Հայոց Ասիկին Պատրիարք Զաւէն Արք. Տէր
Եղիայիամ, Յորբիշար Տ. Եղիշ Պատրիարք Դուրեամ, Մեսրոպ ծպս. Նշամեամ, Մատիէռ ծպս. Գայլզթեամ,
Արտաւազդ ծպս. Սիւրմեամ, Յարութիւն Վրդ. Պարուսամ, Սահակ Մ. Վարդապետ, Անդրեաս Վրդ. Լօման-
իամ, Յորբիշար Պատրիարքի եղբայրը՝ Ագրիպաս Էֆէմսի Դուրեամ:

Բ. ՀԱՐՔ՝ ՌԱԶԻ, ՃԱԽԵՆ աջ.—

Մատթէոս Արիւագ, Տրդատ Վարդապետ, Սուշեղ Վարդապետ, Սուրէն Վրդ. Քէմիաթեամ, Ներսէս Վարդապետ,
Ալտում Քահանայ Մելիքիամ, Յովհաննէս Վարդապետ, Յովհաննէս Քահանայ Էմմէննամ, Կիւրեղ Վրդ. Իսրա-

յէնան,

Գ. ՀԱՐՔ՝ ՌԱԶԻ, ՃԱԽԵՆ աջ.—

Ներսէս Արկ. Տէր Յակորեամ, Հայկ Արշահամեամ, Արդգիս Սրկ. Մամուրեամ, Կարապետ Սրկ. Զալթգիամ,
Եղիկ Սրկ. Վրբանէսամ, Արփիար Սրկ. Մամուկեամ, Գրիգոր Սրկ. Քասիմեամ, Սիմոն Սրկ. Մարտիրոսամ,
Յակոր Սրկ. Տէրվիշեամ, Ղազարոս Սրկ. Տիշէլէնամ:



ԵՐԱՆԱԿԱՅԻ
ՀՈՐՏԵՏԵՍՆ ՔԱՂԱՔՈՒԹՅԱՆ
ԱՅԵ. Տ. ԵՂՋԵ. Ա. ԱՐԵՎՈՒԹՅՈՒՆ ԴՈՒ-ՊԱՎ
29 ՀՈՒՆ. 1929



Ա. Աթոռութեան Հանգուէցնալ Պատրիարք Տ. Եղիշէ Ա. Դուհբան Կ. Պոլսնաթ

Աման դեմքեր: Հետեւարար՝ աւանդութիւններով, գործի եռամդով, ծրագիրներու խմորումներով, Հայ իմացական եւ հայրենասիրական միջավայր մը դարձած է Սկիւտար՝ ուրանացին իր երիտասարդութիւնը կ'անցնէ Եղիշէ Դուրեան Վարդապետ:

Բ.— Պարտիզակ — Երկրորդ միջավայրն է ուր Դուրեան Վարդապետ կը ծաղկի ու կը գործէ: Իմացական որոշ բարձրութեան մը հասած ամձեր, մասնաւոն իրենց կամխահան տարիքին, աւելի ընդարձակ շրջանակ կ'որոնեն, լայմօրէն օգտակար համդիսանալու համար իրենց ազգին:

Պոլսոյ բոլոր եկեղեցիներու մէջ Քարոզիչոսութիւնը իր մասնաւոր հմայքը ուներ, միմէն այսօր: Պարտիզակէն՝ պաշտօնական դիմում կը կատարուի որպէսզի Դուրեան ստանձնէն Պարտիզակի Քարոզչական եւ կրթական գործը: Իզմիրիլեանի արտօնութեամբ եւ Պատրիարքարանի համութեամբ, 1880-ին՝ Դուրեան Պարտիզակ է: Առաջին դաշտն է որում մէջ կը մտնէ, ուղղակիօրէն շիման մէջ գալով ժողովուրդին հետ: Եւ մէկը որ ունի անհրաժեշտ պատուաստը, իբրև զարգացած, հմուտ եւ մաքրակեմցաղ մտաւորական մը, կը վերընթափի եւ կը հարստանայ իր տաղամդին եւ բաժին շնորհին մէջ:

Պարագաները, ժամանակը, մշակութային միջավայրը եւ այդ միջավայրին մէջ տիրող իմացական մքնոյորտը պատեհ առիթներ են, որ արժէլները գտնեն իրենց իրագործումը: Պարտիզակի մէջ զարգացած Քահանաներ կրօնական որոշ բարձրութեան մը վրայ մքնոյորտ մը ստեղծած են, որուն գուգընթացարար կ'ընթանայ կրթարանը: Ամերիկեան միսիոնարներ բացած են մանչերու եւ աղջկանց վարժարանները: Հմուտ եւ անուանի եկեղեցականներ — Զուխանեան, Վարժապետեան, Խրիմեան — իրենց Քարոզմերով շեմցուցած են Պարտիզակը, որ ժամանակայրն է Ասեւ Պոլսոյ ամիրաներու գիւղագմացութեան:

Դպրատան մը կազմութեան համար կամուխնեն փոյք ըրած են ընտրանի Քահանաներ:

Սովորական գիւղ մը չէ Պարտիզակը: Տասը հազար բակիչներով, բնութեան գեղեցկութեամբ, կը պահէ դեռ ան հաւատարմութիւնը մեր պապերու հոգիին:

Բազմաթիւ ծերութիւններ կամ դեռ, որոնք գոց գիտեն Սրբազն Մեծ Մատեանը որ եղաւ հացն ու կաթը մեր ժողովուրդին՝ ոսկեդարէն սկսեալ: Մասունքի պէս կը պաշտեն Նարեկն ու Շարականը: Իրենց ծոցին ու Անրէներ բարձին՝ ունին Ձեն Հոգեւորը ու Եղիշէն: Ըստ ապացուցանելու համար որ, ամեատի մը, ընկերութեան մը ու ժողովուրդի մը բարոյական կառուցուածքը, կը բարձրանայ իր հոգեւոր եւ իմացական դաստիարակութեան հիմերուն վրայ:

Ու Դուրեան Վարդապետ, իր ոտքը Պարտիզակ դրած ատեն, լիովին կ'ըմբռնէ թէ ինչ է որ կը սպասուի իրմէ:

Առաջին իր ուշադրութիւնը կը դարձնէ բնին, կը խօսի ամէն Կիրակի: Կը կազմէ կանաց լսարան: Սրահներու մէջ՝ Քահանաներ, երգեր եւ շարականներ կը սորվեցնեն, ու ինչ կը բանախուէ: Տպագրել կու տայ Շարականի ծաղկաբան:

Իր ղեկավարութեան մերքեւ, տիկինները կը կազմեն բարեսիրական ընկերութիւն՝ սատարելու համար ազգային վարժարանի մատակարարութեան գործին: Դասախոս է վերանորոգուած Ներսէսեան-Շուշանեան վարժարանին: Ինք է որ առաջին անգամ դպրոցեն մերս կը մտցնէ ծրագրեալ կազմակերպութիւն: Կը հաստատէ դպրոցական կամունագիր: Կ'առնէ իր վրան կրթական ամբողջական ծանրութիւնը: Վարժարանը կը ստանայ մախանձելի վիճակ: Կը հասցնէ բազմաթիւ աշակերտներ, որոնց մէջ են Մկրտիչ Աղաւանունի, Գրիգոր Մխալեան, Հ. Արսէն Ղազիկեան, Թորգոն Գուշակեան, Երուանին Տէր Ամդրէսեան:

Կը հրատարակէ «Ընթացք ի Գրոց Բարբառ»ի Բ. Տարին, «Պատմութիւն Հայ Մատեանգրութեան» եւ «Ընտիր Ասացուածք»ը: Կ'երկասիրէ Մատքեսի Աւետարանի Մեկնութիւնը, որ կը մնայ ամսիս:

Կը ստանձնէ «Եկեղեցի Հայաստանեայց» շաբաթերքի գործակալութիւնը կարելի եղածին չափ տարածելու ժողովուրդին մէջ, որոնք կը կարդային Ասեւ Պոլիս հրատարակուող Մասիս, Արեւելք, Երկրագունոտ, Գրական եւ համաստափրական Շարժում հանդէսները:

Պարտիզակի մէջ է որ կը կազմէ իր անձնական գրադարանը զայն նոխացնելով, զոր պիտի սիրեր կոչել կատակով «Եմ հրետանիներս» եւ որոնք պիտի ըլլային հոյակապ բողոքը նրուսադէմի Կիւլպէկեան Մատեանդարանին:

«Գլուու ցաւ կը զգամ եթէ ամէն որ միջակ մեծութեամբ գիրք մը չկարդամ» կ'ըսէ եղեր յանախ:

Կ'ուսումնասիրէ հիմ յունարէնը: Կը ստորագրէ բանասիրական, բնադատական արժէ-Քաւոր յօդուածներ:

Հետաքրքրական եւ վերիմ աստիմամի կարեւոր դէպք մը:-

Արմաշու վանահայր Խորէն Աշըզքան, որ մեծ գմահատող մը եղած է երիտասարդ վարդապետին Խմորութիւնն ու պերճախօսութիւնն, երբ կը բարձրամայ Պոլսոյ Պատրիարքական Արքոռոր, Եւրոպայի մէջ խմորութ Հայ յեղափոխական շարժումը մեղմելու նպատակով, օգտակար կը մկատէ հրաւիրել Դուրեբանը Պարտիզակէն՝ Պոլիս ու իրեն կը յանձնէ այդ նուրք պաշտօնը: Դուրեբան չի մերժեր: Ու (1889-1890) կ'այցել Պուլկարիա, Ռումանիա, Աւստրիա, Ֆրանսա եւ Ամերիկա: Համելիպումներ կ'ումենայ Լուսունի մէջ՝ Միջնա Չերագին, եւ Մարտիլիոյ մէջ՝ Մկրտիչ Փորթուկանամին, որոնք կը համակրին Դուրեբանին, բայց իր ձայնը կը մնայ «Ճայն բարբառոյ յանապատի»: Վարդամանց տօմի առիթով կը խօսի ազգաշունչ քարոզ մը որուն արձագանգը կ'երբայ Թուրքիա, բուրք հիւպատոսին լրատուութեամբ, եւ Քիչ կը մնար որ պիտի չկարենար վերադառնալ Պարտիզակ, եթէ շըլլար ազդեցիկ միջամտութիւնը Յարութիւն Փաշա Տաստեամի որ Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախարարութեամ խորհրդական է: Համելիպումներ կ'ումենայ Վիեննայի մէջ՝ Հ. Այտընեամի եւ Հ. Յակոռու Վրդ. Տաշեամի՝ ականաւոր Քերականագետին եւ բանասէրին հետ:

Վեց ամիսներ բացակայել ետք կը վերադառնայ Պարտիզակ: Կը կատարէ Խզմիրեանց Մրցանակի Յանձնամուռովէն իրեն յանձնանաւ ֆմուրինը Մովկէս Խորենացին աշխարհաբար բարգմանութեամ վրայ, պատրաստելով բնական տեղեկագիր մը որ մեծապէս կը գմահատուի: Կը կազմակերպէ բատերական մերկայացումներ ինչ իսկ մարգելով իր աշակերտները դերասամութեամ մէջ եւ բարգմանելով պատշաճ բատերական երկեր:

Այսպէս, Պարտիզակի այս նոր միջավայրին մէջ գործելով 10 տարիներ, գիւղը կը դառնայ կարծես իր երկրորդ հայրենիքը: Ամենան քաղց շրջանն է այս իր կեամքին: Հոս, իր մօրաքրոջ մօտն է 10 տարիներ: Բայց կը կորսնցնէ իր ծերութիւնի հայրը որ կը բաղուի ազգային գերեզմանատան մէջ:

Տիրամայր Արուսեակը կը մնայ Պոլիս իր Ազգիպատա ամուսնացած զաւկին մօտ, բոռնաբուն սիրովը միջիբարուած: Ոտիի արկած մը պատմառ կ'ըլլայ որ բողու իր սիրած Պարտիզակը ու մեկնի Պոլիս մօրը մօտ 1890 բուականին:

Երեսուն տարեկան է ու կը ստանայ Մայրագոյն Վարդապետի աստիման, Սկիւտարի Ս. Կարապետ եկեղեցին մէջ, դարձեալ իր հոգեծնողին՝ Խզմիրեանի ծեռքէն: Պարտիզակ գործելով՝ շահած էր ամրասիր եկեղեցականի, աշխատասէր ուսուցչի, կրթական կազմակերպողի, ժողովրդական դաստիարակի համբաւը, արժանամալով ժողովուրդի երախտագիտութեամ:

Գ. — Արմաշ — Կարապետ Եզեամց, աղա Մկրտիչ Սամասարեամ բարերարին կտակարը, Պոլիս է: Գիտուն եկեղեցական մը կը փնտու Կարմոյ Սամասարեամ վարժարանին համար: Իրեն կը մատմանուի Դուրեբան Վարդապետը որուն կը համակրի:

Դուրեբան իդան ութէր տեսմելու հայրենի հողը, թամշնալու համար Հայը՝ Հայաստանի մէջ: Բայց բաղդն ու թակատագիրը վերապահած են Դուրեբանի համար, փոխան Սամասարեամ վարժարանի, կրթական ուրիշ հաստատութիւն մը՝ Արմաշ:

Խորէն Աշըզքան Կ. Պոլսոյ կրթամուէր Պատրիարքը բացումը կատարած է Դպրեվանին, զայն կոչելով «Դպրեվանմ Պատրիարքութեամ Հայոց Կոստամդուպոլիսոյ», Վերասեսուչ ու մատմալով Մադաքիա Օրմանեամ Սրբազնը: Պատրիարքարանի հրամանաւ Դուրեբան Շ. Վրդ. կը մտնէ Դպրեվանմ փոխ-տեսուչի պաշտօնով, իրեն հետ տամելով իր գրադարանը, եւ կը ստանձնէ մատենագրութեամ, ազգային պատմութեամ եւ հայերէնի դասերը: Խաղաղ, ամդորր, Զարխափանի, վանատան, վարժարանի, ամտառակի, ազարակի, վարդապետաց եւ աշակերտներու շրապատին մէջ Դուրեբան Շ. Վարդապետ սերտ գործակցութեամբը գիտական Օրմանեամի, կ'ապիր ստեղծագործական աշխարհի մը մէջ:

1890-ական բուականամերուն վերին աստիմանի յատկանշական է դիտել, որ Հայ մշակոյքի մեծ երախտաւորներ հայագիտական եւ պատմագիտական մթնոլորտ մը ստեղծեր են իրենց կարեւոր երկասիրութիւններով: Հրապարակի վրայ են Գարընթեամի Տիեզերական Պատմութիւնը, Կարապետ Շահմազարեամի Ուրուագիծ Հայոց Պատմութեան, Գարագաշեամի Հայոց Քննական Պատմութիւնը ու այլ կարեւոր աշխատասիրութիւններ:

Դուրեամ Շ. Վարդապետ իր դասաւանդութեամց եւ դասագիրքերու ժովմ ի վեր կը ստորագրէ թմաղատակամ տեղեկագիրմեր՝ Արշակ Տէր Միջայէլեամի Հայաստանեայց Եկեղեցին եւ Թիւզանդական Ժողովոց Պարագայք գործին վրայ, ինչպէս նաև Հայր Բարսեղ Սարգիսեամի Ազաթանգեղոս եւ իր բազմադարեան գաղտնիքը, Սահակ Վրդ. Նազարե- եամի Հայկ եւ Դիցարանութիւն Հայոց, Հայր Տաշեամի Վարդապետութիւն Առաքելոց եւ Հայր Գարրիէլ Վրդ. Մէմէվիշեամի Արդի լեզուագիտութիւնը երկասիրութեամց վրայ: Հու է որ Դուրեամ կը հասմի՛ շնորհի իր տիմաշամ իմշամաշխատութեամ, բազում լեզուաներու հմտութեամ, տաղամդին ու սուր յիշողութեամ, կարդացածմերը մօրագրելու, իրացնելու եւ մարսելու կարողութեամ, բարձրագոյն գիտակամ իր ծաղկումին: Տեղմ է հաստատելու որ ամ թէեւ առիթ ու բաղդը չումեցաւ Եւրոպակամ բարձր համալսարամմերու երեսը տես- նելու, բայց համալսարամակամ մոյն իսկ մեծանուն գիտակամմեր եւ իմաստասէրմեր եկամ այցի իրեն ու հմայուցամ ալ իրմով:

Օրմանեամի Կ. Պոլսոյ Պատրիարքակամ Արքունի բարձրացումովը, 1896-ին, Դպրե- վամքի վերատեսչութիւնը եւ վամահայրութիւնը կը յամանուի Դուրեամի, որ Օրմանեամի վկայագիր առաջարկով, կը մեկմի Եջմիածին եւ կը ճեռմանրուի Եպիսկոպոս, 38 տարեկա- մին, Խրիմեամ Հայրէն, որում այնքան սիրելի էր եւ վաղուց շահած անոր համակրամքը, որ օր մը, երբ Եղիշէն ուղերձ կը կարդար, իրեն ուղղուած, զիմք կոչած է «Դուն Խորեա- ցիին ծագմ ես»: Եջմիածմէն վերադարձին դարձեալ հետն է իր աշակերտութեամ ու գիրքե- րում: Կ'ուսումնասիրէ լատիներէն, երայերէն, յունարէն, անգլերէն, ֆրանսերէն, գեր- մաներէն լեզուաները ու իրեն ուսուցչապետ ու բանասէր, տէրը կ'ըլլայ Եւրոպակամ հա- մալսարամակամ ուսուցչապետի մը արծէքին: Արմաշ, Դուրեամ Սրբազնի ծով հմտու- թեամ Թափօր լեռը կը համդիսամայ:

Այս օրերուն է որ կ'ըմտրուի Առաջմորդ Եգիպտոսի թեմին, բայց կը մերժէ, մախընտ- րելով Արմաշը: Արմաշու իր ճեռմանրած ճեռմասումներէն գոմէ յիշենք մի ժամին, որոնք իրենց կարգին եղան բազմարժէք, բազմավաստակ եւ բազմաշարչար եկեղեցակամմեր. Թորգոն Գուշակեամ, Բարգէն Կիւլեւերեամ, Գարեգին Խաչատութեամ, Մերոպ Նա- րոյեամ, Զաւէն Տէր Եղիայեամ, Շահէ Գասպարեամ եւ ուրիշներ: 14 երկար տարիներ մը- նալէ ետք Արմաշ, կը զգայ որ իր Փիզիքակամը կը տկարանայ: Բժիշկներու ալ թելադրու- թեամբը կը բողու Արմաշը եւ կը ստանանէ Զմիւնիոյ Առաջմորդութիւնը:

Դ.— Զմիւնիա — Խզմիր 1904 թուակամին հարուստ, բարգաւաթ գաղութ, գրաւած էր առաջմակարգ դիրք իր եկեղեցինվ, Մերոպեամ եւ Հոդիսիմեամ զոյգ Վարժարամմերով:

Հու եւս չի պակսիր իրեն պարտամանչութեամ գիտակցութիւնը եւ ոչ ալ կը կորսնցնէ իր հաւասարակշունչութիւնը իրը սկզբումին մարդ: Կը պահէ դժուարութեամց տոկալու կամ- քին առաքիմութիւնը եւ կը նայի կեամքին միշտ վերէն, առանց մոռնալու վարինները: Մամբ հարցեր կը մնան եեռու իր ուշադրութեամն, Ակատի կ'առնուին միայն իր մերսէն: Կը մնայ միշտ յարատեւօրէն բարձր մակարդակի վրայ առանց մոռնալու առօրեային արծէքը: Իր եղին ամուշութեամբը եւ լրջութեամբը կը շահի փաշամմերու, կուսակալմերու հա- մակրամքն ու յարգամքը: Ժողովուրդին հանդէկ իր սէրմ ու խմամածութիւնը երբեք առիթ չի դառնար որ ամ ըլլայ սալօնի մարդը: Բայց այս բոլորին հետ ու բոլորէն վեր՝ կը մնայ հա- ւատարիմ իր մերսէն բրբուցող այն լարին՝ որ եղաւ ձայնը բանատեղծութեամ իր կոչու- մին: Բանաստե՞ղծ ... այսինքն այն եղին՝ որ կը ծորի իրերուն, ընութեամ ու մարդոց վրան, կ'առնէ անոնցմէ զգացութիւններ, կը տանի խոկումմերու եւ երազին, բացուելով մեծասիւռ ապրումներու աշխարհին:

Բանաստե՞ղծ՝ որ կը մամկանայ գերագոյն սիրոյ մը շերմութեամ մէջ, որ կեամքին մէջ կը տեսնէ ու կը լսէ գերազանցօրէն դէմքն ու ձայնը Աստուծոյ: Դուրեամ Սրբազնի իր ամ- բողջ կեամքի ըմբացէին առաւելազամցօրէն եղաւ ու մնաց թշմարիս բանատեղծը: Ժառան- գութիւնը ոչ միայն արեամ մէջէն, այլ նաև մեր ցեղային հարազատ Ակարագիր թիւբ- դացումին մէջէն:

Բանաստե՞ղծ... այն եղին՝ որ մարգարէ է, ոչ ամպայման ամ՝ որ ապագան կը գուշակէ, այլ՝ որ Տեսիք ումի, որում մէջ Աստուծոյ Հոգին ու Շումչը կը բնակի: Դուրեամ Սրբազնի մարգարէ մըն էր:

Բանաստե՞ղծ... որ աշխարհին, մարմնին խոստումներէն խուլ է, չի լսեր: Որ վեր է

կեանքէն՝ ինչպէս մեղքէն։ Եւ Դուրեան Սրբազն այս մարդն էր ամենէն աւելի, իր մերսւն։

Կը հրատարակէ իր հոյակապ Հովուական Սրինգ Քերթողագիրքը։ Կը վերածէ աշխարհարքի Շնորհալիի բանաստեղծութիւնները։ Իրրեւ Առաջնորդ՝ իր հմայքով կը տիրապետէ ան առաջնորդական վարչական մեքենան։ Վրան իր Արոռին՝ կը գերազանցէ այլապէս մեծանուն իր մախորդները՝ Պոլոս Թագրագիրան, Մ. Մուրատիս Սրբազնները։ Զմիւռնիոյ հնգամեայ պաշտօնավարութեան շրջանին, շահած՝ ժողովուրդին երախտագիտութիւնը, կը քողով Առաջնորդական Արոռը, տանելով իրեն հետ միսիրարութեան գեղեցիկ յիշատակ մը, քարի եւ աստուածահամոյ գործ մը կատարած ըլլալու գիտակցութեամբ։

Օսմանեան Սահմանադրութեան (1908) երատարակման յարակից վերիվայրումներու հետեւամենով հրաժարած է Օրմանեան Պատրիարք։ Կարծ ատեմուան մը համար Դուրեան Տեղապահ կ'ըմտրուի։ Խզմիրլիեան որ կը վերադասար նրուսադէմի իր աքսորէն երկրորդ անգամ ըլլալով կը բարձրանայ Կ. Պոլսոյ Պատրիարքական Արոռը։ 1908-ին Դուրեան Սրբազն Կաքողիկոսական թեկնածու կ'ըլլայ Խզմիրլիեան Սրբազնի հետ։ Կ'ըմտրուի Խզմիրլիեան։ Գրեք տարի մը կը մնայ Գատորգեյ տիրամօր եւ իր եղրօր ըմտամեկան յարկին մէջ, Առաջիրուած ըմբերցանութեան եւ Քարոզչութեամ։

Ե. - Պոլսոյ Ազգային Երեսփոխամական ժողովը 1908-ին գիմք կ'ըմտրէ Թուրքիոյ Հայոց Պատրիարք։ Ու հարցականը կը ցցուի։ Արդեօք այս պանծալի եւ գերահերաշ Քարոզիչը, գրագետն ու կոչումով ուսուցիչը, գիտմականը, իմաստասէրը, արուեստագետը, բանասէրն ու բանաստեղծը պիտի կարենա՞մ այն օրերուն դեկավարել մեր ազգային բարդ մեքենան։ Ակիւտարէն, Պարտիզակէն, Արմաշէն, Զմիւռնիայէն ետք, Պոլսոյ այս միջավայրը ոչ միայն բարդ, այլ մաեւ փորձիչ ժամանակաշրջան մըն է։ Մեր ազատագրական շարժումը, հայրենիք որոնելու հոգերամուրիւնը ու մամաւանդ Հայաստանեայց Եկեղեցին ժողովրդավարական, ազգային հոչակելու մեր երեսփոխամներուն՝ Ազգային Սահմանադրութեան օրեմենով պաշտպանուած՝ կեցուածէն, Վտանգաւոր այս մքնոյորտը դիմաւորէր պիտի ի՞նչպէս Դուրեան Սրբազն, Խզմիրլիեանէն ետք՝ որ գացած եւ բազմած էր Հայրապետական Արոռը։

Ու ահա Աստամայի աղէտը (1909) եւ ամերածեց կը դառնայ որ բողոքի ցոյց ապացուեր կառավարութեան դէմ աղէտին պատախամատումները պատժուած չըլլալուն պատճառաւ, Թուրքիոյ Հայոց Պատրիարքին հրաժարումովը։ Դուրեան Սրբազն հազի երեք ամիս Արոռը նստած կը ներկայացնէ իր հրաժարականը ու եինգ ու կէս ամիս ետք կը վերադասար իր պաշտօնին գլուխը։ Ցեղափոխական Հայ կուսակցութիւնները մէկը միւսին գերազանցելով, դժբախտարար, Հայաստանեայց Եկեղեցւոյ բեմը կը դարձնեն Քաղաքական նառախօսութեանց ամպիոնի։ Հակակրօնական, հակաստուածութեան խօսեր կը լսուին վարագոյրով գոց կամ բաց խորաններէ։ Բիւզանդ Քէշեան, այս ամենամ եւ մեծ երազարակագիրը կ'ենթարկուի խոշտանցումի։ Տոքք. Սեղորսեան, Երեսփոխամական ժողովի Ասեմապետը արիւմուայ ծեծի կ'ենթարկուի։ Թեր ու դէմ սուր պայքարի հետեւամները ծամօր են բոլորին։ Հայրապետական կոնդակը կը միջամտէ, հրահանգելով դադարում Եկեղեցւոյ բեմը շահագործելու Քաղաքական Ապատակներու, «Ճուն իմ տուն աղօրից եղից»ի Տերումական պատգամին համաձայն։ Երեսփոխամական ժողովը կ'ըմդդիմանայ Հայրապետական միջամտութեան։ «Մեր Եկեղեցին դարերով ժողովրդավարակա՞ն սկզբումքներով դեկավարուած է... մեր Եկեղեցին ազգայի՞ն Եկեղեցի է...» պատմական իրողութեանց բոլորովին ամեամապատասխան, Հայաստանեայց Եկեղեցւոյ կարգաց եւ կամոնաց հակառակ ու ծուռ մէկնարամնուած այս մշամարանով սպառազիմուած։ Դուրեան Սրբազն կու տայ իր վերջնական հրաժարականը 1911-ին ու կ'իշմէ Արոռէն վար եւ կը մնայ 10 տարի ամպաշտօն, մինչեւ իր Երուսաղէմ ժամանելը։

Ամենական ամբաւարարութիւնը, կարողութիւնը ու հմայքը չէ որ Պատրիարքական վարչական իր գործը ըրաւ ապարդիւն, այլ ստեղծուած քառսային, ամել կացութիւնները։ Պատրիարքական Արոռին վրայ Դուրեան Սրբազն միշտ իր որոշումներուն մէջ ցոյց տուալ կորովի կերպով արդարադատութիւնը ու չեղաւ երբեք դժուարութեանց դիմաց՝ ամկիւմադարձի Քաղաքականութեան յամանապաստան մէկը։ Հնարամտութեան դիմաց՝ հնարամը տուրեան մաքառումով է որ ապացուցանեց ան վարչագիտական իր կարողութիւնները։ Պահելով միշտ շնորհալի իր փառքը, գիտուն ու բարձրօրէն զարգացեալ իմացականութիւնը,

ամուշ իր հաղորդականութիւնը, խոնարի ու Քաղցր իր հոգին, բարձրացած էր ամ համակը-
րամեռվ Պատրիարքական Աթոռը ու պատիւով է որ ամ կ'իջմէր վար:

Կը վախճանի Եզմիրլեամ Կաթողիկոս: Դուրեամ երկրորդ անգամ ըլլալով թեկնածու է
Կաթողիկոսական Աթոռին՝ Գեորգ Սուրբ Աթամի հետ: Կը կորսնցնէ մեկ ժուկի տարրերու-
թեամբ ու դարձեալ կը վերադառնայ Ամիսասիրած իր ասպարեզին: Ուսուցիչ է մինչև 1921
րուականը: Մինչ այդ, 1914-1915-ի չարաշուր այդ բուականներուն մեր Մեծ Եղենը,
Արմաշու սերումդին Ասհատակութիւնը կ'ալեկոծեն իր միտքն ու հոգին: Թուրքը պահած էր
զիմի որպէսզի Օսմանեամ կայսրութեամ համար առանձին Կաթողիկոսութիւն մը հիմներ,
եթէ Սահակ Խապայեամ չհամաճայնէր: 1916-ին, հակառակ Հայաստանեայց Եկեղեցւոյ
կարգաց ու կամոնաց, կամոնագրով մը, բուրք կառավարութիւնը Սահակ Խապայեամի
վրայ կը կեղրումացնէ մեր չորս Աթոռներու հեղիմակութիւնը եւ իրաւասութիւնը կեղրո-
ւակայր Աշամակելով Երուսաղէմը: 1918-1920, Ազգային Պատրիարքարանի կողմէ Դուրեամ
Սրբազն պատուիրակ է Փարիզի Համագումարին: Վերադարձին ուսուցիչ մինչև 1921:

**Զ.—ԵՐՈՒՍԱՂԷՄ — Յարութիւն Պատրիարք Վեհապետեամի վախճանումով (1910) Ե-
րուսաղէմի Առաքելական Աթոռը կը մնայ քափոր ուլիդ 11 երկար տարիներ: Երուսաղէմը
տխուր տեսարան մը կը պարզէ Դամիել Եպս. Յակոբեամ Տեղապահի օրերուն, ծամօք
հաշուեխոյզի եւ հաշուեպահամշի միարանական Աթրէին պառակտումով, Դաւիթ եւ Ղե-
տմէդ վարդապետներու գլխաւորութեամբ:**

1917-ին Բրիտանական բանակը կը գրաւէ Պաղեստինը:

Սահակ Խապայեամ Սրբոց Յակոբեամց Միարանութեամ գլուխ կը Աշամակէ Եղիշէ
Եպս. Զիլիմկիրեամը:

Պոյոյ Ազգային Երեսփոխանական Ժողովը Երուսաղէմի Պատրիարք կ'ընտրէ Դուր-
եամ Սրբազնը:

Գահակալութեամ համդէսը կը կատարուի մոր Կառավարչատան մէջ Սըր Հերպըրը
Սամուել Պաղեստինի Բրիտանական առաջին մարզպանին Աթրէայութեամ եւ Բրիտանական
Թագաւորութիւնը կը վաւերացնէ Դուրեամ Սրբազնի Պատրիարքական պաշտօնը:

Նորընտիր Պատրիարքը կը կատարէ իր ուխտը Ս. Յակոբեամց Տաթարին մէջ, կ'արտա-
սամէ ուխտի իր Քարոզը եւ կը բազմի Տեառներօր Առաքելական իր Աթոռը:

Կ'արծէ մէջքերել Վերոյիշեալ ուխտի այդ Քարոզը, որուն ամփոփումը հետեւալի է—

Հանդիսաւոր այս ուխտը զոր կատարեցի Աստուծոյ սեղանին առջեւ, կեանքիս մնա-
ցորդացը կը կապէ իրեն հետ, դնելով զիս պատասխանատուութեան մը հանդէպ, ձերինէն
աւելի բաժինով մը, ո՞վ իմ ուխտեալ եղայրյներս, որ Ս. Յակոբայ Միարանութիւնը կը
կազմէք, յաջորդն ըլլալով Ձեր ուխտադիր Հայրերուն՝ որոնք ազգին դարաւոր իրաւունք-
ներուն պաշտպան եւ պահապան հանդիսացան այս սուրբ երկրին մէջ...:

Ուխտ՝ գուցէ քիչ մը հին հնչէ այս բառը նորաթէք ականջներուն, եւ իրօք՝ կեղակարծ
բառ մը միայն պիտի ըլլար այն, եթէ Եթիվաթայէի մը անմտութիւնը հոչակուէր անով, կամ
յիշեցնէր Ամոնացի Նասաի մը վայրագ հոգին՝ որ իրեն հպատակիլ ուզողներէն կը պահան-
ջէր «Հանսել իրենց աջ աչքերը»:

Այս, ո՞վ իմ ուխտեալ եղայրյներս, եթէ նախապաշարումի կամ տգիտութեան, ստոր-
կացումի կամ բռնութեան նշանաբան ըլլար ուխտը, իրաւունք պիտի տայինք ամէն անոնց՝
որոնք պիտի չուզէին մարդկային մեկնութեան որեւէ դրոշմը տեսնել անոր վրայ: Բայց
որովհետեւ ուխտը հրամայականն է սուրբ պարտականութեան մը՝ որ կը սրբագործէ
Միանգամայն, եւ Աւետարանական մեծ վայելչութիւն մը կրելով իր վրայ՝ ոչ միայն կ'երաշ-
խաւորէ մեր գոյութեան իրաւունքը, այլ մեզմով ուրիշներունը, պիտի չներկինք որ ար-
համարհուէր գոհարերող կեանքերու այդ կամաւոր կապանքը, սերմը ցանող եւ հունձք
շտեմարանող այդ ազնիւ աշխատանքը:

Ոչ մէկ տրամարանութիւն արժէք չունի այն հոգիին համար որ գիտէ անձնուրացու-
թեամբ ծառայել սուրբ դատի մը, ըլլայ պատերազմի դաշտին վրայ, ըլլայ մենաստանի
մը խորութեան մէջ...:

Դուրեամ Սրբազն իր այս ուխտէն ետք, կը լծուի բարտք գործումէութեամ մը թ
րիմերու պաշտօնավարութեամ իր շրջամին:

Վախճանած են Դաւիթ եւ Ղետմէդ վարդապետները եւ Միարանութիւնը գտած է իր
խաղաղութիւնը:

Դուրեամ Սրբազն իր գահակալութեամ առաջին օրերէն փարեցաւ սրբազն պարտականութեամ մը, ուսեալ եկեղեցականներ պատրաստելով Հայաստանեայց Եկեղեցւոյ համար:

Վերակազմակերպութցաւ ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը:

Բարձրացաւ Պարու-Տէրի Պատրիարքական ամառանոցը:

Վերահրատարակութցաւ Միոն ամսաբերքը, որ դադրած էր 1877 քուականէն ի վեր: Բարձրացաւ Սրբոց Թարգմանչաց Վարժարանի շէմքը, գուրգուրոտ խմամքի Անքերէն առնութցան որբերը, Վասպուրական եւ Արարատեամ անուններու Անքերէն, հաստատելով աղջիկները Խաչպամին մեջ եւ մանչերը՝ Ս. Յակոր, որոնք չորս տարիէ աւելի մնացին Երուսաղեմ, մինչեւ 1928:

Հիմնութցաւ Կիլավեմիկան Մատոնադարանը եւ հաստատութցաւ Հիմնադրամ մը որուն տոկոսովը պիտի երատարակուէին հայերէն հին եւ Առ լաւգոյն գործեր, Դուրեամ Մատոնադար տիտղոսին տակ:

Պէյրութի, Դամասկոսի եւ Լաբախիոյ Երուսաղէմապատկան թեմերը փոխանցութցան Կիլիկիոյ Կաբողիկոսութեամ, իրենց եկեղեցիներով, վամիներով եւ դպրոցներով, Միարանական Ընդհանուր ժողովի որոշումով եւ պաշտօնապէս ենթարկութցան Կիլիկիոյ Կաբողիկոսութեամ հոգեւոր իրաւասութեամ:

Բայց երկու հարցեր կային որոնք կը մտահոգէին Պատրիարքն ու Միարանութիւնը. մին' 1927-ին մեծ երկրաշարժն է, եւ միւսը՝ ծանօթ Կարկուրեամ մեծ արտ կոչուած դատը: Այս վերջինը կ'աւարտի ի շահ վամփին եւ միւսին համար կը վերանորոգուին խախուտ կալուածները, ենթարկելով Պատրիարքարանը Առ պարտիւրութերու:

Կը գումարուին կանոնաւոր կերպով Միարանական Ընդհանուր ժողովներ եւ Վամփէն Անք կը մտմէ կարգ ու կանոն, Առ խանդ ու շումչ, ու կը բացուին Առ երազներու դումեր: Կը ծննադրութիւն 1928-ին եւ 1930-ին, պատրաստուած երիտասարդ հոգեւորականներ, որոնք կը դրկուին Անգլիա, քարագոյն ուսման հետեւելու: Վերին աստիթանի կարեւոր կը Անկատներ են վերյիշել Դուրեամ Սրբազնի այն խօսքը զոր ան արտասանած է իր Պատրիարքական պաշտօնը ստանձնած առաջին օրն իսկ, 1921-ին: Հսեր է ան'

Ստանձնած եմ ինծի առաջարկուած այս պաշտօնը ամէն բանէ առաջ կատարելու սըրբազն վրէժինդրութեան մը գործը: Թշնամին որ ուզեց մահացնել մեր ժողովուրդը, իր հարուածը ուղղեց նախ իր մտաւորական եւ հոգեւորական ուժերուն:

Դպրեցանքի մէջ պատրաստուած սերունդի մեծագոյն մասը զոհ գնաց չար կանխամըտածութեան մը: Իմ ուշադրութիւնս մեծագոյն մասամբ պիտի ուղղուի այդ նպատակին: Այս Աթոռը, այս Հաստատութիւնը լաւագոյնս ծառայած կ'ըլլան ազգին եւ Եկեղեցին, Եկեղեցական կրթութեան, հոգեւոր գործիչներու դաստիարակութեան նուիրելով իրենց ուժը եւ միջոցները: Սրբոց Յակուրեանց Ովանը, ատենն է որ աւելի ընդարձակ եւ կարեւոր պայմաններու մէջ կատարէ Հայաստանեայց Եկեղեցին մատուցանելիք իր ծառայութիւնները, անարիւն եւ սուրբ վրէժինդրութեան մը նուիրական գործի մըն է որ կը լծուինք ամենքս ալ...»:

1929-ին, Սրբոց Յակուրեանց Միարանութիւնը եւ Տնօրէն ժողովը, մեծ համդիսադրութեամբ կը տօնէ Եղիշէ Պատրիարք Դուրեամի Քահանայական ծննադրութեամ 50-ամեայ յորեիսանը: Կ'արծէ ենու եւս յիշել այն խօսքը զոր ան ըրած է իր յորելիմական համդիսութեամ իրբեւ պատասխան եւ պատգամ, տրուած ոչ միայն իր գովքը հիւսողներուն, այլ Առեւ մեզի բոլորիս:

Ի հարկէ պիտի չզարմանաք եթէ ըսեմ թէ՝ յուզուած եմ խորապէս... եւ աւելի պիտի ընտրէ լուել ու խոկալ քան թէ խօսիլ: Բայց որովհետեւ կը վախնամ կուռք մը ըլլալէ, պէտք է որ լրթունքներս շարժին:

Իմ 50-ամեայ քահանայութեանս յորելեանն է միայն որ կը կատարուի այսօր. եւ եթէ ուրիշներ տարրեր արժանիքներ ալ տեսան անձին վրայ, այդ իմ ուզած չէր: Ես Հաւանեցայ այս Հանդիսութեան ոչ թէ ինքզինքս փառաւորելու, այլ միջնորդաբար առիթ մը ընծայած ըլլալու Համար ամէն անոնց որ կը սիրեն Եկեղեցին եւ նախանձախնդիր են պատուելու անոր մէկ պաշտօնեան, որ իր պարտքը կատարած է լոկ:

50-ամեայ քահանայութեանս յորելեանին առթիւ ոմանք տարրեր կշիռ մը ուզեցին գործածել եւ պակաս մը գտան. բայց ես յաւակնութիւնը չունէի Հայ Հանրութեան ներկայանաւու իրբեւ գրագէտ, բանաէր, եւայլն տիտղոսներ որոնք քաններաթագոյց մեղադրանքը միայն կը բերեն ինծի, որոնք մեծ նշանակութիւն մըն ալ չունին Եկեղեցին մարդուն Համար:

իրաւ է որ քանդար մը ունիմ զոր Աւետարանէն առած եմ, բայց խղճիս եւ Ֆիրոջս հետ համաձայնելով ընդունած եմ զայն, փոքրիկ ու աննշան տոկոս մը վճարելու յանձնառութեամբ, եւ առաջին օրէն իսկ յայտարարած եմ. «Տէր եթէ իմ շրթունքներս բանաս, բերանս պիտի երգէ Թու օր հնութիւններդ». ու կը կարծեմ որ այդ քանդարը չեմ ծրարած երբեք: Եւ ինչո՞ւ քանդարաթաքոյց եթէ 50 տարիներ սրբազան բեմերէ Աւետարանական հաւատքը քարոզեցի մեր եկեղեցիի զաւակներուն եւ նոյն չափ եւ աւելի տարիներով սորվեցուցի ան-նախանձարար դասարանական աթոռներուն վրայ, ինչ որ գիտէի մեր լեզուին ու մատենագրութեան, մեր պատմութեան եւ ուրիշ ոչ նուազ կարեւոր ուսումներու վերաբերմամբ:

Գալով քանի մը տողերուս որոնք հրապարակ հանուած են, թերեւս դիւրահաճ քիմքեր չաքարի համ առած ըլլան անոնցմէ, բայց անոնք չեն կրնար գուշակել տալ թաքնուած քանդարի մը արժէքն ու կշիռը»:

Հետաքրքրական է լսել մտաւորականի մը եւ իր միջեւ եղած խօսակցութիւն մը, որ տեղի կ'ունենայ Սրբազանի Գատործոյի բնակարանին մէջ, այն օրերուն, երբ Պոլսոյ Պատրիարքութեան երաժարած էր.

— Սրբազան, քոյլ տուէր որ ապագայ Հայ սերումդներու ամումով Զեզ մեղադրեմ, Ազգը զրկելուու համար այն հարստութեան, զօր Զեզմէ ակնկալելու իրաւումքը ունի:

— Ի՞նչ ըսել կ'ուզես: Ազատ խոսե:

— Հայ մատենագրութեան եւ ազգային քննական պատմութեան միակ ամվիմելի եեղի-մակութիւնն էք: Պիտի չգրէ՞՞, ե՞րբ պիտի գրէ՞, բոլորին աշխերը Զեզի յառած են:

— Բացատրեմ եւ դում ալ կտակ գրի առ օր մը: Դիտողութիւնը միշտ է եւ ամէն այդպէս խօրեղ իրաւումք ունի: Բայց ումիմ արգելք մը օր ոչ ոքի ծամօթ է: Անհուն Աօքեր հաւաքած եմ, դասաւորած, եւ զորս գրեթէ գոց գիտեմ: Ասոնց մեծագոյն մասը գրուած կրնայ Ար-կատուիլ: Բայց չեմ դադրիր կարդալէ: Լուսարամութեամբ համար մութ կէտի մը, բերել կու տամ նոր եեղիմակութիւն մը՝ Փրամսերէն կամ գերմանէրէն: Ճիշտ է որ ան զիս կը զոհացմէ, կամ հաստատելով տեսութիւնս, կամ նոր ծամօթութիւն մը յայտնելով: Բայց հարցը լուծուելով վերջ չի գտներ: Այդ հատորն ալ ուրիշ եեղիմակութեամ մը կը որկէ զիս: Վերջինը կը կարծես: Ան ալ բերել կու տամ: Նոր պրատում, նոր հետազոտութիւն, ծանօթ կամ անծանօթ լոյսի մը համար: Բայց ան ալ ուրիշ հատորի մը կը դրկէ զիս: Զեմ ուզեր եւ չեմ կրնար վերջին խօսք ըսել: Եւ պատմութիւնս չի գրուիր. իրաւումք ունի՞մ:

Եւ չգրեց, ու անցան տարիներ....:

Ու մօտեցան մահուան ժամերը....:

Յաջորդ տարին՝ 1930-ին, ծանրօրէն կը հիւանդամայ: Իրականին մէջ արդէն 1927-էն ի վեր մահուան առաջին այցելութիւնն էր զգացեր, բայց երեք տարի պահած էր իր կորովը եւ շատ ալ չէր սիրեր ուրիշներուն Անդութիւն պատմառել իր մարմինին առողջութեան մասին: Իր շէմշող, կատակարան զուարքութեան ամէն օր քան մը կը սկսէր մարիլ: Կը կատարէ Ռումիուայ, կը կարդայ Խաւարման մեծ գիշերին երկար Աւետարամը եւ ամիշշապէս կը բարձրանայ Պատրիարքարան: Զատիկի առաւտուն մեծ դժուարութեամբ կ'ելլէ մահինէն, կ'ընդունի Միհարանութեան եւ ժողովուրդին Ազահամրոյը: Նոր Կիրակիի առաւտան ժամը 4·15-ին հիւանդութիւնը կը ծանրանայ, բերեւ զառամցանի Աշամներ ցոյց կու տայ ու մեծ շարժումով մը -ըսել կոի մահուան դէմ- կ'աւանդէ բարի իր եղանին, լրիւ 70 տարի ապրելէ ետք:

ԲԱՑՑ ՈՒԻՐ Է ԻՐ ՃՇՄԱՐԻՑ ԱՐԺԵՔՆ ՈՒ ԱՐԺԱՆԻՔԸ

Մտքիս մէջ զիս չարշարող հարցերէն մին եղած է մարդու մը Յշմարիտ արժէքի ու արժամիքի բարդ հարցը: Դուրեան Սրբազանի մը անձնաւորութիւնը սակայն իրբեւ արժէք ու արժամիք զիս երբեք չէ մտահոգած: Քամի որ իրեն ժամանակակից այլապէս բացառիկ կարողութիւններով օժտուած պատկառելի մտաւորակամներ, գիտմակամներ, բանաստեղծներ, միացած իր բազմարի արժէքաւոր աշակերտներու եւ ժողովուրդի հետ, միաբերան բերած են անայլայ իրենց վկայութիւնը իր հմայքին եւ մեծութեամ:

Բայց զաղութիւնը ի՞նչ է որ Միհրան կամ Եղիշէ Դուրեան Սրբազան:

Ես կը խորհիմ թէ՝ բացի իր բանձին տաղանդէն (որ երբեմն կարգ մը մարդոց մօտ կրնայ հիւծիլ՝ երբ չկայ խօսքին եւ գործին հաւատալու յարատել անկեղծութիւնը) բացի իր արտա-

կարգ յիշողութեմէն, իր ամէն օր գիրք մը կարդալու կամքէն, բացի իր բամաստեղծի շը-նորհեմ, ես կը խորհիմ եւ կը հաւատամ օր այս բոլորով եւ այս բոլորին հետ, Դուրեամ Սրբազնիսրից առնելու:

Եթէ՝ Վահան Թէթեամ մարդիկ իր դէմ հանելու մասմագիտութիւնը ունէր, ինչպէս ըստք է Յակոր Օշական, Դուրեամ Սրբազնը՝ մարդ հմայելու մասմագիտութիւնը ունէր եարանական իմաստով: Ահա թէ իմշու՝ որակական ունէ բարձր ածական երբ տրուէր իրեն, ոչ միայն կը յարմարէր, այլ նաև իսկութեամբ կը համապատասխանէր անոր անձնաւորութեամ սա կամ մա երեսին:

Դուրեամ Սրբազնը «մեծ մարդ» էր ոչ միայն որովհետեւ սովորական մէկը չէր, այլ որովհետեւ իր ամաց երկիմներու մոտեցնող բոյրը ունէր, ու այդ՝ կը զգացուէր անմիջականորեն առանց ամենադոյզն վարանումի:

Դուրեամ Սրբազնը մաքուր, ամբասիր եկեղեցական մըն էր, կենդամի, ապրող սուրբ մը՝ եթէ կարելի է, ոչ անոր համար օր ամ սիրոյ զգացումը սիւպիմէ ըրած էր, ինչպէս կ'ըսեմք յամախ, բամ մը ըսած ըլլալու համար, ոչ՝ որովհետեւ հեռու պահեց իր մարմինը, միտքը եւ հոգին սիրում էակմերու շատ բնական ներկայութեմէն, այլ՝ ես կը հաւատամ թէ՝ ժամանակ չունեցաւ: Եւ ժամանակ չունեցաւ որովհետեւ իր ամրող ժամանակը լեցուցած էր ուրիշ արծէններով որոնք ոչ թէ հանելի էին իր իմացական եւ հոգեկան ժիմքին, այլ որովհետեւ այդ արծէնները ըրած էին հարուստ ու բեղմնաւոր իր ամձն ու միտքը: Ինչպէս արեւածաղիկ, մթաց մշտապէս իր կեանքի բոլոր «հիմաշներու մէջ՝ գիրին, գիրին ու Աստուծոյ Արեւին սեւնուն, իր մերսէն:

Ալ ի՞նչ պիտի ուզեկին մարսինը ու աշխարհը՝ իր հոգիէն:

Կը հեգմէր կեանքը, աշխարհն ու մարդը: Բայց իր հեգմանքը սմամէջ ծաղր մը չէր: Բամպակի մէջ դրուած Քարեր էին՝ ոչ թէ կեանքն ու աշխարհը ունայնացնելու այլ անոնց մէջ իմաստներ եւ իմաստներու մէջ ալ՝ գերագոյն իմաստը գտնելու: Ոչ թէ մարդուն մէջ՝ տաղամդ յամրեցնելու եւ Ակարագիր սպանելու, այլ՝ Ակարագիր կերտելու:

Պատկերով մը բացատրելու համար, նման էր մարդու մը օր մշտապէս իր բնակութիւնը հաստատած է լերան մը զագարին, վայր մը՝ ուր ամ իմէզիմքը կ'ըլլար, եւ կ'իրագործէր, եթէ ներելի է այսպէս ըսել: Ու ստորոտը ապրող, այլապէս մեծարծէր, նոյնիսկ իմացականութիւն ունեցողները չէին կրթար չտեսնել զինք իր բնակավայրին բարձրութեամ վրայ:

Եւ ահա իրեւ միեւնոյն ամաց իր օրօրոցէն մինչեւ գերեզման, Ամ՝ շրջանակի մը կեղրոն կէտին նման, նառագայթեց իր բոլոր կարողութիւնները, կեանքի բոլոր ուղղութիւններուն ու յօրինեց, կառուցանեց, նարտարապետեց եթէ կարելի է ըսել, միեւնոյն Հոգին, Ամձին համանուագը, շէնքն ու տաճարը: Ահա թէ իմշու այնքան բնական եղաւ զինք հոչակել մեր երկրորդ Շնորհալին, կամ զինքը մկրտել ժողովուրդի հոտառութեամ եւ հեռուները տեսնելու վեցերորդ զգայարանքին մէջ՝ Սրբազն: Ինչպէս միեւնոյն ժողովուրդը՝ որ այնքան ժաւտ է, տուած էր Հայրիկ Մակդիրը Խրիմեամին:

Ես կը խորհիմ թէ՝ եթէ Դուրեամ Սրբազնի արժէքը եղաւ իր ուսուցչական, բարոզչական եւ մատենագրական վաստակը, բայց իր արժանիքը Աստուծոյ եւ մեր Տիրոջ Քրիստոսի վրայ իր ամրող կեանքը կեղրուացնելու հաւատքին մղումը իր մերսէն: Կը հաւատար Քըրիստոսին՝ այնպէս ինչպէս հաւատացին Լուսաւորիչը, Սահակն ու Մեսրոպը, ու նման մեր առաքելաշնորհ երախտաւորները:

Կը խորհիմ մասեւ որ իր այս արժանիքին պտուղն էր իր արժէքը, իր խօսքն ու գործը:

Ռընամի Յիսուսը ոչ մէկ ձեւով խախտած էր իր մէջ Յշմարիս հաւատքի հիմը: Դուրեամ Սրբազն ոչ միայն Ռընամ կարդացած էր, այլ նաև անոր հակառակ բազում մատենագիրներու գործերն ալ կարդացած էր:

Մենք ալ կարդացած էինք ամիսներ առաջ Ռընամի եւ Պիշըր Կօրի Նազարէթի Յիսուսը: Համոզիչ ոչինչ գտանք այդ այլապէս մեծ խորհողի մեկնարանութեամց մէջ: Իմաստափական տեսանկիւնն դիտուած, որքան ալ գիտականորէն ժխտուի, Աստուծորդուոյն կեանքն ու գործը, մէկ հարց կը մնայ, հաւատալու եւ չհաւատալու:

Ոչ հաւատացողը պէտք ունի ապացոյցներու եւ ոչ ալ չհաւատացողը ժխտումներու: Պարզ խօսքով, կամ կը հաւատամ եւ կամ չեմ հաւատար: Ակեպտիկ, կամ չէզոք կեցուածք խոնարհարար կը խորհիմ՝ ամեներեւ է: Զեմ խօսիր հաւատքին առաւել կամ նուազ լուսաւորութեամ, առաւել կամ նուազ գիտակցութեամ, կամ ստեղծագործութեամ, որով արժա-

Ահքը՝ յառաջ կը բերէ արժէքներ։

Դուրեամ Սրբազնի ստոյգ արժանիքը իր քահանայութիւնն էր ըստ կարգին ՄԵԼՔԻ-
ԱԵՂԵԿԻ: Իր պատարագները, Քրիստոնեական իր խոկումները, հաւատքով պայծառակերպ-
ւած, ըրին զիմք տիպար մարդ եւ տիպար եկեղեցական, ու վերացեալ միստիք Պատարագիչ:
Այս է սկզբանական պատմառը որով ան իր վրան առաւ վախթամական պատմառի ձեւը:

Իր Աստուծոյ Վրայ բացուելու արժամիջը իր խորքն էր եւ այդ խորքն յառաջ եկած իր խօսքը եւ գրական վաստակը այդ խորքին ձեւն էր:

Կը խորիիմ թէ ասոր կը յաջորդէ իր հասցէիմ ուղղուած Աշամաւոր «Քամքարաբանոյց» դատապարտական միահամուռ Վթիոր որ իրեն տրուեցաւ մտաւորականներէ:

Արժեկն դիտուած թերեւս մենք ալ պահ մը ըլլամի համաձայն տրուած վթիոին, բայց արժամիքն դիտուած տարակոյս ունիմ որ ըլլամի համաձայն։ Խորքին մէջ, ոչ Սոկրատ, ոչ Կոմփիւկիոս եւ ոչ ալ Ծիսուս տող մը գրեցին։ Զեմ երթար Պողոս Առաքեալին եւ ԱւետարաԱխՍերուն, որպէսզի հեռու Սերը գացած չըլլամ։

Ապրում էր Դուրբան Սրբազնը, ամրօղութեամբ: Եւ այդ ապրումը Քրիստոնէական էր, որ դարձնեցած էր զինք Միստիկ մարդերէն Մին:

Նրանք կութիւնը եւ բախտը չեմ ունեցած զի՞մք տեսմելու, բայց տեսմողները կը վկայեն իր քարոզած պահում, մերք աշխերը գոց կը սաւառներ մտածումի եւ ապրումի բարձրագոյն մթնոլորտներու մէջ: Ներշնչում՝ ուրկէ կը բղխէին մեր ոսկեղէն մեծասրամչին բառերով յօրինուած նախադասութիւններ:

Եւ ասոր կը յաջորդէ այս իրողութիւնը որ ամ' չէր կրծար իր գրական վաստակին մէջ, յատկապէս դասագիրքերու, եւ ընդհամբապէս դրութիւն մը (system) Աերմուծելու: Մասմատրէն ամբողջին մեկմելու իմացական նարտարապետութեան մը յղացումը կը բացակայէր իր մօտ: Բայց խոշոր հարց մը կը ծագի մտիին մէջ, եւ հարցերը, միշտ նոր հարցեր կը յարուցանեն, ad infinitum. Պղատոն ու Ամանները այդպէս չեն: Եթէ ապատիմին Դուրեան Սըրբազանի ծովածաւալ գիտութեան, երկիւղն ունիմ որ այս անգամ ալ դէմս ելլէ ոչ միայն Արիստոտէլ, այլ նաև մեզի ժամանակակից Լայպցից որ մաս եկող համբագիտարան մըն էր:

Կը քուի թէ Դուրբեամ Սրբազն այթքամ ալ կարեւորութիւն չէ ընծայած դրութեան: Իր Ազգային Պատմութիւնը, Պատմութիւն Հայ Մատենագրութեան ու Աման գործեր ոչ միայն կը մնամ Վսիս իր ունեցած հմտութեամ մօտ, այլ Աաեւ դրութեամ մը պակասը կ'ապացուցամեն, իմշակս յաճախ կ'ըսէր Ծահամ Պէրպէրեամ:

Բայց միւս կողմէն շատ բան չեն տուած մեզի ո՞չ Ռեթէոս Պէրպէրեան եւ ոչ ալ իր զաւակը՝ Շահան Ռ. Պէրպէրեան:

Կ'արդարանան Դուրեան Սրբազն եւ հազուագիւտ Ամամներ, գուցէ ուսուցչական քազմագրադ եւ ժամանակ առնող իրենց այլապէս պատկառելի եւ օգտաշատ վաստակովը: Բայց իմչո՞ւ օգնութեան չեմք կանչեր Մեծ Լուսահոգին, որպէսզի իմք տայ պատախանը, Պիտագորեան մտածումով՝ ոռ է:

«Ոչ կամեցաւ բողով շարագրածութիւն Պիլքագորաս, ասելով եթէ ոչ կամիմ զիմ Վարդապետութիւնս բողով յանշումչս, այլ ի շնչաւորս. անշումչս կոչելով զգիրս, իսկ շըմշաւորս՝ զաշակերտս»: Այսպէս իր հոգւոյն ամենն Աերքին մէկ ծալքը կը նկարէ Դուրեան Սրբազն խօսի կամ գրչի բազդական թերումի մը մէք:

Գիրը կ'անցմի բուղթի հրաշքին հետ, բայց չ'անցմիր հոգիներու վրայ դրոշմուած ապրումը՝ բացարձակ գեղեցիկին, բարտյն ու թշմարտութեամ: Հոգիներուն վրայ դրուած ապրումի այդ դրոշմը՝ սերութեամբ կը կերտէ, զիծ կը գծէ՝ որ կ'երկարի վրան դարերու ու ժաղաքակրթութեամց: Ու Դուրեան Սրբազն ապրումի այդ դրոշմն է որ դրաւ սերութեարու վրա: Փակեց իռ ա, քեզր ու մեկնեցաւ այս աշխարհէն:

Ու հիմա՝ որ կցած՝ մարմնի իր խզումէն անդիմ՝ իր Անձին, իր վերապրող ոգեհետ Անձին ու մեր մէջը ապրոյ յիշատակին ու այս կեանքին ու վաստակին դիմաց, որ անցաւ Սկիւտարի բարձութեալ միջեւ Պարտիզակ, Զմիւտմիա, Պոլիս ու սրբազն այս ժաղաքը՝ ուր մեզմէն քարընկեց մը անդիմ կը համգչի պատուական իր գլուխը, Ս. Փրկչի հողէ բարձին, յսեմք զիմք՝ որ կը խօսի իր կեանքի վերջին բռպէին, իր Աստծոյն հետ

քեզ, կ'ուզէի պիտնալ ի՞նչ պիտի ըլլայ, տրտում այն հոգին, կսկիծով հրակէզ թէ մինակ թողուած՝ իր օրերը լայ. ի՞նչ պիտի ըլլան խայրիքներն սիրոյս, զուրկ գգուանքներէս իմ հայրագորով, երբ անոնց մէջէն բաժնուիմ անյոյս ու ճենճերուին հուր յիշատակներով: ի՞նչ պիտի ըլլայ իմ այգին սիրուն, թէ բիրտ անցորդներ իր ցանկը քակեն. ո՞վ պիտի զգին ջինջ ողկոյզներուն բիւրեղ ու յակինթ այն բարունակէն:

Տէ՛ր, եթէ կը պահես ասոնք ամէնքն ալ, Ծնորչի ու Գութի կաթումներուդ տակ, դժուար չէ զանոնք վերստին գտնալ, ծիրանաւորուած գեղով մ'անապակ:

Տե՛ս, Գողգոթայիդ հասած եմ սարին, խաչի բեւեռներ կը միսուին մարմնիս, մէջ կեանքի բեռան ու մահուան քարին, պիտի շթողուս որ մուկթն ընկած զիս:

Թող հնչէ՛ կոչմանս վայրկեանը վերջին, զիս փառքերո՛ւդ մէջ ընդունէ քեզ մօտ, ի՞նչ փոյթ թէ երկրի շողերն անհետին, կ'ողջունե՛ն աչքերս նոր առաւօտ:

ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ

(Մահուան յիսմամեակին առիթով)

ԵՂԻՎԱՐԴԻՆ

Դիմացը մահուան
Մութ ուրուակամեին
Խիթերէն թէկ, թէկ
Ցաւատանջ մարմնով
Դողաց իր հոգին:

Ինչպէս ուռեմի
Կախ իմկաւ ջուրին
Ու գտաւ հանգիստն
Իր յաւիտեական:
Բայց չարը երրէք
Չընկնեց իր հոգին:
Երբ երկրի շողերն
Կ'անիետանային
Ա՛յն, մահուան դիմաց
Ինչպէս վերացաւ
Դիտեց Ան ինչպէս
Աչքէն ծիածան,
Ու տեսաւ հոգին՝
Անձանօթ, հեռուն,
Կըսկիծը սըրտին
Որ մնար պիտի
Մինակ, միս մինակ
Խորտակուած յոյսի
Օրերն իր լալու:

* * *

Բայց ոչ, ո՞վ հոգի,

Սիրոյդ պատկերով
Դրօշմուած հոգիներ
Կը վառին թէեւ
Քու յիշատակով,
Կ'ուխտեն բայց քալել
Քու թամբաներէն:
Քու սիրուն այգին
Ուր դուն գործեցիր
Գիշեր ու ցորեկ
Զեն կրնար քակել
Ցանկապատն անոր
Անցորդները բիրտ:
Զես դուն մութին մէջ
Կը մընաս լոյսին,
Ու սերունդներու
Վրան՝ սաւառնող՝
Նըման Մեսրոպին,
Ու Շնորհալիին,
Ու մտքի մեր մեծ
Մարգարէներուն:
Անզամ մ'ալ, իջիր
Ու ձեռքդ դիր վրան
Մեր սըրտին թէկ, թէկ,
Եւ Ուխտին՝ հրաշեկ
Ու մեզ տար քեզ հետ
— «Դէպի Յորդանան
Բացուած երկնքի
Հրաշքներուն մերքեւ» —
Ուր քնարդ երգէ

Ստեղծագործ սիրոյ
Հրաւերն անուշակ:
Ու մեր աչքերէն
Թափուի բող արցունք
Ու բող մեր մեղքերն՝
Ինչպէս շուշաններ,
Ծըփան ջուրերուն,
Ու հրաշագործուին
Մեր հող-հոգիի
Ակոսին ցանուած
Սերմերն Աստըծուն:
Տար մեզ դուն հեռու
Կեանքի գուղձերէն,
Ու տատակներէն,
Սէրերէն խարող,
Ու սին փառքերէն՝
Մինչեւ Գողգոթա,
Որպէսզի մենք՝ հոն,
Սիրելը գիտնանք
Որ սիրուիլը գըտնենք:
Ներելը գիտնանք
Ու մերում ստանանք:
Որպէսզի փըրկենք
Որ մենք փըրկուինք:
Եւ որպէսզի մենք
Չսպաննենք դարձեալ
Խնկած հոգիներ
Ու վեր բարձրացնենք
Որ մենք բարձրանանք:
Արցունքներու մէջ
Մեր հարազատներուն,
Չորոննենք բնաւին՝
Մեր երջանկութիւնն՝
Որ մարմինը սին
Իր հալոցին մէջ
Հուր հոգի դառնայ:
Ու Գողգոթա սարն,
Լուսնի գիշերին,
Ըլայ քող Սըկին՝
Ուր մենք հաղորդուինք
Ասկանազեան մեր
Մեծ արժեքներու
Յարութեան հացով.
Ու վերապրումի
Ստեղծագործ սիրոյ՝
Անմահ գինիով:



* * *

Բիւր, բիւր օրհնութիւն
Քու վաստակաշատ
Գործին ու կեանքին:
Ու պարծանք՝ Հայոց
Գիրին, դըպրութեան:
Ու փանք քու անուշ
Ու վեհ անութիյ:
Կու գանք մենք ծունկի
Քու փառքի՝ զահին,
Հոգի աննըման
Դուրեան Սըրբազան:

ԱՇՏԻՇԱՏ

Աղեքսանդրիա
1980 Յուլիս

Հանդիսութիւնները փակեց Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը յայտնելով իր գնահատանքը բոլոր անոնց՝ որոնք յորելինական հանդիսութիւնը վերածեցին փառաւոնի մը, իրենց խօսքին հմայքով, երգին գեղեցկութեամբ եւ ստեղծած հոգեւոր մթնութորով:

Հանդիսականները յոտնկայս երգեցին Տէր Կեցոն:

Շարաթ կէսօր, պատուարժան հիւրերը եւ Միարանութիւնը ճաշի հրաւիրուած էին Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի ճաշասրահը: Այս առթիւ, ճաշասրահը զարդարուած էր Վարժարանի նախկին Տեսուչներու մեծադիր լուսանկարներով, որոնց վերը՝ մէջբերուած էր երրայեցւոց թուղթին խօսքը. Թիշեցէք զԱռաջնորդս ձեր, որք ուսուցին ձեզ զրանն Աստուծոյ:

Ճաշէն ետք, ներկայ Քահանայ Հայրենին եւ Վարդապետներէն շատեր խօսք առին: Անոնք յուզումով պատմեցին յիշատակներ իրենց ուսանողութեան օրերէն: Այստեղ կարծանագրենք խօսքը Արժ. Տ. Յովհաննէս Ա. Քհնյ. Մարուքեանի:

Ամենապատի Պատրիարք Միարան Հայրեր, Գերաշնորհ, Հոգեշնորհ, Արժանապատի Հայրեր, սիրելի Սամեր եւ Անրկաներ.

Կեանիս ամենաերջանիկ օրերն եմ ապրում եւ ինձ համար դժուար է արտայայտել իմ մտածումները եւ ապրումները ուղրուած ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայանի սամերին:

Մեր ժողովուրդը ումի իր սրբութիւնները, որոնք դարերից են գալիս ու գնում դէպի յախտենականութիւն: Այդ սրբութիւնները Հայրենիքն է ու Ս. Էջմիածինը՝ Հայաստանեայց Եկեղեցին: Հայ հոգեւորականութիւնը իր աշխի լոյսի պէս պահել է վերոյիշեալ երկու սրբութիւնները:

Մեր ժողովուրդը իր անկատագրի բերումով, պատմութեան ընթացքին աշխարհով մէկ ցիրուցան է եղել իր Փիզիքական գոյութիւնը պահպանելու համար: Որտեղ էլ որ գտնուելիս են եղել մեր ազգի բեկորները, հիմնել են եկեղեցիներ, դպրոցներ որոնց կամարների տակ անել են հայեցի դաստիարակութեամբ նորանոր սերունդներ՝ վառ պահելով Հայրենիքի եւ Ս. Էջմածնի կամքեղը:

Այսօր, նուիրական այս կամարների տակ, մեծ շուրջով տօմեցինք Զաքարիա Պատրիարքի ծննդեան 200 եւ Եղիշէ Պատրիարք Դուրեանի մահուան 50 ամեակները:

Խնկելի եւ պաշտելի ամումներ են սրանք, որոնք կատարել են ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի հիմնադրումը եւ վերաբացումը: Յիշատակն արդարոց օրինութեամբ եղիցի:

1915 թուի Եղենակից յետոյ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միարանութիւնը իր ուսերի վրայ կրեց Հայաստանեայց Եկեղեցու ծով հոգսերի ծամրութիւնը: Միարանութեան անդամները, իրենց բարձր կոչման նախանձախնդիրներ, աշխարհով մէկ ցրուած մեր զաւակներին աշխատեցին Աւետարանի յոյսով գտեպանդել գալիք օրերի նոր յոյսով:

Սիրելի Սամեր, այդ օրերից անցել են տարիներ եւ Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտ հոգեւորականների բազմաթիւ սերունդներ իրենց մազերն են սպիտակացրել աշխարհով մէկ ցրուած մեր Եկեղեցիների սրբազն կամարների տակ, իսկ աւելի երիտասարդներ նոր են լծուելու աշխատանքի:

Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտ հոգեւորական աւագ սերունդը, այսօր դարձել է Ամենայն Հայոց Հայրապետութեան հրամանատարական կազմի արժանի անդամները, իսկ Սաղմանական իրավանաչիր կուսակրօն եւ ամուսնացեալ բահանայ այդ հրամանատարական կազմի նուիրեալ եւ ուխտեալ զիմուռները: Այսօր, Առաջին Համաշխարհային Պատերազմից յետոյ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը դարձել է Ամենայն Հայոց Հայրապետութեան անառիկ ամրոցը: Իսկ մերա արժանաւոր Գահակալը՝ Ն. Ամեն. Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեամը՝ Ն. Ս. Օ. Տ. Ս. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Հայրապետի աջ բազուկը:

Սիրելի սաներ, ինձ համար շատ համելի է լինել ձեր մէջ: Ես էլ ձեզ նման երեխայ էի տարիներ առաջ, հազի 13-14 տարեկան: Այս սրբազն միջավայրի մէջ դաստիարակութեցի եւ անեցի մտքով եւ մարմնով եւ դարձայ մեր Եկեղեցու համեստ սպասաւորներից մէկը: Ամեն մի հոգեւորական այս Հաստատութեան բովից անցած մի մի զիմուռը է Հայրենիքի եւ Ս. Էջմիածնի: Դուք էք, որ յաջորդելու էք մեզ եւ մեր ժողովուրդը առաջնորդելու էք Աւետարանի յոյսով: Դուք էք, որ պահելու էք մեր ժողովուրդի զաւակներին Սփիւրքի դժուար պայմաններում որպէս Քրիստոնեայ: Պատմութեան ընթացքում Հայ հոգեւորականը երկու հիմնական գէնն է ումեցել իր ձեռքում իր հօտի պաշտ-



Առամուղակի ՈՒ ուսուցանամ խոզմ ժառանգաւուց Վարժարանի և Հմայրանի
Զարէն աջ՝ հասած. — Ներւէն թամանամ, Արուճ Վրդ, Հայրի Վրդ, Սիօն Վրդ, Կիշեղ Վրդ, Տեսէ
Սղիշէ Վրդ, Ֆրան Վրդ, Սերոք Վրդ, Սմբաք Վրդ, Յակոբ Օշական, Տակամ Պէտպերանի:

պատմութեամ համար. մէկ ձեռքում Ս. Աւետարանը եւ միս ձեռքում՝ իր ժողովրդի պատմութիւնը: Դուք, սիրելի սամեր, սընտում էք միեւնոյն մօր երկու ստիմֆներից՝ Աւետարանից եւ մեր ժողովրդի պատմութիւնից: Դուք ձեր գործերով, հաւատքով, սիրով, հայրենասիրութեամբ մի մի քար, մի քահ շաղախ էք աւելացնելու Հայաստանեաց Եկեղեցու կառոյցի վրայ՝ շդաւաթամելով նրա ոթիմ եւ ոգում:

Սիրելի ուսամողներ, այսօր մաեւ ձեր տօնն է: Ձեզ է նայում Ամենայն Հայոց Հայրապետութիւնը, ձեզ է նայում Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնը, ձեզ է նայում մեր հաւատացեալ ժողովուրդը: Անցելք եւ պատրաստուցելք պատարագելու եւ պատարգուելու մեր եկեղեցու սեղամների վրայ:

Այս զգացումներով քոյլ տուեք վերջանել բացականչելով.

Կեցցեմ Երուսաղեմի եւ էջմիածնի հոգեւոր մեմարանները, որտեղ պատրաստում են մեր հաւատի կանքեղը վառող ու պաշտպանող լուսարարները.

Կեցցե՛ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեանը.

Կեցցե՛ Երուսաղեմի Սրբոց Յակոբանց ուխտեալ Միարանութիւնը.

Կեցցե՛ Ժառանգաւորաց Վարժարամի եւ Ընծայարամի տեսչական եւ դասախոսական կազմը.

Խումկ եւ աղօ՛ք այն բոլոր անձերին, որոնք իրենց նիւթական ու քարոյական օժանդակութեամբ միշտ վառ են պահել Լուսաւորչի Կանքեղը, Հայի հաւատի աղքիւրը

Նախ գոհութիւն կը մատուցամենք Ամենակալ Աստուծոյ, որ արժամի ըրաւ զմեզ անգամ մը ես այցելել այս Ս. Երկիրը յուխտ եւ յերկրապագութիւն Տնօրինական Ս. Տեղեաց: Մենք մասնաւորաբար փառք կու տամբ Աստուծոյ, որ առիքը ըմծայեց մեզի Ս. Պատարագ մատուցամելու պամակի այս Տանարի Աւագ Սեղամին վրայ, որ Քիչերում վերապահուած շնորհ մը է: Փառատրական ու գոհարանական այս սրտարուի արտայայտութեամց վրայ կ'աւելցնենք մեր շնորհակալական զգացումը համելէպ Առաջելական Աթոռոյս Ամենապատիւ Գահակալին, այս առիքը ստեղծած եւ մեզի ըմծեռած ըլլալուն համար:

Այսօր, երբ այս Աստուծային Ս. Պատարագով վերջաւորութեամ կը բերուիմ մեր Համագումարին խորհրդակցութիւնները եւ տարեդարձային համելիսութիւնները, երբ կը մըտածէի թէ իմշ կարելի էր ըսել իրբեւ վերջարան ու փակում այս համելիսութեամց, գրեթէ վերջին պահում մեր միտքը եկաւ Ս. Պատարագի ամենէն ծամօր ու ժողովրդական երգերէն մէկին առաջին տողը. «Թրիստոսի մէջ մեր յայտնեցաւ»:

Տամօր պիտի ըլլայ ամենին, թէ այս երգը, «Թրիստոսի մէջ մեր յայտնեցաւ», կը գրաւէ կենդրուական տեղը մեր Ս. Պատարագին մէջ: Կենդրուական տեղը՝ ոչ միայն ժամանակի եւ տեսողութեամ տեսակետէ, այլ մաեւ ու մանաւանդ՝ իմաստի կողմէ: Արդարեւ այդ երգը հնչած ատեն Ս. Պատարագին գրեթէ մէտսեղը հասած կ'ըլլամէ: Այդ երգով Ս. Պատարագը միաժամանակ յանգած կ'ըլլայ իմաստի իր կարեւորագոյն կատարին:

Ի՞նչ է արդարեւ մաստակը Ս. Պատարագին, եթէ ոչ իրագործել Թրիստոսի Վերայայ-

համդիսացող Հայ Երուսաղեմը՝ Առիքական այս Սուրբ Տեղեաց մէջ:

* * *

Շարաթ երեկոյեան, մեծահանդէս թափորով, հիւր եկեղեցականները եւ Ս. Յակոբեանց Միարանութիւնը շարժեցան Ս. Յակոբայ Վանքէն եւ ուղղուեցան Ս. Յարութեան Տաճար: Տաճարի մուտքին, «Հրաշկառ Աստուծած» շարականի երգեցողութեամբ, թափորը առաջնորդեց Թուրքիոյ Հայոց Պատրիարք Տ. Շնորհք Արքեպիսկոպոսը դէպի Ս. Գերեզման: Ուստ կատարելէ ետք, աշակերտութիւնն եւ եկեղեցական Հայրեր դարձան Սրբատեղիներուն մէջ, կանգ առին ամէն կայանի դիմաց, կարդացին Աւետարանը եւ երգեցին Քրիստոսի փառքը, իր բանտին, խաչելութեան, պատանատեղիի, հրաշալի Յարութեան, պարտէզգին մէջ յայտնութեան եւ խաչափայտի բարձրացման տեղերուն մէջ:

Կիրակի առաւօտ, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Ս. Պատարագը մատոյց Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք: Յաւարտ Ս. Պատարագի, յատուկ հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Ս. Աթոռոյս հանգուցեալ Պատրիարքներու հոգւոյն, «Եւ մանաւանդ» Զաքարիա եւ Եղիշէ Պատրիարքներու: Այս առիթիւ, Պատարագիչ Պատրիարքը խօսեցաւ յատուկ քարոզ մը, զոր կու տանք այստեղ, ոչ թէ խօսքին համաձայն, այլ Սրբազն Հօր կողմէ գրուած ձեւով:

Նութիւնը Ս. Սեղամին վրայ, Աախ Հաց ու Գիմիի տեսամելի ծեւին տակ, եւ ապա Անոր ամ-տեսամելի բայց զգալի՝ հոգեւոր բայց իրական Աերկայութիւնը տաթարը լեցնող ժողովուր-դիմ, այսիմքն շնչող ու ապրող Եկեղեցիին մէջ։ Ուրիշ խօսքով Ս. Պատարագին Ապատակն է իշեցնել Քրիստոսը Աախ մեր Ս. Սեղամներուն վրայ, եւ ապա հրաւիրել զԱյլ մեր սիրտե-րուն մէջ։ Ու մեր Ս. Պատարագէն վերցուած ոչ մէկ բամաձեւ կամ արտայայտութիւն այն-քան պարզ ու այնքան բացայայտ կերպով՝ այնքան գեղեցկօրէն ու այնքան ամրողական ծեւով կը բացատրեն այս Վերայայտնութիւնը եւ վերստին մարմնացումը, որքան ժողո-վրդական այս սիմանչելի հոգեւոր երգը, «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», իր առաջին տո-դէմ միմչեւ վերջին տողը։

Երբ Ս. Սկիհեր վերաբերումով Ս. Պատարագի սեղամին վրայ կը բերուի, այն ատեն արդարեւ «Քրիստոս մեր մէջ կը յայտնուի», Այսիմքն «Ու էն» - յաւիտեմակամ - Աստուածը Ս. Սեղամին վրայ կը բազմի։ Եկեղեցին մէկ ամսի կը վերածուի, մէկ հոգի ու մէկ ըմտամիք կ'ըլլայ. այդ միութիւնը կմէնելու համար Ուղոյն իրաման կ'արձակուի. եղայրական համ-բոյրը իրեւ միութեան կապ ու կամար կը տրուի. թշմառութիւնը կը հեռանայ, եւ սերը ամենմէի վրայ կը սփոռուի երկիմքն իշմող ցողի պէս։ Այսպէս եկեղեցին իր հսկական կաղա-պարին մէջ մտմել յետոյ կ'ամցմի «Հոգուով եւ Ճշմարտութեամբ» իրազործելու այն Ապա-տակը, որուն համար հաւաքուած էր այդ Տաթարին մէջ. այսիմքն ծայնը բարձրացմել եւ միարեան օրինութիւն կարդալ Ամենասուրը Երրորդութեան, երկմային Սերովքէմերու պէս, որոնք «Սուրբ, Սուրբ» ըսելով ամդադար կը փառարամեն զԱյն։

Քրիստոս միայն Ս. Պատարագով չէ որ մեր մէջ կ'իջնէ։ Կամ Առազագոյն երկու այլ պարագաներ, որոնց մէջ եւս կը յայտնուի Ամ մեզի։ Քրիստոս կը շարութակէ յայտնուի մեզի Աախ Աւետարանի էջերուն մէջ։ Ամեն ամգամ որ ձեռք կ'առնենք ու կը կարդամէ Աւե-տարանը։ Քրիստոս կը վերայայտնուի մեր մէջ այնպէս իմշպէս յայտնուեցաւ Ամ իր ժամա-նակի մարդոց մէջ, աշխարհի բատերաբմին վրայ։ Կը վերայայտնուի եւ կը խօսի մեզի ոչ միայն իր հոյական քարոզմերով եւ առակմերով այլ մաեւ իր կեամերի ամէն մէկ դէպքով։ Օրինակ. երբ կը կարդամէ իր Շմենեան դրուագները Քրիստոս ոչ միայն կը յայտնուի մեզի, այնպէս իմշպէս երեւցած էր հովիւմերուն եւ մոգերուն, այլ մաեւ կը խօսի մեզի ա-մոնցմով, ըսելու համար օրինակ, որ իրական մեծութիւնը ոչ տեղով եւ ոչ այ ցեղով պայ-մանաւոր է. այլ Բարձրեալի Որդիութեամբ։ Ցիսու «Մեծ» էր, որովհետեւ «Բարձրեալի Որդին» էր։ Իր հետեւորդներուն ալ կրթան «Մեծնալ», երբ Բարձրեալէն որդեգրուիմ։ Մը-ղընեան առքի հրեշտակմերու երգով մեզի կը հաղորդուի պատզամը, թէ մարդոց առաջ-անհերթ պարտականութիւնն է «Փառք» տալ Աստուծոյ, այսիմքն պաշտամունք մատուցա-նել «Բարձրութիւններու» մէջ բնակող Աստուծոյ։ Ու այս փառատրութեան իրեւ հետեւամէ խաղաղութիւնը պիտի տիրակալէ երկրի վրայ եւ բարի կամեցողութիւնը պիտի իջնէ բոլոր հա-ւատացող ու աստուածապաշտ հոգիներու մէջ։ Կամայի հարսամինով Քրիստոս կը յայտնուի մեր սովորական ջուրի բնութիւնը գիմիի բաղցրութեան եւ ոգելից բնութեան փոխարկելու իր Աստուածային կարողութիւնով։ Խաչելութեամբ՝ իրեւ քաւրար զոհը, որ կը մատու-ցուի մարդոց մեղեկերու բողութեան համար։ Ու վերջապէս Յարութեամբ եւ Համբարձմամբ ոչ միայն կը յայտնուի մեզի իր Աստուածային բնութիւնը, այլ մաեւ կը տրուի այն ճշմար-տութիւնը, թէ իրեւ հաւատացողներու ալ մոյն վախճանին եւ թակատագրին պիտի արժանա-նամ տեղ գրաւելով Աստուծոյ աց կողմը։

Խսկ երկրորդ պարագան ուր Քրիստոս մեր մէջ կը յայտնուի, երբ հաւատաւոր հոգի-ներ կը հաւաքուին իր ամունով, իմշպէս իմքը հաստատեց. «Ուր որ երկու կամ երեկ հոգի-ներ կը հաւաքուին իմ անունով», ես հոն՝ ամոնց մէջն եմ» (Մատթ. Ժ. 20)։

Արդարեւ մենք, Սահիմական հոգեւորականութեան ոչ զանցանելի թիւով խումբ մը Եկեղեցականներս, հաւաքուեցանք այստեղ, Ս. Քաղաքին մէջ, ընդ հովանեսաւ Սրբոց Յա-կորեանց պամաւալի Կամքին։ Յանուն իմշին, կամ յանուն որո՞ւ հաւաքուեցանք։ Այս է կա-րեւորագոյն հարցումը։ Պատախանը տրուած է Համագումարի համար Աշամակուած ընդ-հանուր բնարանով։ Մենք հաւաքուեցանք Քննարկելու «Հայ Եկեղեցիի Առաքելութիւնը Այսօր» համապարփակ Ահիւթը։ Ուրեմն Հայ Եկեղեցիի օգտին՝ եւ ամոր վերաբերեալ այժ-մեական իմշ իմշ խմելիքներ վերամայումի ենթարկելու համար հաւաքուեցանք։ Գիտենք ամենմէս ալ թէ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, Անոր տեսամելի շարութակութիւնն է երկրի վրայ։ Քրիստոսի համար ոչ մէկ բան այնքան կարեւոր ու կենսական է, որքան իր հաստատած Եկեղեցի պարզած վիթակը երկրի վրայ. այդ վիթակն կախեալ է իր սկսած

գործին տարածումը կամ կասումը: Հետեւարար յօդուտ Եկեղեցիի մէկտեղ գալը ուղղակի կերպով յանուն Քրիստոսի հաւաքուիլի է: Եթէ այդպէս է իրականութիւնը, կրցա՞մք զգալ Անոր Անրկայութիւնը մեր մէջ, ըստ իր խոստումին. կրցա՞մք անդրադառնալ Անոր մեր մէջ յայտնուած ըլլալու իրականութեամ: Մեզմէ ամէն մէկը առանձինն իր խղթմտանին մէջ պիտի տայ պատասխանը այս հարցումին:

Սակայն մենք եիմնուելով մուազագոյն երկու երեւոյթներու վրայ, կրմանք դրական պատասխան տալ այս հարցումին:

Առաջին երեւոյթն այն էր, որ Համագումարին մէջ կը տիրապետէր արդարեւ Հղայրական մթնոլորտ մը: Անցեալի Վերեբր շրացուեցամ: Մենք կրցամք մօսեմալ իրարու իրբեւ մէկ եւ նոյն տան հարազանմերը: Ամենին զիրար ողջումեցինք ու ողջագութեցինք իրբեւ եղայրներ, որոնք երկար կամ կարճ ժամանակով, այս կամ այն պարագաներու տակ իրարմէ քաժմուած էին եւ հետեւարար կարուցած զիրար: Իրբեւ շարունակութիւնը կամ արդիւմը եղայրական այս ոգիին, մեր համագումարներու մէջ կը տիրակալէր համերաշխութեան եւ համագործակցութեան մթնոլորտ մը: Մենք այնպէս համոզուած ենք որ այս դրական ու գործմական երեւոյթները արդիւմք էին Քրիստոսի Անրկայութեանը մեր մէջ. «Ասով պիտի գիտման մարդիկ, թէ իմ աշակերտներս էք, եթէ սիրէք իրար»:

Եթէ ըսենք որ «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ երգը գրեթէ իր ամրողութեամբը իրականացած էր մեր մէջ, չափազանցութիւն ըրած պիտի շըլլամք. «Խաղաղութեան ճայնը» հնչած էր ի լուր ամենին. այդ ճայնը խեղդող կամ խաղաղութիւնը խանգարող գրեթէ ոչ մէկ դէպք կամ արարք պատահած էր: Ինչպէս ըսենք, ողջագուրուած էինք սովորականն Քչիկ մը տարրեր ոգիով: Թշմամութիւնը -եթէ կար- արդարեւ հեռացած էր: Մթնոլորտը համակուած էր սիրով եւ եղայրութեամբ: Առնուազն Համագումարի Անրկայ Սաղիմականներս «Մի ամձն» եղած էինք եւ հետեւարար քարձրացուցած էինք մեր ճայները բացման ու փակման եւ այլ պաշտամանց ըմբացքին Աստուծոյ ամուան Օրինութիւն տալու համար: Այս բոլորը եթէ իրականացած էին մեր մէջ, իրականացած պիտի ըլլար նաև սրբազն այս երգի առաջին տողը. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»:

Ուրիշ կարեւոր երեւոյթ մըն ալ ի յայս եկած էր, որ կրմար իրբեւ ցուցամիշ ծառայել Քրիստոսի Անրկայութեան մեր մէջ, իր տարրեր մէկ կերպին մէջ: Մեզմէ ոմանք որքան ալ մէտսեն դրուած խնդիրներուն իրայատուկ մօսեցումի կերպեր ունեցած ըլլային, կար սակայն հարց մը, որոր մասին կը տիրապետէր գրեթէ միհանութիւն Անրկաներուս մտիրուն եւ զգացումներուն մէջ: Ատիկա Հայաստանեայց Եկեղեցիի Ակատմամբ ամենին ունեցած ախանձայուգութիւնն էր:

Մեր համոզումով եւ հաւատիով՝ Եկեղեցին որքան մարմինն էր Քրիստոսի՝ Առյնքան ալ Քրիստոսի Հարսը եւ ամենին Մայրն էր: Եկեղեցիի այս երկու յատկանշական համացամաններուն անդրադառնումը միայն բաւական էր որ ամենին սէրը, յարումը, յարգանքը եւ հաւատարմութիւնը կեդրոնանար անոր շուրջ: Ամենին ուժգին փափառն էր, որ ան վերագուներ եւ միշտ պահէր իր պատմութանին պայծառութիւնը եւ բանկագին բագը, իրբեւ Հարսն Քրիստոսի եւ մեր բագուիի Մայրը: Հետեւարար մեր հոգիները լեցուած էին ծառանալու նախանձախնմուրութեամբ ըմդիւմ բոլոր այն գիտակից տարրերուն, որոնք կամաւ կամ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ կը գործէին մեր Եկեղեցիի հարսնութեամ եւ մայրութեան գաղափարներուն դէմ: Մենք վստահ էինք որ Հայաստանեայց Եկեղեցիի այս կրկնակ հանգամաններուն հաւատացողները մեզմէ տարրեր չէին կրմար մտածել: Ցատկապէս բոլոր այն հոգեւորականները, որոնք, Աւետարամին իսկ բառով «Վարձկան» չէին, մեզմէ տարրեր զգացում չէին կրմար ունենալ:

Սակայն դժբախտարար այսօր բացայաց ծգուում մը Աշմարելի է կարգ մը շրջանակ- Անրուն մէջ, Քրիստոսի այդ մաքրամաքուր Հարսը եւ մեր բանկագին ու բագուիի Մայրը աղախնութեամ ասստիմանին իշեցմելու, այսինքն ծառայեցմելու իրենց անսուրը Ապատակ- Անրուն, երբեմն գործակցութեամբ եւ երբեմն ալ լուր համակերպութեամբ կարգ մը հոգեւորականներու: Հայաստանեայց Եկեղեցին իր Աստուածատուր ուղեգիծէն ու առաքելութեամ դուրս համելու այս սրբազնութիւնը, Համագումարին Անրկաները՝ բնականօրէն եւ խմրովին՝ ասոնց դէմ ծառանալոյ տրամադրութեամբ լեցուած էին: Հայաստանեայց Եկեղեցին աղախնութեամ աստիմանին իշեցմելու փորձերը ի գործ դրուած կրմային ըլլալ կարգ մը խմրակցութեամց գոյութեամ շահերը ապահովելու նախակով, կամ կարգ մը անհատ- Անրուն նիւթական շահամոլութիւնը գոհացմելու համար: Համագումարի Անրկաները երկու

հակումներմ ալ դատապարտելի կը գտնէին եւ Աման մտայնութիւնները եւ տրամադրութիւնները միամգամայն ընդմիշտ մեր ժողովուրդին մէջէն արմատախիլ տեսմելու ցամկութեամբ լցուած էին:

Երբ «Նախամճ տան քո կերիցէ զիս» հոգեվիթակը տիրապետող կը դառնայ՝ Քրիստոսի ամումով մէկտեղուած հոգիներու մէջ, այն ատեն կը յայտնուի Առյօնին Յիսուս խարազան ի ձեռին դուրս վտարելու համար իր եկեղեցին «Աւազակներու այր» դարձնող բոլոր տարբերը, ըլլան անոնք խմբակցական «Հատապաթառներ» եւ կամ անհատական «Սեղանաւորներ»: Այսպէս ստեղծուած էր հոգեւոր ու հաւաքական մթնուորու մը, զօր ամադարտ պահելու միջոցներ ձեռք առնելը ամենին Առուիրական պարտականութիւնը կը Ակատիմիք: Եկեղեցին գերազոյն առաքելութիւնն է իր ճագուկները իր քեւերուն Անրին պահել, անոնց կեամք ու ջերմութիւն շամբելու համար, եւ ոչ թէ իմ ուրիշներու քեւարկութեամ Անրին գտնուիլ, աշխարհիկ կամ այլ Ապատակներու ծառայելու համար: Ինչպէս ամէն մէկ Քրիստուայ անհատին՝ Առյօնպէս Քրիստոնեական Եկեղեցին Ապատակն է, ըստ Աւետարամի հաւաստումին, բարի պտուղներ տալ, եւ սմուցամել ամոնցմով իր հոգանին Անրին գտնուածները: Անաւոր ու ամդառնալի է Տերութական Վինոր ամպսուդ քենինին համար: «Կտրեազա, ընդէ՛ր զերկիրդ խափանե՞»: Ով պիտի յամդգմէր պատժան դառնալու որ Հայ Եկեղեցին շնորի դարերով ի գործ դրած իր Աստուածատուր «Առաքելութեամս այսօր»:

Մենք այս մտածումներով եւ այս ոգիով տոգորուած էինք Համագումարի օրերուն: Եւ կը հաւատամք, թէ այս մտածումները Անրշնչուած էին Առյօնին Եկեղեցին յաւերժական Տիրոջմէն եւ իր Ս. Հոգիէն, որ իրեւ «Հողմ շնէ ուր եւ կամի, զայն Առուալսուն, այլ ոչ գիտեսն ուստի գայ կամ յո երբայ»: Պիտի գուրգուրամք այդ ոգիին Վրայ, որ ըըլլայ թէ Կորսընցընենք զայն: Այդ ոգիով միայն կարելի պիտի ըլլայ պահպանել, նաեւ այսօր, հարազատ Առաջելութիւնը Հայաստանեայց Եկեղեցին, որուն ծառայելու ուխտը ըրած ենք ամենին ալ իրեւ պաշտօնեամերը Աստուծոյ, որուն կը վայելէ փառքը, պատիւը, իշխանութիւնը եւ զօրութիւնը յաւիտեամս եւ յաւիտեամս: Ամէն:

Քարոզի վերջաւորութեան, Ամեն. Տ. Շնորհք Պատրիարք չնորհակալութեան եւ երախտագիտութեան արտայայտութիւն ունեցաւ իր Հոգեւոր եղբօր՝ Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքին նկատմամբ, մաղթելով եւ աղօթելով որ շարունակէ իր իմաստուն զեկավարութիւնը Ս. Յակոբեանց Աթոռին, իրեւ անոր արժանաւոր Գահակալը:

Կիրակի երեկոյեան, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը մեծ ճաշկերոյթի մը Հրաւիրեց հիւր Եկեղեցականները, Միաբանութիւնը, պետական անձնաւորութիւններ, քոյր ե-

կեղեցիներու պետեր եւ Հայ ազգայիններ, Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ:

Պաշտօնական ընդունելութիւնը փակումը կատարեց Հանդիսութիւններուն, որոնք փառքի օրեր արձանագրեցին Հայ Երուսաղէմի պատմութեան մէջ:

Այսպէս վերջ զտաւ հանդիպումը Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի նախկին աշակերտներուն Երուսաղէմի մէջ եւ սկիզբ առաւ նոր շարժում մը Հայ Եկեղեցւոյ կեանքին մէջ:

Թագաւոր Երկնաւոր զԵկեղեցի
Քո անշարժ պահեա:



ՅՈՒՍԿ ԲԱՆՔ

Մինչ Սիոնի այս բացառիկ թիւը մասովի տակ էր, ստացուեցան հետեւեալ հեռագիրը եւ նամակները, զոր կը հրատարակենք արտայայտուած զգացումներու շա-

հեկանութեան համար:

Ն. Ա. Օ. Տ. Տ. Վաղգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսէն ստացուեցաւ հեռագիր մը հետեւեալ բովանդակութեամբ:

Ն. Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան
Պատրիարքարան Հայոց
Նրուսաղէմ.

Մեմք եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդս մեծ գոհումակութեամբ լսեցինք զեկուցումը Կոմիտաս Արքեպիսկոպոսի ի մասին Զեր միարամական Համագումարին: Կը գնահատեմք եղրայրական միասնութեան օգին Ս. Արոռիդ շուրջ, որ դրսեւորուեցաւ այդ առքի եւ որին իմաստում նարտարապետը համդիսացաւ Զերդ Սրբազնութիւնը: Մի ամգամ եւս ընդումեցէք Մեր եղրայրական սէրը եւ զերմագին մաղթամքը ամսասան Քաջառողջութեան, շատ երկար տարիներ արեւով լցում:

Եղրայրական ողջագուրումով
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԻՆ

Ժըմեւ, 16 Սեպտեմբեր 1980

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան
Պատրիարք Հայոց Առաքելական Արոռոյ Նրուսաղէմի.

Ամենապատիւ Սրբազն Եղրայր,

Աւելի քան 10 օրերու մեր հեւ ի հեւ թամրորդութիւնները, համդիպումները եւ տեսակցութիւնները Գերմանիոյ մէջ գրեթէ ժամանակ չճգեցին գրելու այս քանի մը տողերը եւ կատարելու մարդկային ամենէն տարրական պարտականութիւն մը:

Մեր Նրուսաղէմ կատարած այս ամգամուան այցելութիւնը ոչ միայն աւելի երկար տեսեց պարագաներու բերմամբ, այլ նաև աւելի արդիւմատոր եղաւ: Ու այս՝ ոչ միայն Համագումարներու առքի՝ այլ նաև ու առաւելապէս անոնց յաջորդող շարաբներու ընթացքին մեզի տրուած պատեհութիւններով:

Ընդառաջելով մեր փափաքին, Զեր Ամենապատութիւնը ընծայեց մեզի ամէն դիւրութիւն՝ Ս. Երկիրը աւելի հանգամանորէն շրջագայելու եւ այցելելու պատմական տեղեր ու սրբավայրեր, որոնցմէն ումանք վերընծայեցին մեզի առիթը ամգամ մը եւս վայելելու անոնց կրօնարոյր մրնուրտը, իսկ ուրիշներ՝ առաջին ամգամ տեսմելու գոհումակութիւնը պարգևեցին իմծի:

Այս առիթով ամգամ մը եւս կը յայտնեմք մեր շնորհակալութիւնը Ս. Յակոբայ պամակուուց հովանական մերքեւ եկինք լման շարաբներ ապրած ըլլալու շնորհին համար: Կը յայտնեմք նաև մեր շնորհակալութիւնը մեր ամրորդութեամց ընթացքին Ս. Արոռոյդ կողմէ մեզի համար կատարուած միւթական գոհուութեամց համար:

Կը կրկնեմք մեր խնդակցութիւնը Զեր երաշալի թժկութեամ համար, եւ կը մաղթեմք որ շատ երկարատեւ ու մնայուն ըլլայ Զեր քաջառողջութիւնը շարումակելու համար Զեր տիրութիւնը Սրբոց Յակոբեանց Վանքին, Միարամութեամ եւ Սուրբ Տեղեաց՝ ի բարեկարգութիւն, ի շէմուրթիւն եւ ի պայծառութիւն ամէնքին:

Աստուած անպակաս ընէ իր պահպանող Աջը Զեր անձին ու Ս. Արոռին վրայ իր Փառքին, Զեր պարծամին եւ Հայ Եկեղեցիի օգտին համար:

Ողջումիւ Եղրայրական սիրոյ
Աղօրակից
Շնորհէ Արքեպիսկոպոս
Պատրիարք Հայոց Թուրքիոյ

2 Սեպտեմբեր 1980

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան
Պատրիարք Երուսաղէմի Առաքելական Ս. Արքոոյն
Երուսաղէմ.

Սիրելի Սրբազն,
Կը յուսամ որ այս գիրը Զեզ գտնէ Երուսաղէմ, եթէ չէ՞ մեկնած Մայր Արքո Ս. Էջմիածնին:

Անհուն շնորհակալութեամց հետ նաև զգացուած երախտագիտութիւն՝ այն շատ գեղցիկ եւ յոյժ կենսական գաղափարին համար, նախ, ու յետոյ, Զեր կատարած հոյակապ ընդումելութեամ եւ հիւրասիրութեամց համար:

Գրեցի յօդուած մը «Հայ Երուսաղէմը Երեկ եւ Այսօր» խորագրով եւ դրկեցի թերթերուն:

Շահէ Սրբազնը եւ Դուք, ըրիք այնպիսի գործ մը՝ որ մնայ պիտի ամմոռանալի ու ըլլայ նաև գրգիռը որ ամգամ մը եւս կրկնուի, մէկ կամ երկու տարիէն:

Նման Եկեղեցական Համագումար մը չէ իրադրուած սա անցնող կիսադարեամ Հայ Եկեղեցւոյ պատմութեամ մէջ: Հոյակա՞պ գործ զոր պարտինք Զեզի եւ Շահէ Սրբազնամին:

Շահէ Սրբազնամին ուղարկեցի Աղեքսանդրիոյ ազգային իշխանութեամ եւ Թեմակամի, իմշակէն նաև Զաւէն Սրբազնի պաշտօնագիրները, ուղղուած Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին:

Իցի՛ւ թէ՝ այս տարի յաջողուի ինձ գալ Մայր Արքոն եւ Զեզ հոն գտնել: Գալ տարի պիտի ըլլամ ՅՅ տարեկան եւ լրամայ պիտի Վարդապետական ծեռնադրութեամս 40 ամեակը: Խոկ 1982-ին Զեր ծեռնադրութեամ 50 ամեակը. գեղցիկ առիթ՝ որպէսզի դարձեալ զանք քով Քովի, աւելի՛ թիւով եւ շարունակեալ Համագումարը, իմշակէն նաև փառաւորապէս տօնեալ Զեր յորելեամբ: Միամշելի պիտի ըլլայ եթէ Վեհափառ Հայրապետն ալ ներկայ ըլլայ Զեր յորելեամբին եւ համագումարին:

Կը յուսամք որ այդ օրը գայ, անպայման: Կը խմերեմ որ ընդումիք Տարօնցիի իմ շերմ եւ ամեղծ սէրս, յարգամքներուս հետ միասին:

Զերդ

Սիրով եւ յարգամքներով
Խսահակ Ս. Վրդ. Ղազարեան

Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Ամէմեան
Դիւանապետ Հայոց Պատրիարքարանի եւ
Վերատեսուչ Ժառանգաւորաց Վարժարանի
Երուսաղէմ.

Սիրելի Սրբազն,

Անվերջանալի բույր թոհշէք մը ետք, ամսոյս 11-ին Ամմանէն նիւ Եորք հասամք Տ. Կարէն եւ ես: Տ. Կարէն փութաց զիմք Albany հասցնելիք սաւառնակը գտնել: Գտաւ, սակայն մքնոլորտային ամսպաստ պայմաններ զիմք հասցուցին Syracuse, ուրկէ ես-ով հասաւ Albany յաջորդ առտու արեւածագին:

Խախկին ժառանգաւորներուս Երուսաղէմ եւ Սուրբ Երկիր այցելելը, Զեր եւ Տ. Եղիշէ Պատրիարքի նախանձնութեամբ, աղուոր փորձառութիւն մը եղաւ: Կը սիրեմ հաւատալ որ այդ արագ ամցնող եօթնեակը նորոգեց թէ՝ հրաւիրեալները եւ թէ հրաւիրողները:

Լաւ եւ ներշնչեալ զգացումներով մեկնեցայ սա Համագումարէն: Անձնապէս Զեր հոգածութիւնը եւ հիւրամեծարութիւնը կը զնահատեմ անհունօրէն:

Ակնածանքով եւ սիրալիր աջահամբուրիւ
Արտէն Ա. Քիմ. Աշթեան

3 Մեպտեմբեր 1980

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան
Բարեխնամ Պատրիարք Առաքելական Ս. Արքոոյ
Երուսաղէմ.

Ամենապատիւ Սրբազն Հայր,

Եգիպտահայ մեր թեմին Առաջմորդ Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս Երուսաղէմէն վերադարձին զեկուցեց ժողովոյս, այսուեղ Ժառանգաւորաց Վարժարամին եւ անոր մեծանուն հիմնադրին, Զաքարիա Պատրիարքին նոր ժամանակամերու մէջ հիմնադիր ըլլալուն եւ քանաստեղծ Պատրիարք Եղիշէ Արք. Դուրեամի Ցորելիանմերուն, ինչպէս նաև այս առքիւ տեղի ունեցած հոգեւորականմերու ժողովին մասին: Մենք եւս ուրախ ենք Զերդ Ամենապատուութեան հովանաւորութեամբ տեղի ունեցած այս հօգեւոր գործումեռութեան համար որ անշուշն իր օգտակարութիւնը պիտի ունենայ:

Ոչ միայն մեր Տիրախնամ թեմին, այլ ամրող արտասահմանի եւ Հայաստանեայց նկեղեցւոյ ակնկալութիւնները շատ են Ս. Երուսաղէմի վերաբերմամբ: Զերդ Ամենապատուութեան կը մաղթեմք առողջ եւ երկար կեամք, որպէսզի Զեր Աստուածահանոյ եւ ազգօգուտ բոլոր ձեռնարկները յաջողին:

Այս առիթով շնորհակալութիւն կը յայտնենք մեր Առաջմորդ Սրբազնին՝ Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոսին համար Զեր ցոյց տուած հիւրասիրութեան եւ սրտրաց ընդունելութեան համար:

Հայցելով Զեր օրինութիւնները եւ մաղթելով որ միշտ պայծառ մնան Հայ Երուսաղէմի ազգապատկան սրբատեղիները, մնանք խորին յարգանօք:

Ի դիմաց Քաղաքական ժողովոյ
Ատենադպիր Ատենապետ

Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Աթէմեան
Երուսաղէմ.

Սիրելի Սրբազն Հայր,

Կատահ եղէք որ Զեր յդացած այս գաղափարին գործադրութիւնը, այսպէս, Երուսաղէմի սամ եկեղեցականմերու հաւաքոյթին, Երուսաղէմի մէջ, Օգոստոս 3-10, ստեղծեց մեծ խամնավառութիւն եւ բողուց տեսական տպաւորութիւն: Մեզ վերստին շահեցաք: Ս. Յակովը եւ Պատրիարք Սրբազնը կը պարտին ա'յդ՝ Զեզի: Ինչպէս ըսուեցաւ, առ նուազն, ծառայեց ան «ամպերու փարատման», որ, ինքնին, պէտք է ըսել, նուաթում եւ յաջողութիւն է, եւ Զեր ծամր աշխատանմներուն եւ զնիողութիւններուն պսակումը:

Շնորհակալ ենք, մասմաւորաբար Երեցկինը եւ ես՝ Զեզի, Զեր ազնուական եւ եղայրական հիւրասիրութեան եւ վերջին օրուան Զեր ինքնաշարժը մեզի տրամադրած ըլլալուն համար: Կարելի եղաւ այդպէսով ոչ միայն Մասստա երթալ, այլ նաև մեր ազգականին հետ ըլլալ: Շատ ուրախ պիտի ըլլամք երք օր մը մեզի տրուի փոխադարձ հիւրասիրութիւն ընել Զեզի: «Եմ լաւագոյն կէսը», Երեցկինը կրկնակի շնորհակալութիւն կը յայտնէ Զեզի: Աղօքող ենք Զեր բազառողջութեան եւ Զեր բոլոր գործերուն յաջողութեան համար:

Սիրով
Կարդան Քեմյ. Մկրեան

Մարտյան, 17 Սեպտեմբեր 1980

Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արք. Տէրտէրեան

Քարեխնամ Պատրիարք Առաջելական Ս. Արքուոյն Հայ Երուսաղէմի
Երուսաղէմ.

Ամենապատիւ եւ հոգեւոր ծնողն իմ,

Սրտի անհում ուրախութեամբ իմացայ մամուլէն որ վիրաբուժական գործողութեամ
մը եմթարկուած էք եւ այժմ գտած էք եղեր Զեր բնականոն Քալուածքը, Վիթակը:Իրեւ Զեր հոգեւոր սամը, կ'աղօթեմ առ Բարձրեալն Աստուած որ Զեզի պարգեւէ կա-
տարեալ ապաքինում եւ Քաջողոջութիւն եւ Առանոր յաջողութիւններ Զեր եկեղեցամուէր
եւ ազգամուէր գործումէութեամց:Այս ուրախ առքի՝ կու գամ յայտնել մաեւ իմ խորին որդիական շնորհակալութիւնը
Զեզի՝ Զեր ցոյց տուած սապմջականութեամ եւ հայրական գուրգուրամջին համար, զորս
վայելեցինք այդ Համագումարին առքիւ: Իրապէս շատ շիմիչ եւ դաստիարակիչ օգիով
պատրաստուած եւ ծրագրուած էին ամէն բամ. եւ Առյն ատեն անմոռանալի օրեր անցուցինք
Զեր եւ Գերշ. Տահէ Արքեպիսկոպոս Աթէմեանի շնորհիւ:Արդ, շատ, շատ պիտի խնդրէի որ գոմէ 2-3 տարին ամգամ մը այսպիսի համագու-
մարներ տեղի ունենային:

Ամենապատիւ Սրբազն Հայր,

Դարձեալ Զեզի կը մաղթեմ կատարեալ առողջութիւն եւ կը համբուրեմ Զերդ Ամենա-
պատուութեամ Ս. Աշը:

Վաշէ Ս. Վրդ. Խգմատիոսեան

Սեպտեմբեր 19, 1980

Ամենապատիւ Տ. Եղիշէ Արք. Տէրտէրեան

Պատրիարք Երուսաղէմի Հայոց
Երուսաղէմ.

Շատ սիրելի Պատրիարք Հայր,

Տակաւին պիտի չուզեմ հաւատալ որ ծանր կերպով հիւանդ եղած էք: Վասնզի Հայ
Եկեղեցին տակաւին պէտք ունի Զեզի: Ուրեմն չեմք բոյլատրեր որ Վերի Երուսաղէմի
սիրոյն Վարիթէն հրաժարիք:Երուսաղէմի այդ աննման եւ ամզուգական շաքարը որ պարգեւցիք բոլորիս, կը հա-
ւատամ որ սկիզբն է միայն այն լայն ծրագրին որ Զեր միջոցաւ հետզհետէ կերպարանք
պիտի ստանայ եւ հասնի իր լրումին:Ամբողջ համայնքը, ինչպէս մաեւ բազում բարեկամները Զեր, կ'աղօթեն Զեր կատար-
եալ առողջութեամ համար: Անցեալին մեզ յուսախար չէք ըրած. վստահ եմ որ այս ամգամ
եւս պիտի չընէք:

Որդիական ակնածանքով եւ սիրով,

Մատչիմ ի համբոյր Զեր Ս. Աշոյն
Գառնիկ Քհմը. Հալլաթեան

Երուսաղեմի Հայ Պատրիարքութեան պաշտօնաբերք
Սի՛ն-ի այս բացառիկ թիւը շարուեցաւ Ս. Յակոբ-
եանց Տպարանին մէջ, Compuwriter IV TG տողաշար
մեքենային վրայ:



ԱՐԵՍ ԵՒ ՄԱՐԻ
ՄԱՆՈՒԿԵԱՆ
ԽԱՌԱԴՐԱՄԱ ՀԱՐԺԱՐԱ
ԵՒ ԸՆՎԵՐԱՆ